



Սիռու

1968

# ՍԻՈՆ

ԽԲ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԹԱՆԱՍԻՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆԱԹԵՐՔ ԵՐՈՒՍԱԼԻՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

«Սիօն» Աշխարհական շաբաթական հայութեան հայութեան հայութեան

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1968

ՍԵպտեմբեր-Դեկտեմբեր

Թիւ 9 - 12

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԱՄՄԱՆԻ Ս. ԹԱՂԵՂՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Մեծ եղեռնին անմիջապէս յաջորդող համատարած փախուստի, անդուհանքի եւ անորոշութեան յուսահատ օրերուն, երբ Փիղիքական տարրական գոյութեան մը պահպանումը կէտ նպատակին էր ամբողջ Հայութեան, գրեթէ ոչ ոք կը մասածէր այն վտանգին մասին՝ որ, յիտագյին «Ճերմակ ջարդ» որակուած, պիտի դառնար այլեւ կազմակերպուած ու կանոնաւոր համայնքային կիանք ունեցող զաղութանութեան մեծագոյն մղձաւանդը: Ազա, մինչեւ 1950-ական թուականներու վերջը, մեր գաղութները պիտի ապրէին կամաւոր անհոգութեան կեանք մը, երբ խոսք եւ գործ զիրտի պիտի հակասէին այնքան տարօրինակ կերպով: այսպէս, թերթերու էջերէն եւ հանդէսներու բեմերէն մարդիկ զիրար պիտի գերազանցէին՝ ձուլումի եւ կորուստի վտանգը ամենէն գօրապար գոյներով ներկայացնելու իրենց ճիգին մէջ. եւ սակայն գրեթէ ո՛չ մէկ կարեւոր ու կազմակերպուած քայլ պիտի առնուէր յառաջացող ախտը դիմագրանելու համար: Թերեւակ զանազան պատճառներ գտնուին այս անհոգութիւնը բացատրով, եւ թերեւա ալ մարդիկ ցոյց տան ցանցը այն դպրոցներուն եւ առ կումբներուն եւ երթասարդական կազմակերպութիւններուն՝ ոռ բոնք վերջին յիտու տարիներուն իրենց շուրջ խմբած են մեր հայ մայնքներուն կեանքն ու գործունէութիւնը: Սակայն այսօր կը

գտնուինք անախորժ կացութեան մը առջեւ, անախորժ սթափումի մը առթած բոլոր տառապեցնող մտածումներով եւ մտահոգութիւններով. որովհետեւ իրողութիւն է որ այն որուն ժամանումը կը գուշակէինք և որուն համար մեր զանգերը կը զօղանչէին՝ հասած է մեղի, մեր հետ է, գրաւած է մեղ, որմէ չենք կրնար փախուսա տալ: Եւ միայն հիմա է որ, անորոշութեան եւ յուսահատութեան այս միջոցին, կը գիտակցինք մեր անպատճառատութեան եւ ժամանակի ահաւոր վատնումին:

Ապահովաբար այս տիսուր եւ ոչ-նախանձելի կացութեան պատճառը ըլլայ նիւթական հարստութիւնները ոգեկան արժէքներու փոխակերպու մեր չկամութիւնը, եւ, միւս կողմէ՝ այն անտարբերութիւնն ու յաճախ հեգնանքը՝ որով սովոր է մեր գաղթահայութեան մեծ մասը դիմաւորել հոգեկան եւ իմացական «հաց չկերցնող» գրոյթներ, սկզբունքներ ու աւանդներ՝ որոնցմով է սակայն մանաւանդ որ ցեղեր կ'ապրին ու կը գոյատեւն իրեւ անջատ եւ ինքնուրոյն համայնքներ:

Հետեւարար, անխառն ուրախութեան եւ հրճուանքի առիթ է մեղի համար, «Սիոն»ի ներկայ թիւով աւետել աւարտումը Ամմանի Ս. Թաղէոս Եկեղեցիի կառուցումին, իշխանական նուիրատըութեամբը Ամերիկայա ազգային Տիար Յարութիւն Թաղոսսեանի: Զենք ուզեր անգամ մը եւս կրկնել թէ որքա՞ն անհրաժեշտ ու վճռական նշանակութիւն ու գեր ունի Հայաստանեայց Եկեղեցին արտասահմանի մէջ. գեր մը՝ կարեւոր եւ անյետածգելի, զոր իրագործել կը ճգնին Եկեղեցիներու հետ ապրող ու անոնց միջոցաւ գործող Հայ կղերականները՝ աշխարհի չորս անկիւններուն: Հայ գպրոցին հետ, բայց անկէ աւելի՝ մանաւանդ՝ Հայ Եկեղեցին է սրբազն աւանդապահը մեր ողեկան դարաւոր արժէքներուն, անոնց՝ որոնք, ինչպէս կը հաւատանք բոլորս, մեր գոյատեւման սիւներն են ու մեր կեանքերուն ամբախարիսին եւ անխարդախ յենարանները: Օգնել աւանդութիւններու եւ ոգեկան ժառանգութեան պահպանման այդ աննկուն գործիչն՝ սատարել է ազգային փրկութեան սուրբ պարտականութեան: Բայց պատճառ ու առիթ ըլլալ Հայ կաթողիկէի մը բարձրացման՝ վեր է ամէն գընահատանքէ ու վարձատրութենէ:

Ճիշդ այդ ամենէն կարեւոր օժանդակութիւնն է որ ըրած է բարերար Տիար Յ. Թաղոսսեան, հաւանելով որ իր նիւթական միջոցներով կառուցուի Ամմանի Ս. Թաղէոս Եկեղեցին՝ ծառայելու համար նոյն գաղութի հաւատացեալներու կրօնական եւ հոգեկան պէտքերուն:


Պարոն Թաղոսսեան անծանօթ դէմք մը չէ Ամերիկահայութեան, եւ ի մասնաւորի Նիւ-Եորքի Հայ համայնքին՝ տարիներու վրայ Երկարող իր բարերարութիւններով եւ ազգօգուտ ծառայութեամբ: Միայն Նիւ Եորքի Սայր Տաճարի շինութեան ի նպաստ նուիրած է 25,000 տոլյարի պատկառելի գումար մը, օժանդակած ըլլալու համար այն մեծ եւ գեղեցիկ ձեռնարկին՝ որ փառքը պիտի կազմէ նոյնքան պատուական եւ ազնուահոգի Հայու մը՝ Տիար Հայկ Գալուքնեանի:

117/146  
1

Սակայն Ամմանի Ս. Թաղէոս Եկեղեցին իր բարերարութեամբը, Տիար Թաղոսեան ծանօթ անձնաւորութիւն մը կը դառնայ նաև Արքին Արեւելքի Հայ հասարակութեան եւ այլ գաղութներուն: Երեք տարիներ առաջ, երբ Հիմնարկէքի արարողութեան մասնակցելու համար 1965-ի Հոկտեմբերին Երուսաղէմ կը ժամանէր, տեղույս եւ Ամմանի Հայ գաղութները իր մէջ կ'ողջունէին պատուական եւ հաւատացեալ Հայորդի մը, համեստ ու աղնիւ Նկարագրով: Խսկ Երեք տարիներ վերջ, 1968-ի Հոկտեմբերին, նոյն Եկեղեցին օծման առթիւ իր երկրորդ այցելութեամբ՝ Տիար Թաղոսեան իր շուրջինները տպաւորեց իրեւ բարձր Նկարագրի ամէր եւ ազգային ու Եկեղեցական պարտականութիւններու խորունկ գիտակցութիւնը ունեցող անձնաւորութիւն մը՝ արժանի ամէն յարգանքի: Հիմնարկէքէն մինչեւ փառաւոր օծումը՝ ան մօտէն եւ կանոնաւորաբար հետաքրքրուեցաւ իր գեղեցիկ ծրագրի իրագործման ընթացքով: 1967-ի Յունիսին Կատարուած քաղաքական յանկարծակի վերիվայրումներն ու անոնց յաջորդող շիփոթ ու խառնակ կացութիւնը ոչինչ պակսեցուցին Տիար Թաղոսեանի խանդավառութենէն: Եւ, այս խանդավառութեան միացած Երուսաղէմի Ամենապատիւ Պատրիարքին վճռակամութիւնն ու Ս. Թաղէոս Եկեղեցին փութով եւ ժամանակին կառուցուած տեսնելու փափաքը յաջող աւարտին հասցուցին սկսուած գեղեցիկ ձեռնարկը:

Ամմանի բարձրահայեաց բարձունքներէն մէկուն վրայ գէպի Երկինք ուղղուած Հայ Եկեղեցի կաթողիկէն նոր հաւատքով եւ եռանդով լեցուցած է տեղույն գաղութի անդամներուն սիրուերը, եւ այս Երջանիկ առիթով մեր միակ փափաքն է որ վարակիչ զառնայ օրինակը բարերար Տիար Յարութիւն Թաղոսեանի՝ որպապէսզի նիւթական մեր բոլոր կարելիութիւնները լաւագոյն կերպով ի սպաս դրուին արտասահմանի Հայութեան գոյատեւման եւ պահպանման:

Ա. Գ.



Ավանդության մեջ մասնակի Ա. Թարգման և հեղինակը, օճառի մասը շատրվ մը տառչ :

## ՓԱՌԱՀԵՂ ՕԾՈՒՄ

### ԱՄՄԱՆԻ ՆՈՐԱԿԱՌՈՅՑՅ Ս. ԹԱԴԵՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ

Մօս երեք տարիներ առաջ, 1965-ի Հոկտեմբերի 10-ին, Ամենապատիւ Պատրիարք Ս. Հօր, Բարերար Տիար Յարութիւն Թագոստանի և Միարանութեան անդամներու և հաւատացեալ ժողովուրդի խուռք բագրութեան մը ներկայութեան՝ կատարուած էր եկմանարկեֆի համբիսաւոր արարադութիւնը Ամմանի Ս. Թագէոս եկեղեցիին։ Նիւերքարձակ Բարերարը յառկապէս ժամանած էր երուսաղէմ, ներկայ ըլլալու համար իր նուիրատուութեամբ կառուցուելիք Ամմանի տաճարին եկմանարկեֆին։



Անդրամբի Ս. Պատարազը՝ կը քարոզէ Ն. Ամեն. Տ. Եղիշէ Ս. Արքեպոս Տէրտէրեան։ Պատարազը՝ Գերշ. Տանէ նաս. Անեմեան։

Հակոսակ հապահական շինք կացութեան և տագմաններուն, եկեղեցիի շինութիւնը՝ անխափան շարանակուեցաւ եւ ներկայ տարւայ Հոկտեմբերիթ արդէն իր աւարտին հասած էր։ Ն. Ամեն. Պատրիարք Ս. Հօր երաւերին ընդունած էր, Բարերար Տիար Յարութիւն Թագոստանի և իր Ազնօւափայլ Տիա-

կիմք ընդունեցին Արքայ գտնուիլ Ս. Թաղէռս Եկեղեցիի օժման արարողութեան, որ տեղի ունեցաւ Կիրակի, 27 Հոկտեմբեր 1968-ին:

Մատևաւոր կարգադրութեամբ մը, Երևանի Պատրիարք Ս. Հօր Եւ Թարերար ամոլին կ'ընկերանային Լուսարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արք. Ավանեսան, Դիւանապետ Գերշ. Տ. Շահէ Նզս. Անէմեան, Միարան Հայրեր, ուրկաւագներ և ժառանգաւորներ՝ Կարելի հանդիսաւորութեամբ կատարելու համար օծման փառահեղ խորհուրդը:

Անդրամիկ Ս. Պատարազը մատոյց Գերշ. Տ. Շահէ Նզս. Անէմեան Եւ ներշնչուած ու գեղեցիկ քարազ մը խօսեցաւ Ն. Ամենապատուաթիւն Պատրիարք Ս. Հայրը: Պատարազին և օծման արարոգութեան Անդրիայ գտնուեցան Ամմանի քրիստոնեայ յարանու տնութիւններու պետերը Եւ ներկայացուցիչները:



Յորդանանի Վարչապետ Ն. Վահեմ. Պահնաք Էլ-Թալիունի «Քառեապաշ»ի Առաջին Կարգի շքանշանվ կը զարդարէ Բարերար Տիար Ց. Թաղոսեանի կուրծքը, մինչ Տին. Թաղոսեան գրհութակութեամբ կը դիմէ:

Նոյն օրը երեկոյեան, Պատրիարք Ս. Հայրը Ամմանի «Էլ Օրտոն» պանդոկին մէջ տրաւած շին նաշկերոյբով մը պատուեց Բարերար ամոլը, իսկ Յորդանանի Վարչապետ Ն. Վ. Պահնաք Էլ-Թալիունի Տիար Թաղոսեանի կուրծքը զարդարեց «Քառեապաշ»ի Առաջին Կարգի շքանշանվ:

Ամմանի Հայ զաղութիւն կողմէ իրբեւ յարգանիքի արտայայտութիւնն Տիար, 26 Հոկտեմբերի երեկոյեան Ամմանի Մարգական Միաւթիւնը նախընթիւն մը սարքեց «Խիլանելիիհա» պամդկին մէջ, իսկ Կիրակի երեկոյեան՝ Հ. Մ. Ը. Միուրիւնը քէյասնամ մը տուա իր Ակումբին մէջ:

Ցաղանդաւոր և հաւատացեալ հայ, Տիար Յարութիւն Թաղոսեան ծնած է 1892-ին Խարբերդի Բշազաք գիւղը: Երեք տարի տեղայն Յախակրթարամբ յանախելէ եւս 1909-ին զաղբած է Ամերիկա եւ տարի մը վերջ սկսած է իր ամենական գործին: Մեծ եղեռնին զահ տաւած է իր ընտանիքի անդամներուն մեծ մասը: Ամուսնացած է Օրդ. Ազամի Կոչկարեանի հետ և ունեցած են երկու դուստրեր՝ Եղիսարէք եւ Ալիս-Արքին: այս վերջինը կորսնցուցած են շատ կանուխ:

Տիար Յ. Թաղոսեան, որ բագմազրազ ամենատրութիւն մըն է եւ հնարիչը զանազան մեթենամերու, 1925-ական թաւականներէն սկսեալ ծառայած է Ամերիկանայ համայնքին եւ եկեղեցին: Իրեւ վարձատրութիւն իր բագմամեայ գործութեութեան, որուն ընթացքին միշտ ալ իրեն օժանդակ եղած



Ն. Ամեն. Պատրիարք Ս. Հօր կողմէ մէջ Օրուն պանդոկին մէջ տրաւած նաշկերոյթէն ետք, Բարերար ամուլը Յարդանանի Վարչապետ Ն. Վ. Պահանք Էլ-Թալիկունիի (կեղրանը), Ներակայութ նախագահ Ն. Վ. Սահմ Մուֆթի Փաշայի (աջէն երրորդը), Ն. Ամեն. Պատրիարք Ս. Հօր (աջէն չորրորդը), Լուսարարապոտ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպս. Ասյանեանի (ձախէն չորրորդը), Դիւանապետ Գերշ. Տ. Շահէ նպա. Անէմեանի (կեղրանը), եւ Ամմանի կրօնական ներկայացուցիչներու հետ:

Է Ազն. Տիկ. Թաղոսեան, 1956-ին Ամենայն Հայոց Կաքողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Վեհափառ Հայրապետին կողմէ պարգևատրուած է Ս. Գրիգոր Լուսաւորիչի Ա. Կարգի ականակուն շխանշանալ: Խոկ 1964-ին առացած է Ն. Ամենապատութիւն Պատրիարք Ս. Հօր կողմէ նուիրուած Ս. Յարութեան Տաճարի աղամանդակուու շխանշանը:

## ՄԵՐ ԹԱՆԿԱԳԻՆ ՀԻՒՐԵՐԸ

Երաւաղեմի Հայ Պատրիարքութիւնը և Ս. Յակոբեանց Միարանութիւնը երջանիկ առիթը ուսւցան ընդունելու այցելութիւնը հիւեռքաբակ Տէր և Տէն. Հայկ Գավառքնեաններու և Ազն. Տիկին Ֆլորա Սարգիսեանի:

Յարգելի հիւրերում զյանաք նպատակներէն մին էր անձնապէս այցելու Ս. Յարութեան Տաճար և հայկական սրբատեղիներէն ներս կատարաւած նորոգութիւններուն վերահսկու ըլլալ:



Ն. Ամենապատուութիւն Ճ. Խզիշէ Ս. Արքեպո. Տէրտէրեան և Տիար Հ. Գավառքնեան՝ Պատրիարքանի Դահլիճին մէջ:

Նրուսապէմ իրենց այցելութեան շրջանին (12-17 Հոկտեմբեր), Տէր եւ Տիկին Գավուքնեաններ և Տկն. Ֆլորա Մարգիսեան հիւրերը եղան Պատրիարք Ա. Հօր:

Անոնք այցելեցին Ա. Յարութեան Տանար եւ իրենց մասնաւոր գոհութակութիւնը յայտնեցին հայկական քամինէն ներս կատարուած նորոգութիւններուն համար: Երբեւ Աստենապէտ Ա. Յարութեան Տանարի նորոգութեան Համազգային Յանձնախումբի, Տիար Գավուքնեան մօտէն հետաքրքրուեցաւ նորոգութիւններուն ընթացելով եւ ուրախ եղաւ իրեն տրուած բացադրութիւններէն:

Թանկագին հիւրերը այցելեցին զանազան սրբալայրեր եւ հարազատի հետաքրքրութեամբ ժանօրացան Ա. Յակոբեանց Վանքի առօրեայ կեանքին, այցելեցին հաստատութիւնները, բայց իրենց եղանակութեան առարկան հան-



Տէր եւ Տկն. Հ. Գավուքնեան եւ Տկն. Ֆ. Մարգիսեան՝ Պատրիարք Արքազան Հօր, Գերշ. Տանէ Եպս. Անձմանի եւ Ժառանգաւորաց Վարժարանի ու Ընծայարանի ուսանողներուն հետ, Պատրիարքարանի Դահլիճին մէջ:

Պիտացան Ժառանգաւորաց Վարժարանն ու Ընծայարանը, ուր այս տարի 42 ասմեր յաջողութեամբ եւ խանդավառութեամբ կը ենտեւին դասընթացներուն:

Տէր եւ Տիկ. Գավուքնեան եւ Տկն. Մարգիսեան գոհունակ սիրուով երաժշտ առին Ն. Ամենապատութենէն եւ դարաւոր աւանդութիւններով ու պատմութեամբ հարուստ Ա. Յակոբեանց վանքէն:

\*\*\*

Տիար Հայկ Գավուքնեան, ամիսնջ Ատենակետը Ս. Յարուբեան Տաճար  
թի Նորոգուրեան Համազգային Յանձնախօսմբին, ծնած է Պալիս 1875-ին :  
Կեղրոնականէն եւ պետական Գեղարվաւստից վարժարանէն շրջանաւարտ րե-  
լակէ եռք, 1895-ի գէագերուն պատմասար կը հեռանայ ծննդավայրէն եւ  
կանցնի Ամերիկա եւ Նիս Նորքի մէջ 1915-ին կը հիմնէ Bingham Photo-  
engraving Company-ն, որ ներկայիս կը համարուի տպագրուկան կաղապար-  
ներու (ֆլիշէ) աշխարհի մեծագոյն ընկերութիւններէն մին :

Անկախի իր առօրեայ բազմաթիւ զրադաւմներէն եւ պարտականութիւննե-  
րէն, Տիար Գավուքնեան շատ կանուխ մաս առած է Ամերիկահայ հանրային  
կեանքին մէջ : Իր անհատնում եռանդը եւ աշխատելու անխոնչ կամքը զիսէ  
հասցուցած են Ամերիկահայութեան բոլոր պէտքերուն : Նիւ Եորքի Ս. Խաչ  
Հայաստանեայց Եկեղեցին շատ բան կը պարուի իր ջանքերուն եւ նիւթական  
օժանդակութեան : Սակայն Տիար Գավուքնեանի փառքը կը կազմէ նիւ Եորքի  
Մայր Տաննորի կառուցաւմը, օրուն համար տարիներով ոգի ի բոլին աշխատած  
է եւ գոյացաւցած անհրաժեշտ գումարը : Բայց մանաւանդ իբրև Ասենապետ  
Ս. Յարութեան Տանարի Նորոգուրեան Համազգային Յանձնախօսմբի, Տիար  
Գավուքնեան երեւան բերած է իր տագանդին ու Եկեղեցակրութեան բոլոր  
երեսները՝ յաջողաւթեամբ զլուխ հանելու Հայութեան համար այնքան կեն-  
տական հշանակութիւն ունեցող նորոգուրիւնները նրանադէմի Ս. Յարու-  
թեան Տանարին մէջ :

Ի վարժարաւրին իր անընդմէջ ծառայութիւններուն եւ նուիրումին,  
Տիար Հ. Գավուքնեան արժանացած է էջմիածնի Ս. Գրիգոր Լուսաւորչի Ա-  
ռաջին կարգի շքանշանին եւ Սրբուաղէմի Հայ Պատրիարքութեան Ս. Յա-  
րութեան Տանարի ադամանդակուռ շքանշանին :



## ՏԵՂԵԿԱԳԻՐ

### Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՇԱՐԻ ՆՈՐՈԳՈՒԹԵԱՆ

Ամենապատիւ

§. Եղիշէ Ս. Արքեպոս. Տէրտիկեան  
Քարեխնամ Պատրիարք Ս. Արքուոյ  
Երուսաղէմ

Ամեն. Ս. Հայր,

Զերդ Քարձը Արքազնութեան կը ներկա-  
յացնեմ 1967 թունիս 1-1968 թունիս 1 տա-  
րեշրջանին Ա. Ցարութեան մէջ կատար-  
ւած հորոգութիւններու հետևեալ տեղե-  
կագիրը :

Այս առքիւ պարտէ կը զգանք հաստա-  
տելու քէ գործը ընթացաւ Խաղաքական շր-  
փոր պայմաններու տակ, որոնք կրնային  
բոլորվին արգելէ ըլլալ գործի ընթացքին :  
Ուրիշ դժուարութիւն մը եղաւ ամենօրեայ  
եւ անմիջական հսկող նարուարապետի մը  
պակածը, արդիւմք՝ դարձեալ աննպատ  
նոյն պայմաններուն :

Տակաւին քէ ֆալքախան եւ քէ բոլո-  
րիս ծանօթ ազգային տխուր իրադարձու-  
թիւններու թերուուն, Ս. Արքու զրկուած էր  
Տաճարին մեծածախ վերաշնուրթիւնը ա-  
պահովագ տնտեսական միջոցներէն : Հասեր  
կ'ակնկալին քէ Ս. Ցարութեան վերաշի-  
նութեան գործը պիտի կասէր : Սակայն գոր-  
ծին նկատմամբ Զերդ Արքազնութեան խան-  
դավառութիւնն ու բազմերաբնութիւնը, եղաւ  
վերամրացութեան գործին մզիչ ոյժը : Իր-  
րիւ գործին վերահսկողն ու մօտէն հետևող  
մը, անձնապէս կը վկայենք քէ, ամէն ան-  
գամ որ յանուն նորոգութեանց գիմուեցաւ  
Զեզի, Զերդ քարի տրամադրաւթեանց դաները  
փակ չդուանք, նայնիւ տնտեսական ամենէն  
ծանր տագնապի բռնկենրուն : Հակառակ  
Զերդ բազմազբազ ժամանակին, ամէն անգամ  
որ պէտք եղաւ, անձամբ իշներակ Տաճար

Բնինցիք գործին բնիրացքը ու կատարեցիք  
ցուցմունքներ :

Զենէն վարահիք յայտնելու քէ Երուսա-  
պէմ գումարող Ս. Արքուոյ Միաբանութեան  
անդամներուն մէջ, Դուք եղաք առաջինը  
նորոգութեան գործին նկատմամբ Զերդ գը-  
րակամ հետապնդումով ու տեղւոյն վրայ  
Զերդ անմիջական ներկայութեամբ :

Գոհունակութեամբ կը տեղեկացնենք  
տակայն որ Խակառակ մեր դժուարու-  
թիւններուն, այսօր, տարի մը յետոյ, Զերդ  
Քարձը Արքազնու թեամ դեկուարու լեռուր  
կրցած ենք ամբողջացնել հետեւեալ նորո-  
գութիւնները .

1. — Վերջնականապէս եւ ամբողջովին  
նորոգուեցաւ Հանեներից Բաժմաման Մա-  
տուռը : Վար առնեւեցան պատերու ծեփերը,  
բացուեցան մատորան Խարեդէն կառոյցը,  
նորերով փոխարիմուեցան հնամաշ Քարերը :  
Վերաբանակուեցան փնացած Խանդակա-  
գարգերը : Այս մասունին մէջ վերանորո-  
գելի կը մնայ Հայկական-Կարթողիկէ Խաչ-  
կար խորանին, եւ անոք կապաւած սպա-  
յատակն ու գասի նազը :

2. — Նոյն ձեւով վերանորոգուեցաւ Ս.  
Լուսաւորիչ Եկեղեցւոյ արտաքին նակասոր՝  
որ Խարեդէն կառոյցի ուրիշ գեղեցիկութիւն  
մըն է :

3. — Ի նորայ կառուցուեցաւ Միաբանա-  
կան նաշարանը, որուն համար պեղուեցաւ  
տեսչարանին Ժայռեդէն Անքնամասը, ու  
են կազմուեցաւ վայելուշ նաշարան-Ար-  
քարի, մարմարեայ պատերով ու գետնա-  
յարկավ, արդիւական խանանցուք, մարմար-  
եայ նստարաններով ու նաշանդաններով :  
Գետնայարկերու յառակ խօնաւութենէն  
խուսափելու համար նաշարանին շուրջ կա-

ուղցուած են գրյգ պատիր ու ասֆալդա-  
պատուած են, ինչպէս նաև յատակը:

4.— Աւարտեցած կիսաւարտ Տեսչարամի շինութիւնն ու յարդարումը, իր մարմարէ քաւշեայ բազկարուներով, խնամկար գար-  
դերով ու Քարէ Քամդակիներով: Իրագործելի  
կը մնան միայն Տեսչարամի մեծ մովայիքն  
ու «Աղբամարի Աստուածամայր» Քամդա-  
կը, որպէս արդէն իսկ յանձնուած են պատ-  
կամ արուեստագէտներուն եւ շուտով կ'ամ-  
բողջանան:

5.— Քանդակագրդուեցաւ Տեսչարամի արտաքին մակատամաք:

6.— Ի նորոյ կառուցուեցամ վերմատան  
մեր Եկեղեցիին Քառական աստիճանին երկ-  
րարդ, երրորդ, չորրորդ սանդիխամասերը  
լայնարձակ գեղեցիկ սանդիխամատերպավ:

7.— Վերջացաւ կառուցումը Տեսչարա-  
մի վերեւ գտնուող երկրորդ յարկին, ուր  
նախապէս հաստատուած բնակութեան սեն-  
եակը վերցուելով կազմուեցաւ վայելուչ  
նախագաւիր մը վերինատան մեր Եկեղեցւոյն  
համար, որ նոյն ատեն հանդիխական օրե-  
րու յառուկ վար նայող լայնարձակ պա-  
տրշամ մըն է:

8.— Գրեքէ նոր ի նորոյ կառուցուեցաւ  
վերմատան երկրորդ Գողգորքայի մեր Եկե-  
ղեցւոյ յետնամասի հարաւային պատը,  
սկսելով անդ կառուցուած սենեակներու ա-  
ռաստաղէն մինչեւ Եկեղեցւոյ առաստաղը:  
Ցիշեալ պատին վարի մասը պիտի վերամ-

րոգուի երբ Քամդաւին այնուեղ շինուած  
սենեակները:

9.— Վերջացաւ վերամորգութիւնը Ե-  
րաշխաւորաց Մատուուի արտօքին տամի-  
քին: Տամիքը պաշտպանուեցաւ պէքօմի  
կրկին եւ ասփալդի կրկին, չորս ծեփերով  
եւ ապա սալայատակուեցաւ:

10.— Ծեփուեցաւ Երկրորդ Գողգորքայի  
Մատուած առաստաղը ու ամբողջացաւ Եկե-  
ղեակամ գիծերու զետեղաւմը:

Այժմ Զերդ Բարձր Մրրազմութեան հը-  
րամանով ձեռնարկած ենք նորոգութեան  
Երկրորդ Գողգորքայի տամիքին: Տամիքի  
ամբողջ կառուցք Քակուեցաւ, մնաց միայն  
վարի առաստաղին խաւը. ի նորոյ կը կա-  
ռուցուի այս տանիքը, որ պիտի ամբողջանայ  
խնաքարի եւ պէքօմի հաստ խաւով մը, ապա  
պիտի ծածկուի պէքօմի եւ ասփալդի գոյգ,  
այսինքն չորս խաւերով, ապա պիտի սալա-  
յատակուի:

Նմանապէս ձեռնարկած ենք Ուշաբակ-  
ման Մատուուի վերամորգութեան, որը Տա-  
մարին ամենէն վտանգուած մասերէն մին է  
եւ կը կարօտի մասնագիտական շատ լուրջ  
նորոգութեան:

Մատչելով ի համբայր  
Մրրազմութեանդ Ս. Աղոյն,  
Որդիական սիրով  
Կիհըթլ Ն. Վ.Դ. Գլահկնելն  
Վերահսկիչ Նորոգութեանց  
Ս. Յարութեան Տանարի

## Ա. ԳՐԱԿԱՆ

### ՀԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ

Գ Լ Ո Ւ Խ Ե Բ Կ Ր Ո Ր Դ

Պանտէկոստէի դէպքէն չարաթներ վերջ, ամրող երուսաղէմի մէջ կը խօսուէր հըրաշքի մը մասին, Օտարականի դոյդ աշակերտներու կողմէ կատարուած: Անոնք բըժը էիր էին Տաճարի գրան առջև տարիներէ ի վեր մուրացող ծանօթ անդամալոյժը:

Սողոս չէր կրնար հաւատալ իր լսածներուն, առկայն հետաքրքրութիւնէ աւելի, ներքին զղացումէ մը տարուած, կ'ուզէր իրաղեկ ըլլալ եղածին: Ականատեսի մը պատմածին համաձայն, երբ Օտարականի աշակերտներէն Պետրոս և Յովհաննէս, յետ միջօրէի աղօթքէն յետոյ կ'անցնէին Տաճարի դաւիթին, մարդ մը գոլոս նետերով ինքզինքը անդամալոյժներու խումբէն, ծնկաչոք կը մօտենայ, ինդրերով անոնց օժանդակութիւնը: Խնդրարկուն, կը յարէր ականատեսը, համակ հաւատաք ու ազաշնք էր, իր դէմքին գիղած Աստուածոյ բոլոր հովերն ու գիշերուան շուքերը: Տրտմութիւն և արցունք կը կաթէր իր դէմքէն: Աշակերտներէն աւագը որ Պետրոս կը կոչուէր, այս տեսաբանէն աղղուած, կ'ըսէ անդամալոյժին, աւրծաթ եւ ոսկի չունինք, սակայն ինչ որ ունինք, կ'ուզնէք տալ քեզի, յանուն Ծիսուսի Քրիստոսի ոտքի ել ու գնա»: Անդամալոյժը շուարած եւ անշարժ, աշակերտներուն կը նայէր, առանց բան մը հասկնալու ըսուածէն: Այս ատեն Պետրոսը կը մօտենայ իրեն եւ իր զօրաւոր ձեռքով կը վերցնէ զինքը գետուէն: Բնոլորի զարմանքին մէջ անդամալոյժը իր ոտքերուն վրայ է և նոր քալող երախայի մը նման կը նետէ իր առաջներախայի մը նման կը նետէ իր առաջն կ'ըս-

կրսին աղօթել բարձրաձայն, «Ովսաննա ի բարձունս, օրհնեալ ըլլան անոնք՝ որոնք ծիրոջ անունովը կուղան»: Անդամալոյժներու եւ կոյրերու խումբը, շրջապատելով երկու առաքեալները, չնորհ կ'աղերսէին իրենց թափանակին աշւներով: Բնոլորի դէմքին վրայ, տարիներէ ի վեր խոյս ատուղ յոյշուը, իր ձմեռէն վերադարձող թոչունի պէս կ'երգէր վերասին անձայն: Սովորական ազօթողներէն զատ, հոն էին նաեւ Սաղուկեցիներն ու Փարիսիցիները, որոնք զայրոյթով եւ սրամտութեամբ կը կոչէին: «Ո՞վ է ան որ ասոնք Մեսսիա կ'անուաննեն եւ որուն անունն կ'ընեն այս բժշկութիւնը»:

Պետրոս, որ մինչեւ այս ատեն լուս կը նայէր իրենց շուրջը շատցող ամբոխին, ըստ բարձրածայն: «Խսրայէլացիներ, ինչո՞ւ կը զարմանաք եղածին համար, մենք զայն գործեցինք Յիառուսի, խաչուղ ու յարութիւն առնող Մեսսիային անունովը: Աստուած ամէն վայրկեան կրնայ մեզի հասնիլ, եթէ մենք զայն կանչել գիտնանք: Եթէ կարենանք քառալ մեր աշքերը տեսնելու համար եւ ականջներ լսելու՝ պիտի տեսնենք մեր պատեկերը ուրիշներու պատկերին մէջ եւ լսենք մեր ձայնը՝ ուրիշներու ձայնէն: Դուք բոլորդ կը նայիք ճշմարտութեան՝ պատուհանի մը բիեղիէն, որ կը բաժնէ ձեզ ճշմարտութենէն: Առանց վշտի եւ ուրախութեան, այսինքն խաչին ու յարութեան, կեանքը ունայն է եւ ճշմարտութիւնները ափունք չըհանուած ալիքներ են, ծովի անհունութեան խորը ընկղմած: Մեծ վիշտերն ու բերկրանքները միայն կրնան յայտնագործել ճըշ-

մարտութիւնը : Ով որ կրնայ բաժնել բարին չարէն, ան միայն կրնայ հպիլ իր մատներով Աստուծոյ պատմութանին» : Ոչ որ ուժունելի պատասխանիրու, ամէնքը վարանամիտ ու սահմակած, Պետրոսին կրնայէին, իրենց մարին մէջ ծառմծմելով ըսուածները :

Ճիշդ այդ ժամանակ, Տաճարի վերակացուն պահակներով չը ջապառուած առաքեալներուն մօտեցաւ : Խեռոր զէմքը խիստ էր ու վառական, մաղերուն խոպանները կը ծածկէին իր մերկ ուսերը եւ երր կր բալէր անոնք կարծես կը պարէին վիզին չուրջ : Կործքէն կախուած էր պաշտօնական գրառ պանակը որ իրեն իրաւունք կու տար բանակուր ուեւէ մէկը որ կր հետոէր օրէնքին, Տաճարի գաւիթէն ներս : Ձեռքին մէջ աւնէր ժանր փարազան մը երկաթէ խրացներով : Քոմիքէն կը քալէին զոյք մը պահակներ, նոյնպէս մարակներով զինուած : Երր ժամեցաւ քազմութեան, խօսքը ուղղվելով Պետրոս սին, շեշտակի նայէլէ վերջ Յովհաննէսին եւ իրելով իր սուր նայուածքը անոնց աչքերուն մէջ, հարցուց խիստ հեղինակաւոր, մը ճահարելով իւրաքանչիւր բառը . «որո՞ւ անսանով ըրիք ասիկա» :

— Մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի անունով :

— Այն Յիսուսին որ խաչուեցաւ Պատերի նախօրեակին, յանուն այդ հայՀոյիցին : Եւսոյ գանձարով իր քովը զերք բրանող պահակներուն, ըսաւ խրոխտածայն . «Տարբէց ասոնք, թող վազը իրենց բանիքը քահանայապետին առջև ըսեն» : Պահակները զիրենք Տաճարի բանտը տարին եւ ամբոխ ցրումցաւ : Այսպէս պատմեց այն ուսանողը որ հոն էր եղած : Սողոսին կախ աչքը վեր բարձրացած՝ կշուքի մը պէս անշարժացած էր : Ճակտին կնճուները ժարուէն վար սողոսկող օձերու նման կը գալարուէին, խոժենով զէպի իր զողղացող շբիները : Երկար ատեն անխօս, հեռուն կը նայէր, իր կատաղութեանը մէջ փշուած :

## 2

Գալիլիայիներու յայտարարութիւնները խաչուող եւ յարութիւն առնող Մեսիայի

մասին, ծանր մղմաւանջի մը նման կը ճրմէին Սողոսին սիրաց : «Խորայէլի հաւատքին մաքուր ջուրեր պղտորողները, արժանի էլին հարածանքի եւ մահուան : Զարիքը արմատափի պէտք է ընել տակաւին չպաղարերակի Վագասիի ժամանունիկի կորուստ է, կարելի չի փոխ առնել դալիք օրէն, վճարելու համար երէկուանն : Այս եւ նման մտածումներ կը պոոթիւային Սողոսի սրոտն, տկութին մէջ բոցավառուող կրակի կայժերու նման :

Սողոս սկսաւ հետամուտ ըլլալ Օտարականի աշակերտներուն եւ անոնց հետեւորդներու շարժումներուն և դրուունէութեան, իր որոր հետազողող որոսրդի մը պէս : Գիտէր թէ անոնք յաճախի Տաճար կուգալին առզիթելու եւ երրեմն ալ քարոզելու իրիկուն մը, երր անոնցմէ ոմանք իրենց ազօթքը վերջացուցած իր վերադառնային, Սողոս հետեւեցաւ անանց մինչև յրկիր հիլէլին ընակարուն եւ զարմացաւ տեսնելով րադմութիւնը որ հոն խանուած աշակերտներուն կը սպասէր : Հաւաքուղներուն մէջ կային նաև յունախօս Հրեաներ, Եկած Կիսրոսէն, Կղջէասանդրիային, Կիլիկիային և յունական կղղիներէն, ոմանք նոյն իսկ ծանօթ Սողոսին : Բոլորը միասին են Գաւթի բնրդին մօտերը զանուող զետնափոր սրահներուն մէջ :

Իրիկուան ընթրիքի ատեն էր եւ ներսը նաշի պատրաստութիւն կար : Ընդարձակ սրահի ազօտ լոյսին մէջ, քովքովի շարուեր էին ամէն սեւէ ու հասակէ մարդեր, գետին փոռուած լաթերու շուրջ, սրոնց վրայ ուսեւիքներ էին դրուած : Սողոս նշմարեց որ սեղանին կը նախադահէր Գալիլիացի այն ձկնորսը, որ Պենտէկոստէր տօնին առիթով խօսած էր Տաճարի գաւիթէն ներս : Ամիկա ոտքի ելաւ, ընդհանուր լուսթեանը մէջ, բարձրացուց իր բազուկները եւ սկսած առզիթի : «Հայր երկնաւոր, փառք եւ օրհնութիւն ցու անունիդ, որ զիմեցիր մեզի Մեսիան, չարչարուելու եւ մեռնելու մեր մեղքերուն համար : Ապա յարուցիր զայն մեռնելներէն եւ վերստին բաղմեցուցիր աջ կողմէդ, երկնային փառքիդ մէջ : Այժմ զրկէ մեղի քու չնորդն ու օրհնութիւնը, բայց մեր

Հոգիները որպէսզի կարենանք հաղորդ բյար ոտ ճշմարտութեանդ : Մի թողուր քու արինուզի զնուածները չարիքի ժանիքին՝ եւ հաւաքի զանոնք բոլորը քու արքայութեանդ մէջ, զոր պատրաստեցիր քեզի սիրողներան եւ պաշտողներուն համար : Բոլորի աշխերուն մէջ արցունք կար եւ ոչմքերուն՝ պակուցից քաղցրութիւն մը, իրենց սրտի տաւնէն թեա արձակող, նման լոյսին բացուող ծիլին :

Սօլու նշմարեց որ առաքեալներու կարդին նասաւ էր սեւեր հազար կին մը, մաշած զէմքով եւ քաղցրահայեաց, բոլորի յորդանքին առարկայ, այրիներու յասուկ սև քողը կը ծածկէր անոր մոփրագոյն մազերը : Տժոյն իր դէմքը, ծածկուած կիսով քողին ներքեւ, կ'արտայայտէր ոչ միայն վիշտը իր կորուսած զաւկին, այլ նաեւ ցաւը բոլոր մայքերուն : Խոկ անոր քով ուրիշ կին մը, ջահի մը պէ վեր բարձրացող շուրջի տժկոյն դէմքերէն : Այս վերջինը իր աշխարհիկ երեսոյթին հակառակ, սրբութիկ մը տպաւորութիւնը կը թողուր : Ոչ չպար կար իր դէմքին՝ ոչ ալ զուու իր մասներուն : Երկրաւոր քաղցրութիւնը իր ալապասզրէ մարմնին, փոխուած էր կարծես խորանին առջև վառող մեղքամոմի :

Ճո՞ն էր նաեւ բարձրահասակ, նիհար եւ մազաղաթեայ դէմքով մէկը, հազած ներմակ երկար շապիկ մը եւ մէջքին կապած նոյն գոյնէն գօտի մը, Մեռեալ ծովի եղրին ընակող ճշճաւորներուն նման : Իր մազերն ու մօրուքը, որոնք չէին ճանչցած բնաւ երկաթին բռնութիւնը, անխնամ կերպով կը թափէին իր ուսերուն եւ կուրծքին : Սօլու կը ճանչնար զինքը Տաճարէն, ուր կուզար ամէն օր ազօթեռ, իր առանձին անկիմը քաշուած : Արդարութեան եւ սրբութեան խորհրդանիշ եղող այս մարդը՝ ժողովուրդին կողմէ Արդարն Յակոր կը յորջործուէր, ջինջ, ինչպէս իր ակունքին գեռ նոր բիսած ջուրը :

Ընթրիքի միջոցին, գուլսէն մարդիկ զաղապողի կը մօտենային եւ կը դիզուէին սրահի դռաններուն առջեւ : Անոնցմէ մէկը, փոքրահասակ եւ տիրադէմ, հարցուց

քոսին, «ի՞նչ պարտիմ ընել, ընդունուելու համար ձեր այս սուրբ համայնքէն ներան» :

— Ապաշխարէ, գարմի եկուը եւ մը կրտուէ յանուն Յիսուսի Քրիստոսի, մեռած եւ յարութիւն առած Մեսիային, որպէս զի մաքրուիս մեղքերէդ եւ աել ունենաս երկնքի արքայութեանը մէջ : Մեղքերուու հետ միասին մէկդի նետէ նաեւ արձաթի եւ ոսկիի բեներդ, եթէ ունիս, ինչպէս նաեւ աշխարհիկ հոգերդ, որովհետեւ ուր որ մէր զանձն է, ուն է նաեւ մէր սիրուց : Յարութեան և գատաստանի օրը մէր բարի գործերն ու ճշմարիտ հաւատաքը միայն պիտի կազմեն մէր իրական ժառանգութիւնը» : Շատ էր թէ իւ անոնց՝ որոնք կու զային արձանագըրուելու նորահաւատներու համայնքին :

Սօլու ներքին տազնապով կը հետեւէր այս բոլորին, սրահի մուտքին խմբուած մարդոց մէջ կեցած եւ իրեն կը թուէր թէ խորայէլի որդիները կորսաւեան կ'երթային իրենց առջեւ բացուող այս նոր ծուզակին մէջ :

## 3

Քանի մը օրեր յետոյ, Սօլու զարմանքով լոեց որ ձերբակալուած Գալլիացի քարոզիչները ազատ արձակուած էին : Իր ուսուցիչ Քամատիկէլո որ դատաւորիներէն մին եղած էր, յայտարարած էր թէ եղածը շատ լուրջի պէտք չէր առնել, վասնդի եթէ ասոնց ըսածները մարդկային յերիւրանքներ են, չնա դիմանար ժամանակին եւ ճշմարտութեան, իսկ եթէ աստուածային՝ մէր ուժերը բաւական պիտի ըըլլան հերքելու ճշմարտութիւնը : Յետոյ զրոյցներ կը ըշէին շուրթերէ շուրթ Գալլիացիներու սիրաց գործութիւններուն մասին : Նոյնիսկ կը խօսուէր թէ անոնք բանտէն արձակուած էին Հրեշտակներու միջամտութեամբ, բանտի պահակներու աշքերուն առջեւ ։ Սօլու տակաւ կը լեցուէր զայրոյթով եւ սրտմտութեամբ այս տարածայնութիւններէն, օրէ օր արմատ կապող միամիտներու հոգիին մէջ : «Օրէնքն ու աւանդութիւնը հօր աշտարակներն էին խորայէլի զոյութեան», կը խորհուէր ան, «բոլոր անոնք որ կործանել կ'ու-

զին այս որրազման ժառանգութիւնը, արժանի է ին ժահուանք :

Յաջորդ որր, գտնի պահուն, Սօղոս իր մտահոգութիւնը յայտնեց իր ուսուցիչին և ուզեց գիտնալ թէ ինչո՞ւ Խորայէլի կրօնքին տանդապահները այսքան ներզամատութիւն ցոյց կու տային ժողովուրդի միտքն ու հոգին պղտորողներու նկատմամբ, որոնք իրենց առասպելարանութիւններով կը կացին արհարին հաւատքին ծառը Խորայէլի :

Գամաղիկէլր հեղնախառն լրջութեամբ նայեցաւ Սօղոսին եւ միւս աշակերտներուն, յետոյ ըսաւ. «Գալիիխցիները իրական դատարանի մը առջև չէին այդ օրը, օրինաւոր վկաներ չկային, եղածը պարզ հարցաքննութիւն մրն էր» : Անարդար ըլլաւու չափ արդար չըլլանք, որովհետեւ դրուած է թէ

միայն Աստուած է արդար : Մարդկային արդարութիւնը կարճ վերաբու մըն է եւ բաւական չէ ծածկելու մեր ամրող մարդինը : Ուր որ արդարութիւնն նժարը սխալ է, առաջինութիւններու հաւատարակշռութիւնը անկարելի կը զառնայ: Օրէնքին պարտքն է պատրաստելու զմեկ որ կարենանք միացնել մեր սիրաց Աստուծոյ կամեցողութեանը: Զարիքը չի զարմանուիր շարիքով, ով բարի չէ, չի կրնար մեծ եւ արդար ըլլաւ: Ասելութիւնը մահ է, մի՛ փորձէք իր գերեզմանը ըլլաւ: Սօղոս չէր ուղեր համոզուիլ եւ Գալիիխցիներու ազատութեան մէջ կը տեսնէր առողի վտանգ մը հրէական հաւատքին բապտացող: Սուր գանակ մը կը զրուէր այդ կերպով շարիքի ճեռքին մէջ, խղիւր չղթան որ կը կապէր Խորայէլր իր Աստուծոյն:

### Գ Լ Ո Ւ Խ Ե Բ Բ Ր Ո Ր Դ

Նազովրեցիի հետեւորդներու մէջ մեծ էր թիւը հելլենախօս նորահաւատներու: Ստեփանոսը ամենէն չնորհայի եւ հմայիք դէմքը կարելի էր նկատել այն հօթը սարկաւագներուն, որունք առաքեալներու կարգադրութեամբ եւ ամրող համայնքի հաւատութեամբ ընտրուած էին հաւատացեալներու կարիքները աննկատ եւ հաւատար յանձնանձելու: Գրթութեան եւ սեղանի պաշտօնին գլխաւոր կազմակերպիչը հանդիսանալէ յետոյ, հաւատքի հրաշագործ հացը եւս բաժնելու գործին լծուեցաւ եւ կարճ շրջանի մը մէջ աղջեցիկ եւ յայտնի դէմքը գարձաւ Քրիստոսի շունչով թաթաւուն այն պարունակին մէջ՝ որ այդ նորակազմ համայնքին բարոյական մթնոլորտը կը կազմէր: Հաւատք, սէր եւ քաջութիւն, գլխաւոր առաքինութիւնները եղան, բնորոշելու իր հոգին գեղեցկութիւնը: Յիսուսի սիրովն ու խրնուրդովը լցուան իր երիտասարդ հոգին կը հնչէր ոսկի զօղանչի մը նման, իրեն քաշելով բոլոր սիրտերը:

Տաք միջօրէ մըն էր, երկնելք կիրի հրնոցի մը պէս կը բացուէր երուսալէմի վը-

րայ: Կիրիկեան Սինակովին մօտերը, Կեդրոնի ձորին մէջ, մեծ բազմութիւն մը հաւառւած էր, անոնց մէջտեղը կը կենար երիտասարդ մը, հաղիւ քանն տարեկան, որ կը խօսէր եկած Մեսիայի մասին: Խարտեաչ էր ան ու քաղցրատես, ինչպէս առաջն վանակը սրտին եւ կախարդ՝ մահուան ճակատագրած երաղի մը նման: Իր ծովամոյն աշնը մշուշուած էին հոգեկան յուզամէ մը՝ ներսի բոցէն թթուուն:

— Հին սպասի բոլոր իրագործումները իրենց լորումին կը յանդին, Մեսիային աշխարհ գալուվը: Եկող Մեսիան ուրիշ մէկը չէր, բայց Աստուծոյ Որդին, զոր գուգ տակալին քանի մը ամիսներ առաջ խաչի մահուան տարիք: Սակայն Աստուած յարոյց դայն մեռեններէն, որովհետեւ ան արդար էր, ինչպէս խարտեած ճառագայթը արեւուն, եւ մաքուր՝ նման վարդի բաժակին մէջ կաթած առաւոտեան ցողին: Սիրոյ եւ գրթութեան գրօշակն էր ան, որ եկաւ յաւերծօրէն ծածանելու այս աշխարհին մէջ, սիրտերու վըրայ տարած իր յաղթանակին յետոյց:

Մինակովին շուրջ կեցողները, ինչպէս նաև փողոցի չորս անկիւններէն հաւատուող

բարձութիւնը որ զինքր կր լոէին, տակաւ կր լոցուեին գայրոյթով։ «Ո՞յ և այն արդարը որու մասին կր խօսիք», կր միջամտէին ամէն կողմէ։

«Ո՞յ կ կրնայ բլալ, բայս Ստեփանոսը, և թէ ոչ Աստուծոյ ընտրեալը, որ եկաւ վրբուկու մեր մեր մեղքերէն, ինչովէս նախատեսած էին մարդարէները»։

— Արարայէլ միտին արժանի է Աստուծոյ ընտրեալը լորջորդուելու, յարեց իրեն յօսովիկ կեցող Փարիսեցին՝ իր թաւ մօրուքին մէջ թաղուած։

— Ասենը չէ բառերը կշներու, բայս Ստեփանոս, «քառերը ականջին հնչող ձայներ են լոկ, երբ կր պարագուին իրենց ձղորդիս իմաստէն։ Ան որ ինքինք զուց մեր փրկութեանը Համար, իրադործենով դարերու ուխար մեր նախահայրերուն եւ սպասումը Հեթանոսներուն, վեր է բոլոր արաւայրառութիւններէ։ Լրումն է Ան մեր բոլոր յոյսերուն, գարճքը մեր ճիւերուն եւ գրաւականը մեր տառապանքներուն։ Իր մէջ կր համբուքն մեր օքերը, իբրով կր գտնեն ճամաս մեր պրաւամներ եւ իրենց նպատակին կր յանդին մեր գործերը։ Առանց Անոր ամէն ինչ թունուրու է, զատարկ եւ անկերպարան։ Նազովբացի Յիսուսը որ շարչարուեցաւ և մեռաւ Պատերի Տօնին, ճշմարիս Մհախն էր, որ իր վրայ առաւ աշխարհի մեղքը, պապէս պի մարդկութիւնը մաքրուեր եւ պատրաստուեր իր ճակատագրին։ Խօսողին ճայնը քաղցը նուագի մը նման կը հնչէր ականջներուն, խորունկ եւ յուզումնահար։

Հազիւ այս բառերը արտասանած, ձեռոքեր եւ մօրուքներ շարժումի ելան, սպառնալից եւ կատաղի, եւ ճայներ բարձրացան ամրոխէն, դաժան եւ արիւարոյք։ «Որդիք Խորայէլի, պիտի Հանդուրժե՞նք տակաւին լուելու այս հայուութիւնները, որոնք կը հերքեն Օրէնքը եւ կը պղծեն Ս. Աւանդութիւնը նախնեաց։ Զայրոյթէն ինեւայիզ նայուածքներ, եւ պիկուած բուոնցքներ բարձրացան դէպի քարողիչը, որ նաայլայլ կը նայէր այս փոթորկահար ամրոխին, ջրվէժին դէմ կեցող սեռնի մը նման։

— Տարէք դինք Սինէտրիոնի առջևն, կը

դոչին ամէն կողմէ։ Լուս էր Ստեփանոսը, իր դէմքը տակաւ կր տղուուներ ներքին դրաց ցումներու հովհն։ Իրիկուան հատնող արեւը դիմացի թուրներու վրայ կը դեղնէր։ Ճիշդ այդ միջոցին, աղմուկի եւ իրարանցումի մէջ, Ազգու Տարսուացին մօնեցաւ քարողիցին եւ գառնարով դէպի ամրոխը, լուսիքին պահանջից։ Ուսուց հարցուց Ստեփանոսին, թունայից նայուածքով եւ պիկուած ցրթներով։ «Ճի՞շդ է որ քո Խարիդ երբ տակաւին ողջ էր, կր յայտարարէր թէ կրնար քանդել Աստուծոյ Ծունք եւ երեք օրէն վիրտուին շինել զայն։ Դուն եւս կը հաւատո՞ւ թէ քու Խարիդ կրնար քանդել Տամարը»։

— Ո՞րն է Աստուծոյ տունը, պատասխանեց Ստեփանոս, «Ճիթէ» մեր Աստուծքը փայտ եւ քարէ շինուած կուռք մրն է որ պէտք ունենայ նման տունի։ Ո՞ր տունը կրթնայ բուժանդակի տիեզերքի Արարեցը։ Եթէ իժ Տէքս բառն է այդպէս, բայտնան է սըրացան ճշմարտութիւնն մը, որ իրեն կր վառ յիէ պիսին բանի»։

Հազիւ այս բառերը արտօսանած, բուշը խուսէցին իր վրայ եւ զինքը քաշկրուտ անցուի աւարին Սինէտրիոնին առջին ։ Իր եսեւնին վայրէկեան վայրէկեան շատցող բազմութիւնը իրաւուցին իր վրայ կը վալարուէր ու կ'եփիր, կաթսային մէջ եռացող կուպրի պէս։ Ասենինին կր նախագահէր Քահանայուղեար, մաս ու խորանարդ, իր աթոռին մէջ զիգուած։

— Ինչ որ վկանելը կը յայտարարեն ձի՞չդ է, հարցուց Քահանայապետը ամբասանեալին։

— Ես խօսեցայ մեր հայրերու օրէնքի եւ մարդկութիւններու մասին, եղարկացնելով թէ այդ բոլորը պատրաստութիւններ էին եկող Սիսիային։

— Բայց հսու վկայողներ կան թէ դռն ըստ ես որ քու Խարիդ կրնար քանդել Տամարը եւ երեք օրէն վերստին շինել զայն»։

— Յաւիտսնեականը չի բնակիր ճեռագործ տաճարներու մէջ, որովհետեւ երկինքն է իր բնակարանը եւ երկիրը պատռանդան իր ուղերուն, կ'ըսէ մարդարէն»։

Բաղմութիւնը տակայն անհամբեր կը գու-

ուր ու կը գալարուէք զայրոյթէն, մահմած  
իր բոռունցքները եւ մշուշած իր աշքերը ար-  
հեա ախորժակոյ:

Հուս էր Ստեփանոս ու խաղաղ, նման  
մարդու մը որ կ'զգայ թէ մահով միայն  
կրնար վճարել զինը ջամարտութեան: Յե-  
տոյ իր չըթները աղօթքի մը պէս մրմնեցին,  
«այժմ կը տեսնեմ երկինքը բացուած եւ  
մարդու Որդիննասած Աստուծոյ աշ կողմը»:  
իր նայուածքը այնքան իտր էր ու ընդպր-  
ձակ, որ կրնար իր մէջ առնել ամբողջ եր-  
կինքը:

Վճիռը շտրուած տակաւին, գաղանացած  
տմրուիր յափշտակեց Ստեփանոսը եւ իրը-  
եակի մը պէս իր ծոցը առած դուրս տարա-  
ք ու պէտն: Ճերմակ էր այժմ իր գէմքը, ինչ-  
պէս գուշին ծաղկեց և խաղաղ՝ մահը ոտնա-  
հարող մարտիրոսին պէս:

Երբ քարկոծման վայրը հասան, որ եր-  
կու բլուրներու միջև կը փոսանար, Սօզոս  
բարձր ձայնով յայտորարեց թէ համաձայն  
Օրէնքին, վկաները պէտք է արձակեն տա-  
ջին քսրը զատապարտեալին վրայ: Զատոք  
և Սամուէլ նախապատրաստուած Սօզոսին,  
տառ եկան եւ խոչոր քարեր իրենց ձեռքին  
մէջ՝ կեցան բազմութեան եւ Ստեփանոսին  
միջււ: Տիրեց խոր լոռութիւն, մահուան հետ-  
քով ծանրաբեն: Հաս Օրէնքին գահէծի գէր  
կատարող վկաներուն վերարկուները մաս-  
նաւոր մէկու մը կը յանձնուէին, իրեւ ե-  
րաշխաւոր ոճիրին: Սօզոս ստանձնեց այդ  
պաշտօնը եւ վերարկուներուն վրայ նստած՝  
տեսաւ տառաջին քարը որ նետուեցաւ Ստե-  
փանոսին վրայ, յետոյ իրարու ետեւէ սկսան  
տեղալ քարերը: Արեան կաթիլներ անոր  
պատմումանի ճերմակին վրայ գէծերու վե-  
րածուած կ'իյնային վրա: Նետուած քարե-  
րուն ներքեւ իր հասակը կը ծոէր ու կը շըտ-  
կըէր, մինչեւ որ թաղումցաւ ամբողջվին  
քարերու տակ: Յետոյ բոլորը տեսան որ իր  
երկու գողդողուն բազուկները վեր բարձ-  
րացան, իսկ իր գէմքը արեւի ոսկիին մէջ կը  
չողար, մահուան զացող ճառագայթի պէս:  
«Ճէր Յիսուս ընդունէ հոգիս»: Ապա գար-

ձուց նայուածքը իր գահիներուն, որոնք  
արինէն պղտորած աշքերով իրեն կը նա-  
յէին, բառ լսելի ճայտով: «Նայր ներէ ա-  
սոնց»:

Սօզոս ամենէն վերջ բաժնուեցաւ քար-  
կուուուզն: Մեռելին բաց մնացած աշքերը  
կը նայէին կարծես իրեն, խաղաղ ու անայ-  
րայլ: Քունքին կաթիլ կաթիլ զեռ կը հոսէր  
արինը իր չուրջ զի զուած քարերուն վրայ:

Սօզոս առանձին կը փերագտոնար, երր  
դպաց որ իր քովին անծանօթ մը կը յառա-  
ջանոր և Աստուծոյ համելի զործ մը եղաւ»,  
բառ Սօզոսը անծանօթին, «Համաձայն Օ-  
քննիքն վկաները տոսցին քարը նետեցին  
դատապարտեալին վրայ»:

— Վկաները սակայն սուս էին, յետոյ  
ժողովր տակաւին զատապարտութեան վր-  
ճուոր չտուած, սպաննելու տորիք զայն: Անծանօթը հեռացաւ, ձգելով իր խօսակիցը  
տոանձին, նեղ փողոցին մէջ: Սօզոս նայե-  
ցաւ հեռացող անծանօթին, որ չուրի մը պէս  
անյայտ եղած էր: Իրեն այնպէս կու զար թէ  
տեսած էր զայն, բայց ո՞ւր, չէր կրնար յի-  
շել:

## 2

Ամբողջ գիշեր Սօզոս տղաւորութեան  
տակին էր քարկուուուզին, որուն աշքերը կը  
շարունակէին նայիլ իրեն անթարթ, Հորի  
մը խորունկէն, իր գալուկ ժափտովը, որ կը  
փորձէր վարդուրել արհաւերքը մահուան: Իր  
ականջին կը հնչէին մենանզին վերջին  
խօսքերը, քաղցը ու անաշխարհային: Սիսալ  
ճամբու մէջ եղող մը ինչպէս կրնար այլ-  
պէս վարուիլ իր գահիներուն հետ, կը խոր-  
ճէր ան: Ի՞նչ էր այն ուժը որ կը մզէր զինքը  
նահատակութեան, եւ այն ազքիւը որ կը  
սնուցանէր նմանները: Գիտէր թէ ապակա-  
նութիւնն ու շարիքն ալ ունեին իրենց յա-  
տուկ աշխարհը, շարիքին ուժն ալ կրնար  
քաշել մարդերը, սպակայն ինչպէս զատորո-  
ւել սրբութիւնը ապականութեանէն, որ կը մզէ  
մարդերը յանուն զիրար հերքող այս սկզբ-  
րունքներուն սիրագործել ու զոհուիլ: Հա-

կառակ այս ինքնարդարացման, Սօղոս չէր կրնար քննանալ: Քումին նահանջը հետզհետէ կր վերածուէր եփող տանջանքի: Ըստ առաջներու տակառ մը ըլլար իր անկողինը: Ստեփանոսի դէմքը իր բաց աշքերով իրեն կր նայէր մութ պաստառին վրայ գծուած արինուու պատկերի մը նման: Ահաւոր էր այդ նայուածքը, բիբերու տեղ ունենալով սեւ շամանդաղներ, խորոնելու խօսուն:

Ներքին ուժէ մը մղուած, նոյն գիշեր,  
Սօղոս այցելել ուղեց սպաննութեան վայրը:  
Երբ մօտեցաւ քարկոծման ըլլան, որ յաւուան բաժանէիր մը պէս կը բարձրանար, հեռառւէն նշամարեց որ լոյսեր կը շարժէին փոսին շուրջը: Յևսոյ անսաւ որ քարկոծուողին մարմինը կը փոխադրէին դէպի մերձաւոր

գերեզմանոցը: Լապտերներու աղօս լոյսին մէջ գիտեց ծանօթ դէմքերը Փարիսեցիներու ե զալիքներու: Հոն էին Նիկողիմոսը, Յովեսէք Արևմաթացին եւ ուրիշներ: Սօղոս վերարկուավ ծածկեց իր գլուխքը, չանչցուելու համար և հեռուէն հևտեւեցաւ թաղման թափորին: Յուղարկաւորները իրենց գործը կը կատարէին խորունկ բարեպաշտութեամբ, նկատեմի մեռնողը իրեւ սուրբ վկայ մը Մեսիայի դայտահան:

Միակ մտածումը որ այժմ որդի մը պէս կը կրծէր Սօղոսին սիրտը, այն էր, թէ Գաւոյի իտացիներու վտանգաւոր աղանդը կը պաշտպանուէր նաեւ ծանօթ անձնաւորութիւններէն եւ այս պարագան աւելի կը բորբոքէր իր վայրութը:

(Դար. 2)

6.



## ԿՐՈՆԱԿԱՆ

# ԿԻՒՐԵՂ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻՈՅ ՊԱՐԱՊԱՆՑ ԳՐՈՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՆ ՈՒ ԺԱՄԱԿԱՆ

Զաւէն ծվրդ. Արգումաննեան Սիօն ամսագրին մէջ ձեռնարկած է աստուածաբառանական յօդուածաշարքի մը, յորում կ'ակնարկէ Կիւրեղ Աղեքսանդրացւոյ Պարապանց Գրոց Հայերէն թարգմանութեան հեղինակին ու ժամանակին(1)։ Առաջին Հատածին մէջ յօդուածագիրը Պարապանց իրը թարգմանէ կը ներկայացնէ Դաւիթ Հիւապառոս = Դաւիթ Անյալթը։ Երկրորդ գրութեամբ նա կը որբագրէ սխալը, բայց այս անզամ եւս նոր շփոթութեամբ Դաւիթ Հիւապառոս կը նոյնացնէ Դաւիթ Բագանցիք քաղկեդոնիկ փիլիսոփային հետ։

Ո՞վ է Դաւիթ Բագւանցի

Դաւիթ Բագւանցի փիլիսոփայի մասին առաջին ու կարեւորաբոյն տեղեկութիւնը կր Հայթայթէ Սերիս Պատմագիր (գլխ. 19.։ Հրտ. Միլ. գլխ. ԽԴ.։)։

«Եւ էր անդ այր մի ի Բագրատն (Բագրատն) գեղջէ՝ որ էր ուսեալ զարուեստ փիլիսոփայութեան, եւ անուն նորա Դաւիթ։ Զնա հրամայեաց արձակել ի Հայս՝ դի երթեալ ի բաց հատցէ զհակառակութիւնն։ Եւ ժողովշցան ամենայն եպիսկոպոսունք եւ նախարարք Հայոց ի Դույն առ քրիստոնասէր կաթողիկոսն ներս եւ առ բարեպաշտ զարավարն Հայոց թէղորսո Ռշտունեաց տէրն։ Եւ տեսին գհրամանս թագաւորին, եւ լուան գրանս փիլիսոփա-

յին՝ որ ուսուցանէր զերբարդութիւնն լամանմանը բայ Տումարին Լեւոնի, եւ իրեւ լուսն՝ աստին յանձն փոխել զճմարիս վարդապետութիւնն սրբոյն Դրիգորի՛ ըստ Տումարին Լեւոնին(2)։

Սոյն վկայութիւնը բառացի քաղեալ կը դատենք Ստ. Ասողիկ Տարօնեցւոյ մօտ։

«Եւ էր անդ այր մի ի Բագրիւանդ զարատէ ի Բագրատն գեղջէ, որ էր ուսեալ զարուեստ փիլիսոփայութեան, եւ էր անուն նորա Դաւիթ։ զնա հրամայեաց արձակել ի Հայս, դի երթեալ ի բաց հատցէ զհակառակութիւնն եւ արասցէ միարանութիւնն եւն։»(3)։

Հետաքրքրականորէն Մեսրոպ Թաղիադեանց եւս Դաւիթ Բագւանցի փիլիսոփայն կասկածանքով զուզակցած է Դաւիթ Հիւապառոսին հետ։

«Դաւիթ Հիւապառոս ոչ զտի առ այժմ։ զուցէ այս այն Դաւիթ Բագւանցի է, արժանապէս փիլիսոփայ վերածայնեալ, որ զիւութ Կոստանդին Կայսեր, նախորդին Անաստասյ՝ երեր ի Հայս, եւ դտաւ ի ժողովն Վաղարշապատայ (=Դըւնայ) յաւորս ներսիսի Եթոնդի կաթողիկոսին մերոյ։ յորում իսկ ամի՞ նստաւ Կայսր Անաստաս։

(2) Սերիս Նախակապա, Պատմութիւն ի Հերակլին, Ս. Պատմութիւն, 1879, էջ 119. Թիֆլիս, 1912, էջ 193-94. Երեւան, 1939, էջ 121։

(3) Ասլենին Ասազիկ, Պատմութիւն Տիեզերական, Երան. Ստ. Մայնաւանց, Ս. Պատմութիւն, 1885, էջ 91։

(1) Մին, 1908, թ. 1-2, էջ 7։ Երկրորդ յօդուածը տես նոյն անդ, թ. 3-4, էջ 121-23։

որ բառ Մամուկի (4) մերոյ՝ ընդ Զենոնի բարձրափառու գրեցա» (5)։

Դաւիթ Հիւապատսսի նոյնացումը Դաւիթ Բագրանցի փիլիսոփային հետ՝ անյարի վարկած մըն է և թէ՛ Խոմանակագրականն և թէ Գաւանարանական մասսակէտէ։

1. Դաւիթ Բագրանցի հայելոյնական մըն էր, որ Բիւզանդացուց Կոնստանտ Բ. կայսեր (641-668) Հրահանդով Հայաստան եկա։ Լեռն Պապի Տումարին դաւանութիւնը պաշտպանելուու Հայերը սակայն ուշ առին յանձնն փոխել զջմարիս վարդապետութիւն սրբոյն Գրիգորի՝ ըստ Տումարին Լեռնի։ Վատահօքին կարելի չէ պնդել, բայց ամենայն հաւանականութեամբ Դաւիթ Հիւապատու հակաքաղկեդոնական մըն էր, վատոնդի օժանդակեց Ստեփանոս Սիւնեցոյ՝ թարգմանելու Կիւրեղ Աղեքանդրացուց Պարապմանց Գիրքը, որ կը նըկատուի և միարուն դաւանութեան կարեւոր ջատագովական մը։

2. Դաւիթ Բագրանցի ներկայացաւ Դընայ Ժողովին՝ չուրջ 645-648 թթ. մինչեւ Դաւիթ Հիւապատու 712-717 թուականներուն ազակցեցա Ստ. Միւնեցոյ՝ մի քանի դրոց թարգմանութեան մէջ։ Դաւիքին Ժողովին եւ Սիւնեցոյ թարգմանութեանց շրջանին միջւ կայ մօտաւորապէս 70 տարուան տարբերութիւն մը, եւ հետեւաբար անտրամարանական է ակնկալել որ երկու Դասիթերը լինեն միեւնոյն անձնաւորութիւնը (6)։

Պարապմանց Գրոց բան թարգմանիչը

Դաւիթ Հիւապատուի եւ Ստեփանոս Սիւնեցոյ համատեղ ջանքերով՝ 712-717 թթ. Կոստանդնուպոլուոյ մէջ թարգմանուած են հետեւեալ գիրքերը (7)։

(4) Սամուել Քենջ. Անցի, Հայոցմօնք ի գրոց պատագրաց, Վազարշապատ, 1893, էջ 72։

(5) Մերուող Թափարիսաց, Ազգագէց Կայլա- ֆի, Կոր. Ա. թ. 15 (1845, Նոյեմբ. 22), էջ 117թ։

(6) Հմտա. Հ. Ամանան, Հայոց անձնաւուների բառարան, Երևան, Բ (1914), էջ 27-28, թ. 19՝ Դասիթ Բագրանցի, էջ 29-30, թ. 31՝ Դասիթ Անդրադասուու պատու։

(7) Տես Մերուող Վ. Գ. Գրիգորիան, Ստեփանոս Սիւնեցի, Գյուղակ, 1958, էջ 30-38։

1. Դիւնեսիոն Արիստագուցու Յաղագս Երկնայնցք Տանանայապետութեանց (թթ. Կ. Պոլս, 712 թ.)։

2. Կիւրեղ Աղեքանդրացի Հայրապետի Գիրք Պարապմանց (715 թ.)։

3. Մեկնեսիոն Լեռնիկոնի (խմբագրեալ թարգմանութիւն, 715 թ.)։

4. Նեմեսիոն Եմեսացոյ Յաղագս բնութեան մարդուց (717 թ.)։

5. Գրիգոր Ներսացոյ Յաղագս կազմութեան մարդուց (717 թ.)։

Սոյն գրոց միշտակարաններուն մէջ յատկօբէն կը կրկնուի՝ թէ թարգմանութիւնները կատարուած են ոք ձեռն Դասիթ Հիւապատուի և թագառորդական սեղանոյ կենասի (=կելար), եւ ի ձեռն Ստեփանուի քերթողի, աշակերտի տեառն Մովսիսի Սիւնեցոյ և արքիոպուսի (8)։ Նկատի տնենալով երկու անձերուն դիրքն ու պաշտօնը, և մանաւանդ Ստեփանուի հետաքրքրութիւնները, ճանապարհորդութիւններն, կրթութիւնն ու մատենագրական վաստակը, կարելի է խղճի մտօք եղբակացնել թէ Դաւիթ Հիւապատու որպէս յունաբէն լեզուի գիտակ՝ պարզապէս օժանդակեր է թարգմանութեանց։ Հայագիտութեան մէջ ալ արդէն կը տիրապետէ այն անսակէտառ՝ որ Կիւրեղ Պարապմանց Գրոց, Դիւնեսիոնի եւ այլոց երկասիրութեանց բուն թարգմանիչն է Ստեփանոս արքեպոս։ Միւնեցի (Հ. 688-735), Հայեկնեցուոյ Ը. Դարու համբաւաւոր իմաստակը՝ աստուածաբաններ (9)։ Առ այս կը պիտօնեմ մատենագրական վկայութիւն մը՝ Ստ. Օրբելեանէ ։

(8) Գարեգին կը զ. Յովսէվինաց, Յէլամտակարանք ձեռագրաց, Ա. Անրիինա, 1951, յիշտակարանք թի. 18, 19 և. 20, էջ 53-59։ Գարեգին Վոդ. Զարքիանական, Մատենադարան Հայկական թարգմանութեանց նախեաց (Դ-ՓԴ դդ.), Վենետիկ, 1889, էջ 371, 388 և. 519։

(9) Ստ. Միւնեցոյ կեանքին եւ գրութեանց մասին տես Մերուող Վ. Գ. Գրիգորեան, Ստեփանոս Սիւնեցի (Գյուղակ, 1958). «Նարայայս հատած մը Սովորան Միւնեցոյ Ապարանց Մեկնարենեմ, Հանդէ Ամսորեայ, թ. 4-6, էլ. տարի (1964), սիմակ 129-42։ Նիւթեր Ստ. Դասիթաւոր Սիւնեցոյ կեանքի եւ գրութեանց մասին», ՀԱ. թ. 4-6, էլ. տարի 1965 թ. գրութեանց մասին»։

«Եւ Ստեփանոսի ծախօթացեալ մեծ հրապառոսի մի Դաւիթ անուն եւ թագավորական սեղանոյն կենառք. և ձևանուութեամբ նորին թարգմանէ զգեղեցիկ պիրսն սրբոյն Դիոնիսիոսի. եւ դնէ ինքն զժուարագոյն և իրթին բանիցն լուծումն բան առ բան եւն» (10):

Պարապմանց Գրոց քարզմանութեան թուականը — 715

Պարապմանց թարգմանութիւնը՝ համաձայն յիշատակարանին, կատարուած է «ի վեցանուարերորդի երկերիւրերորդի ըստ ներդի չորրորդի ամի արարածոց աշխարհիս՝ ըստ յունարէն թրւոյ, ի չորեքտասաներորդի ընդիբանին, յերկրորդ ամի թագուրութեանն Ա(նա)ստասի» եւն (11): Մի առ մի քննենք այս վկայութիւնները:

### 1. Արարչագործութեան 6224 տարին

Արարչագործութեան բիւգանդական թրականը մինչեւ Քրիստոսի ծնունդը կը հաշւըն 5508 կամ 5509· Հետեւարար 6224 թուականը կը համապատասխանէ փրկչական 715 տարուան (6224—5509=715):

### 2. Խնդիկտիմի «ԺԴ» տարին

#### 715-ին Խնդիկտիմի թուականը կը զըտ-

(1965), սիմակ 207-220· չձշումներ եւ յաւելուածք Ստեփանոս Խմանասէկ Սիմեոնյ կենօպարտեան եւ գրութեանց մասին, ՀԱ. Բ. 10-12, Զ տարի (1966), սիմակ 437-60:

(10) Ստեփանոս Օրբելևս արքեպոս. Սիմեոն. Պատութիւն Նահանջն Սիստան, Թիֆլիս, 1910 (Պահպանակ Մատենադարան - Դ), էջ 125:

(11) Յովաչիեան, Յիշատակարան Շատարաց, Ա. Բ. 19 (53-54). Յարքիսամանմ, նոյն ամի, էջ 519:

Նրէկը 27-րդ չրթանին մէջ, սկսեալ 813 Յունուարին 26×15=390+312=702 թուին վերջին ինդիկատորներ աւարտած լինելով՝ նորը կը սկսէկը 703-ին։ ուստի 715 թուին 27-րդ ինդիկատորնի 13-րդ տարին էր, այսպէս։

703	Ա
704	Բ
705	Գ
706	Դ
707	Ե
708	Զ
709	Է
710	Ը
711	Թ
712	Ժ
713	ՃԱ
714	ՃԲ
715	ՃԳ

Այս հաշուարկութեան հիման վրայ՝ կարելի է եղանակացնել որ Յիշատակարանին մէջ գրչագրական վրիպում կայ եւ թէ «ի ԺԴ·Կրորդի ինդիկատորնին» վկայութիւնը պիտի սրբադրել իբր «ի ԺԴ·Կրորդի ինդիկատորնին»։

### 3. Անաստաս Կայսեր գահակալութեան Բ. տարին

Բիւզանդիոնի Անաստաս Կայսրը իշխած է 713-715 թթ.։ Անաստասի Բ. տարին տառացիօրէն կը համապատասխանէ 714 տարուան. Հետեւապէ կամ «Բ.»ը պիտի սըրբագրել իբր «Դ.» եւ կամ հաշիւը պիտի ըմբռնել իբր 713/714(Ա) — 714/715(Բ), քանի նախորդ Փիլիպպիկոս կայսրը գահէն արձակուելով կուրացուեցաւ Յ Յունիսի 713 թուին։

ԴՐ. ՄԵԽՐՈԳ Շ-Վ. Գ. ԳՐԻԳՈՐԻԱՆ

## ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹԻՒՆԸ

«Եւ մեզի ներէ մեր պարտքերը, իմշալու մեմն ալ կը ներեկ մեր պարտապահներուն: Վասն զի երէ դուք ներէ մարդոց իրենց յանցանքներց, ձեր նրկանարք Հայրն ալ ճեզի կը ներէ: Հազար երէ դուք չներէ մարդոց իրենց յանցանքները, ձեր Հայրն ալ ճեզի չի ներեր ձեր յանցանքներց»: (Մատ. Զ. 12, 14, 15):

**Տէրունական Աղօթքէն առնուած վերաբէժեալ հասուածը առանցքը կը կարմէ քըրբառոնինութեան վարդապետած մարդկարյին եւ ասուածային ներողամտութեան:**

**Տէրունական Աղօթքը, զոր աշակերտներու խնդրանքին վրայ Քրիստոս սորդէցուց մեղի, կը պարփակէ էական սկլորոնքներ՝ որոնց կիրարկումը մեր կեանքին մէջ անհրաժեշտ է եւ օգտակար:**

**Մէրմէ իւրաքանչիւրը իր մանկութենէն զոյ սորված է զայր եւ Կարտասանէ «Հայր Մէր»ը առանց անդրադառնալու անոր բովանդակութեան, իմաստին եւ զօրութեան: Պարզ, բայց խորիմաստ խօսքեր են անոնք զորս պարտինք սերտել, հասկնալ ու գործադրել մեր ամենօրեայ կեամքի ընթացքին:**

**Աղօթքէն եւ խնդրէ առաջ այս չնորհը, մենք պարտաւոր ենք գիտակցութիւնը ուսնենալ եւ ընդունիլ յանցանքին կամ մեղքին դոյութեան: Քիչ չէ թիւը այն հաւատացեալներուն, որոնք կը խորչին լոել իսկ յանցաւոր բառը: Անոնց հասկացողութեամբ յանցաւորներ են աւագակները, ոճրագործները, ինքութեանքները, գինեմունքները ևալն., եւ իրենք զիրենք դուրս դրած են յանցաւորի վիճակին: Սակայն, մեղքը տեղակերական հրաւանդութիւն մըն է որմէ ամէն ոք վարակւած է: Մեղքը պարտք մըն է զոր թերացած ենք վճարել. այլ խօսքով, Աստուծոյ եւ մեր նմաններուն հանդէպ չդորժադրուած պարտականութիւն մը:**

«Եւ մեզի ներէ մեր պարտքերը իմշալու մեմն ալ կը ներեկ մեր պարտապահներուն: Վասն զի երէ դուք ներէ մարդոց իրենց յանցանքներց, ձեր նրկանարք Հայրն ալ ճեզի կը ներէ: Հազար երէ դուք չներէ մարդոց իրենց յանցանքները, ձեր Հայրն ալ ճեզի չի ներեր ձեր յանցանքներց»: (Մատ. Զ. 12, 14, 15):

մենք ալ կը ներենք մեր պարտապահներուն»:

**Աստուծմէ կը հոգանք մը որ ամենէն կարեւորն է Տէրունական Աղօթքին մէջ: Աստուծմէ կը հայցենք մեր մեղքերուն ներփլը այն համեմատութեամբ որ մենք ներած ենք մեզի նման ժահկանացուներուն:**

**Յիւուս յատակրէն կը մատոնաչէ այն իրողութիւնը թէ երբ մենք ներենք ուրիշներուն յանցանքները, Աստուծած ալ մեզի պիտի ներէ: Աստուծային եւ մարդկային ներողամտութիւնը սերարդէն կապուած են իրարու հետ: Հետեւաբար, երբ մենք չենք լօժարիր մարդոց ներել, աւելի լաւ Կ'ընենք շարտասանել «Հայր Մէր»ը, որովհետեւ ապարդին պիտի ըլլայ ան:**

**Կը պատմուի թէ Տա Վինչի արուեստակէտը իր մէկ թշնամիին դէմքը գծագրած է Յուգայի մարմանին վրայ. ան այլեւս չէ կըրցած նայիլ Քրիստոսի դէմքին: Բայց երբ պաստառին վրային աւրած է իր թշնամիին պատկերը, նոյն գիշերն իսկ Քրիստոս երկացած է անոր երազին մէջ:**

**Եթէ անհատ մը հաշտ չէ այլ անհատի մը հետ, ինչպէս կրնայ Աստուծմէ ինդրել իր յանցանքներուն թողութիւնը: Ներուելու համար պէտք է ներել գիտնանք:**

**Առհասարակ, մարդ էակին համար զըմւար է ներել իր նմաններուն: Մենք հասուէր ենք եւ անծնակեդրոն: Մեր նկարագրի այս յուոփ երեսը կը թուլացնէ մեր անհատականութեան ամբողջականութիւնը: Բարկու-**

թիւնը կը փոխադրձենք բարկութեամբ, ատելութիւնը՝ ատելութեամբ, որուն իրը չետեւանք՝ կը կործանենք թէ՝ մեր և՛ թէ՝ մեր հակառակորդին անհատականութիւնը:

Քրիստոս ներողամտութեան ողին քաղաքերեց մարդոց մէջ, որովհետեւ ներողամտութեան համար ազօթիկ՝ առառածածային ոէր ինզրել է: Աէրը ժիշտի կրնայ յողթառ նակել բարկութեան զբացումին: Անհատի ժը բարկութիւնը երը սիրով դիմագրաւենք, զօրացուցած կ'ըլլահեք մեր և՛ մեր դիմացինին անձնականութիւնը, միւնոյն առեն վերանորոգելով նաև մեր հոգեկան ոյժերը:

Ստեփանոս Նախապէտան սիրով դիմաց զբաւեց զինք քարկոծող բարկացոտ ամբոխը: Անոր արտառանած ազօթիք մրմունջները եւ ցուցաբերութ ներողամտութեան ոգին նոր մարդ գարձուցին Սօզոսը:

Ներողամտութիւնը կ'առաջնորդէ մեզ անձնութացութեան, մեծութեան: Վերջին Ընթրիքն, երբ առաքեալները իրարու հետ

կը վիճէին թէ իրենցմէ ո՞վ մեծ պիտի րլլար Քրիստոսի թագաւորութեան մէջ, Յիսուս քարկացոււ, այլ ներեց անոնց: ԱՅ նոյնիսկ մեր հակառակորդին յուաց աշակերտներուն ոտքերը, որպէս անձանուրաց սիրոյ նշան: Իր այդ արարքով մոռաջարկեց մարդոց մէջ, որովհետեւ ներողամտութեան համար ազօթիկ՝ առառածածային ոէր ինզրել է: Աէրը ժիշտի կրնայ յողթառ նակել բարկութեան զբացումին: Անհատի ժը բարկութիւնը երը սիրով դիմագրաւենք, զօրացուցած կ'ըլլահեք մեր և՛ մեր դիմացինին անձնականութիւնը, միւնոյն առեն վերանորոգելով նաև մեր հոգեկան ոյժերը:

Ուրեմն, Քրիստոսէ օրինակ առնենք եւ սիրվինք ներել մարդոց յանցանքներուն: Բարկութեան եւ ատելութեան յուզումները փոխարինենք սիրոյ զբացումով: Մեր դրաբութիւնները լուծենք քրիստոնէական սիրով: Այն ժամանակ Աստուած ալ պիտի ներէ մեր յանցանքներուն: Երբ սրուարոց արտառանենք Տէրուանական Աղօթքը:

Պօղոս Առաքեալ նիւսացիներուն զրած թուզթին մէջ այս ուղղութեամբ կը պատշաճմէ: «Եւ իրարու հետ քաղցր եղէք, զթած, ներելով իրարու, ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզի» (Դ, 32):

ԲԱԲԳԻՆ ՎՐԴ. ԹՕՓՃԵԱՆ

## Ա Շ Ն Ա Ն Ա Պ Ա Ր

Հայ քնարերգութեան մեջ վարպետին,

Ահետիբ հոլուզնելունին

Հուզաւ-կապեց,

քամուն դնաց,

Քամ,

Հուրժառը սարը մնաց...

Մօրս խօսերից

Հեռացել եմ,  
ինչպէս որդին երախտամառ,  
անառակ,-  
քողել շեմը,  
շենք իմ հին,  
հոգիս քափառ,  
միայնակ...

Ո՞ւր է այզին ոսկեեկիաք,  
զարման խիճդոյ պնմուած,-  
ընկել քամու երախն անգուր,  
ծուաւում է չորացած:

Գեռ խշում է այսուեղ առում,  
տասու մխում անդադար,-  
մխում է ջինջ,  
գալար Հօւտին,  
եերմակած  
ու վշտահար...

Բախտ քաժնադին.  
ք իր քախտին  
նա դեռ անէծք է սփռում.  
պառաւմերը կշած գետին,

դեռ լոռում են,  
դեռ սզում...

Զկայ մի ձեռք քիւը ծեփի՝  
հողմնայատակ  
ու մամուած,-  
բամին վայրազ Ել չծափի  
Օնորքներում խորիուած :

Զկայ մի ձեռք քար պըտոի  
կազզած ևողին կտուրի,-  
արեւի դէմ խուփը առնի՝  
լուսածիծազ երդիքի...  
Զկայ մի շուրբ երգը խլի,  
աւերբներում սահմակած,-  
մոլիիբներից կուռքերն հանի՝  
Ասսծոյ սկից խուլ,  
ողապտնձ...

Այս.  
քարքարս, ձեռքերը նենգ,  
եղեռնի եօք նամբեթին,  
դեռ տանում են,  
քաղում անիետ,  
տանիքները մեր անզին...

## Հ Ա Ղ Մ Ե Ր Գ

**Փշիր,**

փշիր երգդ խելայեղ,  
անձաւներից լեռների,

քող եարիքայ ամէն տեղ  
աշնանածին քո ոգին.  
քող շունչ առնեն նորից-նոր

շշուկներդ նոկեղին,

կախարդանեով տիրական  
շուրջս երգեր ողողեմ...

Փշի՞ր,  
փշիր երգդ վշտալի,  
երախներից լեռների,  
բող բոցկլտայ ամէն տեղ  
աշնանախինդ քա ոզին.  
բող երակեզ սիրոս քեզ  
մատեան լիմի յաւշերիստ,  
անցած-դարձած օրերի աւանդներիդ,  
ցաւերի՞դ...

\*\*\*

Աշնան ըխպատ մի երեկոյ,  
ժամին դաներն էր ծեծում.  
տասոս նստել հին քուրոս քով,  
իր հին վիշտն էր եեծեծում...

Նրան շուրջքալ,  
ներմակածամ,-  
գետին կբած պառաւմեր,  
լսում էին,  
քախում անձայն,  
քակում ծնկներ  
ու ձեռներ...

Հոգմերգի պէս,  
լալահառաչ,  
Հուրին սիրոս էր քրքրաւմ.  
դարձել էի շունչ ու ականջ  
նրա խօսի մորմուռում...  
  
Եւ ամէն բայ առած քեւեր,  
ժամու վայ ու ծիծաղից,-  
առած ժայիս,  
առած ձեռքեր  
կանչում էր ինձ չորսկողմից...

Բայց Հուրին էր սիրոս հեղեղում,  
իր դարերից,  
իր նորից.  
Բէ՞ Աշունն էր երգեր քապաւմ  
նրա մրմունջ շուրբերից...

Դրսում ժառեր հօգմահալած,  
աշնանավար մի շուրջպար,-  
պատուհանն շունչս գամած,  
նայում էի ամբադար...

Մէկ էլ խնդաց պարտէկը զառ,  
լուսնեակն եեծաւ ամաթերիմ,-  
իմ դէմ քնդաց մի երբ պայծառ,-  
իմ դէմ քամիմ,  
դեւ քամի՞ն...

\*\*\*

...Փշեց զուռնեն աշնան քամին,  
հարսանիք է պարտէզում.  
ցոլցոլում են երգն ու գիմին,  
ցոլցոլում են

ու հսուում...

Շախով-շուխով մեծ ու փոքրիկ,  
ծափ-ծափ շորերն են ցմցում,-  
խոնուել են ծառ ու ծապիկ  
մեր հնամեայ պարտէզում...  
Հազել-կապել զարար-խրխայ,  
կլապիտոնել գոգնոց ալ,-  
ծագմա,  
փուշի  
ու քանքանայ,  
խաժուժ գօտի,  
գագ կրծկալ:

Զնզնզում են զիլիփ,  
գոնար,  
մայմիդէքը շող՝ զգի,-  
զարեհասոք հաւը,  
շարեշար  
փերուշան  
ու փուշ-ոսկի...

Հարս են տամում Մով-Ռւաճնուն,  
հեզ ու խմաքի,  
աչքը վաք.  
ու խշում է Զբոշը առուն,  
հարսը խագում «Նորոր պար»:

Եղարշ քեւերն է ծածամում,  
խաս կոպերը կլոցած.  
հարսնեքողի ծուփ-ծալերում  
մի ցաւ,  
մի սուզ քարուրած...  
Սիրում էր նա մի Զինարի,  
մի խեցն տղի, գետափին.  
քածնեց նրանց ձեռքը չարի,  
պարը նոր է,  
սէրը՝ հին...

Շնօշնդում էր հովք էնտեղ,  
փարում էին մէկմէկու.  
սիրում՝  
սիրով մաքուր,  
անմեղ,  
աւա՛զ...  
կարօտ ու եեռու...

Հարս են տամում Մով-Ռւաճնուն,  
աչքը պղտոր,  
նիտը ծուռ.  
ու թերում է առուն,  
առո՞ւն  
ժաղցը յուշեր  
ու մրմուռ...  
\*\*\*

Փեսայ-Բարդին,  
բաշլի ռասին,  
խանչալի հետ է խագում՝  
վերից բուռ-բուռ,  
նազուկ հարսին  
տերեւ-ոսկին իր շագում:

Ու դառնում է կոյսի բալը,  
ցնցում քեւերը ցից-ցից.  
շշկլած են ողջ չորսրորդ,  
նրա բոյ ու բուռորից:

Պտտում են սալամերը,  
սիմիները մեղրահամ.  
ձեռքն ականչին սանահերը  
երգ է ասում դարդիման...

Զոր-Ակացին իր փուշ-սրով,  
խաչքաւորն է պսակի.  
էն զաթանն էլ, քազրեհ-քելով,  
միջնորդ կինը՝ Մասրենին:  
Թամադեն է կրոխտ-կադնին,  
արխալուզով,  
փափախով.  
կերել-խմել,  
ըմել կողին.  
թէ.

«Հարսն առնինի հին կարգով...»

Կոնծեց մէկն էլ,  
ելաս ստէի,  
հարսի քուշը համբուրեց.-  
փշրեց նոան քասը կոզի.  
նանուզ գետնին հայեոյեց...  
Զա՛ն,  
քամադա,  
հոգուդ մնոնիմ.-  
նզդաց ձայնը հաւարի.  
-Կամքն աղաշիս օրէնք էղնի,  
նրա պասուին «Վերպէրի՛...»

Թովուում են ծառ ու ծաղիկ,  
ու բոցկլուում երավառ.  
ցնցում ծամեր,  
ծուզ  
ու ծալեր,  
մնձ ու փոքրիկ խանկապա...»

Քաւորկինը քախտի ծերին,  
խուփ աչերն է գորում.  
հինգ փուր ոսկի,  
շղթան վզի,

այրի յանգով օրօրում:

Ճանկ է ցցել Կեռ-Կածոծը,  
Գող-Մկոյի փէշերին,  
ծղրուում է,  
թէ քու ծոցը  
ցցեցիր իմ տաշային...

Ու քաշում են, քաշչում են,  
կուուի բորբոք աչքերով.  
գուրս վլնդեց նրանց Մաշին,  
եօր-յարկանի յիշոցով...

Չադ-Դամիքաշին շուրջպար քաշին,  
քոչարին էլ բորբոքեց.

-Ավ չտաշի՞.,  
սիրոց մաշի՞...  
թամադեմ է գոռաւմ դեռ :  
  
Ֆոփում են կալաները,  
Նարզիզները ոսկեցոլ .  
զինու ազահ կուլաները  
դատարկւում են նորից-նոր :  
  
Մոռ-Հագարնը , կարմիր չամչը  
Դիլու-Դիմին է խփում .  
քառաց նըռիկ-Պարբաշին :  
-Թէ ուշք ումի՞ս ,  
դարձու պարին ,  
քափից ընկաւ քոչարին . . .  
  
Զինկիլիում են պուժուժները ,  
կալի ,  
գօտի ծածանուում .  
նախշուն-նըրխշուն բարանները  
աշնան զարդերը տապնում . . .  
  
Մամիխն սեւ-սեւ խալեր քշին ,  
հա՞ , ծամում է ,  
հա՞ , խօսում :  
Հոնն էլ չամչով Հազան-Փշին  
հա՞ , խերում է ,  
հա՞ , ասում .  
-Քա՞ ,  
սիրած է հարսն ունեցել . . .  
-Վո՞ւ ,  
բոռանամ . . .  
Մեղայ ,  
տէր . . .  
Բամբեց գլխին Փշատը ծեր .  
-Անմեղ ո՞ր է , սրտամեռ . . .  
-Ի՞նչ ,  
Առու է կոյսը քաել . . .  
-Լիզուդ լալիկ' ,  
խափաթի՞ն . . .  
-Փեսին ասեղ պրտի զցել . . .  
-Աման-ամա՞ն . . .  
բեր խղիս . . .  
Նափ են զարկում միւլ ու շուիկ ,  
ֆամին զուեց քշերին . . .

չամչ է առնում դեղմած /  
21իկ  
Սերկեւիլը փշերին . . .  
  
Երիցուկը օրօր-շորոր ,  
պար է մտել ու նազում .  
Տերեփաւկը նրա քոյսը  
սիխն է կրծում ,  
կ սկսպում . . .  
-Ե . . . ե . . . ես ,  
դու ինձ գիտես ,  
էմ Զախալին չնայես :  
Թե չէ . . . չէ . . . չէ ,  
էս չախուս տես ,  
մէջքիդ բաժինք կը տանես . . .  
  
Ծածանում են կապայ ,  
չուխեք ,  
էյրամ ,  
ոյլաւ գառուվառ .  
արծաք-ամար , ծիլ-տղերքք  
ծափ են զարկում անդադար . . .  
  
Գլխին առաւ նոգէ-սինին ,  
Լապան՝ հազին խաս-զումաշ .  
«Փեշքաշ» . . . գոչեց հարսնեւորին ,  
զնդաց զինդերը խաշխաշ . . .  
  
Քերի լ-լցրին ,  
ինչպէս կարկուտ ,  
ընծաները ակնեզարդ .  
Սուսին մանեակ մը ոսկենունտ ,  
Վուշը՝ օգեր փիլաւզակ :  
Քիրը երկինք տնկած տալը ,  
տուեց մի զուխտ ոսկեշիւպ ,  
ասաւ .  
«Մեր հա՛րս , բարով գալդ ,  
շալ կը գործես ինձ կակուտ . . .»  
Տուեց Շաւշանն էլ բիլազուկ ,  
սազափէ լուրք ծաղկութեռվ .  
Արս Աղան կրծագարդ ռուկ ,  
լալ ու մարզան ակնութեռվ :  
Իշաւ Թափառւգ-Քաւորկինը  
քախոնի քալիշ բարձերից ,  
բազմոց արծաք նալիկները  
դրեց ծերին զարդերի .  
«Մախմուր սուրդ գետին չառմի՞ . . .»  
ասաւ ,  
հարսին համբուրեց :

Լորին տուեց սանք չամի,  
սիմին առաւ,  
պտտուեց...

**Հա՛,**  
մեր Խամաւմ-Նունուֆարը  
բժբեց շափադ-հայելի.  
Խառուտիկն էլ, կտրած մարը,  
մի բոփ'  
ասեղ ու բելի . . .

\*\*\*

Ու ցոլում են շերիտները,  
ժամեակները արթշաւմ.  
ոսկերանուածք գարս-փէշերը  
շրջում են ու խշշում . . .

Բայց չի սեսմում հարսը ոչինչ,  
ոսկեխաղում սիրոց կախ.  
զարդ ու խնդում իրեն էլ ի՞նչ,  
սէրն են տաթում գառ-մատապ . . .

**Ամէն գովեռմ,**  
երգ ու յանգում,  
յուշն է անտուն Զինարի.  
ամէն քախծում  
ու քախանձում,  
ուխտը՝  
կսկիծ չըերի . . .

**-Ալիջի՛,**  
խնդա՛... էդ քու նշխուն  
աչք ու ունեղ քազ տեսնին.  
հերիք հաջէ հազար մի շուն . . .  
փրփրել է Մասրենին:

Զանգածաղիկն էստեղ ելաւ,  
նախառելով,  
լուռ լալով.  
գովեց դոկից,  
հարսին իր լաւ,  
զըմզլ-զընզլ դադալով:

**-Հնդու՛ չկա էսպէս քաղաքն,**  
արուռ-մամուսով աղջիկ,-  
ոք տուն դնի,  
լցնի մառան,  
աւլի-տապնի դուռ,  
երդիք . . .

Ռուքը լուայ կեսար-կեսորը,  
երկանք աղայ,  
հաց քիսի.

կարի-ձեւի քէ եին,  
քէ նոր,  
գարի խմոր շապախի՛ . . .  
**Ի** բուրդ զգի՛,  
բուրգը չախի՛,  
կարպետ գործի բոյերոյ.  
կորկուտ խաշի՛,  
սանդը խփի՛,  
մյուլու եփէ ամէն օր:

**Հնդու չկա էսպէս քաղաքն,**  
շէմնով-շնորհով աղջիկ.  
Էմի զոչազ սիրուց վառան,  
Բարդու զիրն էր երշանիկ . . .

**-Դովէ՛,**  
զովէ անառակին,  
հլուն գուաւ չամոնի մէն .  
**-Թողած մեր էս մարաթներին,**  
տես,  
ուրմ առաւ, ողեն խե՛զն . . .

**Քչիշում են շուրջը անվերջ,**  
քչիշում են,  
քրքշում են,  
բամբասում են փուշ  
ու եղինջ,  
սեւ-սեւ սերմերը սփոռում . . .

\*\*\*

**Ահա զից «նամբու-դայդեն»**  
նամբեն բռնել է Շուշի.  
տրորում է Թքո-նամեն,  
բալեն տուեց ուրիշէ:  
Խեն է Թքոն,  
Բարդին հարուստ,-  
օչախին սիւն կը դառնայ.  
Նամին կը սայ չիշ-միշ ապրուստ,  
նրազը վառ կը մնայ . . .

Ու խորհում է նա վշտակէզ,  
քրած նուկը շալիխ-շին.  
**-Ծէ՛ր իմ քալին,**  
Սուրբ Օհաննէս,  
բանտ չդառնայ էն Շաւշին . . .

Մորմուռամ էր խօսքը տատիս,  
դառնում շունչ  
ու ներշնչում.  
կծկուել էր մանուկ հոգիս,  
խրախնամի նիշերում...

Ու «Փեսնիգովիք» նաճին արին,  
ասին.  
«Տեսն է լուսնիկայ»,  
ուր ոսք դրեց՝  
խեր ու բարի,-  
շէն-արեւով շեմդ գա՞յ...

Խանչալըմ ունի եալունին է,  
կորին գմռուխտը հաշած.  
զօտին վանայ,  
արծարի է,  
ապուպաղէն մէջքն հասած:  
Զուխնեն ներմակ սարի ձիւն է,  
սարէ-մէջքին կը դոզայ.  
նըտկօշիկը շահն էլ չունի,  
ոսկեդանով կը շազայ...

Բաշլին ալվան, երէ արծիւ,  
երայ քեւեր լամշերին.  
փափախը սեւ,

նակախն բարձր,  
սեւ-սեւ ամպեր աչքերին:

Մի ոսն էսօր Հնդուչին է,  
մէկը՝  
բազդադ,  
Աղանա,  
քեռ-բարդամը հաշիւ չունի,  
ոսկին սերով տուն կու գայ...

Թազ-բազուր է փեսայ-բարդին,  
սեսքը՝ շողշոզ,  
լուսնիկայ.

ուր ոսք դրեց՝ խեր ու բարի,  
ոսկեֆիսակ շեմդ գա՞յ...:

\*\*\*

Դուռը բացուեց...

Մանուկները ելան՝ բռնած կերուները.  
շեմին փառւեց Թքո-Նամը,  
ծեծկում է սալ  
ու դոմեր...

Ֆայրուները լուս ու ծեզին,  
կոռումին ու Ալեքի,-  
նամբայ ընկան զընգնեցալավ,  
նիրհում քողած հին Գիւմրին:

Մրտապատառ ելած փողոց,  
դյուռ-դրկի քեւերիմ,-  
Թքո-Նամը կական ու կոծ,  
սիրում էր լախս հողմերին...

-Քաջալ սարով ժեզի տարամ,  
նամբորդ աղջիկ,  
վա՛յ, աղջիկ.  
մերդ մնաց բայզուշ դրամ,  
մարա՛լ աղջիկ,  
լա՛լ, աղջիկ...

Ճերդ քուրքի գիւլլին խորով,  
դարդուտ աղջիկ,  
գա՛րդ-աղջիկ.  
ամսւէր քողեց հօրով-մօրով,  
մուրազ աղջիկ,  
զուրկ աղջիկ...

Ո՞ր ժարմ էրթամ,  
ո՞ր ժարը լամ,  
նամբես արմատ,

հէ՛յ, աղջիկ.

Ղարսայ քերդը հօրդ տարան,  
սզուոր աղջիկ,  
սուզ աղջիկ...

Մրով երթամ,  
խերով երթաս,  
տէրով-տիրոսա

լա՛լ, աղջիկ...

Ոսկեֆանիքիւ ու ոսկեզիւ  
բալով խնդաս,  
ջա՞ն, աղջիկ...

Ոլորտներում խուլ սարերի,  
ծուէն-ծուէն,

հոզմի հետ,-  
դեռ գալիս էր Թքո-Նամի  
ոզքը մոլոր,  
սրտարեկ...

Քամին բռնել լեզուակները,  
գամգակները «Փրկիչի»,  
շառաշում էր զօդանշները,  
խելակորյս զիշերի...

Ամպերն ելած,  
ահարեկուած,  
քշում էին մէկմէկու.  
լուսնի շեղը շանքով հետուած,  
խեղդուել էր գետակում...

\*\*\*

Ու հեծկուաց...  
թէժ արցունենավ քրջեց մազերն իմ  
պառաւներին,  
լուր քախանձով,  
նշան արեց, որ մնան:  
Մեկ, խօսել էր ուզում Հուռին,  
մէկ, պապանձուել,  
մոռանալ...  
ազի գարայ մեկնեց լոխի,  
պառաւներին վշտահար...  
Ցեռայ արցումք-աչքը սրբեց,  
խարշամներում լնացա՛ծ,-  
ինձ գորգուրեց,  
նորից խօսեց,  
Աշխան հոգմով բռնկուած...  
-...էսպէս խաղով,  
խնկարկելով,  
բռնած ջահեր աշումքին,-  
հարսնան հասաւ չոյ ու սարսվ,  
մեր խնամնեց շէն-շեմքին:  
Խնամի-խարսն Մարիկ-Թխիկին,  
խշխշակն վազեց դուրս,-  
սնիկ երկու ամսան ձեռքին,  
դրեց դրանը՝ պուպուզ:  
Եկառ Բարդին,  
գարկեց սուրք.  
սունկը փշուր,  
քախուր՝  
մե՛ծ...  
Ցագուկ հարսի ֆնքուշ տուր  
խփեց.  
խփեց,  
չկոտրեց...  
Իրաք անցան Էւասր,  
փեսայ,  
նաևկուց Մասուրք հարսին.  
-Խայտառակ է անելու սա,-  
բորեց նրան Ալասին.  
յեռայ ծածուկ,  
ջիպափ տակից,  
կառեց սունկը հարսնեփայ.  
Երեխեքին քշեց նամքից,  
բարձրացրեց հայ-հարայ.  
-Տարա՛ն,  
հալա՛լ...

-ինչ աղջիկ է...  
Անբոխը խենք քրժաց.  
-Բալես,  
Բարդին երջանիկ է:-  
Մարիկ-Թխիկին մրմնջաց:  
Չլեց շուկն Շեկ-Նդէզնը,  
Հուշին դառնում է շուրջպար.  
կաղկանձում են չար շներք,  
չար շներք Քնահար...  
Ու դէմ եկառ Քեօրուկ-Տատը,  
զըխտի ուսին փոեց հաց.  
մասնիք դրեց հարսի մատը,  
մէկ, շրորաց,  
մէկ, ասաց.  
-Խերով ինի՛,  
ազիզ բալա՛,  
զուխտ մի պերցի ծերամաք.  
հարամ փայը  
հարամաւն մա՛լ,  
բարով-մալով դէմս կեամ...  
-Ո՞ւր հասանք, վա՞խ...  
-Ծերուր,  
հէյվա՞խ...  
Քրջացին նորից-նոր.  
վեր-վեր զցին տերեւ-փափախ,  
մամուկները չորսոլոր:  
Փոքորկել է լիռնապարք,  
հարս ու փեսին շուրջկալած.  
խնկարկում է խորով-գուար,  
խնառներով բուրվառած...  
Եկառ կաղլիկ Տատասկ-Զադուն,  
ձեռքին նախշուն մը խամնուկ,-  
ասաւ. «Ազի՛զ,  
դեզը քեզ տուն,  
էգուց-էլօր կը տաս նո՞ւտ...»  
Ճայքեց,  
պայքեց զրպարտանեքը,  
փեսին ձագկեց,  
քրասեց,  
ու խարխափեց յաղը լմբացգը,  
շեմը աչքի դէմ չքուեց...  
Տեսաւ,  
խնդաց Զըռչըռ առուն,

մի Անմոռուկ ննտեց ափ,-  
ու Խշաց - ՀԵյ,  
սէր ես առնում,  
սէր ես արել ստիճանակ...-

Քար էր կտրել հարսը տեղաւմ,  
ծափն ու ծիծաղը սառել.  
Անմոռուկն էր ձեռքին դոգաւմ,  
սիրոյ յուշն իբ վագամեռ...

Ու քերքերը էն ջինչ ծաղկի,  
Զինարի պէս դաշտին.  
ու քերքերը էն յուշ-ծաղկի,  
Զինարի պէս առացին.

-Պանդուխու կ'երթամ ցուպ ու լացով,  
սարին,  
քարին դարդս տամ.  
մի կում ջրավ,  
փշուր եացով երգ ու սազին սէրս լամ...  
Էհեյ,

աշխարհ,  
էլ ի՞նչ քողիր մեր սարերում անարատ.  
քէ ուրի էր սուրը,  
սէրն էլ քաղիր,-  
ոսկին քողիր քագ-պսակ...-

Ուրին ճչաց...  
Ուրին վշտոտ, պոկեց քողը պսակի.  
-Վայ',  
Զինար եա՛ր - գռաց տենդոտ,-  
քափնց սազարք ու ոսկի...-

Աչերի մէջ ցաւ ու ծիծաղ,  
ընկաւ,  
զարկեց պատեպատ.  
ու մդկուաց անկապ մի խազ,  
մազերը ցան  
ու գռամատ...-

-Ալ ու ալվան իմ ճիւառը,  
ինկածաղիկ սարերին.  
մի փաւեց քաղիր,  
բեր զիլիկոր, դուռդ չոքած քու եարին:  
Կարմիր-կարմիր նօրն-ախարտէն,  
սարի ծիծաղ ջուր կու գայ.  
ոչ սէր ունիմ,  
ոչ էլ ախակը,  
ինձ խաղերով մի՛ սպա...  
Էն ո՞վ քաղեց իմ վարդերը,  
մոռացել են ինձ նամրին.

Էն ո՞վ կապեց բաւդքն ու գիրը,  
իմ խոռված տան շեմքին...  
Հակտիս ատողիկ կ'ուզեմ վառուի,  
խաղամ,

խնդամ սարեսար...  
եօք վէրքի մէջ ֆարես վառին,  
ծուռ մոմերը աննշխար...  
Սեւ-սեւաւոր, իմ ճիւառ,  
ներմակ շուշան քու նամրին.  
մի հատ քաղիր,  
քեր զիտիկոր,  
մամուած,  
բաղուած իմ քարին....

-Զքուի՛ր աչքէս...  
ոռնաց թարդին,  
ձենից գողաց ամայ ու լեռ.  
-Փափախու դու գետնով զարկիր,  
էս սուրը եռզում չունես տեղ....

Ասաւ-հասաւ, ծամերն առաւ,  
փաքքեց քեւին զերանէ.  
հարսը դալուկ, ապերս դառաւ,  
անէծք դառաւ՝ ընդ երկնէ...,

Դաշուն ցոլաց փեսի ձեռին,  
ձեռքը ծալեց մի խրախու.  
ու բառաչով փախաւ Ռուին,  
ետքից՝  
յիշո՞ց,  
անէծք,  
բօ՞ք...

Ամրոխն հարբած, հարայ տուեց,  
գետնից պոկած ուռ ու քար.  
ցեխն ու քարը բիրտ տարափեց  
նամրին՝ հարսի պրոանաք... .

Քարդին չոքեց նամրամիշին,  
բռնած գլուխը տենդոգ.  
աչերի մէջ ցօզն առաջին,  
որ չէր ծծել ոչ մի հոդ...

\*\*\*

Շանքը պայքե՞ց...  
Քամին պոռքկաց,  
խառնեց ամպեր  
ու լուսին.

ծառ ու ծաղկե բզկտելով,  
սփոհց զարդեղը շորսդին:

Յաք-ցիր եղաւ,  
խուժապահար  
հարսանիքը եկիաքի.  
անձրեւ յորդեց խօ՛լ,  
դիւահար,  
վիշտ արցումքով իմ տառի... .

Դժոխք գիշեր...  
Բարդին ահեղ,  
շամբէ-դաշունը ձեռքին,-  
շաշում-կանչում էր խելայեղ,  
ձաղկում դռները բակի...  
Մինչ,  
հոդմնապար, Վիշապ-քամին,  
երկինք հանել խօս ու ժինձ,-  
խոլ մռաւում էր մինչ լուս-ծեզին,  
մռւժով խզուած սարերից . . .

\*\*\*

Աշուն,  
աշուն,  
սսկեւոր երք,  
յուշ ու մշուշ օրերի.  
բացել ես հիմ սիրայ մի վերք,  
իմ հինաւուրց սարերի... .

Միքսու  
խօսքիդ ոսկէ մատեան,  
Աւեկու  
երգիդ փաղանի.  
Թռող սերունդ գայ,  
սերունդ երքայ,  
Գրուքեամ խօսք գէր քոզնի...  
Եւ խոնարհումն մի սրբազն,

Երեւան

ստուերներին մեր նախնեաց,-  
կորած տաղին,

մազազաքին,

կոքողներին սփիւռքուած... .

Արցունիք դառած պատու Հողին,  
հազար օրեներգ  
ու ներքող,-  
լուռած շէնին.  
շինականին  
միոնդ,  
ասղրող կարօտով. . .

\*\*\*

Առուօտեան,  
իմ աղերսով,  
պապս կացինը ձեռքին,-  
կորեց ահով,  
փնք-փնք-ալով,  
նզակուաթ էն Բարդին:  
Ես լաց եղայ,  
փախած մառան,  
սիրսս խոցեց մի կոկիծ,-  
ծիծաղի մէջ իմ մանկական  
մնաց անշէջ մի բախիծ - .

Խոկ ամպրապը գիշերնակէա,  
շամբ-ել էր Սուբբ-Սարգսին.  
խանարհուել էր խաչ ու գմբէր,  
գնունիք ցեխ ու ակոսին. ~

\*\*\*

Երք փշում է աշնան քամին,  
Երք ծառերն են շառաչում,  
ինձ մալեզին,  
կրկին,  
կրկին,  
Աշնանապարն է կամչում... .

ԳէՈՐԳ ԱԼԱԿԵՅԶԵԱՆ


## ԱՆԴՈՒԱՆՔ

Մեր աչքերուն դէմ հրաբորք  
 Այս նոր ժաղաքն աւելի կը մեծնար  
 Եւ կը խեղդէք բերկրանքն իք հերքին մէջ խելայեղ:  
 Ա՛լ ոչ մէկ ձեռք կը կարկամէր,  
 Քունք չէր կրնար հասնիլ մեր կոպերուն.  
 Շանթահարիշ անհունութիւն մ'իրարու  
 Կը մօտեցնէր սիրտերը մեր կարօտով,  
 Ինչպէս եթէ վերածնած ըլլայինք...

Այն ատեն է ոք մենք տեսանք աշխարհին  
 Վերասլացումը դէպի  
 Պատուք մը խոր եւ սաստիկ...

Թեքեւաքայլ կ'ընթանայինք նամբուն վրայ  
 Հովին ծաւի դրօշին մէջ բռնըւած:  
 Հորիզոնները քախեցան իրարու,  
 Եւ շեղակի լուսամուտները բացուեցան  
 Թշուառութեան մեր փողոցին վրայ յանկարծ,  
 Ինչպէս եթէ գերեզմաննոց մ'ըլլային  
 Գորշ տանիքները տուներուն,  
 Երբ հեկեկուն ձեռքերը մեր  
 Սեղմուած էին աղերսակոծ,  
 Եւ արդէն  
 Տեսլայարոյց քախիծով  
 Քաղաքն այլեւս դադրած էր մեծնալէ...

ԱՐՍԻՆ ԵՐԿԱՐ



ԳՐԱԿԱՆ**Ն Ե Խ Ա Ր Ք Տ Ա Ր Օ Ն Ո Յ****Պ Ի Լ Պ Ո Ւ Ի Լ Հ Ա Զ Ա Ր Ո Ւ Ի Հ Է Ք Ե Ա Թ**

Կ'եղնի հաւլոր մը, ուրեն երեք աղջիկ կ'եղնի. որ մը էդ երեք աղջիկը պաղչի մէջ նստուկ կ'եղնին, իրարու կ'առնէ. մէծ աղջիկ կ'ասէ. «Եթէ թողարքի տղին զիս առնէ, հըմալ հաց պիտի կողեմ», որ ուր աղպայով ուտէ, կէս լի զետին մնայ»: Մեջինսկ աղջիկ լի կ'ասէ. «Եթէ զիս առնէ, հըմալ խոլիկ զործեմ ուրեն, որ իր ասքրով նստի վրէն, կէս լի ծալուկ մնայ»: Իսկ յրմնու պղոտիկ կ'ասէ. «Եթէ զիս առնէ, հըմալ ճիժ պիտի բերեմ ուրեն, որ անկն սոկի, ճանկն սոկի եղնի, ոսկի պղոշամ վըր գլխուն, սոկի գաւաղան ձեռք, աղջիկ լի եղնի, ոսկի քըռկէն է տոէջ»:

Թագաւորի տղին որ պատրաստուկ էր ծառերու մէջ, զէդոնց տսածները որ լսեց, ելաւ. զերեք բուր լի առաւ. առջի անզամ մէծ քուրոջ ասաց. «Յո՞ւր է, զու կ'ասէր թագաւորի տղին զիս առնէ, հըմալ հաց կողեմ», որ ուր ասքրով ուտէ, կէս լի մնայ գետին: ինի ասաց. «Իմ հօր տան սաֆատէն, սեղըն ասախոակ, գետնակ ու թունափի հողա չէ որ կողեմ»: Ելաւ սուտ. դոր եկաւ մեջինսկին, հարցուց ասաց. «Յո՞ւր է, դու կ'ասէր թագաւորի տղին որ առնէ զիս, հըմալ խալի զործեմ, որ իր ասքրով նստի վրէն, կէս լի ծալուկ մնայ»: ին լի ասաց. «Իմ հօր գազկէն հոս չէ որ գործեմ»: Պղոտիկ քուրոջ լի ասաց. երրոր երկու հոգովցաւ ու պառկաւ, էն օր կը փորձեմ: Երր երկու հոգովցաւ պղոտիկ քուր, մէկէլ քուրվարիք տախն. «Աղջի՛, պառկելու որ կ'եղնիս, չեղնի ուրիշ մարդ կանչես, քու ճիկար մենք ինք, իսկի չէ՞ տերութիւն կ'էնենք»: Պառկելու որ եղաւ, մէն առաց քուրվարոց, եկան. առաջին անզամ աղջիկ բերէց, ճանկն սոկի, ճանկն սոկի, ոսկի պղոշամ վըր գլխուն, սոկի քըռկէն առնջ, քուրվարիք ճախանձան ուրանց քուրոջ վրէն, աղջկայ տեղ շան բակու մը գրին, պաղջիկ վերուցին գրին սոստիկ մէջ ու թալեցին ջաղցի առուն. գարձան ուրանց քուրոջ լի ասացին. «Ամո՛, բերէր բերէր, շան լակո՞տ պիտի բերէր. եթէ մենք չեղնէինք հողա, ուրիշ եղնէր ի՞նչ կ'ասէր, մենք ի՞նչ ճուհաւ իսանք թագաւորի տղին: Գացին տսին թագաւորի տղին. թագաւորի տղին զմատէն էնելու տեղ, ասաց. «Ես ի՞նչ էնիմ, իմ ձեռք ի՞նչ կայ, Աս-ալծու առածն է, չնչաւոր է»:

Դառնանք սնառուկին. սնառուկ գնաց ջաղցի վանք, ջաղցան տեսաւ որ ջաղց կանաւ, ելաւ ի՞նչ տեսնայ. սնառուկ մը եկեր է ասըռուի ջաղցի վանք. բերէց բացեց, տեսաւ որ հուրին հրեղէն աղջիկ մը կար մէջ, ճանկն սոկի, ճանկ սոկի, ոսկի պղոշամ վըր գլխուն, սոկի քըռկէն առնջ, ուրեն էլ ավլաւ ու թագյաւա չեր. վերուց տարաւ տուն, պահեց, էրեց ուրեն աղջիկ:

Քուրվարիք մէկ լի ասին ուրանց քուրոջ. «Աղջի՛ ծամկորուկ, մէկ լի

զմզիկ կանչիս, թէ որ երկու հոգովցար»։ Մէկ լէ երբ երկու հոգովցաւ ու պատկելու եղաւ, ձէն տուեց քուրվշոտց եկան, էղ անզամ տղայ եղաւ, անկն ոսկի, ձանկն ոսկի, ոսկի պըռջամ վըր գլխուն, ոսկի գաւաղան ձեռքի թէջ։ մէկ լէ քուրվշոտի կատուի ձագ բերին դրին տղի տեղ, զտղէն վերուցին դրին սնտկի մէջ, թալեցին ջաղցու առուն, գնաց ջաղցի վանք. ջաղցան տեսաւ որ ջաղցի ջուր կարաւ հելաւ գուրս, մէկ լէ տեսաւ որ սնտուկ մը եկիր է ասրուտի ջաղցի վանք բացցց մէջ, ազէ մը, առնկն առկի, ոսկի պըռջամ վըր գլխուն, ոսկի գաւաղան ձեռքի մէջ։ ջաղցան դէն լէ տարաւ ուր տուն պաշեց ու էրեց ուրեն տղայ։

Քուրվշոտի վերուցին ասին ուրանց քուրոջ. «Էլաօ՛, էղա հըմյա րոն կ'եղնի, որ գուշի էնին մարդ բերի իերին կատուի մամկի թիկ թիկ ի ժենք ի՞նչ ճուշապ իտանք թագաւորի տղին. զմզիկ մացուցիր գետին»։ Գացին ասին թագաւորի տղին. «Բու կնիկ կատուի ձագ է բերի»։ Բան մը շասաց. «Ի՞նչ էնինք, կարելի է Աստուած մեր մեղքն է զարկեր է մեր երես, էն էլ չնշաւոր է»։ Քուրվշոտի մէկ լէ ասին ուրանց քուրոջ. «Սեւերես, եթէ պառկելու կ'եղնիս, զմզիկ կանչիս յիդանք, ուրիշ մարդ զուս էպերը չպահէն»։ Ժամանակ մը վերջ պղտիկ քուր երկու հոգովցաւ. երբ պառկելու եղաւ, ձէն տուեց քուրվշոտց և կան, ըստհազ լէ տղայ էր, առնկն ոսկի, ճանկն ոսկի, ոսկի պըռջամ վըր գլխուն, ոսկի գաւաղան ձեռքին մէջ»։ Մէկ լէ մօրըրտիք թիրին սանտրար դրին տղի տեղ, զտղէն վերուցին դրին սնուկի մէջ, յուրիս քչին պլոթ ենկաւ ջաղցի առուն, ու ուրանց քուրոջ կարձան ասին. «Էլաօ՛, հըմկա ի՞նչ ճանհապ իտանք թագաւորի տղին, թագաւորի տղին ասաց. «Ենանլակուու ու կատուի ձագ բերեց, ասինք չնշաւոր է, բան չկայ. ըստհազ զուք գինաք, ինչ որ պէտքն է էրէք»։ Քուրվշոտիք ասին. «Ետոր պէտք է պլուկել իսել կանգնեցնել դրան ետեւ, թակ մը լէ դնել կշորի հետ, ընցնող զարձող ասէ. «Թո՞ւ երես, թակ ի գլուխ ու վերցու զթակ զարկէ վըր գլխուն»։

Ընցաւ ժում ու ժամանակ մը, ջաղցանի ճերը ամէն մէկը տառ տառնընդ տարեկան էր եղի, կ'երթեն կը խունեն կիգեն։ Օր մը լէ թագաւորի տղին աւ ու խուչից կիգէր, տեսաւ էղ ճերը. չը՞ որ արուն է, սիրտ կ'եռայ, ինչ որ բռներ էր, տուեց ջաղցանի տղեկներուն ու ինք զարտակ զարձաւ ճկաւ տուն. շաբաթ մը երկուս էղ աեսակ, ինչքան որ թագաւորի տղին սաստ կիգէր ջաղցանի ճերուն, ինչ որ ճեռք յընկնէր կիսէր էնդունց ու ինք զարտակ կը զանէր յիգէր տուն։ Օր մը լէ ջուխտակ քուր ասին թագաւորի տղին. «Թագաւոր ապրած, գու յօրին օր կայ զարտակ կիգաս տուն, օր լէ կայ լիբ»։ «Ճենէ պահիմ, Աստծուոց ի՞նչ պահիմ. ծրկու տպայ կայ, առնկն ոսկի, ճանկն ոսկի, ոսկի պըռջամ վըր գլխուն, ոսկի գաւաղան ձեռքի մէջ, ընծիկ որ ուստ կիգան, հոգիս կը քրքույ, ինչ որ սիրտս ճղեն դնեն մէջ, ինչ որ բանեմ կիտում ուրանց ու գարտակ կիգամ տուն»։ Քուրմիտիք իրար իշքեցին ու ուրանց մտքի մէջ ասին. «Աստուած լէ գինայ, կայ ու չկայ մըր քուրոջ ճերն է, որ թալեցինք ջրի հետ»։ Ելան սորվեցուցին պառաւ մը որ ծրթայ զէդ տղեկները կորցու. պառաւ ելաւ գնաց ջաղցանի տուն, տեսաւ որ առնկն ոսկի, ճանկն ոսկի, ոսկի պըռջամ վըր գլխուն, ոսկի քրոկէն ասէջ, աղջիկ մը նաստուկ է ու քրոկայ կը բանի. աղջիկ չըր խօմ, լուսնըկի մը կտոր, իսկը գլխէն գնաց. «Էլաօ՛, գու կըմլա հուրնի հրեղին, քղիկ կը վայելէ՞ որ քրոկայ էնիս. քղիկ պէտք է պիլպուլ հազարի, որ զարկէ ու կանչի, գու լէ սէր էնիս»։ Ալջիկ ու չում հատիթ, իսելը պառկաւ. ևնանք՝ պիլպուլ հազարին ի՞նչ տեղն է, ո՞վ

Կր մերէ՛յ և լաօ՛, յիրկում որ եղաւ, պառկի տքացի, առէ հիւանդ եմ, քու ազ-  
րբասանք որ եկան հարցուցին թէ յօրի՞ն իր հիւընդցի, առա ընծի պիլպուէ  
հազարի պէտք է որ զարկէ կանչէ սաղնամ, թէ ոչ սաղնալիք շկառ ընծիկ»; Աղջիկ դրից զնիք սուսդ հիւընդութեն ու պազց տըքալ. յիրկունք որ աղբը-  
պանց եկան հարցուցին թէ՝ «յօրի՞ն իր հիւընդցի, աղջիկն ասաց, «Պիլպուէ  
հազարու տարտէն եթ հիւընդցի, էնք շերէք որ գարկէ ու կանչէ, ընծիկ սաղ-  
նակ շկայ»; Աղբըտանք իէ համոզուան: Լուսուն որ եղաւ, մեծ աղբէր եյաւ  
փէտ առաւ ձեռք ու ընկաւ ճամբախ, ասաց. «Կ'երթամ պիլպուէ հազարին բե-  
րեմ իմ քուրօշ որ սաղնաթ: Նատ զնաց քիչ զնաց, տեսաւ որ բար մը ճամ-  
ցու վրէն նստուկ, սպիտակ մուրուք կը գուայ գետին ու կծիկ կ'էնչ. հարցուց.  
«Բարօ՛, ի՞նչ կ'էնես»: Ասաց. «Լաօ՛, գիշեր ու ցորեկ կը կծիկմ. զու զին  
մասի, դու յուստէն կիդաս»: Ասաց. «Եմ քուր հիւանդ է, պիլպուէ հազար  
կ'ուզէ, որ զարկէ կանչէ, ինք սաղնայ»: «Հա՞յ քուր սորվեցնողի վիզը կոտրի.  
լամ քու առջեւ երթէ ճամբախ կայ, դէտա երթամ\* կիդաս, դէտա երթամ\* ա-  
թուրաթ է, դէտա երթամ\* էլ չըս իդայ, էլ զու՞ զինաս»: «Բարօ իդամ չի  
դամ վալլահի ես էլու ճամբով կ'երթամ\* ու ճամբախ տուեց առջեւ:

Տղէն քեց. շատ զնաց, քիչ զնաց, ուստա եկաւ քէօչկի մը, որ ոչ եր-  
կինք կար ուր նման եւ ոչ գետին. տեսաւ որ մէն մը կիրէր, հաւք զուր թե-  
փուր կը թողէր. ինքն ուրեն ասաց. «Պիլպուէ հազարին որ կ'ասեն՝ էդա է»,  
ու ակսաւ կանչէլ. «Պիլպուէ հազարի, կանաչ զընտարի, զիւսուած որ կը սի-  
րեն՝ գուն ելի ու արի»: Պիլպուէ հազարին ասաց. «Չո՞ո»: Տղէն հար շոփերը  
դարձաւ քար. Մէկ լէ կանչեց. «Պիլպուէ հազարի, կանաչ զընտարի, զիւս-  
ուած որ կը սիրեն՝ ելի ու արի»: Պիլպուէ հազարին նորէն կանչեց. «Չո՞ո»:  
Տղէն հար սիրու գարձաւ քար. Անզամ լէ որ կանչեց ու պիլպուէ հազարին ա-  
սաց «Չո՞ո», տղէն հար վիզ գարձաւ քար, ու ուկի պըռչամ մնաց սրբուկ վըր  
գլխուն:

Քուրն ու աղբէր իշեցին, որ ուրանց աղբէր չեկաւ, պզտի աղբէրն առ  
սաց. «Ես իմ աղբօր տիւշմանէնք որ ճամբեցի ու չեկաւ, Աստուած գիտող է՝  
ես կ'երթամ իմ աղբօր ետեւ» ու յուսուն ելաւ ճամբախ: Տուեց առէջ, շատ  
զնաց քիչ զնաց, ու սաստ եկաւ հայրուու մը որ երեք ճամբու կցւօնք նստուկ  
էր, ու կծիկ կ'էնչը. «Բարօ՛, ի՞նչ կ'էնես հողի» հարցուց աղէն: «Լաօ՛, ի՞նչ  
կ'էնիմ՝ գիշեր ու ցորեկ կը կծիկմ»: Պազօ՛, ո՞ր մէկ ճամբով երթամ\*:  
«Լաօ՛, էդա ճամբով երթամ\* կիդաս, էդա ճամբով երթամ\* աթուրաթ է, էդա  
ճամբով երթամ\* շըս իդայ. քանի մը որ առաջ քու պէտ պապա-իկիթ տղէ մը  
եկաւ էդ ճամբով զնաց ու զդարձաւ: «Ալզօ՛, Աստուած լէ հախ՝ ես լէ էդ  
ճամբով կ'երթամ\* ու յընկաւ ճամբախ:

Նատ զնաց, քիչ զնաց\* սաստ եկաւ քէօչկի մը որ նման նէ՛ երկինք կար  
ու նէ գետին, պիլպուէ հազարին էլ կը զարկէր ու կը կանչէր: Տեսաւ որ ուր  
աղբէր լէ եկեր է քէօչկի տոէջ ու դարձեր է քար, սոկի պըռջամ սրբուկ վըր  
քարին: «Եօ իմ աղբօրնէ յեւմէլ իմ» ասաց ինքն ուրեն ու սաղց կանչեց.  
«Պիլպուէ հազարի, կանաչ զընտարի, զիւսուած որ կը սիրեն՝ ելի ու արի»:  
Պիլպուէ հազարին ներսէն կանչեց «Չո՞ո»: Տղէն հար շոփերը դարձաւ քար:  
Մէկ լէ կանչեց. «Պիլպուէ հազարի, կանաչ զընտարի, զիւսուած որ կը սիրեն՝  
ելի ու արի»: Պիլպուէ հազարին մէկ լէ ներսէն պոտաց. «Չո՞ո», տղէն շուր ի  
սիրու գարձաւ քար, տղի պըռչամ սրբուկ վըր գլխուն:

Քուր շարաթ մը լէ իշեց, որ սուր աղբըտանք չեկան, ինքն ուրեն առ  
սաց. «Ամա՞լ իմ ձեռքավ քուցուցիք զիմ աշէ ու զիմ աղբըտանք տուփ դուրս,  
պացին աւ չեկան: Աստուած լէ համէտ, ես կ'էնեմ երթամ իմ աղբատաց ետեւ:  
Եութուն ելաւ, հալարութին առաւ շալցանին ու յընկաւ ճամբախ: Եկաւ երեք

ճամբու կցւոնք, տեսաւ որ փէրի-Փանայ հաւզոր մը նստուկ է ու կծիկ կ'էնէ. Հարցուց. «Պապօ', ի՞նչ կ'էնեա դու էզա տեղ»: «Էլաօ', ի՞նչ կ'էնիմ, զիշեր ու ցորեկ կը կծկեմ»: «Ենու զին մ'ասի, բարօ', էզա դիրով երկու տղայ ըլլնցան»: «Էլաօ', երկու տղայ, երկուք լէ մէկ պոյ, մէկ ունկ էդա ճամբուվ գացին ու շէկան մանէն քզիկ»: Աղջիկ բարեմնաց եղաւ պապոյից ու զնամբախ տուեց առէջ: Երբ մօտեցաւ պիլապուկ հազարի քէօչկին, տեսաւ որ երկու աղբէր լէ գարձեր են քար. պըռջամ սրբուկ վըր քարին ու ներսէն լէ մէջ մը կիպայ, միս ոսկրին մէջ կիտայ. Շիմա՞լ իմ ձեռքով բոցոցւցեր իմ զիմ աշք. մակար հըմլա բան կար, Հա՛, խօմ ես իմ աղբբառոցմէ յեւել չեմ» ու սկսաւ կանչել. «Պիլապո՛ւկ հազարի, կանաչ զընտարի, զիստուած որ կը սիրես՝ ելի ու արի»: Պիլապուկ հազարին զիտցաւ որ աղջկայ մէջ է, լսելու պէս ներսէն ու սըրտէն մէկ մը կանչեց. «Ճա՞ն»: Աղջիկ մէկ լէ կանչեց. «Պիլապուկ հազարի, կանաչ զընտարի, զիստուած որ կը սիրես՝ ելի ու արի»: «Ճա՞ն» պոռաց ներսէն պիլապուկ հազարին: Անգամ մը լէ որ կանչեց, բացեց զիւները եկաւ, աղջկէ ասաց. «Մենոնիմ քզիկ, պիլապո՛ւկ հազարի, գու էզի ի՞նչ օզեաթ իս համբի իմ աղբբառոց գլուխ»: Պիլապուկ հազարին աղջկայ սիրուն կանաչ վարոցով մէկ էն աղջօր, մէկ էն աղջօր զարկեց, երկուք լէ ճմլտկացին ելան. «Օխէ», ինչքան ենք քնի: «Մենոնիմ մըր գլխուն ու արեւուն», բուրն ասաց աղբբառոց, «ի՞նչ քուն էր. զուք քար էք գարձիք»: Վերուցին զպիլապուկ հազարին, բառցան ըզպիլապուկ հազարու մալ ու թամալ. եկան ջաղցպանի գուռ իջան, ու ջաղցպան ուրախցաւ, եղաւ աշխըրհքի մալ ու թամալի տէր, զաղցպանութենի թարկ տուեց:

Ընցաւ ժում ու ժամանակ մը, պիլապուկ հազարին ու երկու աղբէրը զացին սարեր նէճռութենի, ուստ եկան թագաւորի տղին. թագաւորի տղէն է՝ ինչ որ բոնեց տուեց երկու աղջօր ու պիլապուկ հազարուն: Երբ որ թագաւորի տղէն տղեկներու խիշէն քաշուաւ զնաց, պիլապուկ հազարին վերուց տղեկներուն, ասաց. «Գինաք, էտի մըր պապն է»: Ու գլխէն ուրանց ու ուրանց մօր գլխու գալածը պատմեց:

Թագաւորի տղէն մէկ լէ դարտակ զարձաւ եկան տուն. կնկաթք երր տեսան թագաւորի տղէն բան մը չբերեր է ուր հետ, յընկան գլխու ու հարցուցին. «Թագաւոր՝ ապրած, էս օր յօրին իս զարտակ եկի տուն»: «Ճենէ պահեմ, Աստծուց ի՞նչ պահեմ, էս երկու տղէն որ երկու ամիս է շերեւէն, ուստ եկան ընծի, ինչ որ բոնի՝ առի ուրանց»: Վերուցին կնկաթք ասին. «Թագաւոր՝ ապրած, որ հըմալ է գու զէդ տղեկները շատ կ'ուզես, չը՞ս կըրնայ տավաթ էնի բերի մըր տուն»: «Յօրին չըմ կրնայ, դուք թատարուկ տեսէք, բերել ըռհաթ է»:

Օլոր օր նորէն ասսաւ եկան թագաւորի տղին. թագաւորի տղէն ասաց պիլապուկ հազարուն ու տղեկներուն. «Վազ մըր առն տավաթի եկէք»: Ասին. «Ճա՛, կիդանք»: Յիրկուն երբ որ զարձան եկան տուն, պիլապուկ հազարին տըզեկներու ասաց. «Գինաք թագաւորի տղէն զգզիկ յօրին է կանչի տավաթ. մըր մօրքըտիքն են տուեր կանչել տավաթի, որ կորցան զգզիկ. հանտէ կ'երթանք հոնի, իմ չուն ուր վըր քերեց, դուք լէ ընդոր ետեւէն կ'երթաք. դրան տողեւ գաղկան հոր մը փորած են, որ փրցնիք յընկնիք յինք ու շենիք, իմ շուն էնդոր պըռկըներով կ'երթայ, դուք կ'երթաք ետեւէն. կ'երթաք դրան ետեւ. հոնի կնիք մը կայ փաթւուկ խսել կանուկ. մըր ծնօղ մերն է. մըր մօրքըտիք կ'ասեն. «Թո՛ւ երես, թակն ի գլուխ»: Դուք կ'ասէք. «Ի՞նչ հախ ունիք մըր ծնօղ մօր ասենք թո՛ւ երես, թակ ի գլուխ»: Մէկդ կը վերցու թակ

կ'թալի, մէկդ զիսել, ճըր քուր լէ կը բռնէ զնեռք բերէ նստցու, հանդէ ձզիկ խահուայ հաց կը բերին, քանի որ իմ շունս չկերեր է, դուք շուտիք՝ զեղուկ է»:

Լուսուն երբոր ելան գացին թագաւորի տղի տուն, պիլատու հազարին ու ջաղցանի ճերը, մօրքըտիք դրան եռեւ կանուկ են, վերուցին տախն, «Թո՛ւ երես, թակն ի գլուխ»: Մեծ տղին ասաց. «Խ՞ոչ հախ ունեմ իմ ծնօց մօր ասեմ թո՛ւ երես թակն ի գլուխ»: Վերուց զթակ թալից: Պղտիկ տղին լէ եկաւ, էն լէ էն տեսակ ասեց, զիսել վերուց թալից, աղջիկ որ եկաւ՝ բռնեց զմօր ճերեղ բերեց նստցուց»:

Բերին խահուայ հաց, թագաւորի տղին ինչ էրեց՝ մարդ շմօտեցաւ սեղանին, ասին պիլատու հազարուն. «Քու շան տուր թըղ ուտէ, որ մենք լէ ուտենք»: Պիլատու հազարին ասաց. «Իմ շուն գեղուկ հաց շուտիք»: Կանչին դըրուն ուրիշ շուն մը, առւին որ ուտէ. զըրան շըր զարկի սեղան, շուն եղու հազար կտոր: Պիլատու հազարին ասաց. «Զասի՞ն դեղուկ է էղա հաց»: Նոր մէկ մէկ պատմեց պիլատու հազարին թագաւորի տղեկներու ու ուրանց մօր դիմու գալածները: «Աըմկա լէ», ասաց, «զրան առջեւ հոր մը փորած են, որ քու տղեկները յընկնենն հորու մէջ ու չելնեն»: Տարաւ ցուցուց: Թագաւորին տղին բերել առուեց երկու զահէլան մի, զերկու քուր կապեց ձիաններու պոչերը ու ասաց. «Զգիկ տեսանմ, ասր կը զարկէք, ձոր կը զարկէք, անստակ ծովերու մէջ զգըր պոչերը կը ցողուէք կիսաք դուռ կանիք»:

Նոր թագաւորի աղջիկն ու պիլատու հազարին հասան ուրանց մուրատին, ու աղեկները գացին եղան ուրանց հօր տղայ:

Աստծուց իջաւ երեք խնձոր. մէկ ասողին, մէկ լսողին, մէկ անկան էնողին:

«Նշխարք Տարօնյ»,  
Գ. Տետրակ, էջ 792- 806:

## ՔԱԶԱՆՑ ԹԱԳԱԻՈՐԻ ՏՂՈՒ՝ ՈՒՍՈՒԻՖ ՉԵԼԵՊՈՒ ՅԵՔԵԱՐ

Ուսուոք Զէլէպին քաջանց թագաւորի տղին էր. որ մը չըմ գինայ մէր լինչ կ'առ ուրեն, կ'ըսկի ու յուրին զարեպութին եկայ քի: Կեպայ թագաւորին կ'եղնի պոսթնի, նէ թագաւորին էլ երեք աղջիկ էր ու ուրանց կարդուելու ժամանակ ընցեր էր. թագաւորը չկարգէր զուրանք, աղջիկները կը տեսան որ ուրանց էր զինք հոն չընէ, ու ուրանը երթաբով կը լսունան մնան զետին, կը բերեն երեք լըզկուկ ձմերուէկ, մէկ մէկ չափու կը զարկէն-մէջ ու կը ճամբեն երթայ թագաւորին, աստրազամ իք թագաւորի ինչ նստուկ կ'եղնի: Երբ զմերեկներ կը բերեն, թագաւոր կ'առ է. մէրէք զէդ ձմերկները կը տրինք ուսենք ։ Սատրազամ կը վերցու ասէ. «Թագաւոր ապրած, զէդի առակը համար ըն ճամբեր ի, էդ երեք ձմերուկ քու երեք աղջիկներ են. էն ձմերուկ որ հասեր է ու տեղապը տեղ լզպեր է, էնի քու մեծ աղջիկն է, էնաոր կարգուելու ժամանակ ընցեր է. մէկէլ որ հասեր է ու եղեր է ուսենու՝ էն լէ մէշիննեկ աղջիկն է. էնաոր թամ կարգուելու ժամանակն է. իսկ մէկէլ որ նոր է առի հասնել, էն լէ քու պղտիկ աղջիկն է. էնաոր կարգուելու ատենն էլ մատենալու վրայ է»:

Թագաւորի խելք է պատկառ սատրազմի ըստծներուն, ճարճի տուեց կանչել թէ ինչքան աղաղա տղայ որ կան քաղքի մէջ, իդոն ընցնին թաղաւորի խոս պաղչի առջևէն, աղջիկներ էն կանհն փանչարէք, վերն որ խնձոր զար կեն՝ առնեն զէնի: Մեծ աղջիկ զոր խնձորը դարկեց թագաւորի սատրազմի տղին, առաւ զէնի: մեջինեկ՝ թագաւորի լալի աղին, պատիկն էլ զոր խնձոր շըրով ուր հօր բաջալ պոսթնու դիլուն, առաւ զէնիկ: Գուրլիստիք յրմոր ուրանց քորոշ երես կիտէն: «Գիտին մուտ դնաց՝ եկաւ բաջալ պոսթնուն առ ուաւ:

Ընցաւ ժամանակ մը, թագաւորը յընկաւ ջերը ծանր հիւանդ: յոզման կ'ըրեն թագաւորի վրէն, կ'ասէ՝ ենթէ առիւծի կաթ, առիւծի ձգու տկի մէջ չըլնան բերեն, թագաւոր զիաթ խնէ, զորի լի էնէ փոսթ, բաշէ յինք ուրին՝ սաղնալ չկայ»: Թագաւորի փեսէք երր լսեցին զէդի, ասին: «Մինչք կ'երթանը բերենք առիւծի ձգու տկու մէջ»: Հեծան մէկ մահել ձիու, յրնկան ճամրախ: Պատիկ քուր դնաց ասաց: «Ճի մը իւ ձըր փեսին առէք՝ Հեծնի ծրթայ: Քորլիստիք ծիծացացին զին: «Ձմտնի գետին ինք ու ուր քան ֆալ էրիկ, էն լի մարդ է եղի՝ եկեր է մի կ'ուղիք»: «Քա դուք ի՞նչ կ'ուղէք», ասաց պատիկ քուր ուր քորլիստոց, քաջալ կ'եղնի, ինչ կ'եղնի՝ թրդ եղնի, իմ էրիկ չէ»: Ասեն: «Գնաւ, հաւթուու տկու էն ծրպառուու ու թոսպալ մին առ զնաւ: Քաջալ փեսան հեծաւ զծըստուու մին, ժանդառուու մին մահել առիւծի կաթ կ'ասից կանչն լլնկ ու տըռչ, Հու՛ Հու՛ պոռալով ետեւէն, պատիկները վշքու զարկելով հանին քաղցէն դուրս: Երր որ ելաւ քաղցից դուրս, թոփալ մին շրբցուոց ուրի մէջ, հրեղէն միու մաղացչից զարկեց կրակ, հրեղէն մին հանաւ առիւծի, հանեց զուր քաղցունին հալուըները, հեծաւ զհրեղէն մին, թուր կարից կ'ասէն ու քէց:

Հաստ զնաց, քիչ զնաց, մարդու մը ուստ եկաւ, որ մուրի մուրի էս սարերը կ'ուլրատէր. տեսաւ զտղէն մինակ, ասաց: «Տղա՛յ, դու յօրի՛ն ես յընկի էսու սարեր թաք, ի՞նչ կ'ուլրտիսա: Քաջալն ասաց - «Թագաւոր հիւանդ է, առիւծի կաթ առիւծի ձգու տկի մէջ դեղ յուցուցեր են, եկեր եմ առիւծի կաթ կը տանեմ»:

«Որ հըմալ է լա՞՛, կանի քիչ բան մը կ'ասեմ. սորայ զնա ոլրրտի, հանտէ առիւծի սուք եղեր է քարիսէծ վատուկուկ Փլան սարու զլուսի պալու տակ, ու կը պոռայ ուր ոսնէն: ուրեն յալէնք չերնիս, քարում ետեւ կը պատուըրտիս զարկես, ըռհաթելէն վերջ, երր որ յէլնիմ յալէնք, ինչ զր ուզես կիտայ»:

Տղէն քէց զհրեղէն մին ու անվերի սարու մը գլուխ կանաւ. հեռուանց տեսաւ որ առիւծ ընկեր է լլնուկի ու կը ծրապայ: տղէն քարու մը տակ տափաւ, ու զուր նեռուանեղը քաշեց, զնաց քիսաւ առիւծի սուք. մին մը հատնեց, Աստուած ինք նշանց չի տայ: Ասաց առիւծ: «Էդոր զարկող ելնէր ի՞մ յունքը, աւա (աւազ) կսորը անկան կը թողէք»: Երր որ քիչ մը ըռհաթառ, ըստակ փոփոք կուսք ասաց: «Էդոր զարկող ելնէր ի՞մ առջեւ, ինչ որ ուր զէր կիտէնք ու աղէկին աղէկ կ'ենէնք: Տղէն թիք կանաւ առիւծի առաջ. «Զըսու ուսք ես եմ զարկիւն էլուղի իստաճ», ասաց: «Բնան մը շնի ուզի, զբու կաթ քու ձգու տկի մէջ կ'ուղեմ, խոսս առնեմ երթամն: էշա՛յ, հա՛յ, քու սորվեցնուի վիզ կոտրի, որ հիմայէ, ա՛ռ զիմ ձագ, տար անվերի սարու մը գլուխ մորթէ, մին ընկնի իմ անկան յընկնի՝ զըսու մեծ կսոր տնկան կը թողեմ: Հանէ՛ տիկ, թի, զիմ կաթ կիթէ ա՛ռ զնաս: Տղէն ամարա զձաք անվերի սարու մը գլուխ մորթեց, հանեց տիկ, բերեց առիւծի կաթ յցեց մէջ, առաւ. եկաւ տեսաւ որ ուր պաճանընիները յընկուէ են սարեր ու մուրի մուրի կ'ուլրտին: ինք ճանչցաւ զէնունք, էնտոնք չճանչցան զինքու ճարցուց ասաց: Անդ բրտանք, դուք ի՞նչ կ'ուլրտիք էդա սարերը: Ասին: «Թագաւոր հիւանդ է,

առիւծի ձագ ուր ձգու տկի մէջ դեղ ին ցուցուցի, և կեր ենք կը տանենք»: Ասաց . «Ոմ մօտ կայ, զուք յօրի՞ կ'ոլրտիք»: «Որ քու մօտ կայ», ասին թագաւորի երկու փեսէք, «առ' որ մդի տանինք, ինչ որ կ'ուզես կիտանք»: Տղէն ասաց . «Են փարով մարդու բան լըմ խոյ, ընծիկ ասաթ մը կայ, վերն որ բան խոսմ մէկ մէկ ատամայ կը զարկեմ էնտոնց ճակտի վրէն: կ'ուզէք՝ մէկ մէկ մասմէկ իչ ձրը ճակտի վրէն կը զարկեմ, կիտամ տոխւծի կաթ տոխւծի ձգու տկի մէջ, առնէք երթաք»: Թագաւորի փեսէք ասին . «Ֆասի տակ, ո՞գ կը տեսնայ զմըր ճակտի տաղմէն, թը' զ զարկէ, ի՞նչ կայ»:

Տղէն մէկ մէկ մատնիկ զարկեց էնտոնց ճակտի վրէն, առան զառիւծի կաթ ու զարձան եկան տուն, տարան դրին թագաւորի առջեւ, ըսին . «Մէնք լնք բերի»: Քաջալն էլ եկաւ ջրի պառկ, ուր թորկեր էր զուր ձին . զարկեց հրեղէն ձիու սաղուուն, հրեղէն ձին դնաց ջրի մէջ, Հագու զուր քաջուենին, հեծաւ զծրուուս ձին, լլիոս լլիոս եկաւ մտաւ քաղքի մէջ: ամէկ դիէն սկսան հուն հուն պոռալ, փրչուլ զարկել, մինչեւ որ եկաւ մտաւ ուր տուն, կրնիկ բերեց զմին թասիմ էրեց հօր տուն, ամէկ դիէն քուրզրտիք առան վրէն: «Մար դետին դու ու քու քաջալ էրիկ, էկօյս էտ իչ մա՞րդ էր, դնաց բան բերեց»: «Աղէկ, յօրի՞ կը պատուիք», ասաց պատիկ քուր, «իմ էրիկն է, ձգիկ ի՞նչ, ձրը էրկարիք բերեցին, մդիկ հերիք է»: Թագաւոր խմեց առիւծի կաթ, փոսթ լէ քաշեց յինք՝ աղէկցաւ:

Ընցաւ ժում ու ժամանակ մը, թագաւոր նորէն հիւրնդցաւ, էղ հազ բանն՝ Եթէ անմանութեան ջուր ու խնձոր չեղնի, զինձոր ուստէ ու դղուր խմէ, կը մեռնի: Փեսէք ասին . «Մէնք կ'երթանք բերենք անմանութեան ջուր ու խնձոր»:

Հեծան մէկ մէկ զահել ձի ու քշեցին: Պատիկ քուր էմլէ գնաց ասաց . «Ձի մը լէ ձեր փեսին տուէք՝ թըլ հեծնի երթայր ձ:

Քուրզրտիք առան ուրանց քուրզ վրէն: «Փա՛, մտի գետին դու ու քու էրիկը, ինչքան որ դնաց առիւծի կաթ բերեց, էնքան ալ տոնմահութեան ջուր ու խնձոր պիտի բերի»: Մէկ լէ տանին զթուպալ ձին, հեծաւ: Հալահուլիսներու մէջն ելաւ քաղեցից դուքս: գնաց զետի պառկ, զուր ձին թողեց հոն, մաղ զարկեց կրակ, եկաւ հրեղէն ձին, հրեղէն հալաւ ու թուր վրէն, հանեց զքաջ-լրւենին, Հագու զէրեղէն հալաւ ու հեծաւ զէրեղէն ձին, քշեց: Շաս գնաց, քիչ դնաց, մարզու մը ուստ եկաւ, որ սարեր կ'ոլրտէր: ասաց . «Տղա՛յ, յօր կ'երթա, ի՞նչ կ'ոլրտիս էդաս սարեր»: Խասայ . Թագաւոր հիւանդ է, անմանութեան ջուր ու անմահութեան խնձոր զեղ ցուցուցիր են, եկեր հմ իր տանիմ որ տաէս սազնայր: «Տղա՛յ, Աստուած քու հետ եկնի որ կ'երթա, բայց կանի զդիկ բան մը տաեմ: կ'երթա ենիս անմահութեան պաղէչն, անձէն ու անձուն կը քաղեց խնձոր, չոր կ'յընճառ կ'առնեն ու գառնաս, հանէք քար ու գիտ կը պատան: «Նոզեղէն տարան զէրեղէն, հողեղէն տարան զէրեղէն»: ձին չհանեն, յետ զդառնան իշշիս, կ'եղնիս քար»:

Տղէն գնաց, մարզու առածի պէս լցեց անմահութեան ջուր, քաղեց խնձոր, հեծաւ զուր ձին ու քշեց: Խուեէն քար, փէտ, հող ու ջուր կը պուէն: «Հողեղէն տարան զէրեղէն, լողեղէն տարան զէրեղէն»: աղէն ձան ու ձուն շնանեց, ու ետեւ լէ չիշեց, մինչեւ որ եկաւ ընկաւ աստուորի աշխարհ: Եկաւ ուստան եկաւ երկու ձիուորի, առաւ որ սարերը կ'ոլրտին, ինք ճանչցան զէտունք, էնտանք շնանցուն զինք: Հարցուց էնտոնցն թէ Յնուք յօրի՞ կ'ոլրուտիք էպա սարեր: Ասին . Թագաւոր հիւանդ է, անմահութեան ջուր ու խնձոր ցուցուցիր են գեղ, եկեր ենք առնենք»: Տղէն ասաց . «Անմահութեան ջուր ու խնձոր իմ մօտ կայ, բլէ փարով լըմ խոյ, ընծիկ ասաթ մը կայ, վերն որ բան խոսան, իմ ձիու նալով մէկ մէկ տաղմայ կը զարկեմ էնտոր էւշ վրէն»:

Թագաւորի փեսէք իշքին իրարու երես, ու ասին. «Ի՞նչ կայ լէ ի վրէն, ո՞վ կը տեսնայ. թող զարկէ, իտայ անմահութեան ջուր ու խնձոր, առնենք երթանք» :

Տղէն մէկ մէկ տաղմայ զարկեց թագաւորի փեսէներու լէշի վրէն, որ և անմահութեան ջուր ու խնձոր, առան գարձան եկան տուն, քաջալ լէ եկաւ գետի պառկ, զարկեց հրեղէն ձիու սոսղերուն, ձին գնաց ջրի մէջ, հայտա դուր քաղլուենին, հեծաւ զծրուուա ձին, եկաւ մտաւ ուր տուն, թագաւորի աղջիկ տարաւ զժին թասլիմ էրեց ուր հօր տուն. քուրվըտիք մէկ լէ զուրանց քուր զաւիս առան, «Զմտնի գետին ինք ու ուր քաջալ էրիկ, եղեր են աշխրրքին ծիծղանելիք, կիզայ ձի կը տանէ, գինայ էդ լէ մարդ է» : Քուր ձէն շրանեց, զարձաւ եկաւ ուր տուն:

Ընցաւ ժամանակ մը, թագաւորի վրէն մօհում ու կոխի եղաւ, թագաւորի փեսէք հեծան դացին հաւար, պատիկ քուր եկաւ ասաց. «Ճի մը լի ձրր փեսին տուէք՝ թըզ հեծնի երթայ» : Քուրվըտիք մէկ լի տնազ էրին ու ծիծղացին ուրանց քուրզ վրէն. «Երկու անգամ զնաց, շատ հող տուեց ու արեւուն, ըստհաղ երթայ թփոցու» : Գկուրեցին զուրանց աղջկայ խաթէր. թապալ ձին հազեր է, տուին. առա զնաց: Քաջալ հեծաւ մէկ լի զծրուուա ձին, քշեց ջրի պռուկ, մազ զարկեց կրակ, ձին հրեղէն հալուըները վրէն կանաւ առաջ. հանեց զուր քաղլուենին, հապաւ զհրեղէն հալաւ ու հեծաւ ըդհեղէն ձին, քշեց կուռ մէջ, ինչքան որ ինք շարդեց, էնքան էլ ուր ձին, ջանղըները խասապ խանի պէս լցեց գետին:

Վերջ ժամանու կէօյա զիկմընին կը զարկէր՝ թալց զթուր, կտրեց զուր ձեռք. թագաւոր երբ առաւ դողի կտրճութին ու ձեռքի արուն զոշուալը, հանեց զտամալ տուեց աղին, կապէց զուր ձեռք. Երբ կոխի Փրուզան, քաջալն է քշեց հրեղէն ծիով եկաւ ուր տան գուռ իջաւ, պին մը մնաց. Հարձկեց ըդմեռք, տուեց զտամալ կնկան, ասաց. «Ան զըս հօր տասմալ, ասր տուր յինք, կուռ մէջ ձեռքս կտրաւ, տուեց կապեցի ձեռքս»: Աղջիկ առաւ զտամալ տուեց հօր, հէր հարցուց աղջկաց. «Աղջի՛, էդ տասմալ կապուկ էր քու փեսի ձեռք. ասել է էն կտրին տղին որ կոխ կէնէր քու էրի՛կն է. հա՛, ո՞ւր է, զացէք կանչէք թող զայ իշնեք»: Աղջիկ ասաց. «Դադրուկ է, եկեր է պառկի»: Թագաւոր անկան չիրեց, ճամբրեց բերեց, տեսաւ հախիխաթ էն տղին է, որ ինք տասմալ տուեր է կապեր է ուր ձեռք. թագաւոր ասաց. «Ան տամ որ դու հըմլա կտրին տղի մըն էր, առիւծի կաթ ու անմահութեան ջուր յօրի՛ ըլթիր, մէկէլ փեսիք բերին»: Տղէն ասաց. «Ա՞վ կ'ասէ որ քու մէկէլ փեսէնին իս բերի առիւծի կաթ ու անմահութեան ջուր ու խնձոր. զէնանք լի ես եմ բերի, ընծի նշան կայ էնտոնց վրէն, բացէք տեսէք: Առիւծի կաթ ձգու տկի մէջ երբ բերի տուի ուրանց, իմ մասնըկով մէկ մէկ տաղմայ զարկեր իմ ուրանց ճակարի վրէն. անմահութեան ջուր ու խնձոր լի որ տուի՛ իմ ձիու նաւով մէկ մէկ տաղմայ վրը ցէի ուրանց փմ զարկի. չէք հաւատայ՝ բացէ՛ք տեսէք: Բացին, տեսան որ ուզորդ է տղի ասածները»:

Էնտոր վրէն քուրվըտիք կը պատուն ուրանց քուրոջ ու մըհանէ մը կը փնտուն, որ զուրանց փէսէն կորցնել խտեն. «Թա՛, մտի գետին, որ հրմալէ էլ յօրին իս եղի աշխըրհքին ծիծղանելիք: Դիշեր որ կ'եղնի, կը հանէ դուր քաղլուենիք, պառկի քնի՛ զու լի վերցու թա՛լ կրակի մէջ», ասին ուրանց քուրոջ. պատիկ քուրոջ նելք լի պառկաւ, Գիշեր էրիկ երբ քնուկ էր, վերցուց զիրկայ քաղլուենիք ու լցեց կրակի մէջ. սկսաւ ճանձըոտալ. հոտէն զարթնաւ էրիկ, եւաւ նստաւ, տեսաւ որ իր հալզըներն է կնիկ թալեր է կրակ, փէտ մը առաւ ձեռք, քթէն արուն հանեց քսեց ուր շապկի թեւը, ու ասաց կնկան.

«Մինչեւ որ երկթէ սօլ չհագնիս, պողպտէ զաւազան շառնիս ձեռքդ, ու զիմ շապիկ լուանաս հանես գէցա արուն, էլ չըմ միզա», ըսկաւ ու գնաց :

Աղջիկ գնաց հօր գանգատ էրեց գուրվըտոց վրէն ու ասաց. «Ընծիկ շուկատ մը երկթէ սօլ, պողպտէ զաւազան մը յինէ, կ'երթամ իմ էրկայ ետեւնու : Խոչ էրին՝ չկըրցան խօսք հասկցնել : Հազար չուփատ մը երկթէ սօլ, պողպտէ զաւազան առաւ ձեռք ու յընկաւ մամբախ :

Ետա գնաց, քիչ գնաց, տեսաւ որ ծովու մը պառկ երեք աղջիկ նստուկ ին, շապիկ մը կը լուանան ու թեւի վրայի արուն շըն կրնայ հանել : Գիտցաւ որ Ռւսութ Զէլէպու շապիկին է, առաւ մեռքերնէն, լուաց ու զարոն հանեց : Աղջիկները առան շապիկը, զարձան եկան տուն, ինք էլ յընկայ յետեւնէն, եկաւ մտաւ տուն, ուր սոլեր էն առեր ևն ծակիլ : Ռւսութ Զէլէպին որ տեսաւ, գիտցաւ որ իր կնիկն է եկի : Մէր տեսնելու պէս՝ որովհետեւ քաջանց էր, ճանշաւ զմւութ Զէլէպու կնիկ ու ասաց. «Հար յէսօր ասել է զիմ տղէն դու էր թողէր յիգէր», գրեց քառասուն տէվա բուրդ թաղաւորի աղջկայ առաջ, ասաց. «Զիմ Ռւսութ Զէլէպին կը կարգեմ, երրդան դոչակ պիտի շինեմ, կը տանես զէզա բրդեր գետ՝ կը լուանաս, սպիտակ կը սեւցու, սեւ կը սպիտակըցու, կ'առնես կիզաս» : Կնիկ սեւաւորաւ նստաւ : Ռւսութ Զէլէպին դրսէն եկաւ, տեսաւ կնկայ մատէն էրուկ, նստեր է կիլոյ, գիտցաւ բան մը կայ, հարցուց. «Աղջի, յօրին կիլաս» . Ասաց. «Քու մէր տուեր է ինձ քառուն տէվա բուրդ եւ ասեր է զմւութ Զէլէպին կը կարգիմ, տա՞ր սպիտակ սեւցու, սեւ սպիտակըցու, ա՞ռ ու եկո՞ւ : Է՞դ է, էդի՞ հէ՛չ, տա՞ր լուաւ, սպառաւ գիտցաւ որ տղէն է սորվեցուի : ասաց հարսին. «Ակիխան, ակմակխան, Ռւսութ Զէլէպի օրկան-միջան» :

Իդ անգամ ասաց. «Կ'երթաս, քառասուն տէվի բեռ հաւքի թեփուր կը ժողիմս բերիս, որ զիմ Ռւսութ Զէլէպին կարգեմ» : Կնիկ մէկ էլ էրեց զուր մատէն, նստաւ . եկաւ Ռւսութ Զէլէպին, տեսաւ որ կնկայ մատէն վրէն չէ, հարցուց ասաց. «Մէկ էլ յօրին իս էրի զքու մատէն ու նստեր ես կիլաս» : Ասաց. «Եօ չիլամ, ո՞վ իրայ, քու մէրը հըմլայէ ասի» : «Զանըմ, է՞դ է, էդի՞ հէ՛չ, եկի գնա գետ, հնետեղ ընտիք քար մը կայ, նըստի վրը քարուն, քու ծամերը ճպու ու ասայ. Վո՞ւյ, Ռւսութ Զէլէպին է մեսի, վո՞ւյ, Ռւսութ Զէլէպին է մեսի : Հանակ ինչցան հաւաքորեց կան կիզան զուրանց թեփուր կը թողին հօնի ու կ'երթան, դու էլ եկի՞, լի՞ց բռները, ա՞ռ եկո՞ւ :

Թագաւորի աղջիկ էրկայ առածի պէս էրեց . պառաւ գիտցաւ որ տղէն է սորվեցուի . ԱՄԷԿ էլ Ռւսութ Զէլէպին է սորվեցուի զքուկ, կանի տես ինչ էնեմ քու գլուխիւ : Ասաց. «Քայ քառասուն կարաւ արասունցով կը յըւնաս, նոր զիմ տղէն կը կարգիմ, թէ չէ՛ լիզ կարգիմ» : Թագաւորի աղջիկ մէկ էլ սեւաւորաւ նստաւ . եկաւ Ռւսութ Զէլէպին, տեսաւ որ կնիկը զմատէն էրեր է նստի, ասաց. «Մէկ էլ յօրին իս մըրթի նստի» : Ասաց. «Քու մէր հըմլայէ ասի» : Ռւսութ Զէլէպին ասաց կնկան. «Եօի լուր կրէ, լի՞ց քառասուն կարսի մէջ, վերջ մէկ մէկ բռւ աղ էլ րի՞ լիզ մէջ ուրանց, խառնէ, հընտէ կ'եղնի արտառնը կ'երթայր : Կնիկ էդ էլ էրեց . պառաւ եկաւ՝ հերսոտաւ վըրէն, ասաց. «Մէկ էլ զքուկ Ռւսութ Զէլէպին է սորվեցուի : Կանի տես ինչ ողեաթ հօնիմ քու գլուխիւ : ասաց ու գնաց :

Կառոր վրէն Ռւսութ Զէլէպին ասաց կնկան. «Գինաս, Հանտէ պառաւ պակուէք սրեր է որ զքուկ ուտէ . թասարուկ տես, որ առնենք զիրար փախունք սրեր է որ զքուկ ուտէ . թասարուկ տես, որ առնենք զիրար փախունք, թէ չէ ճար չիայ. եկի քու ծամերով զթարաննի մատները աւէէ, բայ գուռ զիր, զքուկ զուռ էր բայ, զմակ վերցու ոչիրի տաջեւէն՝ զիր գերու

առջև, զիտա լէ գիրու առջեւէն վերցու, դիր ոշխրի առջեւն Կնիկ կրկայ տասմի պէս զէդ յըմէն էրեց. լուսուն որ եղաւ, ելան տառն դիրար ու փափան, պառաւ պոռաց. «Թարաննա՛, թարաննա՛, բռնէ՛ զմւուուֆ Զէլէպին ու ուր կնիկ»: Թարաննէն ասաց. «Բառուուն տարէ որ զիս լըն աւրած էն, էնի ուր ծամերուի աւլեց, իջաւ զնաց, յօրի՞ բռնիմ»: «Ե՞ո՛ւս, գո՛ւս, բռնէ՛: Դուք ասաց. «Եղաւ բառուուն տարէ ես իմ միջաց վրէն թիք բացէնք, մէկ յըր Փրըր զնէր, էնի զիս զրկեց, մէկ էւ գուռ իմ բացեց ու ընցաւ զնաց, յօրի՞ կը բրոննենք»: «Ոչխա՛ր, ոչխա՛ր, բռնէ՛: Ոչխար ասաց. «Էղաւ բառուուն տարէ դմակ զրուկ էր իմ առջեւ, խոտ՝ գիրուն, հըմկայ խոտ իմ առջեւն է, դմակն իմ զիւն, բոսցի՞ր եմ ես կը բռնեմ»: «Գէ՛լ, գէ՛լ, բռնէ՛: Գէլ ասաց. «Էղաւ բառուուն տարէ խոտ դրուկ էր իմ առջեւ, դմակ՝ ոչխրին, հըմկայ դմակ իմ առջեւն է, խոտ՝ ոչխրին, Աստուած է, առի բռնե՞մ»:

Պառաւ աեսաւ որ չկրցաւ զմւուուֆ Զէլէպին ու ուր կնիկը բռնել, ջանագարար եղաւ, ելաւ թուղթ մը զրեց ուր քուրոջ, թէ հանսէ Ռւսուուֆ Զէլէպին ու ուր կնիկը առած են զիրար փափան են. էդ դիով կիգան ընցնին, բռնէ, զարձու: Մօրքուր զթուղթ առնելու պէս, ելաւ յընկառ քուրոջ տղի ու հարսի ևուելն: Երբ քիչ մը զնաց, Ռւսուուֆ Զէլէպին կուածեց, որ մօրքուր ուր ետեւէն կիգայ, կնկան ասաց. «Փըմփի խաթուն, փըմփիօչ խաթուն, օլրի ետեւդ, տես էն ո՞րն է կիգայ»: Կնիկ իշքեց ետեւէն ու ասաց. «Ընք մժիկ, մժիկ մը լէ հեծուկ է վրէն կիգայ»: Տղէն ասաց. «Ենի իմ մօրքուրն է որ կիգայ, մըր ետեւէն է յընկի. Հանդէ ես կ'եղնիմ պոսթան, զուեղի պոսթնին, ա'ո զթիակ ճեռքդ ու կանի պոսթնի գլուխ, կիգայ կ'հարցունէ քինչ՝ պոսթնի՛, պոսթնի՛, շուա դիով մարդ մը որ աղջիկ մ'ընցի՞ր են. Դու ասէ՝ առջի ջուր տուեր եմ, վերջի ջուր նոր կիտամ: Երեք անգամ կը հարցու, զէդ պատասխան տուր՝ կը թողէ երթայ»: Երկայ ասածի պէս Ռւսուուֆ Զէլէպին եղաւ պոսթան, կնիկ լէ եղաւ պոսթնին. առաւ զթիակ ճեռք ու կանաւ պոսթնի զլուխ: պառաւ երբ մօտեցաւ պոսթնին, հարցուց. «Պոսթնի՛, պոսթնի՛, մարդ մը ու կնիկ մը էդա դիով լընցա՞ն»: Պոսթնին ասաց. «Կէսօրուայ ջուրը տուեր եմ, յիրկունան նոր կիտամ: Երեք անգամ հարցուց, երեք անգամ լէ զէդ պատասխան տուաւ պոսթնին: Պառաւ հերսոտաւ, «Քոփակ, ես ի՞նչ կ'ասեմ, ինք՝ ի՞նչ կ'ասէ»: թողեց զարձաւ ետ ու քուրոջ ասեց թէ, ես մարդ չտեսայ, մենակ պոսթնի մը տեսայ, էդա հըմլա ճուհապ տուեց և հայր, քու աշը քոնէր, էնի Ռւսուուֆ Զէլէպին ու կնիկն են, թուաէ մը փըր ցուցնէր բերէր հետդ. հետդ կիգէին»:

Հասհազ մէկէ քուրոջ թուղթ զրեց թէ Ռւսուուֆ Զէլէպին ու ուր կնիկը առած են զիրար փափան են, էդ դիով կիգան ընցնեն, բռնէ զարձու: Մօրքուր թուղթ առնելու պէս ելաւ ընկաւ քուրոջ տղի ու հարսի ետեւէն: Ռւսուուֆ Զէլէպին հեռուանց տեսաւ որ մօրքուր ուրանց ետեւէն կիգէր, կնկան ասաց, «Փըմփի խաթուն, փըմփիօչ խաթուն, զարձիր ետեւդ, տես էն ո՞րն է կիգայ»: Կնիկ զարձաւ ետեւ ու ասաց. «Ընք մժիկ, մժիկ մը լէ հեծուկ է վրէն ու կիգայ»: Քիչ մը զնաց, մէկ լէ ասաց կնկան. «Փըմփի խաթուն, փըմփիօչ խաթուն, զարձիր ետեւդ, տես էն ո՞րն է կիգայ»: իշքեց ետեւ ու ասաց. «Ընք մէկ մը, մէկ մը լէ հեծուկ է վրէն կիգայ»: Տղան ասաց. «Եղդ լէ իմ մէկէլ մօրք քուրն է, ընկեր է մըր ետեւէն: Ես կ'եղնիմ մնարէ մը, զու լէ եղի մոլա մը,

ևի կանի վրէն ու պոռայ. հանդէ կիզայ կը հարցու՝ մոլլա, մոլլա, տղէն՝ ու աղջիկ մը էդա զիով չըն ընցե՞ր ի. դու ասա՝ կէս օր կանչեր եմ, զերջինք դը շըմ կանչեր ի, հանգէ կը թողէ երթայ»: երկայ ասածի պէս Ու-ունք Զէմ լէպին եղաւ մնարէմ», կնիկ լէ մոլլա մ'եղաւ, կանաւ վրէն, երբ մօրքուր և-կաւ մօտեցաւ սրանց, ասաց. «Մոլլա, մոլլա, կնիկ մը ու տղէ մը դէտաւեր չըն ընցե՞ր իշ՝ Մոլլէն ասաց. «Կէս օր առուեր իմ, զերջինը դը շըմ տուեր ի»: իրեք անդամ հարցուց բատասխան զէդ եղաւ, թողեց դարձաւ յետ, քուրոջ ասաց թէ, մարդ չտեսայ, մինակ մինարէմ տեսայ, մոլլէն կանուկ էր վրէն. հարցուցի, հրմա ասեց. «Քուր ասաց. «Քու մի՛զ կոտրի, մինարէն Ուսուֆ Զէլէպին էր, վրէն կեցող մոլլէն լի ուր կնիկ էր, իմի՞մ մը փըրցունէր բերէր հետդ, ուրանք լի քու հետ կիզէին»:

Զանգարտի եղաւ, ելաւ մէր յընկաւ ճամբախ: Ուսուֆ Զէլէպին տեսաւ հեռուանց որ մէր կիզէր, ասաց կնկան. «Փըմփ խաթուն, փըմփլօշ խաթուն, դարձիր ետեւդ, աես էն ո՞րն է կը փոթորէշ ու կիզայ»: Դարձաւ ետեւ ու աս-ասաց. «Ընէք մժիկ, մժիկ մը լի հեծուկ է վրէն, թող ու տիւման կ'էնէ ու կի-զայ»: Քիշ մը զնաց, մէկ լի ասաց. «Փըմփ խաթուն, փըմփլօշ խաթուն, դար-ձիր ետեւդ, աես էն ո՞րն է կիզայ»: Դարձաւ ետեւ ու ասաց. «Ընէք աշվ մ՝, տէլ ժ՝ լի հեծուկ է վրէն կիզայ»: Անզամ մը լի էշքեց, ասաց. «Քու մէրն է, հեծեր է զգձուու ու կիզայ, իմա՞լ էնինք որ ապատինք էտոր մէռքէն»: Տղէն ասաց. «Ընչ լի եղնինք՝ գինայ»: Երկուքը զիսոսքերնին ըրին մէկ, կնիկ եղաւ ալուկ (տունկ) մը, Ուսուֆ Զէլէպին լի եղաւ օճ մը ու փաթուաւ արցւկ, ու զըլուխ լի հանեց գրեց ալկի վրէն: Երբ մէր եկաւ մօտեցաւ ալկին, ճանչցաւ ու ասաց. «Ուսուֆ Զէլէպի, զլիսու ու արեւուդ մեռնեմ, ոսներուդ զարկեմ քի կը քիսի, զլիսուդ զարկեմ քի կը քիսի: Ելի երթանք»: Օձ երկը անզամ վեր-ցուց զզլուին ու դրեց, չնորհակալ եղաւ մօրնէ, մէր լի ասաց. «Ամ՛օ, քանի որ դու յիսնէ կը փախնիս, ընծի պէտք չիս, Աստուած քու հետ եղնի»: Մէր դարձաւ յետեւանց, Ուսուֆ Զէլէպին առաւ զուր կնիկ ու ընկաւ ճամբախ: Ճուհապ զնաց թագաւորին թէ եկաւ քու վիաէն. նոր քառուն օր հարսնիք բռնեցին, կերան, խմեցին, քէֆ-ուրախութին էրին:

ինտոնք հասան ուրանց մուրատին, դուք լի հասնիք ձըր մուրատին:

Հաւաքեց՝

ՆԱԶԱՐԵԹ Պ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Նշխարք Տարօնոյ»,

Դ. Տետրակ, էջ 806-824:

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԵՐԵՆԱԳԵՏՆԵՐ

ԺԱ - ԺԳ ԴԱՐ

•

ԺԼ-ԺԳ գարերուն շարք մը գիրքեր, ճառեր, եւ վկայարանութիւններ թարգմանուած են հայերէնի: Այդ թարգմանութիւնները կը պարտինք ընդհանրապէս զորդ մը զործիչներու աշխատակցութեան, որոնցմէ մին օտարազգի, ասորի կամ յոյն, հայերէնագէտ մըն է, որ կը կատարէ առաջին վերածումը, իսկ երկրորդը հայ մըն է, որ կատարուած շաղփաղի թարգմանութեան նի կանոններուն համաձայն:

Այդ կարդի օտար հայերէնագէտներէն շատերուն անունները հասած են մեղի: Այսաեղ կը ներկայացնենք անոնց կարեւորներէն տասնեակ մը, հանդերձ իրենց աշխատութիւններով, դասաւորուած ըստ ժամանակադրութեան:

Ա. — Կիբակոս յոյն Խոնոր. — 1076ին թարգմանած է Յովհ. Ասկերերանի Գործք Առաքելոցի Մեկնութիւնը, Գրիգոր Վկայասէրի յանձնարարութիւնը եւ «առասանեան արդասնօք»: Թարգմանութեան յդկումը կատարած է Կիբակոս Վարդապետ, հոգեւոր որդի Գր. Վկայասէրի, «եւ աշակերտ մեծ գիտնականին Գէորգար», իր փոխանորդին — Յուցակ Զեռազրաց Երուսաղէմի, Բ. Հատոր, 1953, էջ 135:

Բ. — Թէսպիստէ յոյն Խոնոր. —

1. — 1101 Թուփին թարգմանած է Ս. Յովհ. Ասկերերանի Վարքը, որուն հայերէն շարադրութիւնը կանոնաւորած է Գրիգոր Վկայասէրի ձեռնասուն աշակերտ Մատթէ-

ոս Քահանան, յանձնարարութեամբ իր ուսուցին. — Յովհէ վելան, Յիշատակարանք Զեռազրաց, Ասկերերանի 285:

2. — Թարգմանած է Յովհ. Ասկերերանի աշակերտին՝ Թէոփիլոսի, Ս. Գրիգոր Լուսուորչի վրաւ գրած Ներբողւանք, Գր. Վկայասէրի յանձնարարութեամբ. — Զեռ. Ս. Բ. Թ. 89, էջ 1-165:

3. — «Յազում ծախիւք և առաստառութագասեւացք թարգմանած է Յ. Ասկերերանի զրած Յովհաննու Աւետարանին Մէկնութիւնը, Գրիգոր Վկայասէրի և անոր աշակերտին Կիբակոս Վարդապետի յանձնարարութեամբ, շ. 1106-1110 թուականներուն: Թէսպիստէն այստեղ ներկայացուած է որպէս «քարառուղար» եւ պատոյ նաւար իշխանին Առաւն կոչեցելոյ»: — Յիշա. Զեռազրաց, էջ 316-318:

Գ. — Գրիգոր (Ասորի?) Քահանայ. — 1137ին թարգմանած է Ս. Գարսամայ Վարքը, որուն շարադրութիւնը սրբազրած է Ներսէս Կրտյեցի. Զեռ, Ս. Բ. Թ. 3152, էջ 255:

Դ. — Արքահամ (Յոյն?) Ղրամատիկոս. — 1141ին թարգմանած է Յովհան Ասկերերանի Ներբողւ Ս. Գրիգոր Լուսաւորչի վրայ: Հայերէն շարադրութիւնը կանոնաւորած է Ներսէս Կրտյեցի՝ իր եղբօրը Գրիգոր Կաթողիկոսի հրամանով. — Սոփերք Դ. 1853, էջ 5-87:

Ե. — Կոստանդ յոյն Քահանայ. — 1157ին

թարգմանած է Տարագոսի և Պրոբոսի Վարքը, զոր Ներսէս Կյայցի յդկած է համաձայն հայ լեզուի կանոններուն — Յիշտ. Ձեռագրաց, Էջ 368:

Զ. — Միխայէլ ասորի Քահանայ — 1158 թին թարգմանած է Ս. Սարգիս Զօրագարի վկայարանութիւնը, զոր յդկած եւ կանոնաւորած է Ներսէս Եպո. Կյայցի — Սոփիրք ԺԶ. 1854, Էջ 5-53:

Է. — Խահակ ասորի Քահանայ — Գրիգորիս կաթողիկոսի Հրամանաւ թարգմանած է Յակոր Սրճեցիի ձառը, «ասացեալ յաւուր մեծի խաչելութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ յաւաղակն որ Հրաւակիրեցաւ ի զրախոն»: Հայերէն շարադրութիւնը ճշգած է Ներսէս Եպիսկոպոս — Յ. Թօփձեան, Յաւակ Ձեռադրաց Արմաշի, 1962, Էջ 75-6:

Ը. — Թէսպրոս ասորի Քահանայ — 1173ին թարգմանած է Ասորական Դատաստանագիրքը, զոր Գրիգոր Տղայի Հրամանով յդկած է Ներսէս Լամբրոնացի — Հըրատ. Արսէն Վրդ. Ալոճեանց, Էջմիածին, 1917:

Թ. — Կոստանդին յայն Մհարապալիս Յերապետի —

1. — 1179ին Հռոմէլայի մէջ թարգմանած է Յովհաննու Յայտնութեան Մեկնութիւնը, զոր Անդրէաս Եպիսկոպոսին Կե-

սարիոյ, և Ներսէս Լամբրոնացի զրի առած է եւ ապա սրբագրած քերդողական արուեստով: — Յիշտ. Ձեռ. Թ. 217:

2. — Նոյն տարին թարգմանած է Խաեւ, նոյնակս յաւարէնէ, Ս. Բենետիկոսոսի Վարքը, զոր ուղղած է Ներսէս Լամբրոնացի — Յիշտ. Ձեռ. Թ. 218:

Փ. — Խշոխ (= Յետու) ասորի Քահանայ եւ քիշկ: —

1. — 1246ին օգնած է Արեւելցի Վարդան Վարդապետին, երբ ան Կոստանդին Բարձրերգի կաթողիկոսի Հրամանով կը թարգմանէ Միխայէլ Ասորիի Ժամանակակարութիւնը:

2. — Օգնած է Արեւելցի Վարդան Վարդապետին, Միխայէլ Ասորիի Յաղագս Քահանայութեան երկը թարգմանելու առեն:

ԺԱ. — Շմբն ասորի Քահանայ —

1. — 1246ին Վարդան Վրդ. Արեւելցիի Հրամանով թարգմանած է Յակոր Սրճեցիի Ներրողեանը «ի Ս. Առաքեալն թալէոս եւ ի Արդար արքա Հայոց և Ասորոց» — Ձեռ. Ս. Յ. Թ. 1365, Թղ. 83-131:

2. — Վարդան Վրդ. Արեւելցիին օգնած է Հաւանարար, մինչ սա կը թարգմանէր Յակոր Սրճեցիի «Յաղագս Հին խորհրդոց և օրինակաց Տեառն մերոյ, որ ի մարդարէսըն եւ ի նահապեսոն գուշակեցաւ վերնարած զրութիւնը» — Ձեռ. Ս. Յ. Թ. 1365, Թղ. 131-157:

Ն. ԵՊՍ. ՄՈՎԱԿԱՆ

## ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՊԱԿՆԵՐ

Արդէն հինգերորդ դարում մեր մատենագրութեան մէջ գործածուած կը գտնենք ԴիՊԱԿ: Առաջին անգամ բառին կը հանդիպինք Աստուածաշունչի մեր Ասկեղարեան թարգմանութեան Մարգարելուքիւն Խայեայ զլուխ Գ, 21 հասուածին մէջ: «Զդիրպակի» եւ զինդենակաս: Եւ զարձեալ Մարգարելուքիւն նզեկիլի գլուխ իի, հասուածն, ուր կ'ըսուփ: «Բնենզ ընդ դիպակի գործեցաւ քեզ»: Հ. Վ. Հացունի կը հաւաստէ որ «Բնոլոր չեղագիր բաները անկափի են ըընազրէն, յաւելուած կամ փոփոխեալ եւ յատուկ հայերէնի» (1): Այսինքն բնադիրը՝ որմէ Աստուածաշունչը հայերէնի թարգմանուած էր՝ շունէր ԴիՊԱԿ (ինչպէս նաև «Ճեղենակ» եւ ուրիշ նման բառեր), որ առակայն լաւ ծանօթ էր Հայոց եւ թարգմանութեան մէջ գործածուած էր զայն աւելի ըժրոնելի ու մատչելի նմելու համար:

Սակայն նախ եւ առաջ տեսնենք թէ ի՞նչ է ԴիՊԱԿ: Բժշկ. Յ. Թիրաքեան կը գրէ: «Դիպակ - և (որ) պ(արսկերէն) տիպա պահարակը դեպակ = ոսկեհուռ, ոսկեճամուկ հանդերձ» (2): Դէորդ Պալատցին կը հաստատէ թէ «տիպա կամ տիպահ = մետաքսեայ կերպաս», որ իցէ սոստայնանկեալ թելիք ոսկոյ եւ արծաթոյ. որ ամէն ուրեք այսու անուամբ ծանուցեալ է՝ ըստ Հայոց դիպակ: որ եւ ասի ՏԻՉՊՈՒ» (3): Ուրեմն որոշ է որ պարսկերէնի չէ որ հայերէնի անցած է, քանի որ հայերէնը անտարակոյ ԴիՊԱԿ է և միայն պահաւերէնի հայերէնի եկած կ'ըլլայ իր այս ձեւով: Եթէ հայերէնը տիյպա, տիյպէ ձեւերուն նմանաձայն ըլլար, այն ատեն պիտի ստիպուէինք ընդունիլ որ

(1) Պատ. Հայ Տարագի, Էջ 136.


(2) Յ. Թիրաքեան Բժշկ, Արփանայ Բառարան, Էջ 144:

(3) Բառարան Պարսկերէն: Գէորգ գպիր Պալատցի: Կ. Պոլիս, 1826, Էջ 563:

բառը պարսկերէնի հայերէնի անցած րլար, Ուրեմն եթէ մենք պահաւերէնի փոխ առաջ ենք բառը, տարակոյս չի մնար թէ ան մեր Ուկեղարէն շատ առաջ իսկ ծանօթ հրւուածեղէն էր մեզի, եւ թէ՛ հիւսուածեղէնը, եւ թէ՛ կոչումը հինգերորդ դարէն առաջ լաւ ծանօթ ըլլարու էին մեր նախնեաց: Այս խկ հնադարեան ծանօթութիւնը պատճառ եղած է որ Աստուածաշունչի մեր թարգմանիչները եսայեայ եւ եղեկիլի մարգարէութեանց այդ հասուածներուն դիւրմունիվ ըլլալուն համար ընազրէն անկափի եւ փոխարերարտը կործածած են ԴիՊԱԿ: Եւ կարծես այդ մասին որեւէ ապագայ տարակոյս վառելու համար, մեր հանճարեղ թարգմանիչը նոյն եսայեայ յիշեալ հասուածին զդիպակամ չետած եւ լուսաբանած են եւ «ըստ Ճեղենական բառով» որ նոյնպէս թարգմանաւած մասին բնագրին մէջ գոյութիւն չունի: Ճեղենակ նոր պարսկերէնի մէջ «Ճիլինկ», դարձեալ ըստ Գէորգ Պալատցիի կը նշանակէ և տեսակ իմն մետաքսեայ կերպասու, որ լինի ոսկեթել, նաև առանց ոսկեթելի» (4): Պարզորէն, «Ճեղենակ» (Ճիլինկ) հոմանիշ մըն է դիպակին, կամ դիպակին շատ նման հրւուածեղէն մը:

Դիպակը (և նեղենակ) ուրեմն հրւուածեղէն մըն էր ոսկի եւ արծաթ թելերով ընդելուզիալ, հրւուած: Տարակոյս չկայ որ մեր Ուկեղարեան թարգմանիչներն ալ նոյնպէս գիտէին դիպակը: Օրինակ, նոյն եւ գլխուն 24 հասուածին վերջը կը վերծաննեն ևել փոխանակ ոսկեհուռ դիպակին: Վերջապէս Ուկեղարեանի Խայեայ մեկնարեան հայերէն թարգմանութեան մէջ, որ նոյնպէս Ե. դարէն է, կը հանդիպինք «ոսկեհուռ դիպակադործ» ձեւին (հասուած 38), որ ըստ Հ. Հացունի կը պակսի ըլլագիրներուն մէջ,

(4) Անդ, Էջ 283:



1.— Ավետիքի (Ս. Դավոր) թ. 199 Մաշտոցի կողմանակ  
Ա. կողմբ:



2.— Նոյն գրչագրին Բ. կողմբ:

Աղթաթանգեղոսին ալ ծանօթ է զղոսկեցուն դիպակի», ըստ որուն պատահքի համար գործածուեցաւ նաև հատառկ Հոփիսի հանց Համար : Ու խոտանէս ալ կը վկայէ որ եկեղեցական չքեղ տարապին մէջ՝ կը գործածուէր նուև դիպակ (5) : Հ. Հայոցոնի մէջ շրերում կ'ընէ Ս. Ղազարու Հաւաքածոյին 1345էն և 1365էն Մաշտոցներէ, ուր կը միշտ է «Հանգերձ գիպակ նեղթեղանիս» (6) :

Հայաստանի կամ մերձակայ քաղաքներուն մէջ Հաւանարար կային դիպակագործարաններ եմ դիպակագործներ : Վենետիկից մեծահամրաւ ուղեգիր Մարբոյ Բոլոնի ժողովը վերջը Երզնկա այցելելուն առթիւ կը գրէր, որ Հայու կը շինուէին աշխարհի լաւագոյն պարզաբնիքը (7) : Պատրօնականարակոյս աղաւաղուած է պարսիկ պաւագինուն որուն Համար Գէորգ Պարտոցին կը նշանակէ : «Մաղկանկար դիպակ հրառուայտան ճարտարաց : որ իցէ գործեալ դիզն եւ սպիտակ ոսկեթելիւ : եւ կամ ոստայնակեալ գոնազոյն մետարիւթք : Հաւանարար մեր մատենակրութիւնը ունի յաւելուածական նիւթեր այս ուղղութեամբ, որոնք կրնան նպաստել Հայկական դիպակագործութեան պատմութեան : Հոս մեր նպատակը չէ այդ ուղղութեամբ հետամուռ ըլլալ : Մենք կ'ուզենք Հոս ներկայացնել նըմոյներ որոնք մեզի հասած են եւ անտարակուաելի վկաներն են Հայկական դիպակագործութեան ընտիր արհեստին ու արուեստին գործութեան :

Դիպակներէն շատեր որոնք Հոս նկատի ունինք չունինք ոսկեթել կամ արծաթել : Եւ սակայն զանոնք Հարազատորէն կրնանք դիպակներ նկատել, եւ մեր նիւթեր մաս կը կազմէն :

Հոս մեր նպատակը պիտի ըլլայ ոչ թէ առհասարակ Հայկական դիպակներու մասին խօսիլ, այլ պարզապէս նկատի ունենալ այն դիպակները որոնք մեզի հասած են եւ որոնց վրայ կան Հայերէն ընդէլուղեալ յի-


(5) Պատ., Հայոց : Աւրամանէն եպա., Բ. Մար, էջ 66:

(6) Պատ. Հայ Տարափ, էջ 345-346:

(7) The Travels of Marco Polo, 1931, N. Y., էջ 20-21 :

շատակութիւններ, գրեր կամ դիպակներ՝ ուրնք դժանեւով կապ ունին անոնց :

Ինձի Համար անփոխարինելի եւ շատ սիրելի Ս. Ղազար կատարած հերթական այցելութիւններէն մէկուն միջոցին, թանկադիմ ողբացեալ բարեկամո Հայր նղիս Վրդ. Փէշիկեան ուշաղրութեանու յանձնեց վանքին հաւաքման թիւ 199 գրչազիր Մաշտոցը (Հոս նկար թիւ 1 և 2), զրուած 124նին եւ վերակադրուած Հաւանարար ԺԶ կոմ ժէ գարերուն, երբ կազմարար գործածած է Հայերէն գրերով հիւսուած դիպակի կառունիք՝ կողքերուն ներքին մասը պատերու Համար : Դիբախտարար դիպակին կտորները ամրողական կերպով ցոյց չեն տար դիպակին դժանեւերը, բան մը՝ որ բնիթերցողներս



3.— Խոյն թ. 199-ի դիպակին գժանկարց նեղինակին կոպմէ:


որոշ կրնան անձնել թիւ 1 և 2 նկարներու արտահանութեան մէջ : Ես յարմար գտանեցի վերակալմել այս դիպակին գժանեւը ինչպէս որ ան նկած ըլլառու էր (նկար թիւ 3) : Դիպակին զժաղութիւնը կը ներկայացնէ պրատես պատկի մը մէջ առնուած Հաւասարաթեւ իաջ մը, որուն թեւերուն միջնեւ կը գտնէնք ՏԾ ԱԾ ՅԱ ՔՍ ՔՄ (Տէ՛ր Ասուութ Յիւսու՛ ՔիստուՄ) Համառոտագրութիւնները : Մրամաճեւ պատկերու չորս Հատին միջնեւ կը գտնէնք դարձեալ Հաւասարաթեւ իաջ մը :

Այսպէս կը կրկնուի գծաղբութիւնը զիսպակին բայնքին եւ երկայնքին:

Խորհելով որ գուցէ զտնուին ուրիշ գրքութիւններ առ Ս. Ղազարի վանքին հաւաքման մէջ, որոնց կազմերը պատուած ըլլան հայտառ հրատաւած դիսպակներով, սիրելի եւ աղինի բարեկամին Հայր Պօղոս Վրդ. Անանեանի հետ կատարեցնեք գրչաւիր առ գրչագիր պրատուած մը և մեղի խջողուեցաւ գտնել վանքին թիւ 1501 գրչագիր Տաղարանին կազմին մէջ աղուցուած դիսպակ մը՝ զոր հոս կը ներկայացնենք (նկար թիւ 8 և 9): Այս դիսպակին դժաճեւն է կլորակի մը մէջ հաւասարաթեւ խաչ մը, որուն անկիւներուն վրայ դիխտառ կը կարդանք ՏՐ ԱՌ ՅՍ ՔՍ (Տէ՛ր Աստուած Յիսուս Քրիստոս)

չին անկիւններուն նոյն ՏՐ ԱՌ ՅՍ ՔՍ սրպագրութեամբ: Այս դիսպակն ալ զետեղուած է հաւասարաթ 1522ին կատարուած գրչագիրին վերակազմութեան ատեն (\*): Խնձի 1962ին Երեւան կարելի չեղաւ այս կազմին դիսպակներուն բնտիր յուսանիարները ձեռք բերել, որով խնդրանքին վրայ մեծ աղուցուած թեամբ ՄԱՏԵՆԱԼԱՐԱԾՆ աշխատող վրոնականներին Աստղիկ Գևորգիան դանրիկարեց դիսպակին դժաճեւը, զոր հոս կը ներկայացնեմ (նկար թիւ 7):

Այսպէս, ունեցած կ'ըլլանք գոնչ երեք ձևուակրակամբ կրու մէջ աղուցուած հայկական դիսպակի նմոյշնոր, որոնց դժաճեւի գրլիսաւոր շարաղբութիւնը կը ներկայացնէ սրտաճեւի կամ կը բարձր մէջ զետեղուած



4.— Քիւրուեած հաւաքածայի Մաշտոցի կազմ-աստառին  
Ա. Կազեր:

ողագութիւնը: Գծաճեւը սպիտակ յատակի վրայ զետեղուած է:

Ս. Ղազարի թիւ 1501 Տաղարանին կազմին դիսպակին գրեթէ բոլորովին նման դիսպակի կտորի մը կը հանդիպինք Երեւանի ՄԱՏԵՆԱԼԱՐԱԾՆ թիւ 1590 գրչագիր Շարակնոցին մէջ, կապոյտ յատակի վրայ նոյն կլորաճեւի մէջ պարփակուած խաչով և խա-

հաւասարաթեւ խաչ մը, որուն չորս անկիւններուն սղագրուած է գլխակիր ՏՐ ԱՌ ՅՍ ՔՍ: Ասոնց մէջ բարդագոյնը Ս. Ղազարի թիւ 199 գրչագիր Մաշտոցի կազմին դի-

(\*) Հրատարակուած Քապակները և Արեանները Հայաստանում Թ-ՁԳ Դարերում: Բ. Առաքելեան, էջ 272ի դիմաց: Ոչ յատակ եւ ոչ յաջող:


պակի նմոյշներն են :

Այս երեք գրչաղիքներէն զատ իմ հաւաքմանս մէջ այ կայ գրչաղիք Մաշտոց մը, հուսանորար թԶ գարէն (շորեալիք ձևոք մը կտրիր է մագագաթ պահպանակներու հետ նաև զբացարին յիշուտակտրանը) : Իմ գրրչաղիքն դիստակները հոս կը ներկայացնեալ (նկար թիւ 4 և 5) : Գինսկարմիր հիւսուածքի մրայ կանանց առէջներով դիստակի, որ չառ իսրաւուած է : Ունի խաշաձեւ, սոսկային ներկայ մուցորդներուն մէջ չկայ հայերէն որեւէ գիրք : Գծաձևը բարդ է, զոր ջանացի զծանկարեալ ներկայացնել (նկար թիւ 6) : Սոյն խաշաձեւը նորութիւն մը չէ հայկական արուեստին մէջ : Անոր կը հանդիպինք օրինակի համար Ս. Ղաղարի թիւ

փայլը նպաստ մը չէ դիտնալու համար թէ դիստակները ուր դործուած են : Դիստակները կորելի էր փոխաղրել տեղէ տեղ առանց գժուարութեան :

Հաւանաբար եկեղեցական տարագներու հոմար պատրաստած դիստակներ էին, որոնց մաշելին կամ ալլապէս անպէտք ըլլարէն մերջ կաղմարարներէ դործածուած են դրչաղիքներու կազմին մէջ :

Դասերգի դծաձևներուն մէջ գրծածւածւած խաչերուն ոճէն, կարելի է խորհիլ որ այս դիստակները թ՛թ դարձան հիւսուածք ըլլարն : Վերջապէս, երբ նկատի ունենանք որ դիստակները դործածուած են թԶ գարու վերակազմութիւններու մէջ, գժուար չէ բնուածիլ որ գոյնէ գար մը առաջ չինուած դի-



5.— Խոյն գրչաղիքն Բ. կազմը:

1635 գրչաղիքին (1193ին գրուած) խաչելութեան մանրանկարին մէջ (էջ 248ր.), նաև լուսանցաղարդերուն մէջ (էջ 78ա, 312բ) կամ կետու Ա-ի գրամներուն վլայ (1196-1219) :

Բնական է որ ներկայիս մեր ունեցած առուեստներով կարելի չէ ըսել թէ հայկական ո՞ր կեդրունին մէջ հիւսուած են այս դիստակները, Գրչաղիքներուն վերակազմութեան

պակներ միայն կրնային այնքան հիննալ որ անպէս նկատուէին եւ կազմերու համար կտրասուէին : Եկեղեցական սրբազն արտարազները, որոնց սրբութեան կը վկայեն սղագրեալ ՏՐ ԱՄ ՑՍ ԳՍ եւ խաչերու դծաձևերը, դիստակէ շինուած ըլլալով կը խորհիմ թէ ինամով կը գործածուէին կամ կը պահուէին եւ որով սովորական դիստակներէ


ու լաթերէ աւելի երկար զոյսոթին մը կ'առ պահովէին իրենց : Մենք ուրեմն կրնանք պնդելոր ժԴ զարուն, եթէ ոչ շատ աւելի առաջ, կար հայկական գիպակագործութիւն, որ կը զործածէր զծածեւի որոշ շարադրութիւն եւ կ'արտագրէր հայկական կարքիներուն համար իսկ զիպակներ, անտարակոյս պէտք էր ունեցած ըլլար նաև օտար համարակալութեանց եւ չուկաներու համար ալ արտադրութիւն՝ ինչպէս նաև հայկական աշխարհի պէտքերուն եւ պահանջներուն համար ընտիր գործուած զիպակ :

Հայկական այս զիպակներուն գծարևեսոր ցոյց կու տայ զծաղբելու հայկական սովորական ժուժկալութիւն : Իր պարզութեան մէջ տպաւորիչ, ունի համեստ զոյներ օտաղործելու (կապոյտ, զինեկարմիք, ձերմակ, կանանց) հակամիտութիւն : Գրծարուեար, որ հոս լոկ խաչաձեւեր կը ներկարացնէ, հայկական է եւ կը հետեւի ժամանակի քարափորագրութեանց, ոսկերչութեան եւ արծաթագործութեան : Անշերը կը ներկայացուին պատուանդանի վրայ, իսկ խաչի ծայրերը, երբեմն եռարիթակ անկիւնազարդով եւ երբեմն ալ միաբլթակ՝ մեղի կը յիշեցնեն ժԴ գարու խաչքարերուն վրայ փորագրուած խաչաձեւերը :

Ս. Ղազարի, ՄԱՏԵՆԱՐԴԱՐԱԿԱՆԻ և իմ գրչագրաց հաւաքածոյիս գրչապիրներէն գտնուած այս չորս կազմագիպակներէն զատ դուցէ ըլլալու են ուրիշներ ալ ուրիշ հաւաքածուներու մէջ : 1965ին նորայի նպիսկոսոս Պողարեան ինձ հաւասարեց որ Երուաղէմի Ս. Յակոբեանց նոյն հաւաքածոյին մէջ ինք չէ հանդիպած հայտառ զիպակածածկ կազմերու : Վիճնայի Մխիթարեանց հաւաքածույին հրատարակուած տուցակներուն մէջ յիշատակութիւն չկայ կազմէրու մէջ առ գուցուած լաթերու մասին : Ինձի անծանօթ կը մնայ զիպակածածկ կազմէրու զոյսութիւնը Զմմառի, Սպահանի եւ այլ գրչագրական հաւաքածոներուն մէջ : Մեզի կը մնայ մաղթէլ եւ յուսալ որ բախս ունենանք քանի մը հատ եւս հայտառ զիպակի կը տորներու զիւտարարութեան՝ այդպէսով յառաջացնելու մեր գիտածը հայկական զիպակներու մասին :

\*\*\*

Առաջին անգամ 1962ի կշմիածին այցելութեանս, եւ անկէ վերջ ուրիշ առիթներով, եկեղեցական թանգարանին մէջ տեսայ պատճենի զիպակիայ նկարագրող շուր-




8.— Նոյն զիպակին գծանկարը՝  
եկեղեցակին կողմէ:

ջառ մը, որ ցուցագրուած էր 1700 թուականի պիտակով եւ ծանօթագրուած թէ Շկոմիտաս վարդապետի գործածածն է : Կ'երեւի թէ հայկական երածշտութեան մեծ վարպետը գեղագէտի մը բարձր ճաշակով ըմբռներ

Հրայր դեղնացիկ և հնագարեան դիսպակեայ շուրջառին զեղնացիութիւնը եւ իր նախասիրութիւնը եղիր էր առողջ մասնակցիլ Եկեղեցական արարողութեանց : Եկեղեցական ժարշութեան թանգարանապետին դիտել արք որ դիսպակեայ այդ շուրջառը շինուած է 1600էն ոչ շատ վերջ և անտարակեյու կրնանք Պուրայի հայ դիսպակադործներուն փարպետ դործը նկատել : Կարելի չեղաւ իմ կողմէս լուսանկարել եւ լուսանկարելով ինձի դրկելու պաշտօնական խոստումներն ալ անցան շիրականացած : Շատ ցաւալի է որ էջմիածնայ հնութեանց նկարագիրքին մէջ (1962էն հրատարակուած) տեղ չէր զատօն շատ կարեւոր եւ մէծարժէք շուրջառին նրկարը :

Այս շուրջառը ուրիշ դիսպակներու պէս ո-



7.— Մատունադարանի (Մքենա) թ. 1590

Շարակնայի դիսպակին գծանկարը.

Ասողիկ Գէորգեան:

բոշ զծաճւեմ մը դիսպակին ծաւալին լայնքին եւ երկայնքին կրկնութիւններով չէ հիւանած, այլ կը ներկայացնէ ամրողջական նկար մը տնօրինական, եւ կընծեռնէ ուրիշ պացոյց մը Հայ դիսպակագործներուն մէծ վարդեռութեան:

Օր մը եթէ կարելի ըլլայ այս շուրջառին

մէկ ընտիր նկարը ձեռք բերել, պիտի արժէ անորդ գործին և արուեստին վրայ ծանրանալ :

\*\*\*

Դիսպակագործական կարեւոր հայկական նմոյշներ հասած են մեզի գանազան օտար և Հայկական թանգարաններու մէջ : Այս նըսոյշներին ոմանք ունին հայերէն յիշատակագործիւն, իսկ ուրիշներ ալ նոյն գծանըկարներուն կրկնութիւն՝ առանց հայերէն տառերու : Ասոնց ուսումնասիրութիւնը, ինչպէս պիտի տեսնենք, մեզ կ'առաջնորդէ միջնականուպէս այն եզրակացութեան՝ որ շատ մը դիսպակներ որոնք վերագրուած են օտարներու, օրինակ յոյներու, պարզապէս հայկական գործեր են :

Տարիներ առաջ Աթէնք, Պինագիի թանգարանը այցելելու, ուշագրութիւնս գըրաւեց փոքր եւ շատ մաշած դիսպակի կտոր մը, որուն վրայ անտարակուսելի կերպով կարելի էր հայերէն տառերու ձեւերը նրկատել : Այս կտորը ցուցագրուած էր եւ գիրնագիի թանգարանին թիւ 836 համարին տակ : Այս դիսպակը մատ կը կազմէր հայկական դիսպակներու այն շարքին, որոնք կը ներկայացնեն Քրիստոսը և դիսպակի լայնքին եւ երկայնքին նոյն գծաճեւին կրկնութիւնն են :

1960էն Երեւանի Հայկական Պետական Գոտմական Թանգարանին հիւսուածեղէններու պահեստին մէջ նկատեցի հաւանարար նախապէս շուրջառ մը եղած ընտիր դիսպակի կտոր մը (Նկար 10) : Դիսպակին գծաճեւը կը ներկայացնէր Քրիստոս՝ բազմած գամի վրայ, որուն շուրջ խաչերու եւ պատկերացումներու մէջ հիւսուած կը կարդացուէին յիշատակութեանց առընթեր, նաեւ թըւական, որ անտարակոյը դիսպակին բանուելուն թուականն իսկ էր : Եւ որպէսպէ ընթերցողը կարենայ մանրամասնութիւններով որոշ տեսնել դիսպակին կրկնուած նկարներէն մէկը, գոյնաւոր, հոն կը հրատարակենք (Նկար 11) : Այս դիսպակը արգարեւ խոշոր նըշանակութիւն ունի հայկական դիսպակագործութեան պատմութեան համար ոչ միայն իր յիշատակութիւններով, այլ նաեւ, հոն արքած թուականով : Մենք պիտի տեսնենք թէ նման պատկերագրութեամբ դիսպակներ յու-

նարէն վերտառութիւններով գոյութիւն ու պաստ, և այդ արուեստին մէջ Հայոց Կ'րմնին եւ բաւական ուշադրութիւն դրաւած են ծայչ խիստ կարեւոր տեղ մը։  
Միջազգային զեղաղիտական շրջանակներու Պատմական գիտութիւններու թեկնածու



8.— Վենետիկի (Ս. Ղազար) թ. 1501 Տաղարանի կազմականի  
Ա. կողք։

մէջ։ Երեւանի Թանգարանին այս սքանչելի չնորհալի և վաստակաւոր Ծիկին Վ. Արրագիպակը անտարակոյս մեծ կշիռ ունի դեռ հասնեան չուշացաւ փոքր ծանօթութեամբ պակագործութեան հայկական ճիւղին ի նը- Հրատարակել այս «Եղակի Հյուսվածքը» մէկ

գունաւոր եւ մէկ անդոյն նկարով Խովեսահամ Հայաստանի 1961ի Օգոստոսի թիւին մէջ (էջ 35): Մէծապէս երախտապարտ եմ Տիկիններ Վ. Արքահամեանի եւ Արմենուշի Տիկիններ Վ.

դիպակը:

Գահին բազմած Քրիստոս ծախ ձեռքով բռնած է Աւետարանը, իսկ աջով՝ քարոզելու կամ օրհնելու երևոյթը ունի: Իր գահին ե-



9.— Նոյն գրչագրին Բ. կողմ:


Արագեանի, որոնք այնքան ազնուութեամբ գեղարուեստական աշխարհին ներկայացնել սնապեցին այս կարեւոր եւ մէծարժէք

տեւէն կ'երեւին Աւետարանիշներուն նըշանները, աջ կողմը Մարկոս եւ Մատթէոս, ձախին՝ Ղուկաս եւ Յովհաննէս: Յիսուս-

ներու միջնի յատակին պարապը զորդար-  
ւած է երկճիւղ տերեւագարդի վրայ հեծած  
Հաւատարաթի խաչով, որուն չորս անկին-  
ներուն կը կարդացուի ՏՐ ԱՆ ՅՍ ՔՍ, սր-  
գաղիք ծառանոց: Յիսուսի բաւարարակին եր-  
կու կողմը երկու տողնոց սղագրութիւն կայ  
ՄԲ ՄԲ ՄԲ ՏՐ ԶԱԱԻՐՈՒԹԻՒՆ սղագիք հանճե-  
րով: Աւրեմն կրնանք կարդաց «Ա(ուր)Բ  
Ա(ուր)Բ Ա(ուր)Բ Տ(է)Ր ԶԱԱԻՐՈՒԹ-  
ԻԿԱՆ»: Քրիստոսի աթոռներուն մէջ Ա-

սակայի որքան որ անօրինակ է, այնքան ալ  
մէծ կարեւորութիւն ունի, քանի որ այս կր-  
տորով մէնք երակ՛ու մը կ'ունենանք անթր-  
ուկան կտորներ մօտաւորապէս ժամանա-  
կաւորիու:

Մէծ ու կարեւոր զուգագիպութեամբ մը  
այս զծածելին չառ նմանող զծածելով  
հիւսուած չուրջան մը կը զանինք Բրուֆ-  
տէնսի Rhode Island School Of Design դրա-  
բոցին հիւսուածեղիններու հաւաքածոյին



10.— Պատական Պատմական Թանգարանի (Երևան) դիպակը:

Հատարանիներուն նշանեւում միջն. կը  
կարդանք երկտող ԹՎ. Ռ-Ծ, այսինքն «ԹՎ.  
(ին) Ռ-Ծ» (1050 Հայոց կամ Քրիստոսի  
1601): Ասէց վար զարձեալ, երկու տող  
ՅԵՑԻԿ ՄԲ ԵԿԵՂՅԱ այսինքն «Ց(ի)Ն(ա)-  
Ց(ա)Կ է Ա(ուր)Բ ԵԿԵՂ(է)Ց(ա)Յ»,  
դժբախտարար չի տար եկեղեցւոյն անունը  
կամ ուր բլուլը: Թուականի գոյութիւնը

մէջ: Տարիներ առաջ, 1932ին, The Art  
Bulletin-ի մէջ (Հատոր 14, թիւ 4) Փրօֆ.  
Rudolf M. Rieftahl Հրատարակեց ուսում-  
նասիրութիւն մը՝ Greek Orthodox Vestments  
And Ecclesiastical Fabrics, և Հռի Ներկայա-  
ցուց շուրջառը:

Հոյ լառաջ կը բերեմ այս մասին իր զրւ-  
բածը. «Շուրջառին (Dalmatic) կերպուը



11.— Պատ. Պատ. Թամգաբանի (Երեւան) գիպակին արտահանութիւնը (մամրամասնութիւն), գծուած Ֆլորա Գրիգորեանէ:

(որ հռ կը ներկայացնեմ իրը նկար թիւ 12 և 13) եզական է Անառողիան մետաքս կերպասներուն մէջ, որովհետև մինչ մարդան մեւերու ներկայացումը հաղուադէպ է Երա Պարսկաստանի հրատածելորդէններուն մէջ, անոնցմէ խոտօրէն խուսափած են Միւնի

Թուրքերը իրենք (8): Արդարեւ Թուրքերը ոչ միայն հեռու պիտի մնային մարդանեւերու գործածութիւննէն իրենց կողմէ կամ նոյնիսկ իրենց համար շնորած հրատածեղէններու գծաձեւերուն մէջ, այլև մասնաւրար Քրիստոնէական մարդանեւերէ, և



12.— Rhode Island School of Design-ի (Providence) շուրջառը:

Թուրքիոյ մէջ: Միայն Քրիստոնէաներու գործածութեան համար վիճակուած կերպաս մը կրնար ունենալ այդ տեսակ հրաւածեղէնի զարդանեւ, որմէ պիտի գարչէին

նաեւ խաշանեւերէ ու Հայ կամ Յոյն զիրք-ըով վերասպութիւններէ: Այսպէսով ոչ մէկ

(8) Անդ. Էջ 368:

տարակոյն չի կրնար ըլլալ թէ նրեւանի Գևառական թանգարանին, ինչպէս նաև վերոշնչեալ Անօղ Ալյլընտի Գծարուեամբ Դրաբրցին շաւրջանը՝ ոչ միայն Թուրք արուեանանցի կամ արհեստաւորի, այլև նոյնիսկ որեւէ ձահճեստական աշխատանցի կամ

յացուած է նոտած կլորցած հանակով զանի մը վրայ։ Գահին առջեւի գծանեւը կ'երեսի պարզուածք մը փոքր զարձուած փայտեայ ուզդամիւ յենարանը, ինչպէս կը տեսնուին յանախ Քրիստոսի կամ Ս. Կոյսին աթոռնեւ որ զարդարող բիւզանդական սրբանկարնեւ-




13.— Նոյն շաւրջանին մանրամասնութիւնը։

Դործաւորի արտադրութիւնը չի կրնար սենդովիլ, ու առաջ առ այս բարձրացուած առ մասին Ֆրօֆ։ Ամբխազաւ կը շարունակէ Շուրջանին ՀՔրիստոսը, մարդանեւ մը եղական; 8/14 մատնաշափ բարձրութեամբ, ներկա-

րուն (իգօմներուն) մէջ։ Աթոռին վրայի բարձը, որն որ զրեթէ երթեք չի պակսիր սրբանկարներուն մէջ, (կերպասին) գըծաղը ընչին կողմէ լու չէ ըմբռնուած։ Քրիստոս Ս. Գերեզ իր աջ ձեռքին մէջ կը ըռնէ, մինչ

ձախ ձեռքը բարձրացուած է օրհնելու յաս-  
կանշական շարժումնեւով։ Սովորական ձե-  
ռքն այս հակոսնէութիւնը, ջուլակին կողո-  
ւէ իր գծագրութեան հակոնդէմ կերպով  
զործածութիւնէն յատչացած է։ Քրիստոս  
շրջապատուած է չորս առևտուանիշներուն  
նրաններով։ Վերը ձախին՝ Արք. Յովհաննէ-  
սի արծիւը, վերի աջին՝ Արք. Մատթէոսի

գարէն» (9)։ Աևէ վերջ Փրօֆ. Ռիֆսդահէ<sup>1</sup>  
կը չարունակէ մանրամասն նկարագրել  
մնաց Այլընտի Գծարուեստի Դպրոցին այս  
շահեկան դիպակը։ Մենք հռ աւելորդ կը  
սեպենք երկարորդէն մէջբերել նկարա-  
գրութիւնը, քանի որ նկարը որոշակի  
(թիւ 13) արգէն ցոյց կու տայս։ Ան կ'աւել-  
ցրնէ որ արհեօտագործութեամբ այս հրա-



14. — Թիւ 12-ի գծագրութեամբ պատճակ մը.

Պիմպարի Թամզարան (Արէմ)։

հրեշտակը, վարի ձախին՝ Արք. Ղուկասի ցուլը, և վարի աջին՝ Արք. Մարկոսի առիւն ծը։


Քրիստոս շրջապատուած այս չորս նը-  
շուններով յանախ կը զանուի Կապաղովկ-  
նան որմանկարներուն մէջ։ Քրիստոսի կեր-  
պաձեւը նման է կերպածեւին որ յանախ կը  
զանուի բիւզանդական սրբանկարներուն մէջ  
ևուշ ժամանակէ սրբանկար մը ժԶ կամ ժէ

ւածքը «ճշգրիտ կերպով կը համապատաս-  
խանէ թրքական Պուրսա դիպակներուն»  
(10)։ Արդարի խիստ հաւանական է որ  
Պուրսայի շուշականոցներէն մէկուն ար-  
տագրութիւնը ըլլան թէ՛ այս եւ թէ բընա-  
կանաբար երեսնի դիպակները։ Գիտենք

(9) Անդ, էջ 371։

(10) Անդ, էջ 372։

թէ ժի դարուն Պուրասն նշանաւոր էր իր զիզուիներով։ Պուրասյի արհեստանոցներն էին ոք կը հայթայինէին կ. Պոլսոյ առլիթանական արբունիքն պահանջները կը իշտոի որ 1557ին գիրտոկ ու թաւիչ բանող 145 հոգի կար Պուրասյի մէջ աշխատող։ 1595ին անոնց թիւր կ'սի իշտ է, իսկ 1637ին 30 հոտ կը յիշտին։ Ցաւայի է որ այս արհեստաւորներուն անունները չեն հրատարակած, կ'երեւի չյշէլու համար Հայ ջուղհակ վարպետները (11)։ Թրքական առլիթանական դիւնեներու մէջ գտնուած են նոյնիսկ 1515ի




15.— Գիրտնան հաւաքածոյի դիպակեայ վարպայր (փոքր)։

ապապլանք հրամանագրեր՝ դրկուած Պուրասյի ջուղհակներուն։

Առ այժմ աելորդ պիտի ըլլար միրճուիլ Պուրասյի դիպակագործական պատմութեան մէջ։ Նիւթը, որ թրքական աղքիւրը կը ներկարացնեն, կարու է մանրամաս-

նութեանց ներկայացման։ Սակայն տարաս կոյս չունինք, որ Պուրասյի ջուղհակագործներուն մէկ մասը հայեր և Յոյներ էին։ Ասիկա կը հաստատուի Պուրասյի հրատարակին ունացրուի գիրտուած մասցործներով, որոնք հայ և յայն նկարագիր ունեն։

Տեսանք որ Երեւանի Պատուկան Պատմածական Թանգարանին մեծարժէք դիպակը իր հայերէն յիշաստոկութեանց հետ ունի նաև թուական՝ որ հաւասար է Քրիստոսի 1601-ին։ Ահօղ Ալլընտի Գծառուեստի Դրաբոցին դիպակը, որուն պատկերագրութիւնը



16.— Գիրտնան հաւաքածոյի դիպակեայ վարպայր (մեծ)։

նման է Երեւանի Թանգարանին հայատագիրն պատկերագրութեան, չունի թըւական, յիշաստակութիւն, այլ միայն խաչին չորս անկիւններուն վրայ կը դանենք ԽԸ ԽԸ ՈՒ ԿԱ յունատառ սղագրութիւնը։

Այս դիպակներուն մէջ գործածուած պատկերագրութիւնը, որ Յիսուս կը ներկայացնէ գաւին վրայ բազմած, իր բընա-

(11) *Turk Kumas Ve Kadifilleri.* Գրեց Տահին Օզ. Խանութ, 1951, էջ 2:

տիպը ունի բիւզանդական արտահատին մէջ։ Օրինակ, Այս Սօֆիայի (Կ. Պոլիս) խրճանակարներուն մէջ, որոնք 1020-1034 Քրիստոսի թուականնէն կը նկատուին։

Սովորյան այս դիզակներուն պատկերագրութիւնը, այնպէս ինչպէս գործադրուածէ, մեղի շատ բան կ'ըսէ։ Մինչ հայուսառ դիպակին վրայ Յիսուս գահին բազմած է, ձափով բռնած է Աւետարանը և աղով կ'օրհնէ, ճիշդ այնպէս որ ուղիղ կերպով պատկերագրուած պէտք էր ըլլար, ընդհակառակիր յունատառ դիպակներուն մէջ Յիսուս Աջ ձեռքով բռնած է եւ ԶԱԽ ձեռքով օրհնութիւն կու տայ. Կերպ մը՝ որ արտակարգ կերպով սիամ պատկերագրութիւն է եւ անհաւատալի։ Ասիկու կարելի է բացատրել մէկ կերպով միայն։ Ահա մեր լուծումը։

Հայուսառ դիպակին համար պատրաստւեցաւ Յիսուս գահին վրայ ԱԻՆԴԻ պատկերագրութեամբ, ինչպէս նաև Աւետարանիներու նշաններով, Հայերէն յիշատակութիւններով, եւայլին, Դիպակնակարիչը և դիպակակագրութը սովոր կերպով նկարած եւ գործած էին, տարակոյս շիզողելով որ առնուն Հայեր էին։ Հայուսառ դիպակին արտադրութիւնը հաւանաբար պատճառ եղաւ որ Յոյներու համար ալ պատրաստուի նոյն պատկերագրութեամբ դիպակ, ընական է առանց Հայերէն յիշատակութիւններու։ Դիպակնակարիչը կամ դիպակագրութը Հայուսառ դիպակին Յիսուսի պատկերագրութիւնը իր Աւետարանիներուն խորհրդանշաններով ՕՐԻՆԱԿԵՑՑ, առանց նկատի առնելու որ իր օրինակութիւնը դիպակին գործուելու ատեն շրջեալ դուրս կ'ելլիք։ Իր օրինակութեան մէջ, երբ Հայերէն յիշատակութիւնները յապաւեց, անոնց բաց թողուց տեղիր ժամանակուան իրապաշտ ունով ծաղկենակարեց։ Նոյն ատեն Հայուսառ դիպակին ինչչին բունին արմաւենիք տերեւազարդերը, որոնք սովորական են Հայկական ժանրանկարչութեան եւ խաչարերուն, վերցուեցան թէն խաչը եղածին պէս պահուեցաւ։ Ժիայն այս անդամն չորս անկիմներուն մէջ յունարէն երկտառ սղագրութիւնները զետեղուեցան Հայերէնին տեղ։ Այսպէսով երբ դիպակը գործուիլ սկսաւ, շրջուած պատկերագրութիւնը ցոյց տուաւ Յիսուս Աջ ձեռքով Աւետարանը բըս-

նած եւ ԶԱԽ ձեռքով օրհնելու անբնական եւ բեռութով, ինչպէս նաև Աւետարանիներուն խորհրդանշանները հարստապին հառակապուկ երեւոյթով լրջեալ։ Մինչ, ինչ որ կար ցըուած պատկերագրութեան վրայ ԱՌ ԽԵՂ ՅՈՒԽԱԾ, օրինակ՝ յունարէն պղպղիկաւ Յիսուսի մակագրութիւնը, բնական է ու զի կերպով գործուած կ'երեւէք դիպակին վրայ։ Ինչպէս յունատառին օրինակողը, նոյնպէս ալ դիպակագրութը անտարակոյց հայեր էին, որ ուշադիր չեն եղած Յիսուսի պատկերագրութեան անբնական երեւոյթին։ Համանական կարելի է նկատել որ մինչ հայուսառ դիպակը պատպանքի վրայ շինուած էր, յունատառը պարզապէս հայտառապին յաջողութենէն մշեալ՝ հրապարակին վրայ, իրը վաճառման պղպղանք պատրաստուած էր։

Կ'արժէն նկատի առնել որ Հայուսառ դիպակը իր ամբողջութեան մէջ, իրը շարագրութիւն մէծապէս գեղագրուեստական է, կընել համաշափութեամբ աշնահանոյ, մինչ յունատառը ցոյց կու տայ խճուամ եւ իրը գեղագրուեստական ամբողջութիւն շատ վար է Հայուսառին պարզութենէն։

Ուրեմն ատրակոյս չի կրնար ըլլալ որ Պուրայի դիպակակագրը Հայերը, քանի որ մենք անտարակոյս Պուրսայի դիպակակագրութիւնը կը նկատենք այս օրինակները, ո՛չ միայն Հայոց համար կը պատրաստէն իրենց դիպակները, այլ նաև Յոյներու եւ անտարակոյս Թուրքերու համար ալ։ Պարզ է որ ինչ որ այսօր կ'երացաւի իրը ուրիշ ժողովուրդներու դիպակակագրութիւն, իրապէս Հայ դիպակները, այս կամ կարելի չ Պուրսայի Հայ դիպակակագրութիւններու վարպետութեան եւ կարողութեան արգիւնքն է։ Իրապէս կը ցատկի որ Հոս այժմ ինձի համար կարելի չ Պուրսայի Հայ դիպակակագրութիւններու զուրկի գործոց Վկոմիտաս Վարդապետին շուրջառը, որ կ'օճքածնայ նկողեական Թանգորանը կը պահուի, Հարկ եղած կերպով գործաւոր նկարներով ներկայացնել եւ պարա ու պատշաճ այս ժամփն գրել։

Աւանց մասնաւոր ճիգ մը կատարելու, պատահարար Ռուօք Այլլանտի դիպակին հարեւ եւ նման դիպակի կտորի մը կը հանդիպինք Աթէնքի Պինագիի Թանգարանին (նկար թիւ 14) ճոփի հաւաքածոյին մէջ։ Տնօրինութիւնը աղջուօրէն թոյլարեց ոչ միայն 1962ին Ա-

թէնք զտնուած ատենս Թանգարանին մէջ ուսումնասիրել դիպակի փոքր և խոչոր կը տորիները, որոնք հար և նման էին թհօդ Արա լընտի դիպակին, եւ կը պահէին նոյն տառ բօրինակութիւնը Քրիստոսի աջ ձեռքով Սուրբ Գիրքը բոնելու եւ ձախ ձեռքով օրէնքու, այլ եւ արտօնեց լուսանկար մը Հրարատարակել, որուն համար շնորհակալուաթիւն:

Տարակոյս շունիմ որ թէ՛ Ահօդ Այլընափ և թէ՛ Աթէնքի Պինագիի Թանգարանին դիպակի կտորները նոյն հիւսուած ծրարէն, նոյն բանուածքին ծագած են: Աւրեմն խնդիր չի կրնար ըլլալ որ նման գծածիւով տարրերակեր կը գտնուին յունարէն գրերով: Ինչ որ ցարդ ծանօթ է մէկ կտոր հիւսուածքի կրնանք վերագրել:

Դիպակագործներուն, թէ՛ Երեւանի Պետական Թանգարանին, թէ՛ Ահօդ Այլընափ և թէ՛ Աթէնքի Պինագիի Թանգարանին դիպակիներուն մեր Հոռ ներկայացուցած նմոյշներուն, անտարակոյս կերպով Հայ ըլլալին հաստատելու համար մէզի հասած են ուրիշ նման դիպակագործական նմոյշներ: Ասոնց-մէ կարեւոր նմոյշ մըն էր մեր վերը իշած կջմածնայ Թանգարանին հեղմիտոս Վարդապետիշ շուրջառը: Ասոնց վրայ կ'աւելցնեմ խիստ շահեկան Հայկական դիպակագործական նմոյշներ իմ հաւաքածոյիս: Ասոնք երկու վարագոյններ են եւ ունին հայերէն իշխատակարաններ, վարպետորէն դիպակագործուած: Նման բաւական խոչոր վարագոյը մըն ալ առանց յիշխատակարանի կը գտնունք Աթէնքի Պինագիի Թանգարանին ճոխ հաւաքածոյին մէջ: Պինագիի Թանգարանին վարագոյը շունի հայերէն կամ այլ որեւէ լեզուով յիշխատակարան (\*):

Վարագոյնները որոշ է որ շնոււած են՝ իր ամրողութիւն ապսպանքի վրայ իր մէծ կամ փոքր խորանի վարագոյը: Վաստած շեմ թէ յունածէս եկեղեցիներուն մէջ կը դործածուէի՞ն մէծ կամ փոքր խորանի վարագոյններ, ինչպէս օրինակ կը կործած-

էին հայկակոն նեկազմեցիներուն մէջ, իբէ մարտողոյը չը գործածուած, այն ատեն որէտք է խորհի որ Պինագիի Թանգարանին դիպակեայ արդ գարտողոյն ալ հայկական տանօնաւարի մը համար շինուած էր:

Այժմ ունցինք իմ հաւաքածուած դիպակեայ երկու վարագոյններուն:

Ասոնց-մէ փոքրը (Նկար թիւ 13) Ա4 մատուցափ երկար եւ 44 մատուցափ լայն է ու կը բաղկանայ 4 հատ 11 մատուցափ բայց մարմար հիւսուածամասերէ: Ներկայիս ունի միտոքա գոյնդոյն ծովի երիշներ թէ՛ զերէն եւ թէ վարէն: Ետեւը պաշտպանուած է աստառով մը: Վարագոյը վերի մասը ցոյց կու տայ թեթիւ այլ նշամբելի մաշուածքներ, սակայն ամրողութիւնամբ լաւ վիճակի մէջ է: Բայց բաղադրոյն հաճելի երսնովով յատակի վրայ բաց կանանց եւ զենդաղոյն (ուսկի նման) բանուած է այս խիստ շահեկան դիպակը:

Արուեստը բացարձակ փոխառութիւն է մեր ձեռաշպական մանրանկարչութեան 17-րդ դարու արուեստէն: Վարագոյը ունի չորս խորաններ՝ հեծած երեք սիններու եւ երկու կէս սիններու վրայ: Արուեստին բացարձակապէս հայկական ըլլալուն վրայ աւելցնենք նաև դիպակին մէջ, վարագոյը իր վարի մասին հիւսուած երկաթաղիք սա յիշտակարանը.

ՅԻՒՆԱՏԱԿ է ՄԱՀԱՏԵՍԻ ՊԱԳԲԲԱԾԻ ԳԵՐՈՒԹԻ ՈՐԴԻ ՆԵԶԱԿԱՆԵԼԻ ՔԱՅՅ ՏԻՐՈՒԷՀԻ առանց սղաղբութեան սակայն երկու բակագորութեամբ ՄԱ և ԳԵ: Նկատինք նաև որ ՔՈՅՑԻ ՅՆ գիւղադիր չէ այլ պարզ չը:

Մաղկումը, որ բնապաշտ ծաղկազարդել է կը բաղկանայ, ընտիր ու ճաշակաւոր կերպով շարագրուած է: Սիրուած ծաղկամոններէ գեղեցիկ ծաղկեփունջներ, խորաններուն մէջ վերէն կափուած զղթայով կանթեղներ:

Որոշ է որ դիպակագործարանը մասնաւոր ապսպանքով շնած է այս վարագոյը: Բանուածք է գծարուեսա ինձի ենթաղորդի կուս առ մէկ գարուն Պուրայի արևեստանոցներէն, Հայ արուեստագէտներէ պատրաստուած է այս խիստ ընտիր դիպակ վարագոյը:

Երկրորդ վարագոյը (Նկար թիւ 16)

շատ առելի մէծ, նոյն արուեստավ ու, սնով շխատած է և Գծագրութիւն եւ գոյնը նոյնն են, միայն հիւսուածքին լայնըը կը տարբերի: Փոխանակ փոքր վարագոյրին պէս 11 մատնաչափոց հիւսուածքներէ բաղկանալու, մէծը կը բաղկանայ երևունեւինդ ժամանաշափ լայնքով երկու հիւսուածքներէ՝ որոնք յառաջ իրարու կարուած են վարագոյրին ներկայ ծաւալը կազմելու համար: Փոքրէն աւելի երկար է, ունինալով 87 ժամանաշափ երկարութիւն: Վարի եղեղքը ունի փոքրին նման գունաւոր մետաք ծով, իսկ յերի մասու ունի մետաղ օղակներ՝ վարագոյրը ձողի կախիւր եւ բանալու կամ զուցելու համար: Այս վարագոյրը ալ կատարեալ վիճակի մէջ հասած է, թէեւ մէջտեղը ձափի եղերքին ունի մաշտածք և նոյնիսկ ո՛չ ժաղկագորդ մասի մը մէջ մէկուկէս քառակուսի մատնաշափ կարկուան մը՝ լայ լաբարցուած:

Մէծ վարագոյրը ունի վեց խորաններ, որոնց մէտեղի չորսը, վարագոյրին վարի մասին, ունին երկուող սա յիշատակարանը.

ՑԻՇԱՏԱԿ կ ՄԱՀԱՏԵՍԻ ՑՈՎԱՆԱՆՆԵՍԻ ՈՐԴԻ ԿԱՐԱՊԵՏԻՆ ՍՈՒՐԲ ՀՅՈՒՏՈՎԱՊԵՏԵՑ ԵՎԻՆԾԵՑԻՈՑՆ ողագործիւն չունի, սակայն ունի միայն ՄԱ բակագրութիւնը:

Ցաւալի է որ Թուականի չգոյութեան հետ կը պահի նսեւ տեղեկութիւն թէ ո՞ր ձերշատակապեա եկեղեցւոյն համար շինուած է մեծ վարագոյր, եւ բնական է նաև՝ փոքր վարագոյրը: Արհշտակապեա եկեղեցի կայ կ. Պոլս: Հաւանական է որ այդ եկեղեցւոյն համար շինուած ըլլայ: Վարագոյրները կ 15 տարի մը առաջ զնած եմ Փարիզ, Հայ հնավանա Յանկոր Խնճիւնեանէ: Դժբախտարար յաճախ հնավանաներ տեղեկութիւն չեն տար իրենց ապրանքին ո՞ւ զնած ըլլարու մասին:

Տարակոյս շկայ որ դիպակներու այս նըմուշները ցոյց կու տառ մէծ վարպետութիւն դիպակագործութեան կարողութիւն: Խնչակն շուրջառները, նոյնակն եւ այս վարագոյրները շինուած են ապագրանքի վարյուղ շափով ու մեւով: Ցիշատակարաններու գործածութիւնը աւելի կը չետքի արևոտիքներին լայ դիպակագործներու վարպետութիւնը:

Ցաւալի է որ առ այժմ մենք որոշ տեղե-

կաթիւն շունինք արհնաստառորներուն մասնի: Գուցէ ժամանակին հնաւ նոր նիւթեր գտնուուն պարզող:

Դիպակարձև բանուածքի ուրիշ նմացչ մըն է երիցի կամ նեղ զօտիրի մը կտրոք (տես նըսկար թիւ 4ին մէջ կարմաղիպակին տակ) զոր 1937ին Սպահաննի մէջ Հպեայ հնավանաւ մը ծավանեց ինծիւ: Երկարութիւնը 13 ժամանաշափ է ներկայիս, թէեւ կտրուածքը ցոյց կու տայ որ ամբողջութիւն մը չէ: Մէկ ժամանաշափէ քիչ մը նեղ այս երիդը գեղեցիկ կերպով հիւսուած կարմիր յատակի վրայ ունի կապոյտ, ուղիղն եւ կանանչ եղեղքի զարարդ այս կերպին մէջի գլխաւոր մասը ունի եռապոյշը կապոյտ, ապիտակ եւ կանանչ երկառ թագիք յիշատակարան մը:

«ՈՐԴԻ ԱՂԱ ԱՄՆԵԱԶԻՆ ԹԻՒԻՆ 1775ին ՈՒՆԵՏ» սղագրութիւն կամ բակագրութիւն չկայ: Խերաքանչիւր բառի ետեւ կայ սպիտակի չորս բլթակով ինչիկ մասին է:

ՈՒՐԴԻէն առաջ հաւանաբար կար Աղա կմնիազին հօր անունը՝ որ կտրուած է եւ այժմ երիպին հետ չէ: Ամէն պարագայի տակ Աղա կմնիազին ինքնութիւնը կը մնայ անծանօթ: Թէշու որ Պարսկաստանի վաճառաշահն եւ արհնաստաշատ քողաքներին մին էր, մէլ զարուն ունից գործունեայ տաևարական եւ արհնուառապ Հայ գաղութ մը՝ որ մէծ մասում բլթազած էր մետաքրի եւ հիւսուածեցներու տաեւուուրով: Անգլիացից ծան էլլորն եւ Մընկո Կարաչէմ 1739ին այցելած են թէշու եւ բաւական ընդարձակ կերպով կը նկարագրեն քաղաքին առևարտական կեսարքը ևս կ'ըսեն-ք Հայերը այս քաղաքը իրենց գլխաւոր շուկան են ըրածն մետաքրի:

Միջանկեալ յիշեցինք ասիկա, պարզապէս ցոյց տառն համար թէ մեր հիւսուածեցներ պատմութեան համար ո՞վ գիտէ քանի նման կտրոներ բոլորութիւն կորսուած են: Այս աննշան կտրոին իմ կողմէս փրկուլը պարզապէս զուգադիպութիւն մըն էր, քանի որ ինծիւ ծանօթ չեն հայեական հիւսուածեցները հաւաքողներ: Խնական է մեր իսօքը ասեղնագործութեանց մասին չէ:

\*\*\*

Դիպակներու, այսինքն հայեական գի-

պակներու մասին հաւաքել կըցածս այսքան է: Տարակոյս չկայ որ մեղի հասած նմուշը ները կը վկայէն Հայ զիպակաղործութեան բարձրորակ գոյութիւնը եւ զարդացումը: Հոս բնական է, որպէսզի որոշ և անսայթափ կուռան ունենամ նիւթիս համար, ես միայն նկատի ունեցայ ինձի ծածօթ այն կորոները որոնք կամ հայերէն դիր, յիշատակութիւն ունէին կամ թէ հայերէն դիր ունեցող կը տարոներու հետ գեարուեստի շատ խոշոր նը- մանութիւն, նոյնի իսկ՝ նոյնութիւն:

Խչ որ կըցայ գտնել ու ներկայացնել, փ- րապէս մեծարժէք նմուշներ են: Ո՞վ զիսէ ինչ խոչոր շափերով եղած է մեր կորուստը նման նիւթերու, ապիտութեան, մաշած եւ այլեւ անգործածելի կոտրներու հնախօսա- կան արժէքին անձանօթութիւն, բնական արկածներ, մոմէ, կրակէ այրիւ, ջուրէ, խոնառութենէ փաթի, քրտակն եւ թրբա- կան աւար-թալան, անոնցմէ փրկուելու հա- մար եկեղեցական իրերու, հանդերձներու, գրչագիրներու պահեստներու մոռացում, կորուստ, այս բոլորին ալ անհաջի գոհեր արուած ըլլարու են: Վերջապէս, արծաթ, ոսկի, պղինձ դիրեր, գրչագիրներ, նշանա- կութիւն մը ունէին նիւթական կամ փր- որութիւն, ասկայն որո՞ւ հոգէ մաշած կտրատուած, մասամբ փճացած հիւսուա- ծեղէններու կտորներ: Ո՞վ յիմարութիւնը պիտի ունենար զանոնք պահելու: Եթէ հը- նագոյն կտորներ պէտք է անկայինք, պէտք է որ մեր գրչագիրներուն կազմին մէջ փրն- արունք զանոնք: Շատ հազորագիւտ պիտի ըլլան երկանի Գետական Թանգարանին լուրջատին կամ իմ զոյդ վարագոյրներուն նման խիստ բացառիկ կտորներ: Բնական է այժմ որ զբազուած ենք Հայ մանր ար- ևստներու ուսումնասիրութիւնով, հիւս- ածեղէնի այս մնացորդները խիստ մեծ ար- ժէք մըն են մեղի համար:

Դիպակներու մասին մեր ոյս փոքր աշ- խատանքը ցոյց կու տայ ինքնին որ մեր շիւսուածեղէններու պատմութիւնը ինքնա- տիպ եւ ճոփի նիւթեր ունի իր մէջ: Զեռա- կործ եւ ասեղնագործ հարուստ նիւթերէ զատ այսպէս ունինք հիւսուածեղէններ, տպածոյ լաթարուստ, ժանձկագործութիւն, որոնք մեր զորդագործութիւնն էնտ միասին կը ներկայացնեն հիւսուածեղէններ, պատմութիւնը, որուն խառնելով նիւթերու, ներկերու, զործիքներու, զծարուեստի ըն- դուրձակ տեղեկութիւնները, անտարակոյս կրնանք մեծածաւալ աշխատութիւն մը տը- րամատրիկ, որ վստահարար հիացումը պի- տի դրաւէ օտար գեղարուեստապէտներուն և պիտի առելցնէ փառքը Հայ կարողութեան՝ օտարներուն առջեւ: Ան նոյնիսկ մեզ պիտի զարմացնէ իր ճոխութեամբ, գեղեցկու- թեամբ եւ արժէքով, ու ինքնատիպ, հայու- նակ յրացումներով:

Վերջապէս այլիւս ատենն է մեզի համար դիւնալ որ հիւսուածեղէնի հայկական ա- ւանդութիւնը հէքեաթ չէ, այլ՝ իրական եւ սքանչելի իրականութիւն:

Դիրախտութիւնը հռն է որ մենք դեռ ի վլճակի չենք այնքան մը գնահատելու ասի- կա որ տրամադրենք հարկ եղած միջոցնե- րը՝ գունատիպ նկարներով և գիտական պա- րունակութեամբ գործեր հրատարակելու այս մասին:

Մեր հիւսուածեղէններու պատմութիւնը պէտք է որ մոռցուած Հայ կարողութիւննե- րու շարքէն դուրս հանենք: Պիտի տեսնենք որ շատ բան դոր օտարները իւրացուցած են՝ հարազատ են մեղի եւ արդիւնք մեր կարո- ղութեան: Պիտի տեսնուիք որ մեր մանրանը- կարչութեան պէս զուտ արուեստ մըն է նաև հայկական հիւսուածեղէնը:

Յ. ԳԻՒՐՏԵԱՆ

# ՓԵՐԱՆՔՆԵՐ ԱՇՈՒՂԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՑ

## Ա

### ԱՇՈՒՂ ՇԱՄ ԶԻ ԲԱԼԻ

Հայ գուսանական գրականութեան պաշտամունք, բայց անյայտութեան մէջ մնացած ու մոսցածած աշուղներից մէկն է Շամչի Բայլին, որի կենանքի և աշուղական ու հասարակական գործունէութեան մասին շատ քիչ տեղեկութիւններ ունինք:

Նամչի աշուղի կեզծ անունն է, որ նըշանակում է մոմագործ, նսկ Բալի, թուում է մեզ, ապանուան համառուութիւնն է (\*): Աշուղի կեզծ անունն էլ ցոյց է տալիս, որ նա, բայց աշուղութիւնից, եղել է մոմագործ:

Իր ժամանակի գրադէտ, առաջադէմ, գուսանական չնորդքով եւ բանաստեղծական ձիրքով օժտուած այս աշուղի ծննդեան եւ մահուան թուականները, սակայն, յայտնի չեն: Այսքանը միայն որոշ է, որ նա ապրել եւ ստեղծագործել է 18-րդ դարի վերջերին եւ 19-րդ դարի առաջին շրջանում:

Նրա աշուղական գործունէութեան գըլիասոր կենարոնն էղել են Տորշարու գաւառի Հայարձակ եւ Հայաշատ քաղաքներն ու գիւղերը եւ գլխաւորապէս Թիֆիփոր, որ նա ժաղովրդի սրտում վառ է պահել աշուղական երգն երգն ու երաժշտութիւնը:

Ներունիների վկայութեամբ աշուղն իր գուրեկան եւ Հրապուրիչ ծայրով և չուն-գուրի ու քեամանչայի նուագակցութեամբ առանձին փայլ է առեւե ժողովրդական իրն-ջոյքներին, հարսանիքներին, տօնախրմթիւններին եւ գրաւել է ժողովրդի սկը ու համակրանքը:

Այդ շրջանում էլ նա յօրինել եւ Հայ աշուղական գրականութեան աւանդ է թողել մի շարք անապանչյ բայց գողտրիկ ոսանաւորներ, որոնք հարստացրել են Հայ աշու-

զական գրականութեան դանձարանը: Այդ երդերն էլ աշուղի անունը տարածել են հայոցական գիւղերում և քաղաքներում:

Ըստգեծներ սակայն, որ աշուղի երգերի գաֆթարը գիւղախատարար, մեզ չի հասել: Միայն որոշ երգերը պահպանուել են ձեռաւդիր տարարաններում: Նրանցից մէկը 1840 թուին Տորշալուում զրուած մի ձեռադիր գաֆթար է, որ այժմ գտնուում է մեր գրասեան արիթիւնում: Այդ տետրի մի բանի էջորդը դարդարուում են աշուղի յօրինած երգերը: Դրանցից առաջննոր քնարական մի պարզ բայց սրտարուզին ոսանաւոր է, ուր աշուղը պասակերել է իր սիրած եարի հոյելան գեղեցիկ բարեմատներինը, նրա չուկան բառականիչն ու չնորհքը: Ետք, ի եարը պատկերի նման հնախուանուշ է, սիրեկան և սիրուն: Այրաստաշոր աշուղը իսր հիացմունքով երգել է նաև իր եարի հանդէպ տաշած խորունկ սէրը: Գեղեցիկ եարը Շամչի Բալի կեանքն է, նրա երգի ու չոնգուրի հոգին: Եւ նա ամէն ինչ մատաղ է անում իր քաղցր, անուշ ու սիրուն եարին: Ահա ոսանաւորի լիր պատկերը:

Այս. քո շամալիդ մատաղ,  
ինչ ու նիւմալիդ մատաղ.  
Կեան ու ակիալիդ մատաղ,  
Քիրմանու շալիդ մատաղ:

Գնած տեղդ բաց չիլիս,  
Խս զնամ եմ, լաց չիլիս.  
Տիուր, տրուում դու չիլիս,  
Խօնարի մամ գալիդ մատաղ:

Քունգով արքեշում ես,  
Պատկերի պէս նաշխում ես.  
Աիրեկան ես, սիրուն ես,  
Կամար ումենքիդ մատաղ:

(\*) Բայ թիգերէն նշանակում է մեղք: Նամչի Բալի բերես մեղրամնից մամ պատրաստ:

Գիւլարաբնօվ կարած զօշիդ,  
Կամ ես տալիս քո խօշիդ.  
Մեռնեմ ես քո մարմա զօշիդ,  
Ձեյրամ-մարալիզ մատազ:  
  
Բոււական է ամամչես,  
Առմբուլի պէս կամամչես.  
Շամչի թալիթ նեղ մօտ կամչես,  
Միրում աշխերիզ ես մատազ<sup>(\*)</sup>:

զական գրականութեան պատմութեան մէջ  
ուրոյն տեղ է գրաւում : Նա այն վաստական  
որ աշուշներից է , որը թէեւ ընդմիշտ բա-  
ժանուել է մեղնից , սակայն չի մեռել , այլ  
ապրում է եւ իր պարզ , բայց գողարիկ եր-  
դերով , խօսում է մեր սրտերի հետ :

## Բ

## Ա Շ Ո Ւ Ղ Դ Ա Ր Զ Ի Օ Ղ Լ Ա Ն

Հայ աշուղական գրականութեան պատ-  
մութեան մէջ նոյնպէս անյայտ մնացած եւ  
համարևա՛ մոռացուած գուսաններից մէկն է  
Դարձի Օղլանը , որի մասին կենսագրական  
տեղեկութիւններ զրեթէ շկան : Յայտնի է  
միայն , որ նա ապրել է Բորչչալուի գաւա-  
ռում , 18-րդ դարի վերջերին եւ 19-րդ դարի  
առաջին շրջանում : Նա առանձին հակում է  
ունեցել ո՛չ միայն զէպի աշուղական ար-  
ևսուր եւ յօրինել է միայն հայերէն երգեր ,  
այլեւ իր ամրող կեանքը նույրել է աշու-  
ղական երգին ու շնորհուրին . նոկ իր հմայիչ  
ձայնով եւ հմուտ նուազածութեամբ ժո-  
ղովրդի մէջ վառ է պահել գուսանական ար-  
ևսուր ու երաժշառութեան սէրր :

Քնարերգակ աշուղ է Դարձի Օղլանը ,  
որի երգերի մէջ մեծ տեղ են գրաւում սի-  
րային ստանաւորները , որոնք դրի ենք առ-  
ուել 1840 թուականին դրուած ձեռապէիր տա-  
ղարանից : Դրանք պարզ , անպանոյն բայց  
պատկերաւոր երգեր են , որոնց մէջ աշուղը  
նկարել է իր սիրային ապրումները եւ հո-  
գեկան յոյզերը :

Հայաստան չիայ մեղ պէս գեօգալը ,  
Դօշտ լորել ես զմրւիս ու լալը ,  
Սպիտակ բուխաղիզ վրի ջախտ խալը .  
Ռոկէ շարք նախառ է զարդարած ,  
Փիալայ աշերդ զալամով ժաշած :

Նազում մէշին կապած միմս համարց ,  
Դու ես մի սիրելի գոված նարը ,  
Աշխարհումը չկայ մեղ նմանը .  
Ռոկէ շարք նախառ է զարդարած ,  
Փիալայ աշերդ զալամով ժաշած :

Աշուղ Շամչի Բալին իր գուսանական  
չասարակական գործունէութեամբ եւ իր  
աւանդ թողած ստանաւորներով Հայ աշու-

ղի չի տեսել , չգիտէ լազարը , եամբ Թիֆիխոփ .

Դիշեր-ցերելի չի լուս ույրարք , դամբ Թիֆիխոփ-  
հովի ու ասփով է անցնում ամէն մի ժամբ Թիֆիխոփ ,  
Համ են տալիս մայիսիմ են զիւզալմերը Թիֆիխոփ ,  
Մէյր ու սովորյայի միշին չես տեսմի դամբ Թիֆիխոփ :

Դիւզամնը քավառմ , երգի ու պարի հազ ունիթ ,  
Թովուրի պէս զարդարվել , քառամի պէս փարված

լուսիթ

Զահել-ջուխուրը , ծնըր համաշա ույրարք . սաց ունիթ ,  
Մշուշում բական , օքախ , շրազվան փիամդաց ունիթ ,  
Շամչի թալիթ տառմ է-ոյդ է օքրամբ Թիֆիխոփ :

Աշուղ Շամչի Բալին իր գուսանական  
- հասարակական գործունէութեամբ եւ իր  
աւանդ թողած ստանաւորներով Հայ աշու-

(\*) Այս ստամաւորն ամի՞ մի այլ որիմակ , որը  
գտնում է մեր գրական արիթուում : Ար . Ծր.

Կամա ես, մամ ես զայի բազումք,  
Նոր չուս էկած շաման ես բազումք,  
Զիգեարս էրել ես, նփման ես նզումք.  
Անկի շարք նակառդ է զարդարած,  
Փիալայ աշներդ եմ զալամով հաշած:

Ստոմօրից դուռ էկած նոր նուշ ես,  
Արգրամից հեռացար, իմաս էլ Մուշ ես,  
Երկային մամամայի պէս անուշ ես,  
Անկի շարք նակառդ է զարդարած,  
Փիալայ աշներդ զալամով հաշած:

Գարդ, մամաշակ հառավ փնջած ես,  
Խսխակից հազըր երգու բիւրիւ ես,  
Դարձի Օզլամին զու միրաց ես կալիւ.  
Անկի շարք նակառդ է զարդարած,  
Փիալայ աշներդ զալամով հաշած:

**Գեղեցիկ եարը Դարձի Օզլամի կեանքն**  
է. Նա մէկն է այն գրաւէիչ սիրուններից, որի  
ունեքիր կամար են, աշքերը «Փնջան» . Նո  
հազելի է ճմախմուր ու խարայ ասլաղը, ո  
րոնք առանձին գրաւչութիւն են տալիք նրա  
գեղեցկութեանը: Բայց թէ աշուղի սիրածը  
Հոգեկան ինչպիսի յահկութիւններով է ած  
տուած, այդ մասին նոր որեւէ նկար չի գը-  
ծել, միայն իր եարի պատկերը վրձինել է  
այսպէս:

Առամք ինչի, պաօչ միրջան.  
Ում ուր չի տիկի, կրկնաւց օրս շամ.  
Գիշեր-ցերեկ դադար չամի ու գիմչան,  
Անձներդ կամար, աշներդ փնջան:

Արի՝ բան առմ, նոզու գուռն ես,  
Քայգու ու պետած ու զախտակ նուռն ես.  
Ցարանան ուրբ զենի զանցիս չուրն ես,  
Դու են Ազամայ պրախորդ պահապան:

Համելի ես մախուր ու խարայ ասլաղը,  
Որ առնաւծ է տառ մանդ զազը.  
Անմէն որ ուսելիք է խորված զազը,  
Գործից զցել ես, ծառայ ես շինել ու դրան:

Եսա գեղեցիկ ես, Արեւան զան ես,  
Դրախտան միջի զուս նկած ծան ես.  
Առանց պայի զու նոզի կանես,  
Ուզ աշխարհումք չկայ ժեզ նման:

Սրտամց սիրուծ եարս ես, զես բանել ես.  
Ազմիւ սէրդ ինձից ո՞նց խնայել ես.  
Դարձի Օզլամին մուռ պանել ես,  
Ո՛չ փայր կ'անես, ո՛չ մնծ, ո՛չ իշխան:

**Ահա սրանք են հայաշուղական արուեստի փշրանքները, որոնք փոշիների մէջ ընկած ձեռադիր տազարանից փրկելով յանձնում ենք Հայ գուսանական դրականութեան պատմութեանը:**

### ԲԱՌԱԲԱՆ

1. Համալ-շէմք, կերպարանք, դիմանկար, գեղեցիութիւն: 2. Թեմալ-շնորհք, առաջադ, կատարելութիւն: 3. Ավալ-զրութիւն, վիճակ, կիցազ:
4. Գոլիար-հարուստիւն, կայք, կաղողութիւն:
5. Մալ-պարանք, կայք, ուշեցուածք: 6. Արքշան-ժեմաք: 7. Գիլարար-կերպար մի ահանկը, ծաղկանց: 8. Դոշ-գուրիւն: 9. Մարմա-թաւէք: 10. Լազար-համեզ, համեզ: 11. Դամ-քէփ, ուրախութիւն, համանակ: 12. Ջով-քէփ, ուրախութիւն, ինչոյք: 13. Սափա-վայելք, զաւարձութիւն, ուրախութիւն: 14. Ավալ-առեւտուք, ահարկութիւն: 15. Ղամցու, վիշտ, հոգու: 16. Թովուզ-պիտուքը: 17. Թալամա-շահէն, բազէ: 18. Փարզաց տալ-սուրաւ, նախրէ: 19. Զահել-պնիւս-երիտուրք, պատաճէ, նորանաս: 20. Սոյրար-ը-զոյր շրոյր, խոզ ու զրոյց, հաւաքոյք: 21. Բալիմ-պաշչատ: 22. Օրխի-մենեսկ: 23. Զրազվան-ճրագալոյ: 24. Փիական-գուռածք, ուղեգորդ: 25. Սիրամ-զարմանք, հրացմունք: 26. Զախտ-զոյք: 27. Փիալայ-մէն զաւաթ: 28. Ղամ-քրէք, վըճի: 29. Միթս-հաւաշուիք, գերշամիք: 30. Բադ-որդի: 31. Շամամ-փոքրիկ հոսուէս սէի: 32. Զիգեար-թոք, լեռք: 33. Թայգուլ-ծաղէկփունչ: 34. Խնիշ-ընտիր, նուրք: 35. Պոշ-ըրբունք: 36. Միրչամ-քուս: 37. Փիզան-յախճապահէսայ փոքր զաւաթ: 38. Թաղ-սոս, ճիւզ: 39. Խոզել-ինարանէլ, խոցէ: 40. Խարայ-կերպար մի ահանկը: 41. Աւլաւ-խոր կոր, կերպար, սեզու: 42. Ղազ-սոտ: 43. Ազալ-օրհուս, ճակատագիր, փոքրուել:

### ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

### Դ Ր Ա Զ Ա Ր Կ

ՏԵՂԱԳԻՐԱԿԱՆ — Դրազարկի, երբեմն կոչուած նաև Աւագ Անապատ, և Փոսոյ Անապատ, կը գտնուէք Կիլիկիոյ մէջ, Սիսէն ոչ հեռու, զէպի արեւմուտք, Կոպիտառ բերդին մօտ: Գլխաւոր Եկեղեցին նուիրած էք Սուրբ Աստուածածնին: Կար նաև ուրիշ մը Սուրբ Գրիգոր Լուսաւորչի անունով: Դրազարկի գերազարական սուրբ ուխտին իշխանութեան ներքեւ կը գտնուէք Ս. Թորոսի Անապատը — Ձեռ. Ս. Յ. Թ. 1303, Թէ. 1307, էջ 550:

ԳԱԾՄԱԿԱՆ — Դրազարկի վանքը չինած կամ նորոված է Թորոս Ա. (1102), եւ Հռիկարդ ու կանոն հաստատած Գրիգոր Վկայաւորի աշակերտ երկու նշանաւոր վարդապետներու — Գէորգ Մեղրիկ եւ Կիրակոս միջոցաւ:

Դրազարկի վանքը յաճախ յիշատակւած է պատմութեան մէջ իրեն հանգստավայրը Կիլիկիոյ Հայ աւագանիին, պետական եւ քահանայապետական հաւատարապէս: Հոն թաղուած են ժամանակագրական կարգով.

1114 — Գէորգ Մեղրիկ,  
1127 — Թորոս Ա.  
1130 — Փատրուն,  
1163 — Բարսեղ Վրդ. (Գր. Երէց, էջ 546).

1169 — Թորոս Բ.  
1187 — Ռուբէն Բ.  
1193 — Գրիգոր Դ. Տղայ,  
1195 — Գրիգոր Ե. Քարայէժ,  
1220 — Յովաննէս Զ. Մեծաբարոյ,  
1252 — Զապէլ Ա.  
1264 — Կոստանդին Ա. Բարձրերդցի,  
1270 — Հեթում Ա.  
1275 — Բարսեղ Արքայեղայր,  
1285 — Կեռան թագուհի,

1298 — Թորոս Գ.

1317 — Ա. Ժինոխ, որդի Լևոն Բ. Ք.,

1320 — Օչին Թաղաւոր,

1327 — Կոստանդին Դ. Լամբրոնացի

(Մարտ, էջ 130),

1352 — Մարիոն, մայր Կոստանդին Բ. Բաղդաւորի:

Դրազարկի վանուհայրերը, ընդհանրապէս, էին միեւնոյն ատեն Սիսէն Արքապիսկոպոսներ: Անոնցմէ ծանօթ ևն հետեւելները.

1. — Գէորգ Վրդ. Մեղրիկ, + 1115 — Մանած է Վասպուրականի Ալիւր գիւղը, 1045 թուին: Ուռհայեցի կը գովէ զայն իրեն ըստանչելի ճգնաւոր — Տպ. Երուսալէմ, էջ 417:

2. — Կիրակոս Վարդապետ, 1114-1127, Գէորգ Մեղրիկի դասընկերը, որ կանաներ հաստատւց Դրազարկի համար — Սամուէլ Անեցի, էջ 128:

3. — Բարսեղ Եպիսկոպոս, 1154-1163 — Գրած է «Յայս յարկ նուիրանաց» շարականը, 1154ին — Ձեռ. Ս. Յ. Թ. 3701, էջ 19:

4. Պոլսէն բերել տուած է յունարէն օրինակ մը «Հաւաքումն ՄԱկոնւթեանց Եւթանցունց Թղթոցն Կաթողիկեայց» գրքէն եւ յանձնած Գրիգոր Դպրին ի Լամբրոն, որ Հայերէնի թարգմանէ զայն (1163) — Հանդ. Ամսօրեայ, 1915, էջ 74:

4. — Սամուէլ Եպիսկոպոս, 1173-1182, որ Աւետարան մը գրել տուած է Թորոս Գրշին — Սիս. էջ 233: Կոն. Թ. 4:

5. — Յովհաննէս Մեծաբարոյ, 1198-1200 — Սա Սիսէն Արքապիսկոպոսութենէն բարձրացաւ Կաթողիկոսական աթոռ (1203-1221):

6. — Հեթում-Հեղի Լամբրոնացի, 1200-1211 — Մեծն Լեւոն զինքը գեսպան զրկեց,

1210ին, Գուգին և Ոթոն կայսրին (*Սիւ. 510, 553*)։ Թարդմանած է, 1211ին, «Ծարաղըռութիւն Կայսերոց եւ Թահանայապեսաց Հըռովմայ» դրուածքը — Զարք. թրգմ. էջ 1:

7 — Բարսեղ Խաչիկոպս — 1220, *Սիւ. 233*:

8 — Բարսեղ Արքայեղբայր, 1241-1275, ապրիլ 19 — *Սիւ. 233*:

9 — Թորոս Առաջնորդ, 1292 — Գաւազանապիքք, Վահաճարց Ս. Կարապետի Տարօնոյ, Կարապետ Վրդ. Լուսարարեան, Երրուաղէմ, 1912, էջ 65:

10 — Յովհաննիկո Խաչիկոպս, 1301 — *Սիւ. 234*:

11 — Կոստանդին Դրազպրկեցի, 1307-1323 — Հայոց թագաւորութեան քարտուղար : Մտսնակցած է Սիխի եւ Առանայի ժողովներուն, ապա եղած է կաթողիկոս (1323-1326)։

12 — Հայրապետ Քահանայ, 1325, որուն Եղայրին է Սոււրիա Կուսակրօն Քահանայ — *Սիւ. 234*:

13 — Ստեփանոս Խաչիկոպս — 1329 — Թոփէեան, Ցուցակ Զեռ, Խաչիկ Վարդապետի, էջ 86:

14 — Բարսեղ Խաչիկոպս, 1342-48 — Մասնակցած է Միխիթար Կաթողիկոսի գումարած Ժողովին — Աղքապատում, էջ 1869 :

Գրել տուած է Յայսմաւուրք մը — *Sir. Der Nersessian, Le Synaxaire Armenien de Gregoire VII d'Anazarbe, Bruxelles, 1950* :

15 — Յովհաննիկո Արենայիկոպս, 1371, Հայոց Մարդիամ թագուհին զիսպան զրկրւած է Նէսապոյին — *Սիւ. 560*:

**ՄԸԱԿՈՒԹԱՅԻՆ** — Դրազպրկի վանքը Հայկական Կիշիկեռ մշակոյթի մեծ կեդրուներէն մին եղած է Ժմ-ԺՄ դարերուն : Հոն փայլած են բազմաթի Դրիշներ և Մանրանկարիչներ ։ Որոնց դորեներուն բաւական մէջ մասը անկորուստ հասած է մեզի բարերախտաբար :

Փամանակադրական կարգով կը ներկայացնենք հայ գրքի տաղանդաւոր կամ հատորակ աշխատառութերը, արոնք տարիներով քրտինք թափած են Դրազպրկի խառներուն մէջ, ուստան լոյսը հայուն մօտ վառ պահելու համար :

Ա. — Գէորգ Գրիչ, Աւետարան մը գրած է 1113 թուին, Կիրակոս Վարդապետի հրամանով — *Սիւ. 233*: Յիշտ. Զեռ, էջ 319-324:

Բ. — Թադէոս Քահանայ, Գրիչ, 1123ին օրինակած է մէկ Խւագըր — Հանդ. Ամս. 1952, էջ 526: Ցուցակ Զեռ. Զմառու, 1964, էջ 494:

Գ. — Թորոս Գրիչ, 1173-1182, օրինակած է,

1. — Թուլքք Պօղոսի, 1173-ին — *Սիւ. 233*:

2. — Աւետարան, 1182ին — *Սիւ. 233*:

Դ. — Սամուել Քահանայ, Գրիչ, 1178ին օրինակած է Աշխարհացայց եւ Տումար — Ցուցակ Զեռ. Զմառու, էջ 494:

Ե. — Խաչատուր Քահանայ, Գրիչ եւ Մաղկազ, Դրազպրկի մէջ ծաղկած է, 1183 թուին, Թորոս Գրչի օրինակած Աւետարանը — *Սիւ. 233*:

Օրինակած է Մեկն. Թղթոցն Պօղոսի,

Յ. Անկերերանի, որուն ստացողներն են եղած Սամուել և Գրիգոր — Զեռ. Երեւանի, Թ. 3792:

Զ. — Կարդան Քահանայ, Գրիչ, 1203ին օրինակած է Աւետարան մը եւ նույրած Անդրէանց Ս. Աւատին — Հանդէս Ամս. 1956, էջ 28-9:

Է. — Բարսեղ Խապ. Վահանայր, Գրիչ, Աւետածաշունչի մը ընդօրինակութեան մասնակցած է 1220 թուին — *Սիւ. 233*: Սարգսեան, Ցուցակ, Թ. 303:

Ը. — Գրիգոր Գրիչ, 1222ին օրինակած է Աւետարան մը, Փոս կոչեցեալ Անապատին մէջ — Հայուն Եկեղեցի, 1950, էջ 283:

Թ. — Կիրակոս Գրիչ եւ Մաղմոդ, 1239ին օրինակած է Ճաշոցք մասեր — Տաշեան, Ցուցակ, 53:

Ժ. — Սարգսի Կրօմաւոր, Գրիչ, 1239ին օրինակած է Աւետարան մը — Յիշտ. Զեռ, էջ 933: Զեռ. Անկիրիոյ, Թ. 181:

ԺԱ. — Գրիգոր Գրազիկ, 1241ին օժանդակած է Ցուցաննէս Գրչին Բարողներ գըրելով — Սարգ. Բ. 1066:

ԺԲ. — Յովհաննիկո Գրիչ, 1241ին, Դրազպրկի մէջ Ցուսէփ Երաժշտապետի օրինակէն դադապիրած է Տաղարան մը — Սարգ. Բ. 1065-6:

ԺԴ.— Խաչառուր Կրօմաւոր, Գրիշ, 1247ին օրինակած է Խարեկ մը, Միասք Ճրց-  
նաւորի համար — Յիշտ. Զեռ. Էջ 975:

ԺԴ.— Կոստանդին Գրիշ, 1271ին օրի-  
նակած է Տէկ Ասուուածաշում (Ճամա-  
կի), որ ծաղկուած է Գրիգոր Քահանայի  
ձևամբ: Կոստովն է Ալոքի Հնազանդեց  
— Զեռ. Երեւանի, թ. 199:

ԺԵ.— Թորոս Գրիշ, որդի Պարոն Կոս-  
տանդինի, 1275-76, օրինակած է:

1 — Աւետարան, 1275ին, որուն կազմո-  
ղան է Ալոքի Հնազանդեց — Զեռ. Ս. Յ.  
թ. 2594:

2 — Աւետարան, 1276ին, զոր կազմած է  
դարձեալ Ա. Հնազանդեց — Զեռ. Ս. Յ. Թ.  
1594:

ԺԶ.— Բարսեղ Գրիշ, Փիլիստիայ = Ե-  
րաժիշտ, 1282-1294, օրինակած է:

1 — Աւետարան, 1282-3ին — Կոնկրիր.  
Թ. 11:

2 — Խորերածուութիւնն, Ն. Լամբրո-  
նացւոյ, 1294ին — Հանդ. Ամս. 1956, Էջ  
37-8:

ԺԷ.— Թորոս Քահն. Մշեցի կամ Տարօ-  
նեցի, Նշ. Գրիշ և Մամրաննարիշ, 1284-  
1336 — Օրինակած եւ նկարագրդած է:

1 — Աւետարան, 1292ին, զոր լինեայած  
է Տարօնի Ս. Յովկանու Կարապետի Վան-  
քին — Գաւազանդիրք, Կ. Վրդ. Լուսա-  
բարեան, Էջ 65-68:

2 — Շաբական, 1335-6, Աւագ Անուպա-  
պատի մէջ — Կար. 1580: Շողակաթ, Էջ  
213:

Թորոս Տարօնեցին ուրիշ գործեր ալ ու-  
նի, որոնց գրութեան վայրը անծանօթ է,  
կամ Դրագարկէն ասրբեր աեղ մըն է:

ԺԸ.— Թորոս Գրիշ, Փիլիստիայ, 1290-  
95, օրինակած է:

1 — Աւետարան, 1291ին, մազազաթի  
Վրդ. — Արարուս, 1911, Էջ 223:

2 — Աւետարան, 1295ին, մազազաթի  
Վրայ, Յովկափ Փիլիստիայի համար: Յով-  
կանու Աւետարանը գրած է Յովկան Գրիշ  
և ծաղկած — Արցախ, Էջ 41:

3 — Աւետարան, 1301ին, մազազաթի  
Վրայ, Ղազարու Վանից առաջնորդ Արցա-  
համ Եպիսկոպոսի խնդրանքով — Ցուցակ

Ցեղագրաց Մշոյ, Երուսաղէմ, 1967, Էջ  
13-14:

ԺԹ.— Ստեփանոս Գրիշ, Մրկայն, 1295-  
1327 — Դրագարկի մէջ օրինակած է:

1 — Ճապրանիք, 1318ին — Զեռ. Ս. Յ.  
թ. 74: Միարանը, Էջ 109: Միւրմէնան,  
Ցուցակ Զեռ. Երուսաղէմի, Էջ 199:

2 — Մամրուսմումէ, 1321ին, Մերատ  
սարկաւագի համար — Զեռ. Ս. Յ. Թ. 243:

3 — Մամրուսմումէ, 1327ին, Կ խնդրոյ  
վարդան Եպիսկոպոսի եւ իր սեռորդուի  
Վասիլ սարկաւագի — Հանդ. Ամս. 1956,  
Էջ 43-44:

Ստեփանոս Երկայն ուրիշ ընդօրինակու-  
թիւններ ալ ըրած է Մելպուհ իբրան Ս. Գր.  
Լուսաւորիչ վանքին մէջ, եւ աւելի ուշ Ե-  
րուսաղէմ:

Ի.— Մարգիս Քիմ. Պիծակ, Աշ. Գրիշ և  
Մամրակարիչ, որդի Գրիգոր Քահանայի և  
Հեղինէի, 1301-1348, Դրագարկի մէջ ծաղ-  
կած է Հետեւեաները.

1 — Աւետարան — Գրիշն է Գրիգոր որ-  
դի Միհոսյիի. Մարգիս Պիծակ Խմարագար-  
դած է 1325ին — Սիս. 234:

2 — Աւետարան — Գրիշն է Թորոս Հը-  
ռովկալայլյի. Մարգիս ծաղկած է 1332ին —  
Սարգ. 97:

3 — Աւետարան, 1335ին, Գրիշն է Յով-  
կաննէս. Մազկողն է Մարգիս Քահանայ —  
Զեռ. Երևանի, թ. 6504:

4 — Ասուուածաշում (, 1338ին, Յակոբ  
Գրիշ Հւա, Վակոր Բ. Անուարդեցի կաթո-  
ղիկոսին համար: Նկարովը ինքն է. կազմո-  
ցը՝ Յովկաննէս սարկաւագ — Շողակաթ,  
Էջ 203: Տարին Տարեցյց, 1930, Էջ 203:

5 — Աւետարան, 1342ին, օրինակած եւ  
ծաղկած է Տիրացու Քահանային համար —  
Տ. Տ. Ներսեսուն, Cat. Chester Beatty, 1958,  
Ն. 614:

ԻՒ.— Յովկաննէս Քահանայ, Գրիշ և  
Մազկող, 1293?-1309, օրինակած է:

1 — Աւետարան, 1293?ին, որուն սաս-  
ցողն է Մատուցէ Փիլիստիայի և Քահանայ —  
Արցախ, Էջ 153-4:

2 — Աւետարան Յովկաննէս, 1295ին.  
Միւս Երեքը օրինակած է Թորոս Վրդ. Փի-  
լիստիայ. ստացողն է Յովկափ Փիլիս-  
տիայ. — Արցախ, Էջ 41-2:

3 — Աւետարան, մասամբ, 1309ին. ամբողջացուցած է Հայրապետ Գրիշ. սահման է Պատրոս Քահանայ. — Միւրժէեան, Ցուցակ Ձեռ. Հալիպի, թ. 47:

ԻԲ. — Աւետարան Սարկաւագ Գրիշ, 1309ին օրինակած է մէկ Աւետարան, Հայոց սպարապետի գուտեր Տիկին Զապլումի համար. — Ամս. 1924, էջ 518-9:

ԻԹ. — Յակոր Ծրեց Մեծապարհնեց, Աշ. կազմող, 1309-1313, աշոկերու Թորոս Քահանայի. կազմած է.

1 — Աւետարան, 1309ին, օրինակաւած Մտեփանոս Սարկաւագէն, Տիկին Զապլումի համար:

2 — Աւետարան, 1309ին գրուած, ձեռամբ Ցովհաննէս Քահանայի և Հայրապետ Գրիշ: Սուսացողն է Պատրոս Կուռակոն քահանայ. — Միւրժէեան, Ա. 47:

3 — Յայսմաւարք, 1311ին: Գրիշն է Կոստանդին Եպիսկոպոս — Խաչիկեան, էջ 76-7:

4 — Շարակնոց, 1312ին, Գրիշ: Ներսէս, Սաղկող՝ Գրիգոր Դուիր — Կոն. թ. 46:

5 — Մանրաւաստին, 1313ին: Գրիշն է Սահմանոս Վահական քահանայ. — Միւ. 233:

ԻԴ. — Հայրապետ Գրիշ, 1309-1329. Ցովհաննէս Քահանայի մասամբ գրած Աւետարան ամբողջացուցած է Փոսոյ Ուխտին մէջ: — Միւրժէեան, Ա. 47:

Օրինակած է, 1329ին, Փոս Անապատին էջ, Յ. Կեմազսի Սանդուլք Ասուուածոյին նից գրը: Իր քեռորդին Թորոս Գրիշ էւս. — Զեռ. Երեւանի, թ. 3678: Թօֆէնան, Ցուցակ Զեռ. Խաչիկ Վարդապետի, թ. 70:

ԻԻ. — Հերուս Կրօմաւոր Քաջինց, Գրիշ, 1310ին օրինակած է Աւետարան մը — Հանդ. Ամս., 1956, էջ 39:

ԻԶ. — Ներսէս Քահանայ, Գրիշ, քրանի պատմաւոր, 1312-29, օրինակած է Փոս Անապատին մէջ,

1 — Շարակնոց, 1312ին, Թորոս Կուռակոն քահանայի համար. — Կոն. թ. 46:

2 — Աւետարան, 1329ին, Գրիգոր ըստ հանայի համար. — Հանդ. Ամս. 1924, էջ 517-8:

3 — Պատմութիւն Ազեխամիրի, 1331ին — Կոն. թ. 300:

ԻՀ. — Գրիգոր Գրիշ, Սաղկող եւ Կապմոզ, 1312-1334, որդի Միխայլի Միխայլակցի և Թեֆանոյ, և քեռորդի Սարգիս Քահանայի (Պիծակ): Իր զործերէն ծահօթ են, 1. — Շարակնոց, զոր խազած և ծաղկած է 1312ին — Կոն. թ. 46:

2 — Աւետարան, օրինակած է 1325ին, զոր ծաղկած է իր քեռին. — Միւ. 234:

3 — Աւետարան, 1331-2: Գրիշն է Թուրս Հռոմէկայլցի. Սաղկողը Սարգիս Պիծակ: Գրիգոր օրինակած է Համարարբաները, Գիշահամարները եւ Նախադրութիւնները, 1332ին. — Սարգիսեան, թ. 97: Նկարներ, Ալեքս. S. D. Ners.:

4 — Աւետարան, օրինակած է 1334ին, զոր ծաղկած եւ ուկած է քեռին Սարգիս Քահանայ. — Միւ. 235:

ԻԼ. — Աւետարան Վահական Քահանայ, 1313-1328, օրինակած է,

1 — Մանրաւաստին, 1313ին, Ցուհաննէս Կոստանդին քահանային համար. — Միւ. էջ 233:

2 — Շարակնոց, 1328ին, մազաղաթի գրոյ, Ընտիր բարոր գրով եւ ոսկենկար. — Շողակաթ, էջ 211: Զեռ. Երեւանի, թ. 1576:

ԻԹ. — Վահան Քահանայ, Գրիշ, 1316-1321, որդի Սուլփանոսի եւ Ասկեհասի, ընդորինակած է,

1 — Յայսմաւարք Կիրակոս Արեւելցիի, 1316 թուրին, զոր Լեռն Դ. նուիրած է Քէրէքի Հայոց Եկեղեցւոյն, 1330ին. — Շողակաթ, էջ 212: Միւրանէ, էջ 170:

2 — Ճառընիր, 1321ին. — Միւրժէեան, թ. Զեռ. Երևանացմի, թ. 71:

3 — Ներպողեան Ս. Կուսին, Գրիգոր ըՍկեւացիի, 1321. — Հ. Դոգ. էջ 716:

Է. — Սիմեոն Կրօմաւոր, Գրիշ, 1318ին օրինակած է Աւետարան մը. — Ճանիկեան, Հնութիւնք Ակնայ, էջ 86: Հմմառ. Հ. Կոչենակ, 1957, էջ 230-232:

ԱԼ. — Յակոր Դափիր, Գրիշ, 1318ին օրինակած է Շարակնոց մը, «ի լաւ եւ լընուիր արինակէ Կոստանդեան», Կոստանդ դեռարոյս քահանային համար. — Զեռ. Ս. Յ. Բ. թ. 1700:

- լթ.— Ստովամու Գրիշ, որդի Բասիկ, օրինակած է Փոս Անպայտին մէջ,
- 1.— Աւետարան, 1319ին, Պօղոս Քահանայի ինքանէքով: Մազկողն է Միկթար, թուղթ Կոկողը՝ Յովհաննէս մահկադոյն քահանայ.— Հանդ. Ամս. 1924, էջ 516-7:
- 2.— Ճարթնիքի, որուն ստացողն է Թոռոս— Զեռ. Երեւանի, թ. 866:
- 19.— Միխիքար Քահանայ, Մազկող եւ Կազմող, 1319-29, ծաղկած է,
- 1.— Աւետարան, 1319ին, օրինակուած Ստովամու Գրչէն.— Հանդ. Ամս. 1924, էջ 516:
- 2.— Աւետարան, ծաղկած եւ կազմած է 1329ին. գրիշ՝ Ներսէս— Հանդ. Ամս. 1924, էջ 518, թ. 20:
- 17.— Թորոս Հռոմէլյայեցի, Գրիշ, 1319-1321, Դրագարկի մէջ, ազնիւ մագաղաթի վրայ, ընտիր բոլորդով, օրինակած է,
- 1.— Սազմու - Նարական - Ժամանիք, 1319ին, Օչին թագաւորի համար, Յակոր Քահանայի հետ: Իր գրած մասն է Նարականը — Սիրմէեան, Ա. 6, եւ Նկարագիր Օչին թագաւորի Զեռ. Ժամանիքն, Արթևսու, 1933:
- 2.— Աւետարան, 1331ին, Սարդիս Քահանայի Համար.— Սարդ. թ. 97:
- 16.— Սազմու - Նարական - Ժամանիք, 1319ին, Օչին թագաւորի Համար, Թորոս Հռոմէլյայեցի Գրչին հետ: Իր գրած մասն էն Սազմուն ու Ժամանիքն ու Ժամանիքը — Սիրմէ. Ա. 6. եւ Նկարագիր, եւայլն:
- 2.— Աստուածաշանչ, 1338ին, Սարդիս Քահանայի հետ, Յակոր Բ. կաթողիկոսի Համար — Շողակաթ, էջ 203: Տաթև, 1930, էջ 202-3:
- 12.— Յովհաննէս Գրիշ, 1335ին օրինակած է Աւետարան մը, Մարտիրոս Քահանայի Համար.— Զեռ. Երեւանի, թ. 6504:
- Դրագարկի Վանը ունեցած է նաև Համբաւաւոր Երաժշխններ, որոնցմէ մէկ քանիքն անունները յիշատակուած են. դժբախտարար սակայն մեղի չեն հասած տեղեկութիւններ անոնց կեսներն եւ Երաժշտական գործունէութեան մասին: ԱՀաւասիկ այդ Երաժիշտներուն ցանկը.
- 1.— Յովհաննէփ Երաժշտապետ Դրագարկի Վանքին (1241), որուն Տաղարանի շատ գեղեցիկ օրինակը իրեն գաղափար ըրած է
- Յովհաննէս Երաժիշտ: Այս վերջինին համաձայն Յովհաննէփ Երաժշտապետը լիովին հասու էր Երաժշտութեան, եւ իրեն նմանը չէր գանուեթ այդ օրերուն — Սարդ. թ. էջ 1065-6:
- 2.— Դրիֆտիս Երաժշտապետ, 1247—Յիշտ. Զեռ. Ա. էջ 978:
- 3.— Ամենամ Դպրապետ Դրագարկի — Սիր. 517:
- 4.— Յակոր Երէց, 1313— Սիր. 517:
- 5.— Յովհաննէս Կուսակրօս Քահանայ, 1313— Յակոր Երէցի եղբայրը — Սիր. 517:
- 6.— Թորոս (= Թէկոդորոս) Թափրոնց, + 1342 Գեկտ. 27— Արքունի աւագերէց, և Երաժիշտ կամ զասական Դրագարկի, որ Գորդին Մարտախանի հետ գեսապան զըրկուած է, 1307ին, Լեռն Գ. իւ անոր իր ծանակալ Հեթում Բ. ի կողմէ, Անդլոյ Եղագար և Բ. Թափրոնցի — Սիր. 234-5, 517:
- Կիլիկիոյ Արքունի Յայսմաւուրքին մէջ Թորոս Թափրոնց կոչուած է Քմասատուն և Հանճարեղ Երաժիշտուն — Ալիշան, Հայրապետում, էջ 545:
- Թափրոնց ըլլալու է այն արքունի գըրան աւագերէց Թորոսը, որ յիշուած է Օշին թագաւորի Համար զըրուած Սազմուն-Շարական - Ժամագիրքի յիշատակարանին մէջ — Սիրմէեան, Նկարագիր, եւայլն, էջ 101:
- Նոյն անձը կը թուի ըլլալ փիլիսոփայ Թորոս Գրիշը, որ Դրագարկի մէջ Աւետարան մը օրինակած է 1290-91 Թուականնեցուն, եւ Ստեփանոս Դ. կաթողիկոսի գերեզմանութեան հետու մահէն ետքը (1293) պատմիքակ զրկուած է Արեւելեան Հայաստան, Տէր Թուման Եպիսկոպոսի հետ, Հեթում Բագաւորին և սր. Ժողովին կողմէ — Արարատ, 1911, էջ 223-4: Ազգ. Հանդ. ժԲ. 1904, էջ 155-6:
- Իրմէ զրուած յիշատակարան մը ունինք 1303 Թումին Հեթում կրօնաւորի Համար Գլորիդոր Դպրի օրինակած Սազմուարանին մէջ, ուր ինքզինքը կ'անուանէ Հանարժան Ուլիսոնիքայը — Ս. Փրկիչ, Տեղեկատու, 1952, Սարտ, էջ 12:

Ն. ԵՊՍ. ԾՈՂԱԿԱՆ

EARLY ARMENIAN PRINTINGS  
IN THE NATIONAL AND UNIVERSITY LIBRARY, JERUSALEM

MICHAEL E. STONE

•

In recent years there has been a growth of interest in the gathering and systematization of information about early Armenian printed books. This has been marked, among others, by two publications. The first is *A Bibliographical Catalogue of Old Armenian Printed Books*, published in Erevan in 1963.<sup>1</sup> This list, which is a preliminary stage of a broader project, aims at a complete listing. Therefore, in addition to books from a number of libraries, both within and outside Soviet Armenia, it includes books referred to in literary sources but whose actual existence today is not known. The second publication, a list compiled by Ara Kalaydjian and published in *Sion* in 1967 and 1968, presents only the materials in the collection of the Gulbenkian Library of the Armenian Patriarchate in Jerusalem. Since this is a very rich collection of these early printings, and since Mr. Kalaydjian gives more details than the Erevan list, including a reprinting of colophons and printers' notes, his work is also an important contribution to the subject.<sup>2</sup>

The present writer makes no claims to special expertise in the area of early Armenian printings. Yet, it is clear that in a field such as Armenian studies, among the responsibilities laid upon a scholar is that of making public information known to him about available resources — resources of whose existence he alone may be aware. Even the preliminary announcement of materials is enough to lead the experts to them, and it is this consideration which has motivated the preparation of the present list.

The books listed here are all preserved in the Rare Book Room of the National and University Library in Jerusalem. Following the entries for each book, the comparative numbers have been recorded according to the two lists mentioned above. Although the list is not a long one, it is hoped that the notification of the presence of these books will be of help and interest to those engaged in the study of early Armenian printings. Following the precedent set by the two lists mentioned above, only

<sup>1</sup> Հայ Հնագիտ Գրքի Մատենագիրական Ցուցակ, Խմբագրեց Հ. Ա. Անաստան, Երևան, 1963. This work contains references to the scholarly literature dealing with each book, and therefore these have not been included in the present list.

<sup>2</sup> Ցուցակ և Ցիրակակարաններ եռաւսպեկտ Պ. Կիլյակենեան Մատենագիրակի Հայերէց Ցուցակ և Ցիրակակարաններ եռաւսպեկտ Պ. Կիլյակենեան Մատենագիրակի Հայերէց 1512-1800, Միավ (1967), pp. 52-69, 156-170, 253-264, 331-343, 446-458, 557-568, (1968), pp. 73-86, 176-190, 264-278, 384-397. This list is not yet complete, and in the July - August number of this year (1968) it reached the publications of the year 1725. Naturally, its numbers could only be recorded as far as this date.

those books printed before 1800 are mentioned, although the Library does possess a number of books dating from the first part of the nineteenth century.<sup>3</sup>

1. ԿՊԵՄԿԱ ԳԱԼԱԽՈՎՈՒ : ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՅ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ԸՆԴ  
ՄԵՏԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ ՀՅՈՎԱՐԱՅ : Conciliationis Ecclesiae Armenae  
cum Romana : Pars Prima, Historalis, Roma, Typis sac. cong. de prop. Fid.  
MDCLXXX ( = 1690 ), 15 + 918 էլ.

Հայ Հնատիք Գրքի Մաս . Յուցակ , թիւ 154 : Սիսն , 1967 , թիւ 57 .

2. ՇԱՐԱԿՆՈՅ : Ամսդերամ , 1692 , 798 + 30 էլ .

Հայ Հնատիք Գրքի Մաս . Յուցակ , թիւ 157 : 720 էլ : Սիսն , 1967 , թիւ 59 .



Hymnal — 1692, Amsterdam. Title page  
National & University Library



Gulbenkian Library

<sup>3</sup> The writer's thanks are due to Mr. Ara Kalaydian for his assistance at many points in the preparation of this list, including the translation into Armenian of the Summary. Thanks are also due to the authorities of the University and National Library for their help and co-operation.

The number of pages in this copy is at variance with that of the lists Հայ Հնագիտ Գրքի Ցուցակ and *Sion*, 1967, where a total of 720 pages is recorded. An examination of the book reveals that pp. 1 - 18 are apparently an Amsterdam printing, pp. 19 - 20 are blank and on p. 21 starts a different printing altogether. A comparison of pp. 1-18 with those pages in the copies of the Amsterdam printing of 1692 in the Gulbenkian Library reveals that they are not identical. Even though the date is the same, and both are evidently the work of the same printer and show great similarities, each represents a different setting of the type. In plates 1 - 4 here the title pages and p. 5 of the two printings are shown side by side, so that the similarities and differences may be observed. On the subsequent pages of this first section differences may be observed as to the number of letters per line and the number of words per page. On the other hand, the illustrations on pp. 4, 11 - 12, 17 - 18 are identical as to their placing, as well as being made from the same blocks.

The second part of the book, commencing on p. 21 is also a Դարձուկին (Hymnal), and it continues from where the first part leaves off. It is quite different from the Amsterdam printing, however, both in type and in style, and has the ornamental borders around the pages typical of the Constantinople printings. It has far less illustration than the Amsterdam edition, although some of its plates are inferior copies of those in the Amsterdam text (thus p. 63, cf. Amsterdam ed. p. 52, p. 252, cf. Amsterdam ed. p. 219). The present writer did not succeed in identifying the printing from which this second part of the book is drawn. A sample of its text is given here (Plate 5).

What is clearly of great interest is the existence of two different printings, both executed in Amsterdam by the same printer in the year 1692.<sup>4</sup>

3. Գիրք ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԿԱՅԱԲՐՆ ՓՈՆՑԻԱՆՈՒԻ: Լիլոռնու, ապ. Ս. Էդ-  
միածնի եւ Ս. Սարգսի, 1696, 182 էջ. թէրի.  
Հայ Հնատիկ Գրքի Մատ. Ցուցակ, թիւ 167.

4. ՏՕՄԱՐԱՑ Գիրք ԱԱՅՈՅ ՀԱՌԱՎԵՑԻՈՅ ԵՒ ՊԱՐՁԱԾՈՒԱՐ:  
Կ. Պոլիս, 1699, 1 - 48 + 1 - 288, + 17 - 70 էջ. թէրի.  
Հայ Հնատիկ Գրքի Մատ. Ցուցակ, թիւ 179: Սիռն, 1967, թիւ 70: 48 + 288  
= 336 էջ.

In addition to the two parts, pp. 1 - 48 and 1 - 288 which are known to the compilers of the two lists from the copies of the book available to them, the copy here being described contains a third section. Of this, pages 17 - 70 are extant. Presumably a first fascicle, of 16 pages, has been lost, and indeed signs of this loss may be observed in the book. The binding of this copy is identical with that of the copy in the Gulbenkian Library, and thus appears to be original. It shows no sign, evident on our examination, of the third section having been sown in at a later date, although an expert analysis might lead to different results. A sample of this additional text, showing the last page of the second section and p. 17 of the third, is given in plate 6. The third section is also calendarary in nature.

5. ԱԳԱԹԱԿԱԳԵՂԱՍ: Գիրք ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՈՐ ԿՈԶԻ ՀԱՄԱՆՈՒՆԱԿԻ ԱԳԱ-  
ԹԱՆԳԵՂԱՍ: Կ. Պոլիս, ապ. Գրիգոր Կողիք որդիք Մկրտչի Մարզուանեցի,  
1709, 12 + 428 էջ.  
Հայ Հնատիկ Գրքի Մատ. Ցուցակ, թիւ 243: Սիռն, 1968, թիւ 94.

<sup>4</sup> Concerning this printing see Մ. Ֆ. Գրիգորեան, «Նոր Նիւթե Խ. Դիմովու-  
թիւններ հրաշարակի Վահանեցոյ մատին», Հանդէս Ամսորեայ, 70 (1966), p. 320 f.  
and notes 11 and 12 where further bibliography is recorded.

6. ԶԵՆՈԲ ԳԼԱԿ: ԳԻՐՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ ԵՐԿՐԻՒ ՏԱՐՈՆՈՑ: Կ. Պոլիս,  
1719, էջը + էջը = 188 + 78 էջ.

Հայ Հնատիկ Գրքի Մատ. Յուղակ, թիւ 306: Սիռն, 1968, թիւ 127.

7. ՏՕՆԱՑՈՑՑ ԵՒ ԱԽԵՏԱՐԱՆԱՑՈՑՑ: Կ. Պոլիս, տպ. Կարապետ որդի Աստ-  
ածատորյ, 1722, 360 էջ.

Հայ Հնատիկ Գրքի Մատ. Յուղակ, թիւ 325: Սիռն, 1968, թիւ 136.



Hymnal — 1692, Amsterdam. Page 5

National & University Library

Gulbenkian Library

Observe that the list in Sion, 1968, p. 389, evidently contains a misprint. The number of pages is there given as "ԳՈՒ (380)," which should read "ԳՈՒ (160)."


8. ԵՐԱՋԾՏԱԿԱՆ ԵՐԳԵՑՄՈՒՆՔ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՔ: Կ. Պոլիս, տպ. Աստ-  
ածատուր կ. պոլսեցի, 1724, 528 էջ.

Հայ Հնատիկ Գրքի Մատ. Յուղակ, թիւ 338: Սիռն, 1968, թիւ 144.

9. ԳՐՈՒԿԱՆ ՈՐ ԿՈՉԻ ՏԱՂԱՐԱՆ: Կ. Պոլիս, 1740.

Հայ Հնատիկ Գրքի Մատ. Յուղակ, թիւ 447.

The book contains two separate page numberings with some leaves of a third as end papers. The main section, with the title here given, runs from 1-368. This is followed by a second page numbering, running from 17-144 (presumably a fascicle containing pp. 1-16 has been lost). The first line of p. 17 is Տեսնելով առաջ եկամ յալուրի. At the beginning and at the end are found four sheets of yet a third page numbering, being pp. 53-54, 59-60, 69-70 and 75-76.'



Hymnal — 1692, Amsterdam. Page 21

National and University Library

10. ՍՈՒՐԲ ԱԽԵՏԱՄԻՆ ՏԵԱՐԻ ՄԵՐՈՅ ԵՒ ՓՐԿՈՒՆ : 4. Պոլիս, 1740, 388 + 2 էջ.

Հայ Հնատիկ Գրքի Մատ. Ցուցակ, թիւ 451.

11. ԳԵՏՐՈՍ ԱՐԱԳՈՆԱՑԻ : Գիրք ԱՆԱՔԻՆՈՒԹԵԱՆՑ : Վենետիկ, տպ. Դեմերիս Բէնողուեանց, 1772, 8 + 728 + 3 էջ.

Հայ Հնատիկ Գրքի Մատ. Ցուցակ, թիւ 636.

12. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ : Գիրք ԱՂՋՈԹԻՑ : 4. Պոլիս, տպ. Աստուածատուր, 1774, Հատոր Ա, 1 - 396 էջ, թիւ 47.

Հայ Հնատիկ Գրքի Մատ. Ցուցակ, թիւ 652.

\* Concerning this book see the note in Հայ Հնատիկ Գրքի Մատենագիւական Ցուցակ, no. 447, p. 112.

The copy in the National and University lacks a title page. It has been identified by comparison with the copies in the Armenian Patriarchate Library. There, as in the Catalogue published in Armenia, copies are found containing 414 pages, while the copy here being described contains 396 pages. Like the present volume, one copy in the Patriarchate Library also has 396 pages, and this represents Part 1 of the book. Part 2 starts on p. 397.

Եղինչոր ուռակե և իմաշ զամանա  
գիտե՛ք ։ Ճշբարիէ ի ուստուն  
մի անգամ առնուա լուսէ ։ Ճէ<sup>1</sup>  
[ ։ Առա այն արին առնջ լինիս  
ժը ։ և Ճ. 11 Ճշբարի մի առ  
նուր ի իմաս բարիէ զինչոր որ առ  
առս մարտեցանէ և զներան ար  
դէ ։ իշբարիէ առ ող կենա՝  
մարդն իշերակ առնուա առ  
ով և պնառ սիրականէ զնարդն  
ին ։ Օրիւա առնուա սիրար ու  
սիր լինի եքարիէ ։ ին ։ Օրիւա  
առնուա ինչըս առելնա մարդ  
առ ։ ին ։ իշբարիէ ։ ին երակ  
առնուա ինչըս որի յանկարծ  
ակ մահ լինի մարդ ։ ին ։ և ին  
[ Ճշբարի մի առնուա ոչ ըլուս  
նի կարէ ոչ գեղ խուտ ։

Ա Յ Ա Ֆ Յ 283

յաէ չոր աստղու ։ Պոր բայտ  
անեաց ած յեսուա ըստհանոց  
ին և ասաց յորժամերեսիս դէմ  
մնի ։ Զանապարհ մի գնար ։ Բա  
րի բան մի բանիր ։ Բու իս օք  
բար ։ յորժամ անդունդ ըն լի  
նի առն մի շիներ հիմն մի ձեր  
մի վարի մի անկեր ստվային  
թեաց յետուա քահանայն որ դ  
արցն իւնի ։ այն ժամանակէն որ  
կապաշտէն ։

1 ուսինն առ ժամին արեւելքէ ։  
2 օքի ին իմ շարաւոյ ։ և յարե  
ել աէ ։ գ ժ ի գ ։ հարաւային կո  
զնէ ։ գ ժ ի գ ։ ի մ շ հարաւոյ  
և հարաւայոյ ։ և մ ե ի ։ յարե  
մասեան լինի ։ զ ժ շ ի ։ ի մ շ ը  
բամույք ։ և յասիսուեն ։ և է ի է  
յիսիս լինի ։ ը ժ շ ի ։ ի մ շ ը ։  
17 անոց

### Calendar — 1699, Constantinople. Beginning of third section.

National and University Library

13. ԳՐԻԳՈՐ ՆԱՄԵԿԱՅԻ ։ ԳԻՐՔ ԱՂՋԹԻՑ ։ Կ. Պոլիս, տպ. Յօհաննէս և Պո-  
ղոս, 1782, 634 էջ, թերի.  
Հայ Հնատիկ Գրքի Մատ. Յուցակ, թիւ 717.
14. ՅԱԿՈԲ ՊԱՏՐԻԱՐՔ ։ ԳԻՐՔ ԿՈՉԵՑԵՆԱԼ ԶԵՆ ՀՈՒԴԵՈՐ ։ Կ. Պոլիս, տպ.  
Յօհաննէս և Պողոս, 1787, 424 էջ.  
Հայ Հնատիկ Գրքի Մատ. Յուցակ, թիւ 796.
15. ՇԱՄԱԿԱՆՈՑ ԵՐԱՋԵՏԱԿԱՆ ԵՐԳԵՑՄՈՒՆՔ ՀԱԴԵՒՈՐԱԿԱՆՔ ։ Էջմիա-  
ծիւ, 1789, 895 էջ.  
Հայ Հնատիկ Գրքի Մատ. Յուցակ, թիւ 831.
16. ԳՐԳՈՒԿ ՈՐ ԿՈԶԻ ԷՖԻՄԵՔՏԻՑ ։ ՎՀՆԵՄԻԿ, տպ. Անտոն Պօրթոլի, 1790,  
456 էջ.  
Հայ Հնատիկ Գրքի Մատ. Յուցակ, թիւ 917.

## COMPARATIVE TABLE OF THE NUMBERINGS

Our list

Bibl. Catalogue  
(Erevan)

Sion

1	154	57
2	157	59
3	167	not included
4	179	70
5	243	94
6	306	127
7	325	136
8	338	144
9	447	not yet published
10	451	
11	636	
12	652	
13	717	
14	796	
15	831	
16	917	

## Հայ Հնատիպ Գիրքներ

Երուսաղէմի Պետական և Համալսարանի Գրադարանին մէջ

## Միքայէլ Ըսթօն

Վերջին ժամի մը տարիներուն, Հայ հնատիպ գիրքներու մասին մեր ծանօթաթիւնը աւելցած է շնորհի երկու գլխաւոր ձեռնարկներու. առաջինը, «Հայ Հնատիպ Գրքի Մատենագիտական Ցուցակ», երանարակուեցաւ 1963-ին Երևան, իսկ երկրորդը՝ «Ցուցակ և Թիշտանակարաններ Երուսաղէմի Գիրքակենականի Հայ Հնատիպ Գիրքներու (1512-1800)» 1967-էն սկսեալ լայս կը տեսնէ «Սիմոն» մէջ, յազրդական յօդաւածներով:

Ներկայ յօդաւածը կը ներկայացնէ ցաւցակ մը այն 16 հայերէն հրճատիպներուն, որոնք կը պահուին Երուսաղէմի Պետական և Համալսարանի Գրադարանի Հազորագիւա Գիրքներու Սեննակին մէջ: Միաժամանակ կը տրըւիմ ժամի մը նկատողութիւններ այն պարագաներուն՝ երբ տարրերութիւններ նշմարուած են վերոյիշեալ ցուցակներու նկարագրութիւններուն և այսունդ ներկայացուող գիրքներուն միջին: Թերեւս ամենէն ենուսեքքրականը, մասնակիտական տեսակէնէ, կը համիլիսանայ 1692-ի (ներկայ ցուցակի թիւ 2) «Շարակնացքը»: Գրադարանի օրինակը կը բավանդակէ մէկ կազմի տակ միացած երկու տարրեր տպագրութիւններ. առաջին մասը, էջ 1-18, Ամսդերատաման տպագրութիւն մըն է, եռ'յն քուականով և եռ'յն տպագրիչին ա-

նունով, որոնք կը յիշուին Երեւանի Ցուցակին (թիւ 157) եւ «Սիռն»ի Ցուցակին (թիւ 59) մէջ։ Ասկայն ամ տարբեր տպագրութիւն մըն է, ինչպէս որ Կիւլպէնկեան Մասենադարանի օրինակին հետ բաղդառութիւն մը ցոյց տրւաւ, եւ հետեւաքար պէտք է եզրակացնել որ Ամսդերտամի մէջ միեւնայն տարին երկու տպագրութիւններ կատարուած են, ևոյն տպագրիչին կողմէ։ Գրքին երկրորդ մասը Կ. Պոլսոյ տպարաններու յատուկ ձեւալրում եւ ոճ ունի, դարձնայ առնուած «Շարակնոց»է մը։

Յօդուածին կցուած է վերայիշեալ երկու ցուցակներու եւ ներկայ ցուցակին համենատական մէկ տախտակը, եւ արտատպուած են վեց նկարներ։

## ՑՈՒՑԱԿ ԵՒ ՑԻՇԱԿԱՐԱՆՆԵՐ

**ԵՐՈՒՍԱՂԵՄԻ Գ. ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ**

ՀԱՅԵՐԵՆ ՀԱՎԱՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒ

(1512 — 1800)

150

**ԱՐՄԵՆԻ ՎՐԴ. ՑՈՒՂԱՑԵՅԻ. ԴԻՐՔ ՈՐ ԿՈԶԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ:** Կ. Գոյքս, առ. Մարտիրոս Դոդիք, 1725, 231 էլ.

**ԱՆՌԱԱԱՐԵՐԾ**

Դիրք ՈՐ ԿՈԶԻ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ: Արտօնական և Շարադրեցւալ ի Սիմեոն Վարդապետէ Զուղացեցու, ի ժառ մեծի տառածոյ:

Տովեալ եղեւ ի Հայուազեաւթեան ամենից հայոց Տեսան Աստուածատորոյ Արքան կաթողիկոսի: Այլեւ ի պարբերութեան ուռը երաւանէմոյ և կոստանդուլուզու ու Տեսան Գրիգորի: և Տեսան Ամենանիսի տառածարան Վարդապետաց:

Յամի փրկչին, 1725: և ի հայոց 1174-ի կոստանդուլոլիս: ի Տպարանի Մարտիրոս Դոդիք:

**ՑԻՇԱԿԱՐԱՆ**

Ցիշատակարան տպել տըւողաց. և աշխատողաց Գրիփս:

Ոյք ձեւուու եղն ապեցան որու: և որու: Շուռութեցի եփեմի որդի Յօհաննէ: Բորսոս որդի մելիթոր. ծառուրի որդի Աւելիք: ողվերտեցի յաջապարի որդի Շահնազար. առաւու որդի սիրոցու Միմէօն. և շրին: Տէր մարգարի որդի պարոն Եղիազար: Պատարի որդի Փօրմի. աղաւեցի բասամի որդի մաւուսի Իգնատիոս. պնիաթի որդի Ամենակէ: զաքարի որդի Օվան: յօհաննէսի որդի Յօհան: յակօրի որդի Կոստանտիլ: յակօրի որդի Նոզար. և պարոն Յօհաննէ: վերայդեցի ու-որդի որդի սիրացու պարոն Յակօր, մարտիրոսի որդի սիրոցու Մկրտիչ: տառակցի Փրանկուլի որդի սիրացու Մուկատափացի արիստոկէսի որդի Յարութիւն: տառապացի սիրոցու Մովսէս: իզմիցի զաքարի որդի Գեղրու: էլմէկնէնցի յարութիւնի որդի Կիրակոս: նորագետցի մկրտչի որդի Ամերու: զատամազցի խաչակի որդի Նըքըոր: երեխայի որդի Մկրտիչ:

Այլեւ յիշեցի և զահատակէր զարու որու զէիրացու Տեւէթին: և զՄտեփան Խոս: և զահագուցաւին ի քրիստո զէերունի հայրն ին զահանեսի առքին միով հայր մերի զի յիշեցաւ լիւծ և զուք ի Քրիստոսի ի միւս ակամ կարտանն ամէն հայր մեր:

Կիւլպէնկեան Մատենադարան  
406 Սի

151

Ա. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՅԻՐ. ՆԱՐԵԿ: Կ. Գոյքս, առ. Գրիգոր Մարգարեանցի, 1726, ՆԼԱ (431) էլ:

ԱՆԴԻԱՆԱՐԵԲԻԹ

ԳՐԻՔ ԱՀՈՒԹԻՑ ՄՐԲՈՅՆ ԳՐԻԹԱՐԻ ՆԱԽԸՆԱՌԻՈՅ ՀՆԴԵԿԻՐ ՀՆԵԱՆՈՐԻ:

Տպեցալ ի Հայրապետութեան Մրրոյն էջմաններ՝ Տեսան Աստուածատոր Մրրազան Կաթողիկոսի, և ի Պատրիարքութեան Մրրոյն Արքուազէմի՝ Տեսան Գրիգորի Մաքրազան Վէհչ: Եւ յԱռաջնորդութեան Պատոյոյ Կոստանդրիու: Տեսան Յօհաննեսի Մէծի Աստուածատոր Առաջապես Պարտապետի:

Ի ապարանի գրեդար գործի

ԹԻՇԱՍԱԿԱՐԱՆ Ա

Յիշատակարան Մրրոյ Մատնենիս Տպեցման:

Կարողութեամբն Աստուածոյ՝ և ողորմութեամբն նորին՝ տպեցու ուուրը զիրը և ողիշ Մրրոյն Գրիգորի Նորեկացոյ՝ և ճնշազեաց Վարդապետի: ի բազում լաւ օրինակոց, բամաւախու երկամու պրաբառութեան, զայլ և այլ օրինակն ընդ միմեան համեմատով: Որ եւ ի խառնոցն Աստուածոյ՝ զրտու հնի օրինակ մի՛ որ գերբվերոյ էր քան զայլուն: յարէ բազու թէս սփառուն և պատութիւնու բատից ևւ բաֆից ուղղեցար շնորհին տառունոյ որ եւ էնան ի կոտարուն տպեցման՝ ի թրին հայոց՝ ոնն: ի լրումն տարուն: այսինքն ի վերջունն զեկամբերի:

Ի Հայրապետութեան Մրրոյն էջմաններ Ֆերադան Հնիթունի Նորապասակ Ռիխապետի Տեսան Կարապետի և Մրրազան Կաթողիկոսի Ամենայն Հայոց: որոյ էնան երկար տացէ Տէր Աստուածու մեր:

Եւ ի Պատրիարքութեան Մրրոյն նրուատէմի Ամենապայծառ Աթոռոյն՝ Տեսան Գրիգորի Ճկնապետի Հայրապետի:

Իսկ ի Դիմոզութեան Մէծի Քաղաքի Կոստանդնուպոլոյն՝ Տեսան Յօհաննես Արք Էպիփոնուսի: և այլեւու ի Մրրոյ Տօքրինակն տեղւացն Քրիստոսի Աստուածոյ մերոյ:

Եւ արդ՝ յիշի է տառ, զի ի ժամանակն երկուց լուսաւորաց այսորիկ՝ այսթիք Տեսան Գրիգորին և Յօհաննեսի երգուն կեղացան Աստուածով Ասորը Աթոռն ամենայն Հայոց՝ որ յեւսուաշմ: այսինքն սրբոյն Յակոբոյ: Տեսան ներոյն: Զի մինչեւ ի տուու բարգումն պարտուց սրբոյ Տեսան այսորիի՝ որ ըստ օրէ յակուուն էր: որ էնան յանտանելի դասնութիւն եւ շքաւորութիւն պարտուց: Ապս արք աստուածանիք ևւ բարեկազանք ևւ ճամարիտ խատաղութիւն: ակնցիք այսինքն սուսափք ևւ Հայոցորդք: կեաբացի խալիթոյք, ևւ բոսամուզիք: համայն քանանաց ևւ մորովուրդք, ի մի վայլ ժողովեալ՝ խորհնացն վիորուրդք Տէրամբը, որոյ աէք հաստուց վլարձ, ևւ հաստատն պահեաց միաբան սիրով մինչեւ կ դրսէ բարբարութիւն ունեանու կարպէնի կոչեցին բազում պազատացին ի խնդրակատ տանիքն Կարապետին ևւ Մրրունին որ ի տարօն՝ որը ընկի ծառայէ ին սրբոյ ուխտին այսորիկ: Եւ բերեալ նստացին արքունակն հրամանած զմին յամու Պատրիարքութեան Մրրոյն Յակոբայ գեկցիք Դաւիթի, և զմիւն Կոստանդնուպոլոյոյ մէծի Բաղադրին: զորէն իրակութիւն համատու իմաստութիւն եղեալ կայ ի վերինուն փոքր ի գրեթե որ կոչի Զնորն պատամաքի: Յորում յիշասակեցան թէ որքան շինութիւն եղեւ ի ժամանակն սուռ, թէ ի ուուր նրուատէմ, ևւ թէ տառ ի Կոստանդնուպոլիս՝ Մէծիցեցնաց պայծառակիքն: որ եւ նոր նորուեալ ուուր Յարութեան Տանիքն, ևւ այլ չինաւածք ի մէջ զանից սրբոյն Յակոբոյ: Յաւելուունք սպասուց սրբութեան ևւ միջարմանք պարուց: եւ այլ չնաւածք ևւ սպացմունք տեղեաց ևւ շինւածոց ի հոգի եափայու յիշատակ սրբոյն Յակոբոյ:

Ողորմութեամբն աստուածոյ՝ ևւ պայծառացաւ Հիմւածովք ուուրը աստուածանի Ծեղեցին: 1188: թըւն:

Իսկ անտի մինչեւ ցայժմ նորոգեցան աւա յորդորմամբ ևւ աշխատութեամբ սուր այսորիկ՝ երկուց վեհցու ևւ ողորմութեամբն աստուածոյ՝ աստ ի կոստանդնուպոլիս սուրը Եկեղեցիք Մրրոյ Հրեշտակապետացն, սրբոյն Գէորգեայ, ևւ սրբոյ Լուսուորին մերոյ ի զալաթիք որ է Հանդէս թաղաքիք: եւ այլ լըջակայ տեղիս: Որ եւ աստուածն ամենայն Աւելիս թաղաքուրին եւ երկ փոխանորդ նորահիմ փալացիթ երկար կեան տացէ: որ նուու հրաման նորոգմանց այսորիկ: Այլ եւ երկուց լուսաւորաց այսորիկ տացէ ամաց երկարութիւն ի լուսաւորիլ զեկողեցին ստուածոյ: աստուածարան Վարդապետութեամբն իւրանց: Ամէն: իսկ աստ եւ այս յիշելի է: Զի յայս թըւուշ յորում աւա դըեթէ վընարեալ են

պարտիս սրբոյն Յակովայ զեղեցիկ Գոհեն, զի տակաւ թէ և մատուցաւ Խորհուրդ իմն ի մէջ բառու թէ՝ ախրան յաւելումն պարտոց սրբոյ Յանն ախրանի ուստի՛ սկսաւ եւ յի՞նչ պատու համայ Եւ սրբեար գոմին ի զիտողաց՝ թէ այս էր պատմառն՝ որ եկածու եւ ուստի ան ու ուստի ոք աշխարհական արտօնութիւն վահիցն բայցայցին և զրբիկ ի հիմաց սապայցին. զի յայնքան աշխարհական որ յիշաքի ազի եւս ի հարուստոց սունն այն ու ուստի թէ զարդոց ոսկեղինց կամ արծոնթինց, ու այժմ յի է ամենային. զոր ամը տառութեամաս եւստացաւ յախարհան պրշանց զիերեւ եւեթ զիտողաց. Եւ իրեւ զայր այսպիս ստուգեցին, ապա Հրամանաւ նորադասի Հայրապետին եւ սրբազն Կոսմոդիկոսին, եւ երկու բարձրակ Պատրիարքաց այսպիսի, եւ այլ պատրաստ գտեալ նպիս կողուոց եւ Վարդպահաց եւ տաճանայից, Հոստանացաւ կանա իմն այսպիս.

Եթէ յայնձենեան եկածու որ որ ի տանն այն լիցէ սնեալ եւ զելումու նորա լիցէ ինացեալ՝ եւ յանդղեցիկ պատմորդ լինի նմա, կամ վեցիկ՝ նզովեալ եղիցի. Եթէ որ յայնձենեան զայտարհական որ պապա անամք կամ այլինչ կոշտմար տանէ վերակացու որրոյ տանն ախրանիկ, նզովեալ եղիցի. Եթէ որ յայնձենեան պատման լիցի զպատրիքուու թիւն սրբոյն երաւագէմի կցել ընդ առանորդութիւն կոստանդնուպոլսոյ՝ կամ այլ ինչ աերոյ՝ որ մեն պատման այս էր սրբոյ տանն աւերման նզովեալ եղիցի.

Առո՞ յիշեցար զայր՝ զի զգուշութիւն լիցի ապանեացն, եւ ո՞չ ի փոռս ներկոյ եղելոց:

Այլ որդ՝ պայմէմք գրաբեմի եւ զիերմեանդ ընթերցօղոդ ուուրբ մատենի՞ն՝ զի ի ճաշակէն մեր ի հոգեւոր սեղանոյ յարանու, որոյ բաղրութիւն անհամենա է, յիշանջիք ի արարու մատման մեր գնդրողը եւ վօծաննէ վերպրեցեալ անամք եւեթ զարգացեար. որ յա փափակած կոմեցար զպաւու ուորս. եւ այժ էլից զփափազան մեր ողարմութեամբ իրով: Որու անհան ուուրի թիւն եւ փառք:

Եթէնչիք եւ զայտասաւոր որդեակին մեր զպասպար գոյիքն սերաստան. որոյ արդեամբ եւ զոյիք պայծառ ուուրբ Գիրս, յիշատակ Հուրոյ իւրոյ եւ ճնողաֆն: Եթէնչիք եւ զոնթեցամբ որդեակին մեր զոյիք յարութիւն նորմեած որեկաթ, որ բարամ երկունս կրեաց ի զնովին զփայութիւնն զոր յիշեալ մեր ի յատաշառնութիւն գրքոյս: Ըստ նորի եւ զփորիկ ուտեաք եղացար նորին ընդոգենին որդեակին մեր ի տէր հանգուցեալ. որ և նո ի պայտական հասակին ընթեանոյ շատառածաւածէ տառս. եւ մինչ զտանէր զբաս տառս համեմատ բռուց պարտիկան գրքոյս այսորիկ՝ տէր հնդարոյ աւա՛ վկայութիւն մի այլ զոր:

Իսկ մեր զտան շանէկոյ զրոզրոյ միտո նորա՝ ո՞չ ձգէաք յիտո թէ այդ շի պիտօք այնէաք իսկոյն ի լուսուն հանդէս այնէաք բռուց, որ ի որբուց ուուշեոյ ըզուց ընթերցման նորին: Ըստ որո յիշենչիք եւ զոյլ աշոկերութ եւ զոտիք:

## ԲԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

### Եթշատակարան տպաղի:

Տպեցաւ ուուրբ գիրք արդեամբ եւ զոյիք վերպրեցեալ աստուածանէ եւ բարեպատաս զայրար գորի սերաստան: Որոյ տէր Հատուցաց զվարձն սրբոյ եւ փափազանց նորին ի Հոգի իւր՝ եւ ճնողաց նորին զրիկուրին եւ եղիսարիթին, եւ ամենայն զարմից նորին: Ամէն:

Եթէնչիք ասանած եւ զի զպազպար ապարզոց գրքոյս՝ զմահանիք գրիգոր գուիրու՝ եւ զնոօքը իմ որ բարում աշխատան կրեցի ի շնեն զմահագիրս եւ զեղակագիրս սորին, եւ զոյլ ինչ սրպիսութիւն պապարտասան: Եթէնչիք եւ զրազաշխատ-սորին իմ զպուաց ծերութեան իմ զոր նոն է շարօն եւ ցրօն արեճաստանցոց: Ըստ նորի եւ զգնուարոյ բռզուց որդեակին իմ տարիցու թաղվոն: Որ ճա իմ ի մանկան Հատակին բայցու աշխատան կրեաց ի շարեւ եւ ի ցրեւ տու իրում աղայական կարեացն՝ յիշեամբ եւ զմայր աղին: Եթէնչիք եւ զոյլ աշխատաւոր Ցպագրատան ըզթէֆլեղիք ուժէ: Ամէն: Աթին, եւ զմազպար կասին: Եւ զոյլ յիշեալ լինի է Քրիստու Աստուածէ մերմէ: Ամէն:

Հումք յեռց բան զամանեսի՞ և զի՞ զարդարոց որուց մատենիս, զմեղապարագ պատառար չընչին դպիրո, և զամանեմբ վարժապատճ իմ զբանապատցի աղանի Աստուածականը մատուր վարդապետն, և զննողն մեր յիշեմի՞ ի աեր: Յորմէ և գուց մեմուոց լիի՞ս ու զորմանթեմբ ամէն:

Հայր մեր որ յերկիրու:  
Սուրբ եղիցի անոն քո:

Կիւլպէնիկեան Մատենագարան

248 Նա

1726

## 152

ՄԱՅՏՈՒՅ: Կ. Պոլիս, առ. Աստուածատուր Կոստանդնուպոլիսի, 1726. 627 (384) էջ.

ԱՆՈՒԱՆԱՄՔԵՐԻ

ՍՈՒՐԲԻ ԳԻՒՐՑԱՆ ՈՐ ԿՈԶԻ ՄԱՅՏՈՒՅ:

Պարունակէ յինքնան զոման որբազն արարողութիւնս Հայաստանեայց Եկեղեցւու:  
Տըղեցնաւ ի կոստանդնուպոլիս քաղաքի Հարամանաւ Նորին վերագիտողի տեսան Յօհաննու Արք Նպիսկուոսոսի.

Օգնեան Ամենակարգութ Տէր:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

Յիշատակարան Արրաջընդի:

Սբրազնագոյն բանեանցաց՝ և հարցդ իմոց հոգեւորաց յա՛յտ լիցի: Զի ի վազոց անտէ անանենով զրաբում սիաման բանից և բանից ի մէջ մաշացացից, մձեազոյն առաջ իմէնք ուղարիս: Բէ զիմ՞րդ ոչ ունեն փոյթ լինի սուզել զնոսա: Եւ որմայի հանապազ սբրաբու զմշացոց մի, և նո՞ր տալ արպէլ ի փառ անուան մեծին աստուծոյ, և ի քաւութիւն լոգում յանցանաց իմոց: Անսէ տեսնալ զբողման անվիտան նառայիս իւրոյ՝ զիտօն զարմանաց, էլք այսօք զափազան սրախ իմոց: Որ ահա չնորւին աստուծոյ՝ և հարկող Հրամանաւ սբրաբարզին մեծնամուխ եղէ ի գործ այս:

Նարեկով առաջի իմ ն-զ հնագոյն ընտիր օրինակս, և համեմատենով զնոսա ընդ իր և արարութանու աշխատութեամբ և անհնագուս աշբանութեամբ:

...Եւ արդ՝ իրէ հանոյացի յաշը քարեխիցաց՝ զիրմեանդ աշխատութիւնս մեր, փառ զիր առաքնիչք արիմ որ տօնին է ամենան շնորհաց: Եւ իրէ զտանիցին սիամանը ինչ և ի մեր սբրաբարութեան, ներուիչք սկարութեան, զի միանիալ միայն աստուծած է: Եւ յիշեսի՞ս զներքողեաւ և մեզօք ցցւալ եղկելիս:

Պաղտատար չՑին դպիր

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Յիշատակարան Ցպողի:

ՈՂորմութեամբն աստուծոյ՝ տպեցան սուրբ գիւղս ի Հայրապետութեան սուրբ էջմիածնի՝ տեսան Կարապետի սբրազան Կաթողիկոսի: Եւ ի Պատրիարքութեան սբրոյն Երաստանի տեսան Գրիգորի Սբրազան Նպիսկուոսու:

Արդ որք ընթեռնեց զա՛, յիշելիք է տէր զջպագրող զբօյու, բզմահուսի ախրացու աստուածատուր զանպիտան ծառայու ձեր: Եւ զնանուցեալ ծնողն իմ զկարապեսն եւ զմարման: Եւ զորդեան իմ զոհբացու յօնանին զցուպ ծերութեան իմոյ: որ չա՛տ աշխատանք կրեաց ի շարին զա՞, ա՛յժուն զդուշութեամբ և նուրբ ժամանմամբ: թէ զիխաւոր բանքն ի գուշի առզիցն անկանցին: Զոր տեսանիք աւա թէ որպէս վայելուզ զրուածովք եղեալք են: որ է մեծ աշխատաթիւն և ժառաւորաց զիսելի:

Այլ եւ զայտատար ճակի գրքարանի զմանեցի միելիթարի:

Եւ զուգ միշեալ լիլիք ի ըրբոսոյ յիսուսէ, ամէն:

Ի թէին Հայոց, 1175: Նոյեմբերի, 15:

#### Կիւլունիկան Մատենադարան

264.3

1726

153

ԴԱՅՑԻԿ ՆԱՂԿԱԼԻ: Թրգմ. Յովհան Վրդ. Թօխաթեցի: Վենեսիկ, ապ. Անտոն Գոռքուի, 1727. 429 էլ:

#### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԴԱՅՑԻԿ ՆԱՂԿԱԼԻ: Որոյ սկիզբ է, Կախազգուշացումն ինստովանակարց: Եւ Կոխակիկն պարբուզուակն: Եւ ապա են վարք և որինակը զերպանցական:

Հաւաքեցեալք իր զծաղիկս ամենառեղեցիկս՝ յեկեղեցական պատմութեանցն իտալ-իտականց. եւ ի մի վայր շարադրեցեալք բարին հայկակնուու Աշխատաօիրութեամբ տեսան Յանուան Վարդապետու Թօխաթեցւու, և նպակնուունն, ի ցրուան և ի զուարճութիւնն հոգական: Խորցոց մերց հայրոց հայկականցն: Յառիթ կեցութեան. և պատման շերմենանզութեան ընթերցուացն նոցին, և լուզցն ի փոսո տառունոյ, և ի պատի Ամէնօրնենար Կոռուի:

Ի հայրապետութեան Տեսան Կորապեան ամենից Հայոց Կաթուղիկոսի: Յանի Տեսան 1727. Ծույլ 24:

Ի Վէնէսիկ: Ի Տպարանի Անթօնի Գոռքուի: Հրամանաւ Մեծաւորաց, և փոխիլէ-ժիով Գերազնուցանեղի Սերակուտ:

#### ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունի:

#### Կիւլունիկան Մատենադարան

240 թ.

154

ԲՈՎԱՌԱ ԱԳՈՒԽՆԱՅՅԻ. ԽՈԽԱՎԱՆԱԿԱՐԱՆ: Թրգմ. Գետրոս Մուհուզեան: Վենեսիկ, 1727. ապ. Անտոն Գոռքուի, 138 + 5 էլ. = 143 էլ:

#### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԽՈԽԱՎԱՆԱԿԱՐԱՆ ՄՈՒԱՅԻ Ացուինացւոյն, Որուժ ունեք թէ Խոսովանահօր, թէ Խոսովանուրգուս հարկաւոր:

Խորդմանեցեալ ի կաթինական առ հայկական բարբառ ի Տէր Գետրոս Միսախուարի:

Խոսանդինուզուցայ Մուհուզեան զարմէ:

Եւ ապրուիկեալ առ օգոս ամենից չահացողութեամբ նոյնոյ:

Ի հայրապետութեան Տեսան Կորապեան ամենից Հայոց Կաթուղիկոսի:

Ցամի Տեսան 1727. Ծույլ 10:

Ի Վէնէսիկ: Ի Տպարանի Անթօնի Գոռքուի: Հրամանաւ Մեծաւորաց, և փոխիլէ-ժիով Գերազնուցանեղի Սերակուտ:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունի:

Կիւլպէնկան Մատենադարան

180-4 թ.

155

ՑՈՎՀԱՆՆԵԼԻ ՎՐԴ. ԲՈՅԻՆ. ԽԻԱՆ ԶՂՋՄԱՆ: Քրդ. Գևորգ Մուհուզեան: Վենետիկ, 1727,  
առ. Անոն Գութով, 288 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԽԻԱՆ ԶՂՋՄԱՆ ԵՒ ԱԹԱՇՆԱԽՈՍՈՒԹԻՒՆ ՄԻՋԱՀԻՒՍԵՑԵԱԾ ՔԱՆԻՒԹԻՆ ԱԽՅՈՒԱՆԱՇՈՒՆՉԻ:  
Զեմամբ Վերապատուելի եղբայրականի Հօր ի Յիսուսէ Մարիամայ Թարմելիբան  
կանի Բորիկի:

Քարդանենելով ի Հաթիսականէ ու հայկական լիզու ի Տէր Գևորգ Միսախոստէ  
Կոստանդինուպոլիսոց Մուհուզեան զարդէ:

Եւ ապեցեալ ի օգուս մեղսուրոց խնացութեամբ նոյնու:

Ի Հայրապետութեան Տեսան Կարապետի ամենից հայոց Կաթողիկոսի:

Յամի Տեսան 1727. Մայիս 26:

Ի Վէնէտիկ: Ի Տպարանի Անոնի Գութով:

Հրամանաւ Մեծաւորոց, և Փոքրիէնիով Գերապանցադռնենիք Ֆերակուուրի:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Չունի:

Կիւլպէնկան Մատենադարան

234 թ.

156

ԿԻՒՐԵՂ ՀԱՅՐԱՎԵՏ ԵՐՈՒՍԱՂԵՄԱՅԻ. ԿՈԶՈՒՄՆ ԸՆՍԱՅՈՒԹԵԱՆ: Կ. Գուլիս, առ. Մար-  
տիրոս Դպիր, 1727, 384 + 208 = 592 էջ:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԿՈԶՈՒՄՆ ԸՆՍԱՅՈՒԹԵԱՆ. յորում պարունակին բանք հաւատոյ և իրատք պիտանիք առ-  
շնեայեալով ի խորհուրդ ուուր աւազանին:

Արարեալ որբոն կիւրզի կեռապէմայ Հայրապետին: զոր սկսանի ի սկզբան քա-  
ռասնորդաց զաւոց ուուր զատկին: Ճի. ընթերցանովք: Քարդանենելով ի յունցն: Եւ  
ապեցեալ ի բուզանդիս ի Հայրապետութեան որբոյն հջիքանի տեսոն Կարապետի որբազան  
հաթաղիկոսի ամենայն հայոց: Թըւիթ Աթէզ:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ա

ՀԱՅԱՆՈՐՈՅ տեսաւ զգեցեցաւար վարդապետութիւն որբա և: իզչ յանձին կայեալ  
ըստ ի քիսուս սիրոյն, արեւելցի բարեպաշտօն չերժեանդք ալուսիկ, պարոն շահնազարն,

եւ սիրացած ժողովան, ետուն զամ ապէջ եւ ի լոյս տակը ի քիչտակ հոգուց խրեաց եւ ի յազուած ժանկանց եկեղեցուց, եւ ամենաթիւ ի գոտո տառածեց:

Եղիս ուրեմն սկսեցաւ արդուուն ուրին կամօք եւ բրդորժամբ երկուց պրատան պատրիարքաց սրբայ երաւաղէմի եւ կառանդինուզօրոց, ձևուն Գրիգորի եւ տեսուն Յունանաւ Առաւամարան բարողացաց:

### ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ Բ

Փառք...

ՀՀ ԲՐ ՇԱՄ ԽՐՈՆ ՄԵՐԱՂՋԱՅ ԵՒ ԱԽԱՆՔԵԱՄԱ ԹԱՐԵՐԱՐՈՒԹԵԱՆՆ, ԵՒ ԿԱՐՈՂՋԱՆ ԹԻՒՆ ԱԽՎԲՈՒՆ ԵՒ ՊԱՐԱՊԱՐՈՐ ԺԱՆԿԱՐԻ ԱՊՔԸ ԵՒ Ի ՄՐՅ ԱԽԵԼ ՊՎԵՂԵՑՔԻ ՊԻՐԸ ԵՒ ՎՈՃԱՆՈՒ ՀՅԱ ԺԱՆԿԱՆ ՊԱՅ ՊԱՆԱՄԱՐԱՆՆԻՆ, ԱՐ ԿՈՆՑԵՄ ԿՈՂԱՆ ՌԵԴԱՄՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՂԵՑՈՒ ԵՎ ՓԻՐԱԿ ԲՐԱՎԱՂԷՄԱՅ ՀԱՅՐԱՎԿԵՄԻ, Ի ՎՀՄԱՆ ՀՆՈՐՀԱ ՀԵՎԱՐԵՄ ԱԽԱՆՔԵԱ:

ՈՐՈՅ ԱԽԵԼ ԱՐԺԵԽԱՑԱՐ ՀՆՈՐՀԱՅ ԱԽԱՆՔԵԱՅ՝ ԱԽԵԼ ՎՀԿԱՆԱՐՈՒՄՆ ԱՐՎԵցման: ՈՐ Եղէ Ի յամի ախան 1728: Ի ՀԱՅՈՅ ԹԱԿԱՆԻ 1177: յամենան մայիսի 19:

Ի ՀԱՅՐԱՎԿԵԱՄՈՒԹԵԱՆ ԱՐՐՈՅԻ ԷՀՄԻՆԵՆԻ ԼՈՒՍՈՆԿԱՐ ԵՒ ԹՈՐՃՐԱՎԱԿ ԱԹՈՈՐՅԻ, ՎԵՐ-ԹՈՆԵՐ ԱԽԱՆ ԿԱՐԱՎԱԿԻ ԱՐՐԱՎԱՆ ԿԱԲԱՆՂԵՑՔԻ ԱԽԵՆԱՅԻ ՀԱՅՈՅ: Եւ Ի ՊԱՄՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ ԱՐՐՈՅԻ ԵՐԱՎԱՂԷՄԻ ՊԱՆԱՄԱՐԱԿԻ ԲՈՎԱԳԲԻ Եւ ԱՐՐՈՅԻ ՅԱԿԱՐԱՅ ՎԵՐԱԿԱՅԱԿ ԱԹՈՈՐՅԻ, ԱԽԱՆ ԳՐԻԳՈՐԻ արք եղիսկոպոսի եւ ԱԽԱՆԵԱՐԱՆ ՎԱՐԴԱՎԱԿԻ:

Եւ Ի ՊԱՄՐԻԱՐԳՈՒԹԵԱՆ ԿԱՊԱՆՂԵՆԱՊՈՎԱԿԻ ՄԵՋԻ ԺԱՅՐԵՊՈՎԱՔԻ, ԱԽԱՆ ՅՈՆԱՆՆԱ ԱՐԵՎԱԿԻ ԱԽԱՆԵԱՐԱՆԻ եւ ԱԽԱՆԵԱՐԱՆ ՎԱՐԴԱՎԱԿԻ, Ի ՊԱՐԱԿԻ ՀԱՆՊԱԿԵԿ ԺԱՇԱԿԻ ԱՄՐԳԱԲ ԱՐԴԻ ԱՔՐԱԿԱՆ ԺԱՐԱԲՐԱՆԻ, Ի ԿԱՊԱՆԵՆԱՎՈՐԸ ԺՎՈՎԳԻ:

### ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ Գ

ՑԻՀՉԱՄԱԿԱՐԱՅ ՄՊԵԼ ԱՎԱՆՊԱՅ:

Արգեմիք եւ Յափիւշ յարենից ախեն ազվեցիք որ է յերկրին սիւեեաց՝ Հանգուց-եալ պարս Հախնապարի որդի սիրացու պարս շահնապարի եւ միւս ննկերակիցն նորին գառանցի որ է զողթնեց եկէիր, պարս մասնիւց որդի սիրացու պարս մուրան:

Որո բարեկալու եւ պանամանէր ըզնած վանցան ի ուր ուրբ մատնիս եւ ետուն ապէջ զամ. ոչ վան չառ եւ օպք մարենակն վայելյութեաց իւրեաց, Այլ լինիւ ուրբ յիշու առէ հուզու իւրեաց եւ ննոցան:

Արդ՝ որք հանգիսէ ուրբ գրքին այսմին ընթելուզ կամ լսելով, եւ օգտիցիք ի ամսէն օգտական ինչ հոգեւոր, պարտի ժիռ հայր մերի յիշէլ վենոսպրեցեալ սիրացու Շահնապարն եւ զննօցն նորին վենոսպարի եւ վրապունքն: Նա եւ զիզակիցն իւր զնափախէնի եւ զեղարյան իւր զիշէրան եւ զմբէս եւրպարին Սակֆաննուն: Ընդ նմին, եւ զոկացու ստեփան եւ զպէնան. եւ զորդերի իւր զեղարպանին եւ զիշէրան եւ զիզակիցն իւր զնափախէնի: Եւ զիշէրան եւ զոկացու նորին: Եւ զուու նորին: եւ բայլ ախենից արեն առան նոյին:

Այլ եւ զախտաւոր պակապի գրքին զայրացու Տէվէթին եւ զննօցն նորին: Նա եւ զիշէրի աշշէկան ինչով անդրանկա Սրբափինի:

Եւ զննօցն ինչ զիշէր յիշէնաւ եւ զնափուցեան զերիսուս զմահանի Սարգին, Հանդերք մարք ինչով եւ համայն ննիշէլովք: Այլ եւ զմիս ինչ զեղիարէթին եւ զնափուց-եալ զեղարյան ինչ զննութիւն:

Այլ եւ զախտաւոր պակապի գրքին զայրացու Տէվէթին եւ զննօցն նորին: Նա եւ զիշէրի աշշէկան պակապարանի զնափախէն: որ բարու աշխատան ունի ընդ իւ շարքէ զփոքքի աշշէկան պակապարանի զնափախէն: Այլ եւ զմիս աշշէկան նորիսկ զնափախէն: Որպէսզի առա բարեկ իւր զիշէրի աշակերտ ամէն:

Այլ եւ յիշէրի զախտաւոր պակապի գրքին զայրացու Տէվէթին եւ զննօցն նորին: Աշակերտ առան աստ-... Եւ յիշէրի զախտաւոր պակապի գրքին զայրացու Տէվէթին եւ զննօցն նորին: Աշակերտ առան աստ-... Եւ յիշէրի զախտաւոր պակապի գրքին զայրացու Տէվէթին եւ զննօցն նորին: Աշակերտ առան աստ-... Եւ յիշէրի զախտաւոր պակապի գրքին զայրացու Տէվէթին եւ զննօցն նորին:

Հաւաք յիշոյ՝ յիշենիք եւ զարրագրոց նուրբ մտահեր զտիքացու Պաղասարն զվարժին իր եւ զննողն նորին. եւ զօրդեանի իր զտիքացու Արգէնն. որ բազում աշխատան կը կրեաց ի վերադպուհ պիտիանց առին: Բայց զանդի մըրոն և զգուշանցչ ոք ի սրբագրութեան աղեցման գրքի միջու, մասն տափաքին ուղղելք մանգ ի տեղի տեղին. թէ ի բան, եւ թէ ի բառ, եւ թէ ի առան. որպէս եւ յանձնայն իսկ դրեան զանդին եթէ ոք նըրապէս սրուիցէ: եւ այս յա՛ին առկո, զի մարգ ենց ակարութեամբ զցածեալ: Վասն որոյ միջ յափափիս ինչ տեսանիքէ ի սմա, մի զարդանիք ընդ միտոն մեր. այլ բայ բարեվարտ իմաստից ձերց ուղղեսիք սիրով զայն եւ ո՛վլ լեռուք:

Եւ թէ յի՞նչ պատճառէ՝ չըրժեալ ուուրին կիրեակ շարագրեաց զուուր գիրք զայն որպէս յատան յիշեցք՝ ան՛ ի յիշեն լուծ. 8:

**ՄԱՆՈՒԹ.** Առանձին կշահամարով տպուած է նաև Գրիգոր Արշարումնաց նպիսկապոսի ԱՄԿենուրին Ընթերցուածնեց Կիրաքի երաւակնացուց Գրամանանչ և Մրգացմ Հայրապետից զործը (էջ 1-208):

Կիւլպէնիկեան Մատենադարան

248 էլ:

## 157

**ԱԽՄԵՅՆ ՎՐԴ. ԶՈՒՂԱՑԵՑԻ. ԳԻՐՔ ՏՐԱՄԱՅԱԱՆՈՒԹԵԱՆ:** կ. Պոլիս., ապ. Առաւածառուր Կոստանդնուպոլիսի, 1728. 294 + 2 չւ. = 296 էջ:

ԱԽՄԵՅՆԱՐԵՒՐ

**ԳԻՐՔ ՏՐԱՄԱՅԱԱՆՈՒԹԵԱՆ:** Սրմէնի Զուղացեցոյ Գերմանառ Վարդապետի Արարեալ: Եւ ուղղելալ ի Հայրապետութեան սրբոյն էջմիածնի՝ Զէյթունցի Տեառն Կարպատի Մրգացմ Կաթողիկոսի Ամենայն Հայոց:

Ի Կոստանդնուպոլիս տաղաքի Հրամանու նորին պատրիարքի Տեառն Յօհաննիսի Արք Եպիսկոպոսի եւ Առաւածառուր Վարդապետի:

ՅԻՇԱՄԱԿԱՐԱՆ

Ցիշառակարան Ցուագրոսի:

Աղորմութեամբ Աստուծոյ՝ արակցաւ գիրքս ի Հայրապետութեան սրբոյն էջմիածնի՝ առան Կարպատի Մրգացմ Կաթողիկոսի եւ ի Պատրիարքութեան սրբոյն Երուղազմի՝ նձէն. ապ. Ժ.:

Արք՝ աղաւեմ ըլքարեմիտ ընթերցօղդ, զի յիշենիք ի տէր ի մաքուց մաղթան մեր՝ զծըզագրոց գրքոյ՝ զմաւտեսի տիրացու Աստուծառուր զանպիսան ծառայն մեր: Եւ զանգուցան իմ գլքարապեան եւ զմարիան նաև զորդեակն իմ խոհեմամիս՝ զտիքաց յօհաննիս զինուուկ ենթութեան իմոց. որ շատ աշխատան ունի ի վերայ ուղարգառան ի շաբէն եւ ի ցուուկ զիսպարեայն: Այլ և զրազմաշխատ մշակն գործարանին՝ զվանեցի սիրացու պետուոն՝ եւ զայլ երախտաւորն մեր յիշենիք ի տէր: Յորմէ եւ ցուք յիշեալ լիլիք: առէն:

Կիւլպէնիկեան Մատենադարան

100 էլ

## 158

**ԵՐԵՄԻԱԿ ՎԱՐԴԱՊԵՏԾ (Մեղրեցի). ԲԱԼԴԻԿԻ ՀԱՅՈՈՅ:** կ. Պոլիս., 1728. ապ. Մարտիրոս Դպիր, 576 էջ:

ՀԱՅԱՍՏԱՆԱՐԵՐԻ

**ԱԱՁԻՒՐԻ ՀԱՅՈՒԾ**. Արտեմի Ի Սուրբ էջմիածին Եղեմիա Վարդապետի:

Եւ բայց Ասուածալունշ գրոց չեղ սմա միաւորեւոց Որ ևս բնթերցողաց զԱսուածալունշ զիրո բաւական է լուզ:

Ցպեցաւ ի Հայրապետութեան տեսան Կարսպետի սրբազնն Կաթուղիկոսի:

ՈՒ ՇԱՏԱԿԱՐԱՆ**Յիշատակարան Բառարանի:**

Ընուին ամենակարգող Յիշատիք, և մօք նորու սրբունոյ կուսին Մարդունու, թթաւականաթեան արածեան մանը, ի յանձարի լոց Եղեւ աւարա և եղր տպեցման հարաւոյն բառարանի հայոց: Ի հայրապետութեան տեսան Կարսպետի սրբազնն Կաթուղիկոսի: Եւ ի պատրիարքալունշ երկուց պիտոց առարց կորսալէմայ և կոստանդնուպոլիսոց երկուց չործանարդ ուրց ևսիսկառուց տեսան Գրիգոր և տեսան Ավհանիսի:

Արդ ուրց Հանդիպէ սմա տառալով զայ յիշեցէ զպարոն տիրացու Սուրբուն որ տեսանեազ թէ ոչ զառակը գիրք այս յաման այլ էր սպառեալ, եւս ապէլ զայ արգեամբ իրով: Եիշեցէ նուի զծուզ նորո զփուանկուն և զսնէմն: Եւ զկուակիցն նորո զթագուն էնի: Եւ զնզարոն զգիրէոր զախովնէն և զյուգանիսն: Ա զորու զնորմուուրի և զնորիփունին: Այլու յիշեցէ զպիրէ Յակով զորդապանն որ առ զախորչացոյն զոր եկաք ի սմա: Եւ զարբաց գէորցն որ զգիրէին բառ զոման ժողովեաց ի զրոց: Նոնց զախուսաւոր սպանն սորս զակէիթ: զիաշեն: զոտեփան: Եւ զանան: Էւ զնակուցեալ Հայրն իմ զարգիքն: Հուսկ եւ զորդակի իմ զարտիքնն: Ոլոսպաթ թիւնի կաւեալ թերով ինքնամբ լինի գրինեալ եւ յանսայի թիւնի զուգաւ: Երկիւն զնա հովնապատկեալ: Թրբիթակ նովանձեցեալ երբ յորեկեան զիրարերեալ:

Կիւլպէնէկեան Մատենադարան

463 Երեմ

159

**ԽԱԶԱՏՈՒՐ ՎՄԴ. ԵՐՋՈՒՌԵՄԵՑԻ.** ԽԱԶԱՏՄ ԱՍՏՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ: «Հատոց առաջին առաջնոյ ժամին: Վենետիկ, ուղ. Անտոն Պոթուի, 1729, 8 ձւ. + 624 Բ 632 էլ.»

ՀԱՅՈՒԱՆԱՐԵՐԻ

**ԽԱԶԱՏՄ ԱՍՏՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ,** Բաժանեցեալ ի վեց ժամունու ընթեռն զկոսունոյ, որոց յառաջնում ընթեռն զկոսունոյ, յերկրորդում զմարուց է հասարակի, յերրորդում զմարուց է մանաւորի, ի շրորդում զենքարտրութեան, ի հինգերորդում զիսրէրոց Եկեղեցւոյ, եւ ի վեցերորդում զիսրէրոց մարդոյն: Արարեցեալ, եւ շարագրեցեալ ուստինուորութ բանի: Ի ԽԱԶԱՏՈՒՐ ԱՍՏՈՒԱԲԱՆ ՎԱՐԴԱԳԵՑԸ Արզումեցույ ի յօդու, եւ ի նոգեւոր զուարձացումն մեռազնայ: Մրաւանեցեալ համբականակ Աստուածարանութենէ սրբոյն Թօմայի Աղութիւնացոյն: Եւ նուիրեցեալ նախապետարար ի փառ Ասունույ, եւ երկրորդարար ի պատիւ սրբոյ Հօրի մերս Գրիգորի Խուսուրցին:

Ի Հայրապետութեան Տեսան Կարտապետի ամենից Հայոց Կաթուղիկոսի: Յամի Տեսան 1729. Տպագրեցեալ: Ի Վենետիկ, Ի Տպագրեալ Անթոնի Պոթուի:

Con Licenza De Superiori, E Privilegio.

Հրամանակ Մեծաւորց:

ԽԱԶԱՏԱԿԱՐԱՆ

Չունիք:

Կիւլպէնէկեան Մատենադարան

230-2 Խու

160

**ԱԽԱՏԱՌԻ ՎՐԴ. ԵՐԶՐՈՒՄԵՑԻ. ԼԻԿԱՏԱՐ ԱԽԱՏԱՄԱՎԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ. «ՅԵՐԵՎԱՆ ՀԱՅՈՐ  
Առաջնոր Մասին» Վեհապետի, առ. Առաջ Գոմբով, 1729, 750 էլ.**

**ԱՆՈՒԱՆԱԿԵՐՔ**

**ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐ ԱԽԱՏՆՈՅ ՄԱՍԻՆ. Լիտկառարի Աստվածաբանութեան, բաժանեցեալ ի  
զեղ մասունք, որոց յառաջնում ընձեռի զԱստունոյ, յերկրորդում զՎարուց ի հասուրակի,  
յերրորդում զՎարուց ի մասնաւորի, ի շորորդում զԵկրամարմութեան, ի հինգերրորդում  
զՓորբեացու ենթացուց, և ի վեցերրորդում զՎերինոց մարզուն.**

Արարեցելու, և չարագրեցելու ստանուորաւ բանի.

Ի ԱԽԱՏԱՌՈՅ ԱԽԱՏՆՈՅԱԲԱՆ ՎԱՐԴԱՎԵՏԾԻ Ազգաւորակուց ի յօդուաւ, և ի հոգեւոր  
զուարձացուն մերազեաց. արամճանեցելու ի համապատկանի. Աստվածաբանութեան որու-  
րոյն Թօմայի Ազաթացւուցն. Եւ նույրեցելու համապետարար ի փուլ Աստունոյ, և երե-  
րորդարար ի պատի որոյ Հօրի մերոց Գրիգորի Լուսաւորչին.

Ի Հայրապետութեան Տեառն Կարապետի ամենից հայոց Կաթուղիկոսի. Յամի Տեառն  
1729. Տպագրեցելու:

Ի ՎԵՆԵՏԻԿԻ, Ի Տպարանի Ամբոխ Գոլթովի:  
Con Licenza De' Superiori, E Privilegio.

Հրամանաւ Մեծաւորաց:

**ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ**

Զունի:

Կիւլպէնկեան Մատենադարան

230-2 Աւ

161

**ԱԼԳԵՐԻ ՄԵԾ. ԴՐԱԿԵՏ ՀՈԳԻՈՅՑ. ՔՐԴ. ՄԻՒԲԻՐ ՎՐԴ. Սերամացի և Յովհաննես ՎՐԴ.  
Սերամացի: Վեհապետի, 1729, առ. Գաթիւթ Ալպովցի ձէուլիմ, 300 էլ.**

**ԱՆՈՒԱՆԱԿԵՐՔ**

**ԳԻՐՔ ԵՐԱՆԵԼՈՅՆ ԱԼԳԵՐՏԻ ՈՐ ԿՈԶԻ ԴՐԱԿԵՏ ՀՈԳԻՈՅՑ.**

Թարգմանեցեալ ի Լաթինականէ լեզուէ ի Հայ բարբառ, Ալխատավերութեամբ  
Տեառն Միքարայ Վարդապետի Սերամացույ Արքայ Հայոց կոչեցելոյ. և նորին Աշակերտի  
Յաւանիսի Վարդապետի իւրոյ բազմացւոյ:

Ի փառ մենագոյն Աստվծուցու:

Եւ տպագրեցեալ ի օգուտ մանեկանց Եկեղեցւոյ

Ի Հայրապետութեան Տեառն Կարապետի Հայոց Կաթուղիկոսի:  
Յամի Տեառն. 1729 Նոյեմբերի 4.

Ի ՎԵՆԵՏԻԿԻ. Ի Տպարանի Գոլթովա Ալպովցի ձէուլիմու:

**ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ**

Զունի:

Կիւլպէնկեան Մատենադարան

230-2 Աւ

ԱԽԵՏԱՄԱՆ: Կ. Գոլիս, ապ. Աստուածատուր Կոստանդնուպոլսէցի, 1729, 457 + 3 չհ. = 480 էլ.

#### ԱՆՌՈՒԱՆԱՄԵՐԻՔ

ԱԽԵՏԱՄԱՆ ՏԵԱԽՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒԽԻ ՔՐԻՍՏՈՒ:

ՃՊԴՐԵՑԵալ ի ողբանի արուդ առառածարի:

#### ԹԻՇԱՏԱԿԱՄԱՆ

Յիշատակարան Ցպազրողի Սրբայ Աւետարամիք:

...Արդ՝ ապագրեցու և առարտեցու առըքը Աւետարանն ի համարողականի Բռուարերութեան փրկչին մերոյ, ոչիա: Եւ ի մերուժա սրով վարիմք՝ ոմնից. Մորափ ամսոյն ի: Որ էր օր զարնամուռ:

Ի Տպագրարանի կարապեսի որդուու առառածարի:

Ի Հայուսպատրութեան սրբոյ ելմիածնի՛ Տեառն Կարապետի Սրբազան Կաթողիկոսի ամենան Հայոց: Եւ ի Գատարերգութեան սրբոյ քաջաքի նրաւուզէմք՝ Տեառն Դրեգորի բարերշահիկ և Զարհազարդ նպիկողոսի Բաղիկեցոյ: Խակ և ի Յառաջնորդութեան Կոստանդնուպոլսոյ: Տեառն Յօննինիք Աստուածարան և բանիրուն նորիսկողոսի բաղիկէցոյ: Որոց կենած երկար զարգեւեցէ տէր. Ամէն:

Եւ արդ՝ ո՛վ եղարքը իմ և հաւատացեալը ի քրիստո: ազէրոք ի էնչջ ուրք ստանայք զոս մաքրութեամբ. առելոյ յիշման արժանի միով հայր մերի ի տէր. զգատառու և զմանակարար ոպեցման այս Հողակեցոցչի շաւզի: այսինքն՝ Պարուն Խանիէլի որդի զջիքացու Մովզէսն: Եւ զէօրիզարու մատիկոսն, Բոսիրիսոն, և զՅակորն: և զայլ ամենայն ապահովանն զիկնամարի և զինեցանարի իւր. Որ ես ի յարդարարեց արքանց իւրոց ոպագրէ զայր մեծի տանիք Աստուածարին. ի պայծառաւթեան ֆափազաց, և ժանկանց սրուն. եւ զպարի ամենակերպոյն բանաւան տեառն մերոյ Ծխուսի Քրիստոսի:

Հուսէ յետոյ և զիս զիկրողեցաւ առառածատուր անքաման ձեր զտպօզո սորին: և զնօսուն իմ զիկրանին և զմարիամն: Նուն զերկոսին որդեական իմ, զմինան և զյօնանիս: զորի ուն նուն ոչ սակա: Խէջ աշխատ առ ի զերավայելչութեան զբուածոց արտոցիկ: Զոր եւ ահա տեսնեն խակ աշք բարեճանալ և բանիմաց միաք զննողացոդ: Բէ ո՛րքան անի ապառակերպութիւն ի վերոյ միւսոց ապագրեցելոցն: Ժանորոյ սմին իւր՝ լիւնոցէ տէր զիկրանած և զանկանի Հայոցան նզրարցէ ազօրիւք. ամէն: Այլէն լիւնոցի վեր զիկրանած պատճառին ապեցման սորին զքարագործ զազարի որդի մանուկն՝ իւրայշնիք Հայոցուր: Եւ զայսառաւքն գործարանին զվանեցի աւլանի որդի զտիրացու զերոսն: եւ զուք յիշեալ:

Կիւլպէնիւս Մատենադարան

## ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ԳՐԻՔ ՀԱՐՑՄԱՆԸ Երից երանեալ Մըրոյ Հօրի մերոյ Գրիգորի Տաթևացոյնի: Տպագրեցեալ օգնականութեամբ Մըրոյ Թադէսով Առաքելոյն և Մըրոյ Յրիգորի մերոյ Լուսաւորչներ: Ի Հայրապետութեան որրոյն հջմաններ Լուսաւորչ Ալոռոսի, Ձէթունցի տետան Կարապետի երից երանեալ Մըրազոն և Առաւածարան Կաթողիկոսի ամենայի Հայոց: Եւ ի Պատրիարքութեան Մըրոյն Երաւագեմիք Քրիստոնակոյի Տեղեացն, անան Գրիգորի Մըրազոն և Առաւածարան:

Ի Հաստանակութիւն Բազարի:

Հրամանաւ նորին Մըրազոն Պատրիարքի, անուն Յօհաննես Առաւածարանի և Գրիգորի և Տօնաւոր Վարդապետի:

Ի թիւն Հայոց, ուշը:

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

...Եւ այս թէ բայց լիցի գրեւեաց մերոց: Զի ի թաւին է յոց ան ենի նույիքու որրոյ կիշխաննի ի հասանակնուզովոյի՝ գրեսիս և բարեկրօն մեծ վարդապետու պետու աստանածարան պատպաստի: Եւ ըստ բարեկրօն բարոց իւրոց՝ ցանկացաւ յոյժ դղձանց արպել զուրոք ճառանի զայտ ի լիշտանկ բարի՝ Հոգոյ իւրոց: Որ եւ սկսեալ ըստ իւրոցն վարդապանց, Էւսա միջի ի բանի մի ին սկսր: Եւ այսու յոր եւ իցէ պատճառնի խափան եղաւ զարծուն մեաց այնպէս ոնկատոր: Ապա յիշ անկան ժամանակի, կոչեցաւ ի կոչուն Հայարքաց ի կոչովին համարից. վարեկով զիենցարոյ կեսեա:

Որոյ պատճառն մասն եղեւ ի նոյն ուուր զան կիշխաննի ի թաւին ոնիք: Յետ որոյ փոք ինչ եւս ոնցեալ ի վերայ, Խորհուրդ բարի ի միտ արեկեալ արեւելի բարեպաշտու մահանի պարս շահնաղար, և բիւզանդիցի իւնան զանիէի որդի արդուու մովչէն, ցանկացաւ պակի և ի հասար բիւրել զանցակնու ուրին: Բայց ազգութեան առաջին ցրի և պական մեալով, Խորաց սկսեալ ետքան ապել զանցակնու կարզութեամբ պղութեամբ աստանութեան պատճեն: Որ եւ աւրաւածին պղցանց նորին եղեւ ի թաւին ոնիք: ի մայիսի ա:

Եւ արդ՝ երէ զիենցրեցնու ուուր վարդապետու հովանէն, և թէ զիենցրեցն բարեպաշտու ըրիսուստէր Համանիս Ծիկերակիցն ոչ միայն զոյելոյ ենք պարտաւոր հղարար, այլ եւ Շատակի Հարկաւորինք բարեկրօն շաւզոց նոցու: Զի ուուս են որք ունին դաւակի ի սին ըստ տակոյ հայեաց երանութեան արժանիք:

...Եւ արդ՝ ոք հսկդիպէք ուուր մատենիս այսինք, եւ օգտիք ի սմանէ ընթեռնով կամ լունու, միշենիք հսկելուական միովով ի մուրու այօթս մեր զիլիրութեացն պատճառն ուկցան ուրին՝ Պահարու պատճանարան վարդապետու աստանացի, եւ զրաբի ծեզոն նորին:

Այլ եւ զմանասի պարս շահնաղարն, եւ զիենցրեյ իւր զպարոն սէկրատու և զինօդու որոյ զպարոն համանաղարն և զիազունիքն: Եւ զիսպահիցն նորին զիւրիսմէնի ի զիւս Հորիդին: Եւ զորդին զահնաղարն և զատեփան: Եւ զիսուսկոր նորին իւրեանց զիիրացու ասեփանան: Եւ զըւուրու զմարգարիսն, զըիւրէն եւ զիստար: Եւ զայլ ամենայի արեսն առու մերաւարու նորին, զինուանիս եւ զանցուցեալուն ի տիք:

Ցիշենիք եւ զմանասի շահնաղարն եւ զմանասի ընկերն նորին զկուսանդնու զօսնեցի տիւ մասին, եւ զինուու իւր զինօն զանիէն եւ զիմային: Եւ զմեւ մայրը զմանասի փառակն: Եւ զորդին սնկութեան, եւ միքայլ շափուցեալ մատթիոն ծզ ամաց: Եւ զիւս սնութիսն, եւ զորդու յակորն, եւ զմայը սոցն զօննայ: Եւ զայլ ամենայի արեսն ընսամերձ ընսամերձ նորին զկենդանիս եւ զհանգուցեալուն ի տիք:

Ցիշենիք եւ զարդապոյ ուրին զկուսանդնու զօսնեցի անարժան մանասի պատճառ աստուքու, եւ զնօսուն իւ զինօն կարապետն, եւ զմանասի միտ զարեցու մինան: Եւ զմէս որդեակի իւ զարացու յօհաննեսն: զանձանեմիք եւ զմշատչուատ տիւնութեան զայր: Եւ զիերէն շարարարօն զրոց զըրիս: Որ եւ այնքան ունէր զիէր շիրմանան: Եւ փափակալիք ի վերայ որրոյ մատենուու: որ ի սկզնէն միջէ ի վերին շարեաց անզանցալ: Վաս որոյ մաղթեմ ի ձէնչ զի հայցինք ի կննանուէր Հաճոյական այօթս մեր ի տեսանէ, տալ նմատ չնորն եւ կարզութիւն առ ի տենիւ մէլու ի վերա որինպիսիսց, եւ

Հանդի ի հոգեւ որականն կոյր։ Թաղքի ունի ի մոի իւրում զի և զայլ ուուրբ գրեանս այսինքն զառացեալըն ի հոգեւից վարդապետացն մերց ուրպէլ և ի լոյր ածել ի յօդուս եւ ի պարծանա համազնեացն երածեց, և ի պայծառութիւն կաթորիկէ եկեղեցւոյ։ Եթէ նոյն ինքն աէքն կամեցող այսպիսի երազութեացն՝ առաջորդեացէ երարցը աղօմիւր. ամէնն Յիշեսիչք եւ զնանուցեալ մայրն ացիւ զօհմայն, և զայլ ամենայն ննիցեալըն մեր ի տէր։

Եթէնովից եւ զայխատաւոր մշակն գործարանիս զվանեցի ուղանի որդի ափրացու պետրոն, և յահանավացի զդափիթն նաև՝ արզումեցի զդրավաճառ եղբայր մանուկն, և զնազնն նորին յիշեսիչք ի տէր. որ ունի աշխատան ի վեռայ գործառնութեան դրցոյ։ Յիշեսիչք՝ և զակնցի տէր մարկոսն եալօվայու, և զմռնեսի մակարն, որք եառն ի զիրք ի հնա սրբակաց սժանդակ սրբագրութեան։ որ ի վազ ժամանակոց գրեալ էին զրբինակն դրցոյ ի մնանդիր օքիսիէ եռամձեռի սրբայից զբերդի։ Գրցոյս ուրարոցի։

Եւ առան ի բարիս տառանձն համայնից, յիշողաց՝ և՛ մեզ յիշեցելոց առհասուրկ ուղարկեցի Ամէն։

#### Կիւղինկեան Մատենադարան

230-154 Տ-

### 164

**ՄԽԻԹԱՐ ՎՐԴ. ՄԵՐԱՄԱՍԻՒ. ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ. ՎԵՆԿՈՒ, ապ. Գաթիսոս Ալպուցի ձեռնում, 1730, 584 էլ։**

#### ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ. ԳՐԱԲԱՆԻ ԼԵԶՈՒԻ ՀԱՑԿԱՉԱՆ ՄԵՌԻ.

Եաբողքեցեալ Աշխատասիրութեամբ Տեսան Միիթարայ վարդապետի Աերաստաց-  
ան Աբրոյ Հայր Հոչեցելոյ։

Ի վարժամաս նորամաց աշակերտաց դասանձն իւրօյ։ Եւ ի յօդուս այլոց ամենից՝  
որք ունին զփաքաք, ի զուփիթ իմաստից՝ Դամբ Քերականութեան մասնելոյ։

Եւ ապամուսնութեամբ ի լրյա ածեալ չուին ևւ աշխատասիրեամբ նոյնոյ։ Ի վառ ման-  
կացելոյն Ծիուռի, և ի պատի. Սօր իւրոյ Ամենօրնեցելոյ։

Յամի Տեսան։ 1730։ Յունվորի 21. Ի Հայրապետութեան Տեսան կարապետի Հայոց  
Կաթողիկոսի։

Ի վահետիկ, ի Տպարանի Գաթիսոս Ալպուցի Զէսոլիմօի։

Հրամանաւ Մեժաւորաց։

#### ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ

Պունի։

#### Կիւղինկեան Մատենադարան

465 Մ

Կազմեց՝ Ա. Գ.

(Դար, 11)

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ԲԵՄԸ ԵՒ ՀԱԽԱՏՔԻ ՑՈՂՔՄՅ: ԳՐ. Ա.  
Սարաֆեան: Տպ. Մրբոց Յակոբեանց.

1966. 320 էջ:

Երկու տարի առաջ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց տպարանն լրյա տեսաւ «Եմը եւ Հաւատքի Ցողքեր» անուանվ շուրջ 320 էջնց մեծածաւալ հատորը, որ կը պարունակէր 49 կտորներ՝ կրօնական զանազան նիւթերու շուրջ: Առաջին մասը տասնըմէկ կտորներէ կը բաղկանայ եւ կը կրէ ԲԵՄԸ վերնակիրը: Այս կտորներով հեղինակը կը ջանայ ցոյց տալ թէ ի՞նչ ըլլալու եւ քարոզիչի մը գլխաւոր յատկանիշները: Մենք կ'ամփոփնեք այդ ամէնը երկու բառերու մէջ: Հաւատք եւ Անկենդուրքիւն: Աւելորդ է ըստ թէ նախապատրաստութիւնը դպրոցական եւ առանձնակի նախապայման է:

Երկրորդ մասը, որ կ'ընդգրկէ զբքին մեծ մասը, կրօնական զանազան նիւթերու շուրջ յօդուածներ են, այլեւայլ ժամանակներ ասդին անդին տպուած մեծ մասամբ, որոնց մէջ հեղինակիր կը խորանայ փրեն յատուկ ճարտարութեամբ: Ամէն յօդուած կը վերջանայ դրաբար աղօթքով մը, տրուած պատշամին աղդեցութիւնը աւելի ուժեղացնելու նպատակաւու:

Աչքի առջև ունինք երկու կտորներ եւ անոնց բովանդակութիւնը: Առաջինը խօսւած է Նոր Տարուան առթիւ եւ կը կրէ «Պատեհութիւններու Բաց Դուռը» վերնագիրը: Այս գլխուն մէջ Փօփ. Սարաֆեան կ'անդրադառնայ կեանքի պատեհութեանց, որոնք բաց գուռեր են անոնց համար՝ որ դիտեն օպտուիլ առփթէն: Կեանքի երեք աստիճաններ կան մեր առջև բաց: Առողջմէ առաջինին վրայ կը կենան միայն անոնք, որ կ'ապրին իրենք փրենց անձին համար: Ասիկա ամենէն տարբական կեանքն է, որ կը հաւասարի կենդանական կեանքին: Երկրորդը այն կեանքն է, որ կը ջանայ ինքինք ապրեցնել՝ կթէ կարելի է ուրիշներուն առանց վիաս հացնելու: Շատ մը քրիստոնեաներու կեանքը այսօր ասկէ տարբար չէ: Խակ երրորդ եւ բարձրագոյն կեանքը այն Փոք որ հաստատուած է ուրիշներու բարեկաւութեան եւ երջանկութեան նպաստերու ըստ կը զբունքին վրայ: Ամենէն գժուարն է այս:

Ասոր համար է որ Քրիստոս ըսած է: «Անձուկ է գուաց եւ նեղ այս ճամբան, որ կը տանի կեանք: Եւ քիչներն են որ կը գտննեն վայն»:

Երկրորդ կտորն է «Ճեմիլը Փողովուրդ-ներու Կեանքին Մէջ»: Այս կտորը խորիմաց վերլուծում մըն է սեսիլին, այսինքն մարդարէութեան: Անոնք որ գուրկ են տեսիլէ, գատապարտուած են կորսուելու: Մասնաւորաբար ազդեց կը յաջիկի մատ երթալ: Ասոր համար է որ բոյր մեծ աղդերը, առանց թիւի նկատամաման, ունին իրենց մարդարէանման առաջնորդները՝ որոնց տեսիլէն արդիս եթէ ապրին, կը յաջողին: Մեր Լուսաւորիչներն ու նարեկացիները, Մերովակներն ու Սահակները եւ անոնց նմանները եթէ մեզի առաջնորդ ընտրենք ու անոնց հուաքով աղօթինք, այն տաեն միայն կրնանք ունենալ յառաջացած եւ պայծառ աղպային կեանք մը: Բայց ղժախտաբար, մանաւանդ Ամերիկայի մէջ, անոնց անունները քի: Կը յիշուին: Ասոր համար է որ հեղինակը իր այս գրութիւնը կը վերջացնէ հետեւեալ յօնեսուն հաստատուած: Շնչո՞ւ այսօր մեր եկեղեցիներն ումանք անշարժ կացութեան մը մատնուած են եւ լճացեալ վիճակ մը կը ներկայացնեն: Անոր համար որ Սուրբ Պօղոսի նման հոգեւոր տեսիլ ունեցող աւետարանիներ չունինք մեր մէջ»:

Վերջացնելէ առաջ պէտք կը զգանք գընահանականին: Այս տողերը գրով աղատական քանի մը խօսք ընել «Զեկոյցց» պատրաստող Տէր Շահէ Քչնյ. Մէմէրծեանի մասին: Այս տողերը գրովը անձնապէս ծանօթ է այս եկեղեցականին, որ իր խոնարհ եւ ընկերական բնաւորութեամբ սիրուած է բոլորէն: Լաւ ու հմտալից կերպով պատրաստած է այս գրքի հեղինակին կեանքը եւ զործունէութիւնը: Բացի այս երկէն, Փօփ. Գրիգոր Սարափեան ունի մեծ ու փոքր ատանէորս հեղինակութիւններ, մասամբ անդերէն: Կ'ըսէ թէ մեր այս հեղինակին կեանքի նշանաբանը եղած է զոհագործին, նուրաւմ եւ ծառայութիւն: Տարիներու մեր ծանօթութեամբ կրնանք վրայէ թէ ճէշգ են այս վերագրումները: Խոնարհ անձ մըն էր, հակառակ իր մեծ զարդացումին: Այդ խոնարհութեամբ ապրեցաւ եւ այդ կերպ ալ հեռացաւ այս աշխարհէն: Գլորդէն Տէր ՎԱՐԴԱՆՆԵԱՆ

## ԱՆԶԻՆՔ ՆՈՒԻՐԵԱԼՔ

**(ՀՈԴԼ. 8. ՆԵՐՍԻՍ ԱՐՔԵՊՈՍ. ՄԵԼԻՔԹԱՆԳԵԱՆԻ  
ՄԱՀՈՒԱՆ 20-ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ)**

**Յատուկ ճիզբի ու երկարատեւ հարց ու  
փորձի հարկ չափանուեց Աստրապատականի  
Հայոց թէմբի թեմական Խշանութեան մէկ  
նիստին, երբ առաջարկւում էր 1968 թը-  
ականի Սեպտեմբերին կամ յաջորդող ա-  
միսների մէկի ընթացքին ոգեշշել յիշա-  
տակը նոյն թէմբի բարձարդիւն հոգեւոր Ա-  
ռաջնորդներից այժմ լոյս դարձած ՀՈԴԼ.  
8. ՆԵՐՆՍԻՍ ԱՐՔԵՊՈՍ. ՄԵԼԻՔ ԹԱՆԳԵԱՆԻ  
յիշատակը, նրա ծննդեան 102 եւ ժահուան  
20-ամեակի առթիւ:**

Ոչ է, անհրաժեշտ էր որ տարեթուերը  
յիշեցնէին մեղի, յաջորդներիս եւ իր նախ-  
կին գործակիցներին, փառաշուր հանդի-  
տութիւններով վերյշշելու իրենց անձնդիր  
հոգուի վաստակը, բարձր մտաւորականի  
արժանիքը, անձնուէր հոգեւորականի գո-  
հարերութիւնը և ուրիշ շատ առաջինու-  
թիւններ, որոնք մարդկային մանր ու մուշք  
թէրութիւնների հետ համեմատած, մարդու  
բարձրացնում են իրեններից վեր և կանգ-  
նեցնում բացառիկ այն պատուանդանների  
վրայ, որոնք սովորական մահկանացուների  
համար թէւ անհատչելի, սակայն մեծարե-  
լի են ձայ ժողովրդի բոլոր գասակարգերի  
կողմէց հուասարապէս:

Սքեմին առթած հմա՞յքը թէ Ղարաբա-  
ղի Սելիքական սերունդից սերած լինելու  
պատիւը, անբացատրելի յարցանաց պիտի  
արժանացնէին արդէն իսկ ամբասիր հոգե-  
ւորականի իր անձը: Երկուսից էլ սակայն  
չօգուուեց նա, չօգտագործեց իր ա՛յս կամ  
ա՛յն յաջողութիւններին ի խնդիր, այլ մը-  
տածեց, որոնցց պրատեց ու գտաւ ձայ  
ժողովրդի հոգուն եւ էութեան մօտեցնող  
այնպիսի արարքներ, կեցուածքներ եւ զո-

հոգութիւններ, որոնք առանձին առանձին  
բաւ էին մի հոգեւոր հովուի անդամ երախ-  
տիքի արժանացման եւ տիտղոսների սեփա-  
կանացումին:

Տարօրինակօրէն իրեն կապուած պահեց  
նա այն բոլոր վայրերի հայ համայնքները,  
որոնցից շատերն այսօր իր կենսագրութեան  
մէջ յիշում են իրեն հանգրուանները իր  
տակաւ բարձրացող անձին, պաշտօնին եւ  
պատարախանատուութիւններին: Աշխարհա-  
գրական բաղում անուններ, Սիւնեաց Բըռ-  
նակով դիւղից մինչեւ Ս. էջմիածին, ապա  
Շուշի եւ Բագու, անցնելով հեռաւոր Պե-  
տերուորդ, նորից Ս. էջմիածին, ապա Տա-  
թիւ, գարձեալ Ս. էջմիածին, աքսորական՝  
Նըմիդ Ս. Խաչ վանքը, վերադարձ ի Ս. էջ-  
միածին:

Իր ծննդից մինչեւ Ս. էջմիածին վերջին  
հանգիպումը՝ այսինքն 1866 Մարտ 16-ից  
1912 Սեպտեմբեր 12-ը, կազմում է ՀՈԴԼ.  
8. ՆԵՐՆՍԻՍ ԱՐՔԵՊՈՍԻ ՍՊՈՒՄԻ Կեանքի Ա-  
Հանգրուանը: Բայց ինչ հանգրուան. տեղա-  
փոխումներից ու չընալայուութիւններից յուղ-  
նած ու մի քեզ իր հանգստեան ամիսներն  
անց կացնելու պատրաստ իր հոգին, նորից  
պիտի պաշտօնի կոչուէր՝ այս անբաժ մեկ-  
նելու համար իր ծննդավայրից ոչ այնքան  
հեռու մի աշխարհ, Պարսկաստանի Աստրա-  
տական նահանգի հայ ժողովրդի առաջոր-  
դական պաշտօնին:

Յորեւեար Մրրադանը 46 գարուններ անց  
էր կացըել երբ կոչուեց Առաջնորդական  
պաշտօնին ու 11 տարուայ կուսակրօն հոգե-  
ւորականի (Ձեռն. 1901 թուի Մարտ 16-ին,  
Վաղարշապատի Ս. Աստուածածին եկեղե-  
ցում, ձեռամբ Տէր Արքսատակէս Եպս. Դա-  
յանպիսի արարքներ, կեցուածքներ եւ զո-

որթեանի) իր անցեալին, Թաւրիզում ևս պիտի աւելացն՝ թե 36 երկա՞ր տարիներ, մինչեւ իւր վախճառումը՝ մի անդամէ էւ այսուր չըդ փախարուելու հաստատ որոշում տալուց յետոյ...:

Մեկիք Թանգեան Արքեապիսկոպոսի ճակատագիրը զարմանալիօրէն հանդիսաւութիւններ ունեն թուրք 850 տարիներ առաջ Աստրապատականի Խոյ կամ Հեմբ քաղաքում ծնուած Հայ մէծ թշքապետ Միհթար Հերացու կևանքին ու գործունէութեան հետ։ Երկուսն էլ շատ քիչ ժամանակ ապրեցին իրենց ծննդավայրում, երկուսն էլ ուսման բարձր իւէալիներից լարուած, գրանցին հեռու աշխարհներ ու իրենց փաստակը եւ տաղանդը ափ առ ափ, մաս առ մաս բաշխեցին անյաղթաւարելի լեռներով հարուստ երկրների հայ եղրայրներին, մին Հերացի, հեռաւոր Կիլիկիայում անտես ու հրոշակ գառնալու եւ անդ էլ ամփոփուելու յափառեանսպիսու, իսկ միւսը՝ կեանը Աստրապատականում անցկացնելու իր ժողովրդանընէքը եւ հայրենեաց պաշտանի ու Աստրապատական եւ Վասպուրական ԱՇԽԱՄՀՆԵՐԻ Հայր լինելու փառապատկին արքանանալուց յետոյ՝ Թաւրիզում իր խոնջած մարմնին հանդիսատ տալու գիտակցութեամբ։

Խոյ եւ Կիլիկիտ...

Բոնակոթ և Թաւրիզ...

Ահա երկու նուիրեալներ, որոնք անձնաւում են երկու անջատ գէմքեր, նոյն սըցմը հագին, նոյն ժողովրդի վէրքերը խընամելու նույիրուած էակներ, Ս. Լուսաւորչի նոյն կանթեցին աներկեան սպասարկուներ եւ հաւատաւոր ճամբրոգները այս աշխարհի ոլոր ու փոշոս ճանապարհների։

Կինել Հայ ու ճանապարհորդ, ոչ ոքի հողում չափափ արթնացնի որոշ զգացուներ։ Սակայն լինել գործիչ, առաւել՝ հոգմուր գործիչ, ու ճանապարհորդ, էլ աւել թօրաւոր պիտի կապի մեղ այն անձի առաքելութեան եւ պուաժդրած նպաստակներին, Մելիք Թանգեան Արքեպիսկոպոս, Աստրապատականումն էլ ժողուը քամեց իրեն յանձնարարուած քաղցր ու դառն, բայց

բնդ հանրապէս դառն բաժակների բովանդակութիւնը։

Արքուրիա իր Առաջնորդական պաշտօնավարութեան տարիները զուղարկացներ Ասթման պատրիարքական Ա. և Բ. Ռամֆացիատրհային պատերազմների առաջ զանուրունին, երբ Վասպուրականից եւ Ասմիւտ Միութիւնից բազմահաւաքար Հայ զաղմականներ Ասթման գորքի Աստրապատական խուժուուզ, 1918 թուրք տեղահանուեցին Ասթմանտի եւ Արիզայչի Հայ համարժեները՝ փոխազբաւելով զէպի համազան եւ Բաղդազ, Թաւրիզի և Խոյի Հայութիւններ զէպի Զույթա եւ Հին Նախիջևան, եւ Ղարաբաղի, որ է Հայկական Փայտակարանի Հայ դիւզացիներ՝ զէպի Զանգեզուր եւ Մելիքի։

Ցիրուցանուած թեմ, ցրուած հօտով, Զույթա ապաստանած իւր Առաջնորդով։ Զուրդ, աւել ու կողուուս, բաժինն եղան Հայ ժողովրդի Աստրապատականնեան թիկորին, ու ժամանակաւոր մի անդրորդ-զաղաքարից ու վիրակազմումից յատոյ, 1921-ի Փետրուար-Մայիս ամիսներին Թաւրիզից իր Հայ համայնքով, եւ սրաց խոցուած Առաջնորդով, Հանդիսաւունը եղաւ Հայրատանի Ազատ Հանրապետութեան հաղարաւոր ունիվերսիտետի Համակարգութեան գաղաքարի Թաւրիզ պահատանական ների եւ համակիրների Թաւրիզ պահատանականներուն։ Անպատապար ընտանիքներին տուն էր հարկաւոր, զպլոց էր պէտք եւ սնունդ, տնեսնապահ ցամքած Թաւրիզի աղքատ ըշամմարաններից։

Բոլորը սակայն զոհացան ու մի ձևով տեղափոխուեցին կարճ ժամանակ յետոյ, Թէհրան եւ օտար աշխարհներ։

Եւ ապա, յամի Տեհան 1948 Սեպտեմբեր 26-ի, զախճանումն Տ. Ներսէս Արքաս. Մելիք Թանգեանի, արիւնու օրերի Հայոց պաշտպան Առաջնորդի եւ որբախնամ ու հոգատար Զօր։

Խոկ վախճանումից մինչեւ 1968 թիւը երկարող տարիները հանդիսացան խորհրդածութեան առիթներ։ Բժշկապետ Հերացու և իրաւաբան արդարադատ Մելիք Թանգեանի նայուածքները հռն չեն հանդիպել արդուոք իրարու, այս զոյտ նուիրեալ Անձերի անուններն իսկ յարգանքի չե՞ն առաջնորդեր

միթէ երկրայիններին եւ ի՞նչ տրիտուք պիտի կարողանայինք ընծայել նրանց անձնուէր ճիշին և հանրանուէր դրդուանէութեան զիմաց, ևթէ ոչ յիշատակի կոթողներով յաւերժացնել լուսանակատ այս հոգեւորականների անմոհանուն գործը, որպէսակի ճիշը շարունակուի այսօր, որպէսզի եռանդր առատանայ վաղն էլ, ու նոր նոպքեալիներ զինուորագործնեն այսօր, վաղը եւ յափառան: Որովհեան պատմութիւնն վկայում է, որ՝ Հայոց Մայր Եկեղեցին, Հայ ժողովրդի նույիրական որրութիւնների այս ամբոցը, ինչպէս հին գարերում, ի. դարի սկզբից էլ շարունակեց իր սրբազն առաքելութիւնը և իւր տարձրագոյն իդէալներով պիտուած ոպասարկուններով՝ մեծ նպաստ բերեց ոչ միայն հայ ժողովրդի հոգեմատուոր կանոնի աշխուժացման, այլ նաև պատմական իրաւունքների պահպանման եւ քանից մոռցըւած դաստիրի պաշտպանութեան դորձին:

Եկեղեցի ու պարոց, երկու անողելի որբութիւններ, որոնց մէջ մէծացաւ, ամբացաւ ու տարածուեց Մելիք Թանգևան Արքալիպոկապուու: Եւ այդ ուղին հանդիսացաւ փր վարդապետութեան կարեւոր հանգանակներից, որոնց նաև ոեփականութիւնը զարձան, Արքապանի միջոցով, բազմահաջար աշակերտների, իր կողմէից ձեռնադրեալ հողեւորականների եւ հաւատացելոց նկատառելի գանգուածին:

Միտինը Հերացին ունեցաւ իր փառքն հանդիսացող կոթողները, իր անուշով պողոսաներ Մայր Հայրենիքում, արձաններ, հրատարակութիւններ, եւ իր «ՃԵՐՄԱՅՆՑ ՄԵԽԹԱՄՈՒԹԻՒՆՆԵՐ» արժանացաւ ուռաբեն, գերմաններէն եւ անզլերէն հրատարակութիւնների եւ ամէն օր եւ ամէն ամիս այս շարքը պիտի երկարի, թիւը աւելանայ, քանակը աճի, որպէսզի ապրի Հայոց մեծ Բըժշկապետը:

Խոկ Մեծն Ներսէսների անուանակից Մելիք Թանգևանը ի՞նչ ունէր, ի՞նչ պիտի ունինայ....:

Ալորպատականի Հայոց թեմի Թեմական Խորհուրդը, ցարդ իրագործեց իր Ա. նըպատակը: 1967 թուր 26 Հոկտեմբերին, Ի-

րանի Արխամեհը Արքայից Արքայի Մոհամեդէղ Արզական Փահանջման ծննդեան տարեւարձի առթիւ, Թաւրիզի Ղալա Թաղամասի Ս. Աստուածոծին Մայր Եկեղեցում, գոհարանական մազթանքի հանդիսուոր արարութութիւնից յետոյ, պարսիկ եւ օսոր պետական անձնաւորթիւններ եւ Հայ հաւատացեալներ ուղղուեցին Մայր Եկեղեցու կից պատրաստուած յասուկ որակի ժուռքի առաջ էւ պետական հիմնի կատարաւուից յետոյ Արեւելյան Ալորպատականի Նահանգապետ ԱՄԲՏ. ԹՎՂի ՍԱՄՐԼԱՔԸ, կատարեց բացումը Թաւրիզի Հայոց ՄԵԼՎԻՔ ԹԱՂՆԳԱՐԱՆին: ԱԶԳԱԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑՑԱԿԱՆ ԹԱՂՆԳԱՐԱՆին:

Առաջին յաղթանակ: Բայց ոչ վերջինը:

Թեմական Խորհրդի կարգութեամբ, Թէւրանում այս ամիսներին հրատարակութեան է տրուել ՅՈՒՆԱՍՏԵՍԱՆ անուն գերքը, ուր պիտի հանրութեան ներկայացոււն Ս. Էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոս Տ. Տ. Գէորգ Ե. Սուրբնեանի (1911-1930) և Մեծի Տանն Կիլիկու Գահակալ Ն. Ս. Օ. Տ. Տ. Խորէն Ա. Վէհականի Հայրապետական կոնգակները, առաջինը՝ Մելիք Թանգեանի Առաջնորդական ընտրութեան վաւերացման, եւ երկրորդը՝ նրա յիշատակին յորբիինական հանդիսութիւններ կազմակերպելու մասին: Իրանահայ եւ այլ երկրների հողեւոր Առաջնորդներ եւ մատուրականներ իրենց յարգանքի եւ երախտագիտութեան լամփներ առյուղ կադութեան գործում:

Ցուշամատեանն հրատարակուում է Իրանահայ ազգ՝ բարեկար Պրն. Վազգէն Սարգսեանի մեկնասուութեամբ:

Որոշուած է նաև Դեկտեմբերի 7-ին, Շարաթ եւ Կիրակի օրերին, Թաւրիզում կայացնել աշխարհէկի եւ հոգեւոր հանդիսութիւններ, ի ներկայութեան Իրանահայ թեմէրի հոգեւոր Առաջնորդների, բոյր յարանաւութեանց, աղզ. հասարակական կադմակերպութեանց եւ մարմինների ներկայացցուցինների եւ Հայ հաւատացեալների հոգածութեան:

Դեկտեմբերը յայտարարութեած է ՅՈՒՆ-  
ԼԻՆԱԿԱՆ ԱՄԻՒՆ:

Մտածում է նախաձեռնել յորեւար  
Սրբազնի նոր դամբարանի եւ թանգարանի  
մի նոր չէնքի շիութեան աշխատանքներին,  
անջուշտ եթէ անուստական ՊԱՅՄԱՆՆԵՐԸ  
թոյառու գոնուեն:

Ի լրացումն վերև ցիուած իրազործում-  
ների ու ծրագիրների, առեւցնենք նաեւ որ  
1965 թուի գարնան, մեր Ռիզայիէ քաղաքին  
ու ցմանկայ Հայարնակ գիւղերի հայ հա-  
մայնքին տուուծ հովուական այցելութեան  
ընթացքին, ՆԱԽԻՇԵՒԱՆ ԹԱՓԱ գիւղի Հոռ-  
դարսրանութեան փոկ ցանկութեամբ, ազգ-  
գարժարանն մկրտուեց հոգի. Սրբազնի  
անուսմբ, եւ մինչ օրս էլ պաշտօնապիս այդ  
անուսմբ է յիշատակուում :

Նախկինում երր Ղարազաղի ազգապատ-  
կան երեք գիւղերը չէն դատարկուել իրենց  
հայ բնակչութիւնից, նորաշն գիւղի վար-  
ժարանն եւս կոչուել է ՄԵԼԻՔ ԹԱՆԳԻԱՆ  
աղդ՝ վարժարան :

Այս բոլորից յետոյ մենք կ'առաջարկենք  
վերահատարակել ՄԵԼԻՔ Թանգեան Սրբ-  
ազնի «ՀԱՅԱՅ հեթեթական» իրԱԼԻՌԻՆ-  
ՔԸ երկհատոր պատկանելի աշխատութիւ-  
նը, ինչպէս նաեւ ի մի հաւաքելով իւր աշ-  
խատասիրած հետեւեալ գրքոյիներն ու յօդ-  
ւածները՝ հրատարակել...

- 1. Աշխարհաբարի քերականութիւնը  
(Գրքոյի)
- 2. Մշակ եւ նոր Դար ՝՝՝
- 3. Կուսակցութիւններ եւ մի քանի իրն-  
եւներ ՝՝՝

4. ԱՐԱՐԱՏ ամսադրում Հրտա. յօդ-  
ւածները

5. Թիֆլիսի ու Բագուի Հայ թերթերի  
իր յօդւածները

6. Քարոզները

7. Նամականին

Ովք՞ր պիտի լինին այս մեկնաները  
որոնք յանձն պիտի աւնեն հրատարակու-  
թիւնն վերոդիշեալ երկերի եւ թղթակցուա-  
թեանց, Արդեօք յորդիինական հանդիսու-  
թիւնները պիտի ստեղծեն ակնկարուած  
իսանդապատութիւնը իրրեւ երախտապիտա-  
կան տուրք հայթայթելով այս ամէնը՝ ինչ  
որ սահմանուած են Յորդելարի անոււան յա-  
ւեթացման:

Հարցեր են սրանք, որոնց պատասխաննե-  
րն յոյս ունենք, մեզ կը փոխանցուեն մինչ-  
եւ Դեկտեմբերի և 1969 թուի առաջին ամիս-  
ները:

Մինչ այդ նորից մատուցանենք մեր յար-  
դանքը երիցս խնկելի ու յաւերժօրէն անմո-  
ւաց Տ. ՆԱԽՈՎԸ ԱՐԳԵՎՈՒ. ՄԵԼԻՔ ԹԱՆԳ-  
ԻԱՆԻՆ յիշատակին եւ փառաղարդ վաստա-  
կին:

Որովհետեւ՝

Զոր ինչ պարտն էր առենէլ, նա անձամբ  
իրով կասարեց, Տուեց այն ինչ որ ինքն  
կ'արժէք :

ՎԱՐԴԱՆ ԾԱՅՐ. ՎՐՒ. ԴԵՄԻՐՃԵԱՆ  
ԱՆԱԶՆՈՐԴ ՀԱՅՈՑ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ

20 Հոկտեմբերի 1968 թ.  
Քարմիք

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ ~ ԲԵՄԱԿՈՆՔ

\* Ար. 2 Օգոստ. — Նախատակին ի Ս. Յակոբ Նախաղացեց Գերշ. Տ. Նորայր Եղիկոպոս:

\* Ճր. 3 Օգոստ. — Ս. Թագէոսի առաջելոյն մերու և Խանջյան կրօնի: Ս. Պատարագը մատուցուցակ Մայր Տաճարի Ս. Գիրադրի մատարն մէջ, ժամադրութեան էր Հոգ. Տ. Կարապետ Ա. Քնչյաղութեան:

\* Կիր. 4. Օգոստ. — Ս. Պատարագը մատուցուցակ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսուուրի Եկեղեցին մէջ: Ժամադրան էր Արք. Տ. Կարապետ Ա. Քնչյաղութեան:

\* Կիր. 11 Օգոստ. — Ս. Պատարագը մատուցուցակ ի Ս. Յակոբ: Ժամադրան էր Հոգ. Տ. Արքէն Արդ. Այգաղեան:

\* Բշ. 12 Օգոստ. — Այսօր սկսուի Ս. Առաքածանայ Վերաբախտման տօնք հանելոց ամէնօրեաց Հանդիպար Ս. Պատարագները՝ Գերականի Ս. Առաքածանայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ, մասնակցութեամբ Միարան Հայրերու և ժամանակ. Վարդապետնի բովանդակ սահմանութեան:

\* Կիր. 18 Օգոստ. — Բարեկանան Ս. Առողջածանի պահոց: Գերականի Ս. Առաքածանայ Տաճարին մէջ, Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ Հոգ. Տ. Զարձէ Արք. Թօփականի կողմէ մատուցուցակ Ս. Պատարագի առարտին, Լուսուուրագետ Գերշ. Տ. Հայրի Արքական Նախաղացեց Շաղաղորհներին արարութեան:

\* Գշ. 20 Օգոստ. — Այսօրութէ սկսել, նորինայ Տ. Ազգի, Տ. Սիմիա, Տ. Նարեկ և Տ. Անահ Անդաղանեցը յաջորդութը մատուցին իրենց անդրանիկ Ս. Պատարագները, Մայր Տաճարի Առաջ Անդաղին վրայ:

\* Ար. 22 Օգոստ. — Նախատակին պաշտուեցան Մայր Տաճարին կից Ս. Էջմիածին մատարն մէջ: Հանդիպատեան էր Գերշ. Տ. Շահէ Նախակոպոս:

\* Ճր. 24 Օգոստ. — Տօն Եղանակի Ս. Էջմիածին: Ս. Պատարագը մատուցուցակ ի Ս. Էջմիածինին ժամադրան էր նորինաներու առաւուցին ու վարժիւ Հոգ. Տ. Արքէն Արք. Այգաղեան, որուն կը պատարագին նորընաները:

— Կէսօրէ եաք ժամը 3:30ին, Ամեն Պատրիարքը Մայրաւոր Միարեանին մէջ առաջանակած էր Տիրամօր Տիգրան Տիգրանին:

Ժամ եաք «Հարավափուշով ժուտք գործեց Ս. Առաքածանայ Տաճար, ուր պաշտուեցան երեկոյին ժամերգութիւնն ու Վերափախտման ժեծահանգէս նախատանակը»:

— Իրիկանակէմին, նոյն Տաճարին մէջ պալտուած Եկեղեցին և հային արտօղութիւններուն նախաղացեց Հոգ. Տ. Կիրեկ Ս. Վրդ, Դարբիկան: Ազակատարուեցան զիշերային եւ առաօտան ժամերգութիւններ, որոնք տեսեցին մինչեւ զիշերաւան ժամը 10:

\* Կիր. 25 Օգոստ. — ՎերԱՓՈԽՈՒՄՆ Ս. ԱՍՏԵՎԱՆԱՆԻ: Առաւոտան ժամը 8ին, Գերշ. Տ. Շահէ Եղան, Անդաղանի զիշաւորութեամբ, Միարան Հայրեր ինքնաւարենուզ Եկեղեցան Գերականին հոր ու կիս ժամ եաց Հարավափուշով ժուտք գործեցին Ս. Առաքածանայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ հանդիպարտապէս պատարագէց եւ պարզոց Գերշ. Տ. Շահէ Նախակոպոս, բարան ուղարկուած կամաց առաջարար Ծրբաւագին ուղղած խօսքը: Անդաղանի կամ ազանին Տիսունի, վեց տանեկը Տիրամօր անձնն մէջ խանրութեան որին եւ ներկայանելով Ս. Կոյուղ իրեն ամենամուգի բարեկան ընդ մէջ մարդկան եւ Առաքածոյ: Ս. Պատարագէն ևաք, Գերշ. Սրբազնը նախաղացեց սրբազնութեամբ Հոգ. Տ. Արքան Արք. Պալիստիկան:

— Կէսօրէ եաք Մայր Տաճարին մէջ պաշտուեցան Անդաղանան, Եկեղեցին ժամերգութիւնն եւ նախաղանի առաջանակած կամաց առաջարար Տիրամօր Տ. Կիրեկ Ս. Նարեկ Արք. Մարֆահէկան: Ս. Պատարագէն կամ կատարուեցան Հոգեհանդատան պաշտուածանայ նախաղանայթեամբ Հոգ. Տ. Արքէն Արք. Պալիստիկան:

\* Բշ. 26 Օգոստ. — Ցիշատակ մեսելոց: Ս. Պատարագը մատուցուցակ ի Ս. Դիմարէք: Ժամադրան էր Հոգ. Տ. Զարձէ Արք. Մարք Մարֆահէկան: Ս. Պատարագէն կամ կատարուեցան Հոգեհանդատան պաշտուածանայ նախաղանայթեամբ Հոգ. Տ. Արքէն Արք. Պալիստիկան:

\* Կիր. 31 Օգոստ. — Է օր Վերափախտման: Ս. Պատարագը մատուցուցակ Մայր Տաճարի Ս. Առաքածանայ բարձրանի վրայ: Ժամադրան էր Հոգ. Տ. Աղան Արք. Պալիստիկան:

\* Բշ. 2 Սեպտ. — Նախատակին ի Ս. Յակոբ Նախաղացեց Գերշ. Տ. Նորայր Եղիկոպոս:

\* Գշ. 3 Սեպտ. — Ս. Յավակիմայ և Ս. Անահի, մենաց Ս. Առողջածանին: Ս. Պատարագը մատուցուցակ Գերականին Ս. Պատարագը մատուցուցակ Գերականին:

մէջ. Հայր Յավեճիկ զերեզմանի վրայ ժամարաք էր, բայ սպասութեան, Տաճարին Տեսուցը, Հոգ. Տ. Սամուել Արք. Աղոյնուն: Երթուղարքի թափօրները դիմուորեց և արարողութեանց նախագահց բայ սպասութեան ժամարեանց՝ Հոգ. Տ. Յավեճիկ Արք. Ամուռ:

\* Ծր. 7 Մելպու- Նախատանակին ի Ս. Յակով Խախաղանց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքակի կողմանուն:

\* Կիր. 8 Մելպու- Գիւտ Գուլոյ Ս. Աստուածածին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գերեզմանի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Տիրամար Ս. Գերեզմանի վրայ ժամարաք էր Արք. Տ. Կարապետ Ա. Քայլ. Անդրեասեան: Երթուղարքի թափօրներուն նախագահց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Կիր. 15 Մելպու- Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութին, Ս. Լուսաւորիչ Էկեղեցին մէջ: Ժամարաք էր Հոգ. Տ. Աղոյնուն:

\* Ուր. 20 Մելպու- Նախատանակին ի Ս. Յակով Խախաղանց Գերշ. Տ. Շահէ Եպիսկոպոս:

\* Ծր. 21 Մելպու- Մելոնի Ս. Աստուածածին: Աստուածան, Գերշ. Տ. Շահէ Եպիսկոպոսի զիմաստրութեամբ, Միարան Հայրի թիժամարթերով մեծանեցան Գերեզմանի մորք ու Հայապահածով մուռք գործեցն Ս. Աստուածածնայ Տաճար, ուր Տիրամար Ս. Գերեզմանի մյօս օրուան Համբաւուր Ս. Պատարագը մատուց Աւագ Թարգման Հոգ. Տ. Գէրոդ Վրդ. Խոզգրեան, Եպիսկոպոսական Խոյր ի գուսիւ: Խակ Գերշ Հանդիսապետ Մըրազմանը Խոսկցաւ ուուր պատշաճի քարոզ մը, «Փ ասէ Դամիք Ճնեալ...» բարձրանիվ, շիշտելով Ս. Կոյսի հակառագին կարէ մը Հազարագիւաք բարեմանութեաները:

\* Կիր. 22 Մելպու- Բարեկենդան Ս. Խաչի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութին, Ս. Լուսաւորիչ Էկեղեցին մէջ: Ժամարաք էր Հոգ. Տ. Արքէն Արք. Աղվագեան:

\* Ծր. 28 Մելպու- Խաչէրացի մեծաւանդէս նախատանակին ի Ս. Յակով Խախաղանց Գերշ. Տ. Շահէ Եպիսկոպոս, որ ապա Ս. Խաչապայտի մատուցաք թափօրով փոխարքց Աւագ Մելպու:

— Իրեկնադէմին, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ կատարացան և եկեղեցին և հակման կարգերը: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Կիր. 29 Մելպու- 80Ն ՎերԱՅՄԱՆ Ս. Խաջնին: Մայր Տաճարի Աւագ Մելպունի վրայ օրուան Հանդի-

ստոր Ս. Պատարագը մատուց եւ քարոզեց Գերշ. Տ. Ենուէ Եպիսկոպոս Ավելէնան, միարան ունենալով ևնչան յաղթութեան նաուր մեջ: Ներկայացուց իտուր իրեւ յաղթահափի նշանը եւ արքայութեան բանալին: Ա. Պատարագի ընթացքին, ըստ Ընկալեալ սպիրութեան, կատարուեցաւ Ծովեանդաստեան հանդիսուր պաշտօն: Ա. Աթոռին և ազգին բարերար Մէրգնանա եղբայրներուն հոգիներուն համար, Խախաղանութեամբ Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Արքակի կողմանունը: Ս. Պատարագը, քարոզն ու Հոգեւանդիսուց, երկու ժամերուն տեսողութեամբ, այդասինուեցան Խարայէնան ուստիիւայտնէն:

— Կէսօրէ հոր Մայր Տաճարին մէջ կատարուեցաւ Խաչէրացի մէջ մանզանանաւուց: Հանդիսապետն էր Ավելն: Պարբար Ս. Կարապետն Ավագ Կատարացուն Հոգեւանդաստեան պաշտօն, նախապահութեանը Հոգ. Տ. Գէրոդ Վրդ. Խաղաքանակին: Խոյնը կրկնեացաւ Տաճար, ին պատիթը՝ Երանացնոր Տ. Կիրեղ Պարք. Նոր ժըրմին վրայութեան վրայ:

\* Ծր. 30 Մելպու- Յիշանուկ Մելոնից: Մայր Տաճարի Ս. Գիւտագրի ժամարաք մէջ Ս. Պատարագը մատուց Պոլսէն Հրիարար Ս. Արռա ժամանած Արք. Տ. Բարբոջ Քնէյ. Արքանեան: Ավագ Կատարացուն Հոգեւանդաստեան պաշտօն, նախապահութեանը Հոգ. Տ. Տուրք Վրդ. Խաղաքանակին: Խոյնը կրկնեացաւ Տաճար, ին պատիթը՝ Երանացնոր Տ. Կիրեղ Պարք. Նոր ժըրմին վրայ:

\* Ծր. 5 Հոկտ.- Տօն Խաչի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Խաչ վերեամատարան մէջ: Ժամարաք էր Հոգ. Տ. Աղոյն Արք. Տ. Արքան Արք. Պալուդնան:

\* Ծր. 6 Հոկտ.- Բարեկենդան Վարագայ Ս. Խաչի պահոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Անդրէստիկապետ: Ժամարաք էր Արք. Տ. Կարապետ Ա. Քնէյ. Անդրէստիկան:

\* Ծր. 11 Հոկտ.- Նախատանակը պաշտուեցաւ Զուաց Ս. Գէրոդ Էկեղեցին մէջ: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Ծր. 12 Հոկտ.- Ս. Գէրովայ զօրավարին: Բայ սպիրութեան, Ս. Պատարագը մատուցուեցաւ Ղաղաց Ս. Գէրոդ Էկեղեցին մէջ: Ժամարաք էր Հոգ. Տ. Միքան Արք. Միսան: Ս. Պատարագին նոյն Միաբանութեանը պատուամիրուեցաւ նոյն վաճարի Ղաղաց Հոգ. Տ. Տուրքէն: Երբուզարքի թափօրները զիմաստուց Գերշ. Տ. Նորայր Եպիսկոպոս:

— Կէսօրէ հոգ, վազուան Վարագայ Խաչի տօնին առիթով, Գերշ. Տ. Շահէ Եպա. Ավելէնանի գըրիալուրութեամբ, Միաբանութեանը Հայապահածով մուռք գործեց Ս. Յարութին, ուր պաշտուեցաւ Երեկոյան ժամերգութիւնն ու նախատանակը: Ս. Գըրիդոր Լուսաւորիչ Էկեղեցին մէջ: Ավագ Կատարացուն Տաճարին Մըրատեղնաց այցելութեան համ-

զիաւոր թափար Տաճարէն ներս Թափարազեան էր Հոգը: Տ. Արշէն Արդ Այլաղեան:

\* Կիր. 14 Հոկտ.- Ցօն Վարազայ Արքոյ Խոչիլ: Գիւլերսին և առաօտան ժամերգութիւնները պատշաճան ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ և կեցցին մէջ: Ազգ, Գեղ, Տուր: Տահէ Նպրկուուս Ժառոյց օրուան հանդիսաւը Ս. Պատրազը Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ: Խոհ Լուսաւարազան Գեղը: Տ. Հայրիկ Արքենիկուուու Խախատահց Ամենայի Հայոց Հայրապետ Տ. Տ. Վարդէն Ա. Կաթողիկոսի սծմու 18րդ առքեզարձի առքիւ կատարուած Հայրապետական Մաղթաշցին, օրուան ընթացրին Տաճարին բոլոր Հայկական զանգերը զուարթուէն կր զայնջին:

— Խոհ Բամէւէի զանուց ունախերութեան առիրով, Հոգ: Տ. Սամուէլ Արք. Թափարազէն անդ և Յապակի Տեսուէ Հոգ: Տ. Վուրիկ Մ. Վրդ: Պարասեան բարօղեց: Տեղի ունեցան սխատացաւութիւն և ժամանակարկութիւն:

\* Եր. 19 Հոկտ.— Ս. 72 աշակերտացն Քրիստոսի: Ս. Պատրազը Ժառուցուեցաւ Մայր Տաճարի ներքին զաւիթը՝ Ս. Գէրդայ Աղանին վրայ: Ժամարարին էր Հոգ: Տ. Սամուէլ Արք. Աղոյեան:

\* Եր. 20 Հոկտ.— Պարզմանչաց Վարդապետին ի Ս. Յակոբ: Ժամարարի ժամանական անդ և Յակոբի Տեսուէ Արք. Այլաղեան:

\* Եր. 25 Հոկտ.— Թարգմանչաց Խախատահց ինքն ի Ս. Յակոբ Խախատահց Գեղը: Տ. Նորայր Եպիսկոպոս:

\* Եր. 26 Հոկտ.— Ս. Թարգմանչաց Վարդապետացն Արքոց (Ցօն Ազգային Խելիկացական): Մայր Տաճարի Աւագ Անզանին վրայ Պատրազէն Հոգ: Զարէն Արք. Թափարեան: Ս. Պատրազէն Էտք, ըստ սպորութեան, կատարեցաւ Հոգեհաճառանին Հանդիսաւուր պարզած: Ս. Աթոռոյն և ազգին առքերը Գալուստ կերպէնեկանի, արինոյն և ննոցաց Հոգին ներս համոր, նախարարութեամբ Գեղը: Տ. Նորայր Եպիսկոպոսի:

\* Կիր. 27 Հոկտ.— Ս. Պատրազը Ժառուցուեցաւ ի Ս. Հրեշտականան: Ժամարարին էր Հոգ: Տ. Գէրդայ Վրդ: Նազարեան:

\* Եր. 2 Նոյմ.— Ս. Զորիկ Աւետարանչաց առնին առիթով, այս առքի ևս կարելի լիշտա Ս. Պատրար Ժառուցանել Ս. Յարութիւն Տաճարի դարբնի վրայ բարուու Ս. Ցովուննէն Գևորգուն: Փոխարէն Ս. Պատրար Ժառուցուեցաւ Ս. Գիւազը Ժամարարին մէջ: Ժամարարին էր Հոգ: Տ. Աղան Արք. Պալիօզեան:

\* Կիր. 3 Նոյմ.— Ս. Պատրազը Ժառուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ և կենեցին մէջ: Ժամարարին էր Արք. Տ. Կարապետ և Քւայը:

\* Բլ. 4 Նոյմ.— Ս. Յովելիայ Ասուռամահօրն: Ս. Պատրազը Ժառուցուեցաւ Գևումանին մէջ, Հայր Յովելիայի զերեպանին Տաճարին մէջ, Հայր Յովելիայի վրայ: Ժամարարին էր, ըստ սպորութեան, Ցովունի Ցեսուէր՝ Հոգը: Տ. Սամուէլ Արք. Աղոյեան: Երթուղարքի թափարեցը գլխաւորից եւ արտորութեանց Խախատահց, ընկալալ սպորութեան համատյն, Ժամերնողը՝ Հոգը: Տ. Յովելի Վրդ. Մամուր:

\* Եր. 9 Նոյմ.— Վաղուան Գիւտ Խոչի տօնին առիթով, կեսօրէ եաք, Ամեն: Պատրաբար Ս. Զօր Կլիաւորութեամբ, Մարտինութիւնը Հարաւախառնով ժուու զորեց Ս. Յարութիւն Տաճարը: Ս. Գերեզմանի և Գիւտ Խոչի այրի սկսաւուէն եաք, վերթուու կից Ս. Գրիգոր Լուսաւորիչ և կենեցին մէջ պարւեցան Ժամերգութիւնն ու Խախատահակը: Ազգ կատարուեցաւ անօրմանկան սրբառեկաց այցելութեան հանդիսաւը Բափոր Տաճարէն ներս: Թափարազէն էր Հոգ: Տ. Յովելի Վրդ. Մամուր:

\* Կիր. 10 Նոյմ.— Գիւտ Խոչ: Գիւերային և առաօտան Ժամերգութիւնները պատշաճան ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ և կենեցին մէջ: Ժամարարին էր Հոգ: Տ. Արշէն Արք. Այլաղեան: Ազգ Միաբանութիւնը իջաւ վերթուու կից Գիւտ Խոչի այրը Հորը, ուրէ Ս. Խաչապայտի Ժառունը վերջներով Տաճարը Հրամանի թէւէն բարձրանար ժառան: Ս. Գերեզմանի շրջանիկը, ուր կատարուեցաւ Ժնձանէնու Բափոր նոյնին և Պատրաստակազայն շուրջ, գլխաւորի Արքուն: Պատրաբար Ս. Զօր, ուր ամպէնակին ներքէն, կենաց Փայտի Ժառունը կօրնէք Տաճարը լիցու Հուատացեաներու բարձրութիւնը: Ս. Գերեզմանի առնանին մէջ Շատի ըստ կան կենեցական այս ժամանակաց Հանդիսութիւնները երբ գրեթէ կնօր էր:

— Այսօր, Նոր Երուսաղէմի Ս. Գրիգոր Լուսաւորիչ և կենեցին մէջ պատրազէն Հոգ: Տ. Աղան Արք. Պալիօզեան: Խոհ Յապակի և Հայրի Հոգ: Տ. Յովելի Վրդ: Վրդ: Պարտական խօսեցաւ քարոզուցաւ Ս. Գր. Լուսաւորիչ և կենեցին, ուր վերջ զատ եկեղեցական այս ժամանակաց Հանդիսութիւնները երբ գրեթէ կնօր էր:

\* Եր. 16 Նոյմ.— Երեկոյեան Ժամերգութեան աւարուին, Լուսարաբակն Գեղը: Տ. Հայրիկ Արքեպիսկոպոս, Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ Ժամանաւը վարդապետթեան չըս աստիճանները շնորհւց Ս. Աթոռոյն Միաբան Հոգ: Տ. Արշէն Արք. Հնորհ:

Այսպահեանի, Հոգ. Տ. Պարէս Արդ. Արէցեանի և Հոգ. Տ. Զորէն Արդ. Թօփալեանի: Արարողութեանց խարստական էք Գեր. Տ. Կիրէն Ս. Վրդ. Գորիկան:

\* Կեր. 17 Նոյմ.— Ա. Գոտարագր մատուցուեցու ի Ս. Յակոբ: Ժամարարի էք Հոգ. Տ. Նորէն Արդ. Մարֆացէնան:

\* Ուր. 22 Նոյմ.— Ա. Հրէշտակապետաց Խաբառակար պաշտամական Համառան Եկեղեցին մէջ: Խանդիքապետ էք Գեր. Տ. Նորայր Եպիսկոպոս Պաշտամական:

\* Ծր. 23 Նոյմու Յօն Ս. Հրէշտակապետաց Գարրիէի և Միքայէլի: Առաստանի Ժամարարի թիւնց պաշտուեցաւ և Ս. Գոտարագր մատուցուեցու ի Ս. Հրէշտակապետ: Ժամարարի էք Հոգ. Տ. Աւեան Արդ. Զարիկանի: Ազա, ըստ սովորութեան, կառարարեցաւ Հոգէանականեան պաշտօն՝ ազգային բարերարութիւն Ազանի մէջանիքը էն պարագայից Հոգիներուն համար, նախագահութեամբ Գեր. Տ. Նորայր Եպիսկոպոսի:

\* Կեր. 24 Նոյմ.— Ա. Գոտարագր մատուցուեցու ի Ս. Գլխապետ: Ժամարարի էք Հոգ. Տ. Կիրէն Մ. Վրդ. Գորիկան:

## ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐՆԵՐ

Հնորհակալութեամբ և օրենութեամբ կարձանագրեամ 1968 տարւոյ ընթացքին Ս. Յակոբ եամց Մայր Տաճարին և այլ Արքակայրերու տրաւած հետևեալ բարեպաշտական Առւերմները:

1.— Ս. Աթոռոյս Մայրապետ Ելիդ Մոմնեան կը նուիրէ Ս. Աստուածածնայ Տաճարին ինքնամենապործ փուլու սկիհի ծածկոց մը:

2.— Ս. Աթոռոյս Մայրապետ Ելիդ Մոմնեան նորոգել տուաւ Ս. Գլխապետի արտաքին գրան երեսներէն մին՝ ստատիվով՝ իր անձնական ծախքով:

3.— Տէն. Ազանի Մրապեան՝ Կ. Պուտարմակ, կը նուիրէ Կարմիր աղլասի վրայ ոսկեթել բանուած սեղանի ծածկոց մը Ս. Գլխապետի:

4.— Տէն. Շահանիկ Տէր Յովհաննէւսան, մինկ Եօղդացի, Պուտարմակ, կը նուիրէ վեց պղնձեայ փոքրիկ աշտանակներ և ասեղնապործ երկու քորփուրա:

5.— Տէն. Հայկանիկ Տէր Յովհաննէւսան, մինկ Եօղդացի, Պուտարմակ, կը նուիրէ ասեղնապործ քորփուրա մը՝ իւրայտուկ յիշատակարանով մը:

6.— Տէր և Տէն. Գէորգ Մ. Լէպէլպան-

ևն կը նուիրէն Առաքելական Աթոռուն մէջ կախուելու Խուսական քրիսթուլէ զոյնզոյն կանթեղ մը, մասնաւոր յիշատակարանով մը:

7.— Տէն. Եղիսաբէթ Դանիէլեան, բնիկ Եկատերինացի, Պուտարմակ, կը նուիրէ մէկական ինքնամենապործ գունաւոր կտաւեայ ծածկոցներ Ս. Յակոբայ Աւագ Խորանին, Ս. Մննդեան, Ս. Աստուածածնայ և Ս. Հըրեշտակապետաց խորաններուն:

8.— Ազանի Մայրապետ Ղորզորեան կը նուիրէ Ս. Յակոբայ Տաճարին Անասոյու Հին խալի մը:

9.— Այրի Տէն. Լուսիա Թիւթիւննեան, բնիկ Եղիսաբէթ, վանքարմակ, կը նուիրէ Ս. Գլխապետի ինքնամենապործ խորանի ծածկոց մը:

10.— Վանքարմակ Գիլիսցի Տէն. Միրածին Գրիգորեան կը նուիրէ Անմէլէի Ս. Գէորգ Եկեղեցւոյն Սեղանի կտաւեայ ծածկոց մը, իւրայտառուկ յիշատակարանով մը:

ՀԱՅՐԻԿ ԱՐՔԵՊՈՂԱՊՈՂԱ  
Լուսարարապետ Ս. Աթոռոյ

# Ս Ի Ր Ն

## ՅԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ 1968 ՏԱՐԵՐՁԱՆԻ

<b>ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ.—</b>		
<b>Ն. ԵՊՍ. ԽՈՎԱԿԱՆ. Գրիգոր Մուրդանցի (ԺԱ. Դար)</b>	70	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ. Ցետահայեացք 366 ԳԵՈՐԳ ԱԼԱԿԵԶՋԵԱՆ. Աշնանապար 425 ԱՐՄԵՆ ԵՐԱԿԹ. Անդրիանէ 434
Վարդան Բարերդցի (Ղրիմեցի)	170	ԳՐԱԽՈՍԱԿԱՆ.—
Օսարազգի Հայերէնագէնմեր (ԺԱ. ԺԳ. Դար)	446	Յ. ՔԻՒՐՏԵԱՆ. «Թուցակ Զեռագրաց Մշոյ Ս. Առաքելոց - Թարգմանչաց Վամիքի և Շրջակայից» 173 «Ծանրեր Մատենադարանի» թ. 4, 5, 6 373
Ա. Գ. (Կազմող). Ցուցակ Խ Յիշատակարաններ Երասաղէմի Կիւլպէմկենան Մատենադարանի Հայ Հնատիպ Գիրքներ (1512-1800) 73, 176, 264, 384	481	ԳՈՒՐԳԻԿԻՆ ՏԷՐ ՎԱՐԴԱՆԵԱՆ. «Բեմը և Հաւատքի Ցովեր» 494
Յ. ՔԻՒՐՏԵԱՆ. Միջնադարեան ժամի մը անտիպ տապեր	248	ԳՐԱԿԱՆ.—
Հայկական Դիմակներ	448	
ԳՐԻԴՈՐ ՄԱԴՍՈՒՏԵԱՆ. Նորայայտ Հայերէն Զեռագիր Մատեան մը ՑԱ-ՄԵՐԻԿԱ	252	ԱՐՄՅ ԳԱՎԱՅՃԵԱՆ. Պետրոս Դուր-եան. Փոք մը Բնագրային Վերականգնումի 10, 124
Լ. Գ. ՄԻՒՆԱՍԵԱՆ. Մադրասի Երկրարդ «Ազդարար»ը	256	Ա. Գ. (Հրան.) Նամակամի Պետրոս Դուրեանի 212, 340
ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ. Էջեր Միջնադարեան Հայ Գրականուրինից	370	ՆԱԶԱՐԵԹ Պ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ. (ՀԱԳ.) Նշխարք Տարօնյ 354, 435
Փշաբեններ Աշուղական Գրականուրինից	465	ԽՄԲԱԳՐԱԿԱՆ.—
MICHAEL E. STONE. Early Armenian Printings in the National and University Library, Jerusalem	473	Ա. Գ. Արտասահմանի Հայ Գրականուրինը 4 Ցաւերծական Ապրիլը 108
<b>ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ.—</b>		
W. WORDSWORTH (Թրգմ. Մ. Մանուկյան) Տապ	206	Երասաղէմի Հայ Պատրիարքուրինը 201 Ամմանի Ս. Թագէւս Եկեղեցին 401 Ե. Հոգեւոր Հունգը 305

## ԿՐՈՆԱԿԱՆՆ. —

ԶԱՒՔՆ Շ. ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ. Պարապմումք Կիւրդի Եպիսկոպոսապետի Ազեբանդրացոյ 7, 121, 319

Նկեղեցիներու Միութեական Շարժումը 325

ԲԱԼԲԳԻՆ ՎՐԴ. ԹՈՓՃԵԱՆ. Աստուծոյ Գոյուրիւնը 204

Վերափոխում 323

Ներոգամութիւնը 423

ԹՂԹԱԿԻՑ. Հայ Եկեղեցոյ Մասնակցութիւնը Եկեղեցիներու Համաշխարհային Խռիութի Դ. Համագումարին 331

ՄԵՍԻՐՈՊ Շ. ՎՐԴ. ԳՐԻԳՈՐԵԱՆ. Կիւրինդ Ազեբանդրացոյ Պարապմանց Գրաց Թարգմանութեան Հեղինակն 420

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ. —

Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿԱՆ

Ապրակունեաց Վաճէ

ա. Թուրաձնորի Անապատ. բ. Խոր Վիրապ

ա. Կոմիքաձնոր. բ. Կիւրդի Անապատ

Դրազարկ

## Ս. ԳՐԱԿԱՆ. —

Ե. Հերամոսաց Առաքեալը

335, 413

## Մ. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ. —

Յուն. -Փետր. Ամսօրեայ Լուրեր

98

Մարտ. -Ապրիլ > >

197

Մայիս. -Յունիս > >

293

Յուլիս. -Օգոստոս > >

398

Սեպտ. -Դեկտ. > >

499

## ՏԵՂԵԿԱԳԻՐՆԵՐ. —

ԱՐՇԵՆ ԱԲԴ. ԱՅՎԱՋԵԱՆ. Տարեկան Տեղեկագիր Ժունգ. Վարժարանի և Հնծայարանի

279

ԿԻՒՐԵԴ. Ռ. ՎՐԴ. ԳԱԲԻԿԵԱՆ. Տարեկան Տեղեկագիր Ա. Թարգմանչաց Վարժարանի

282

ՏԵՂԵԿԱԳԻՐ Ս. Թարութեան Տանը Կունցուր Եան

411

ՄԱՀԱԿ ԳԱԼԱՑՃԵԱՆ. Տարեկան Տեղեկագիր Երաւագեմի Կիւլպէմկեան Մատենադարամի

290

## ՏԵՐՈՒՆԻ. —

Հ. Համազապ Ոսկեան

194

## ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ. —

Ն. ԵՊՈ. ԾՈՎԱԿԱՆ. Ազուան Գրադեր 244

Հայ Մատենագրութեան Թայտնի Կորուստերը 368

## ԱՅԼԵՒԱՅԼՔ. —

ԸԱՀԵ ԵՊԻՍԿՈՊՈՒ. Պատգամ Բերգեկմի Ս. ՄԹՆԴԵԱՆ Այրէն

1

Զատկական Տնարհաւորութիւն Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի

105

Հաղորդագրութիւն Մայր Արտոի Գերագոյն Հոգեւոր Եռարդորդէն

106

Հաղորդագրութիւն Մայր Արտոի Դիւանէն

107

Ն. Ամեն. Տ. Եղիշէ Ս. Արք. Տերտուրանի Այցելութիւնը Ամերիկա և Հռով

111

- |                                 |     |  |    |
|---------------------------------|-----|--|----|
| <b>«Վարդամանեմ»</b>             | 199 | <i>List of Publications in the C. Gulbenkian Foundation Armenian Library</i> | 91 |
| Ապրիլեամ Յուշատոն               | 199 |  |    |
| Տարեկան Համեյսառըթիւնք Ս. Թրգմ. | 199 |  |    |
| Վարժարապետի 26-րդ տարեկանը      | 292 |  |    |
| Ֆայր Տամարին մէջ                | 310 |  |    |
| Փառահեղ Օծում Ամմանի Ս. Թա-     |     |  |    |
| դէռս Եկեղեցիին                  | 404 |  |    |
| Մեր Թամիկազին Հիւրերը           | 408 |  |    |
| ՎԱՐԴԱՆ Ս. ՎՐԴ. ԴէՄԻՔՃԵԱՆ.       |     |  |    |
| Անձինք Նաւիրեալք                | 495 |  |    |
| Զեկոյց Գ. Կիւլպէնկեան Հիմնար-   |     |  |    |
| կուրեամ Հայկական Զեռնարկեանը    | 588 |  |    |

۲۰۱۷

88

ج ۴۵ پ ۲۰۱۴

1928-1930 9th + 1st + 2nd + 3rd

• 11 1

# ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

## ԽՄՔԱԳՐԱԿԱՆ

Ամմանի Ս. Թաղէոս Եկեղեցին  
Փառահեղ Օծուտ Ամմանի Ս. Թաղէոս Եկեղեցին  
Միք Թամկաղին Հիւրերը  
Տեղեկագիր Ս. Յարաւեան Տաթարի  
Նորոգութեան

Ա. Գ.

401

404

404

ԿԻՒՐԵՎ Ս. ՎՐԴ. ԳԱՐԻԿԵԱՆ

411

## Ս. ԳՐԱԿԱՆ

Հերանասա Առաջնաւը

Ե.

413

## ԿՐՕՆԱԿԱՆ

Կիւ եզ Ալեքսանդրացւոյ Պարագանց Գրոց  
Թարգմանութեան Հեղինակը ու Ժամանակը  
Ներպատութիւնց

ՄԵՄՐՈԳ Ս. ՎՐԴ. ԳՐԻԳՈՐԵԱՆ  
ԲԱՐԴԻՆ ՎՐԴ. ԹՈՓՃԵԱՆ

420

423

## ԲԱՆԱՍԵՂՆԱԿԱՆ

Աշմանապար  
Անգամամ

ԳԵՐՐԴ ԱԼԱԿԵԶԾԵԱՆ  
ԱՐՄԵՆ ԵՐԿՎՅՈ

425

434

## ԳՐԱԿԱՆ

Նշխարք Տարօնյ

ՀԱՅ. ՆԱԶԱՐԵԹ Պ. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

435

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Օստարազգի Հայերէնագէտներ (ԺԱ-ԺԴ Դար)  
Հայկանան Հիւրանիներ  
Փշամեններ Աշուղական Գրականութիւնից

Ն. ԵԳԱ. ԵՌՎԱԿԱՆ  
Յ. ԳԻՒՐՏԵԱՆ  
ԱՐԱՄ ԵՐԵՄԵԱՆ

446

448

465

## ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԵՐ

Իրազարկ

Ն. ԵԳԱ. ԵՌՎԱԿԱՆ

468

Early Armenian Printings in the National and  
University Library, Jerusalem

MICHAEL E. STONE

473

Ցուցակ և Ծիշատուկարամներ  
Երաւանէմ Կիւղմէկնամ Մատունագարամի  
Հայ Համագո Գիրերու (1512-1800)

ԿՈՒ. Ա. Գ.

481

## ԳՐԱՆՈՍԱԿԱՆ

«Բնակ և Հաւատէի Ցույեր»

ԳՈՒՐԳԻՆ ՑԵՐ ՎԱՐԴԱՆԵԱՆ

494


Անձինք Նուրիեալք (Հազ. Տ. Ներսէս Արքեպո.  
Մահուան 20-ամսեակի Ապրիլ)

ՎԱՐԴԱՆ Ս. ՎՐԴ. ԳԵՄԻՐՃԵԱՆ

495

## Ս. ՅԱԿՈԲ ՆԵՐՍԻՆ

Եկեղեցակամբ-Բնականի  
Բարեպատասակա Խուրմեր  
Ցակ Նիւրերու 1968 Տարեշրջանի  
Բավանակարարին



499

502

508

508

«ՍԻՆՆԵՐ Վերաբերեալ ամէն բարակաւրին և առանում կատարել հետեւեալ հասցէիծ.—

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SION»,

OLD CITY - JERUSALEM

«ՍԻՆՆԵՐ տարեկան բաժնեգիտ է Ամերիկայի համար՝ և Ցույար այլ երկրներու համար՝ և Մըերի 1 Մըերին

PRO-P. HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM. ED.- ARCH. HAIGAZOUN ABRAHAMIAN

No. 9 - 12

THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM.

SEPT. - DEC. 1968